


ԱՐՄ

ԱՐՄԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ
ԲԱԼԿԱՆԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆ



ՊԱՏՅՈՒՀԱԿՆ ՀՐԱՄԱՆԱԴՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏԻՒՔՅՈՒՆԻՆ

Խ. ՏՈՒՄ - ՆՈՐ ՏՐՁԱՆ 1947

digitised by

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԵՐԵՒ
66

Կոնդակ Ամենայն Հայոց Կարողիկոսի.

Աղջոյն սիրոյ եւ հաւատարմութեան առ Մայր Արոռն
Ա. Եղմիածինի. Կիրիլի. Բ. ՊԱՏՐԻԱՐՔ Ս. ԵՐՈԽՈՎԱՂԵՄԻ 70

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

— Մայր Արոռնը.

73

ԲԱՆԱՍՏԵՂՃԱԿԱՆ

- Դարերն ի վեր.
- Սուրբ Եղմիածին.
- Եկեղեցին Հայկական.
- Ռուկի ուռնակը.

ԵՂԻՎԱՐԴԻ	80
ՅՈՎՃ. ՅՈՎՃԱՆՆԵՍԵԱՆ	83
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՑԵԱՆ	84
Յ. ՕՇԱԿԱՆ	85

- Եղմիածինի կրօնական դերը.
- Եղմիածին մասկուրային դերը.
- Եղմիածինի քաղաքական գործունեութիւնը.
- Հայ բանափրուրիւնը եւ Եղմիածին.

ՍԵՐՈՎԲԻ Վ.ՄԻ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	90
ԵՂԻԾԵ Վ.ՄԻ.	96
ՅՈՎՈԲ Վ.ՄԻ. ՎԱՐԴԱՆԵԱՆ	106
Յ. ՕՇԱԿԱՆ	119

ԵԿԵՂԵՑԱՊԱԼՏՄԱԿԱՆ

- Եղմիածին եւ Պոլիս.
- Նարեկը Հայ գրականութեան մեջ.
- Հայ Եկեղեցական երաժշուրիւնը.

Ն. Վ. Պ.	137
ԵՂԻԾԵ ՎԱՐԴԱՎԵՏՏ	140
Ն. Յ. ԽԻՒՑԱՎԵՐՏԵԱՆ	143

Արձանագրութիւններ Ազգային-Եկեղեցական ժողովի.

146

ՊԱՏՄԱԿԱՆ

- Կիլիկեան ամրոցներ, Կոռիկոս.

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ

149

ԳՐԱԽՈՍԿԱԿԱՆ

- «Ռուկի Կամուրջ».

Ն. Վ. Տ.

154

Մայր Արոռոյ Արքան Ս. Եղմիածին Փոխագրութեան
հիմքարիւրամեայ յոբելեանի հանդիսուրիւնք.

157

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

- Բեմականք.

160

"SION", an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in

JERUSALEM — PALESTINE

digitised by

A.R.A.R.®

ՍԻՐԱՆ

ԽՈ. ՏՈՒՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1947

☞ ՄԱՐՏ ☞

ԹԻՒ 3



ՆՈՐԻՆ Ս. ՕԾՈՒՔԻՒՆ Տ. Տ. ԳԵՂՐԳՉ. Զ.

ՎԵՃԱՓՅՈՒ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅԱՑ + Լ.



Գ Ե Ո Ր Գ Ծ Ա Ռ Ա Յ Յ Ի Ս Ո Ւ Ս Ի Փ Ր Ի Ս Ո Ս Ո Ս Ի

ԵՒ ԿԱ.Մ 0 Ք Ն Ա.Զ Գ Ի Ս Ո Ւ Ս Ի Փ Ր Ի Ս Ո Ս Ո Ս Ի
ՀԱ.Ց 0 8 Ն Ա.Զ Գ Ի Ս Ո Ւ Ս Ի Փ Ր Ի Ս Ո Ս Ո Ս Ի
ՀԱ.Ց 0 8 Ն Պ Ա.Տ Ր Ա.Գ Ո Յ Ն Պ Ա.Տ Ր Ի Ս Ո Ր Ք ՀԱ.Ց 0 8 Գ Ա Յ Ն Ն Ա.Խ Ա.Մ Ե Ծ Ա Ր
Ա.Թ Ո Ռ Ո Յ Յ Ա.Ց Ա.Ց Ա.Գ Ե Լ Ա.Կ Ա Ն Մ Ա.Ց Բ Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ո Յ Յ Ա.Ց Ա.Ց Ա.Ց
Մ Ր Բ Ո Յ Յ Կ Ա.Թ Ո Ւ Ղ Ի Կ Է Է Զ Մ Ի Ա.Ց Ա.Ց Ա.Ց

Նորհազարդ Կաքողիկոսի Տաճն Կիլիկիոյ Տ. Գարեգին Ա., Ամենապահի Պատրիարքի Հայոց Ս. Երուսաղիմայ Տ. Կիւրղի Բ., Ամենապահի Տեղապահի Պատրիարքութեան Հայոց Թուրքիոյ՝ Տ. Գէօրգայ Մրազան Արքափակոպսի Արալանեան, Գեւանորի Առաջնորդաց, Հոգեւորի Փոխանորդաց, Բարձրապահի Վանահարց եւ միաբանական Աւիսից, Ամենայն Ասուածահանոյ Եկեղեցական, բարեգործական եւ ուսումնական Հաստատութեանց եւ համայն ժողովրդեան ի մայրենի Երկրի բնակելոց եւ՝ նըդեհութեամբ սահեալ՝ ի տար աշխարհ սփռելոց ողջոյն սիրոյ եւ խաղաղութեան հասցէ ի Միածնակչ եւ փրկական Ս. Կաքողիկէս եւ ի Ս. Լուսաւորչին մերոյ Աջէս:

Դարք իրենց եւ տարիք իրենց անցին ի վերայ, յորմէ հետէ Արուն Հայրապետութեան Հայոց փոխեցաւ ի Սիս հաղաքէ Կիլիկիոյ անդրէն ի բնակ տեղին իւր ի Ս. Էջմիածին, ի Վաղարշապատ հաղաք, ի կայս քաջաւորաց մերոց Արշակունեաց, ուր զառաջինն նիմնեցաւ ձեռումք սրբյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ըստ տեսլեանն, որպէս աւանդէ Ազարանգեղեայ պատմութիւնն:

Բայց ոչ ընդ Երկար եւ հաստատուն մնաց Արուն ի Վաղարշապատ հաղաքի, հանգի ազգի ազգի հանգամանք հարկ ի վերայ դնելին Կաքողիկոսացն Հայոց փոփոխել զեղի բնակութեան իւրեանց, էր զի վասն հանապազրդ քանակցութեանց ընդ տիրող աշխարհին մերոյ, եւ էր զի յերեւաց արւաւանց իրնից, որ սէկա սէկա ի վերայ զային: Հս այսմ տեսանեմք, զի

անդէն ի վախճան դարուն նինգերողի փոխեցաւ Աքռո Հայրապետութեանն ի Դուին, յորում նստէին մարզպանի Հայոց, եւ անտի ընդ ժամանակս ժամանակ փոխեալ յԱրամոնն եւ յԱղբամար, ի Վարազ եւ յԱնի, ի Ծոփս եւ ի Հռոմէլլայ եւ հուսկ ուրեմն յամին 1292 ի Սիս հաղաք Կիրիկիոյ, յարուանիսն քագաւորացն Հայոց Ռուբինեանց, ուրանոր եկաց մնաց մինչեւ ցամն 1441:

Այլ կարի աղէտալի եղեւ այս վերջին փոխադրութիւն Աքռոյն զի մինչ Կարողիկոսն Հայոց ի Սիս փուրային ակն ունելով հաստառութեան իշխանութեան իւրեանց օգնականութեամբ մերազնեայ իշխանաց եւ քազաւորաց Ռուբինեանց, որքա ինքնին ուրացան զմայրենի եկեղեցին իւրեանց եւ յայտնապէս ընկալան զգաւանութիւն եկեղեցւոյն Հռովմայ, զոր յանձն առին նոյն վասն հաղախակամ ակնկալալութեանց, յուսացեալք երէ օժանդակութեամբ արքայիցն Եւրոպիոյ յաջողուցի նոցա պահել զիշխանութիւն իւրեանց ի Կիրիկիա, որ ըուր պատեալ էր մահմետական սուլթանօք եւ առ այս հարկ էր հանել զմիս սյապիցն Հռովմայ, ըստ որոց հրաման ոչ իշխան արքայ Եւրոպիոյ առնել ինչ յօգուտ Քրիստոնեայ իշխանաց Կիրիկիոյ, որք հերձուածողին էին յախ եկեղեցւոյն Հռովմայ: Թէպէտ եւ ի դեռեւ ելին յօյս քազաւորացն Ռուբինեանց եւ ոչինչ նպաստ օգնականութեան գժին յարեւմտից կուսէ, սակայն օր ըստ օրէ յաւերուին զանի միաբանելոյ գեկեղեցին Հայոց ընդ Հռովմայ, հայրայքանօք միաբանորոց հաւատորուից, որք ուժիորոք կոչին: Զի ահա՝ ըստ օրինակի քազաւորացն Ռուբինեանց՝ Կարողիկոսք ոմանք Սրսոյ բուղբ հպատակութեան գրեցին առ պազս Հռովմայ, որպէս եւ առ ապիսկոպոսք արքի մօօք քրիստուլք էին զենք միաբանողացն մինչեւ ժողովոյ ինչ լինել ի Սիս, ուրանոր ընդունելին ինչ ինչ ծէս եւ զրան դաւանութեան Լատինացոց: Այսպէս օր հան զօր վաքրաւէր եւ նուաստանայր կարողիկութիւնն Սայ եւ մերձ էր ի սպառ կործանումն:

Զայս աղէտ աւրակուսի ուսի ոււովք դիտէին վարդապետն Հայոց աւելեայք, ի վանիցն Հաղբատայ եւ Սահանին եւ Սինեանց, որք յաւուց անտի Ներսիսի Լամբրոնացոյ տեսանէին զլտանգ եկեղեցւոյ մերոյ ի նորասիրաց եւ ցանկացողաց միաբանութեան համօրէն եկեղեցեաց Քիստոնէից եւ ելք հնարա խնդրէին զերծուցանել զանկախութիւն եկեղեցւոյ մերոյ ի հաղրից կեղծաւոր միաբանողացն:

Եւ իբրեւ ամենենէին բարձաւ իշխանութիւնն Հայոց ի Կիրիկիոյ, ժամ պատէն համարեցան վարդապետն աւելելից ձեռն ի գործ արկանել փրկել զեկեղեցի մեր: Ի ձեռն նուիրակաց ծանուցին նոյն ամենայն վանօրէից Հայաստանեաց, « երէ ի մտի ունելին ընդ հուպ հրաւիրել զնոսա ի խորհուրդ մի քարի եւ օքտակար »: Առաջնորդք այսր խորհրդոյ էին Յովիաննէս վարդապետ Հերմոնեցի, յաւակերտաց եւ յաջորդ մեծի վարդապետն Գրիգորի Տաքեւացոյ, որ զառաջնորդութիւնն իսկ ունէր զճարեւայ վանից, Թովմաս Մեծոփեցի, առաջնորդ սրբոյ Ալիսին Մեծոփայ, նախանձախնդիր իշխանութեանն Ս. Էջմիածնի: Առ ժամ մի լուսալ մեայր գալտնի խորհրդն, մինչեւ հնարին իմն, ձեռնատութեամբ ոմանց հաւատարիմ եպիսկոպոսաց Սրսոյ յաջողեցաւ կորցէլ ի կարողիկոսաւանէն Սայ զԱջ Մերոյ Լուսաւորչին,

խանգի ըստ վաղեմի սովորութեան Աջն համարեալ էր իբրեւ կեմի եւ երաշ-խաւորութիւն օրինաւոր նեմարիս Հայրապետութեան, զի որ նեմարիս հայրա-պետն իցէ առ նմա անկ էր լինել եւ Աջոյ Ս. Լուսաւորչի կամ որպէս ասէ Ալուակել պատմագիր — (Գլ. Ժկ.) — « Ի վերայ Աջոյն եւ էջմիածնի ամե-նայն ազգի Հայոց կապեալ կան » :

Իբրեւ ծանեան վարդապետն, եթէ Աջն հանեալ էր ի Սասոյ եւ գտանի ի Ս. Էջմիածնի, ապա յայտնի երաման ետուն ամենայն եպիսկոպոսաց եւ վարդապետաց զալ հասանել ի Ս. Էջմիածնին յամին 1441 ի խորհուրդն սուրբ եւ օքտակար : Եւ ժողովեցան յամենայն կողմանց Հայաստան աշխարհին եկեղեցականի աւելի հան զերիս հարիւր, եպիսկոպոսունի, վարդապետ, վա-նահարք, առագ երիտունի, այլ եւ բազում արք, որոց ոչ էր հնար զալ՝ բրդ-քավ ծանուցին զիմարանութիւն իրեանց : Եւ յաշխարհական կարգէ բազ-մութիւնն ազատաց եւ ազատութեաց եւ տաճուտեաց : Եւ եղիւ ի Վաղարշա-պատ հաղաքի ժողով մեծ Ազգային - Եկեղեցական :

Ի ժողովի անդ միաբան հաւանութեամբ ամենեցուն հաստատեցաւ, խանգի չէր հնար ի Սիս հաղաքի զերծ պահել զեկեղեցին Հայոց, զդաւանու-թիւն եւ զկարզ եկեղեցւոյն Հայաստանեայց յազդեցուրենէ ժռանկաց եւ չէր այլ եւս պատճառ ինչ պահելոյ զԱրու Հայրապետութեան Հայոց ի տար աշխարհին, նեռի ի ժողովզբենէն Հայոց, ապա հարկ աննրածես կայր փո-խել զԱրուն Հայրապետութեան ի Սասոյ անդրէն ի Վաղարշապատ՝ ի բնակ Մայր Արուն Հայոց : Եւ խանգի ոչ հաւանեցաւ Կարողիկոսն Սասոյ զալ ի ժողով անդր, յոր երակիրեցաւն, ապա հարկ էր ընտել նոր կարողիկոս : Ըստ այս մեծի հաւանութեան միաբան ամենետեան ընտեցին զՏէր Կիրակոս Վիրապեցի, յասինանէ խահանայութեան, զայր սուրբ եւ բարեպահօսն, նեզ եւ խոնարհ, ի Վասպուրականէ, որ ի վերջին ամս միայնակեցուրեամբ կեայր ի վասն Վանաստան մերձ Ակոռի զեղջ յուն Մասեաց : Զկնի միաբան ընտրութեան համօրէն ժողովլոյն ետուն նմա նախ զգաւազան վարդապետու-թեան, ապա ձեռնադրեցին եպիսկոպոս եւ յաւուր տօնի Համբարձման Տետոն, յամին 1441, օծին զնա կարողիկոս ամենայն Հայոց եւ Պատրիարք Արուոյն Ս. Էջմիածնի :

Զէ կարգ բանիս յիշատակել զանցուն որ անցին ի Ս. Էջմիածնին ի վերջին ինձն դարս, զաւուրս նեղութեանց եւ հարկապահանջութեանց, զգե-նութեանց եւ բարեկարգութեանց Հայաստանեայց եկեղեցւոյ . զայր ամենայն ըստ խնդրոյ Մերում գրէ հանգամանօրէն եղբայրն Մեր ի Քրիստո Տէր Գա-րեգին Կարողիկոս Ա. Տան Կիլիկիոյ, յորուն զամենայն ինչ մարք է ուսանել :

Զայր եւ եթ հարկ է ասել, զի այս վերջին փոխումն Հայրապետական Արուոյն ի Ս. Էջմիածնին կարի իմն նմանութիւն բերէ ելիցն Խորայէլի յեզիպոսուէ, զի որպէս անդ յառաջնումն Խորայէլացիք փրկեցան ի դառն ծառայութենէն եւ գերութենէն Եղիպատաւոց, ըստ սմին օրինակի եւ քարձն կարողիկոսարանին . ի Սասոյ ի Ս. Էջմիածնին փրկեցաց զեկեղեցի մեր ի զե-րութենէն Լատինացւոյ եկեղեցւոյն եւ հաստատեաց անվկանդ զազատութիւն եւ զանկախութիւն եկեղեցւոյ մերոյ եւ նորին Հայրապետաց յորոգայրից բանսարկութիւն : Որում հաջ հասու եղեալ ոմն ի պատզամառուացն եկեղեցա-

կան ժողովոյն, որ գումարեցաւ ի Ս. էջմիածին յընթութեան նորոյ կարողիկոսի՝ առաջի արար ժողովոյն՝ յաւերժացուցանել զայս տօն յիշատակի արժանավայել իմն եղանակաւ։ Ընդ որ հանեցեալ ժողովոյն սահմանեաց զամս վեց (1941 - 1946) անուանել ամս յոբելինի եւ կատարել հանդէս յամենայն եկեղեցին Հայոց։ Ի տիպ արձանացուցանել զպատմութիւն եկեղեցւոյ մերոյ յամէ փոխման Աքոռոյն ի Ս. էջմիածին մինչեւ ցայսօր։ Ընդ ամին եւ Մել արժանի համարիմք եւ պատուիրիմք, զի յայսմինեսէ յամենայն օրացոյց եկեղեցւոյ մերոյ յաւուր տօնի Համբարձման Տեառն յաւելցի յիշատակս այս Տարեդարձ փոխման Հայրապետական Աքոռոյն Հայոց ի Սույ ի Ս. էջմիածին յամի Տեառն 1441, եւ պատեմ յեկեղեցին զայս տօն ազգային հանդիսիւ եւ մաղթանօն եւ երգով «էջ Միածինն ի Հօրէ» տարականին։

Աղաջեցուք զԱմենակալն Աստուած, զի անտառան պահեսցէ զեկեղեցի իւր սուրբ յամենայն թենամեաց երեւելեաց եւ աներեւութից, եւ կարդացուք առ նա ըստ հանապազօր մաղթանաց մանկանց եկեղեցւոյն՝ «Բարեկիուութեամբ վերին բո զօրաց միշտ անշարժ պահեա զԱքոռ Հայկազնայս։

Գ Է Ո Ր Գ Զ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ կոնդակս ի 20-ն սեպտեմբերի 1946 ամի
յերկրուգում ամի Հայրապետութեան մերում
ի Ս. էջմիածին։



ՈՂՋՈՅՆ ՍԻՐՈՅ ԵՒ ՀԱԻԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ԱՌ ՄԱՅՐ ԱԹՈՐՆ Ս. ԷԶՄԻԱԾՆԻ



Յանուն Երուսաղէմի Առաքելական Սուրբ Աթոռոյս և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան հոգեկան խորունկ հրճուանքով կ'ողջունենք Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Դէօրդ Զ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրբատառ Կոնդակը ի մասին Ս. Էջմիածնի նորահաստատ տօնին և Սիօնի ներկայ թիւը հաւատարմական ջերմ զգացումներով կը նուիրենք Մայր Աթոռոյ 1441ի Հայրենադարձի Յորելեանին :

Կը հաւատանք թէ Հայրապետական օրնութեամբ նուիրագործուած Ս. Էջմիածնի այս տօնը կցուած մեր Տիրոջ հրաշափառ Համբարձման տօնին պիտի դառնայ գոհաբանական պաշտամունքի գերերջանիկ առիթ մը և հոգեոր ներշընչումներու անսպառ աղբիւր մը Հայութեան ներկայ և ապագայ սերունդներուն համար :

Արդարեւ Մայր Աթոռոյ գարերու աստանդականութիւնը, իր բոլոր արդարացուցիչ պատճառներով և հանգամանքներով մեր Եկեղեցւոյ մեծագոյն դժբախտութիւններէն մին եղած է՝ նուիրապետական հիմնական շահերու և սկզբունքներու տեսակէտով, և եթէ անոր անկախութիւնն ու հարազատ նկարագիրը կցցաւ ապահով մնալ երկարասե այդ դժբախտութեան ընթացքին պատճառը այն էր որ անհիկայ վայելեց միշտ հայութեան անվերապահ հաւատարմութիւնը և իր սիրտը երեք չբաժնեց Ս. Էջմիածնէն :

Էջմիածնափրութիւնը իր և իր գաւակաց նուիրական ժառանգութիւնն էր օծուած Ս. Գրիգոր Լուսաւորչի հրաշալի տեսիլքով, այդ տեսիլքին սրբազն և յաւիտենական խորհուրդներով։ Խնչպէս այդ տեսիլքը անբաժանելի էր Ս. Էջմիածնէն նոյնպէս ալ այդ սէրը։ Եթէ մոռացայց զքեզ Երուսաղէմ, մոռացից զիս աջ իմ, կցեսցի լեզու իմ ի քիմս. իմ՝ եթէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուազեցից զքեզ, Երուսաղէմ, սկիզբն ուրախութեան իմոյ։ Բաբելոնական զերութեան մէջ տուայտող Խարայելի հաւատարիմ գաւակաց այդ բուռն զգացումներով կը արոփէր քրիստոնեայ հայութեան սիրտը Ս. Էջմիածնի հահար, մանաւանդ անոր որրութեան հազար տարիներու շրջանին, ճիշդ նոյն հոգեոր պատճառներով։ Հայութեան ուրախութեան սկիզբն ալ Ս. Էջմիածնին էր եղած։ Աստուծոյ Միածին Որդին, քրիստոնէական հաւատարի և Եկեղեցւոյ Հիմնադիրն ու Գլուխը անձամբ հոն իշած էր և հոն հաստատած Հայաստանեայց Եկեղեցւոյ Մայր Տաճարը, Մայր Կայանը իր լոյսին իր աստուածային և Երկնային չնորհաց։ Հոն այդ լոյսին և չնորհաց մէջ կազմաւորուած էր հայ նուիրապետութեան նկարագիրը։ Այն եղած էր ձուլարանը իր ոսկեդարեան սրբազն և անկորնչելի արժէքներուն։ Հոն դարձնուած էր Վարդանանց ովին, ողին Հայ ժողովուրդի ճշմարիտ կրօնափրութեան, ազգասիրութեան և հայրենասի-

բութեան, որով ան կրցած էր իր վրայ խուժող աղէտներէն դուրս գալ և վերածնիլ նոր կենսունակութեամբ։ Ոչ մէկ նիւթեական ոյժ, բռնութիւն, հարկադրանք, ոչ ժամանակի երկարութիւնները և ոչ ալ միջոցներու հեռաւորութիւնները պիտի կը նայութեան հայութեան սիրտը իր հոգեոր և իմացական արժէշներու զանձարանէն — Ս. Էջմիածնէն։

Մայր Աթոռոյ աստանդականութիւնը հետեաբար հայութեան սրտովը եղած եղելութիւն մը չէր կը նայար ըլլալ։ Եղաւ մին այն խաչերէն զոր այդ մեծ սիրտը կրած է գարերու մէջէն ի սէր իր ազգային շահերուն։ Հանդուրժեց հարկադրանքի տակ եղած այդ աստանդականութիւնը որչափ ատեն որ անոր զիսաւոր նպատակը հայրենիքի քաղաքական անկախութեան մականը քրիստոնէական կրօնի սրբութեան և ուղղափառութեան մէջ պահպանելն էր, այլակրօն և հակաքրիստոնէական ազգեցութիւններէն զերծ պահելն էր։ Երբ այդ մականը իր ծաւրոսեան վերջին կայանին մէջ բռնութեան վայրագ ուժերու ձեռքով խլուեցաւ, այդ հանդուրժանքը վերջ գ տաւ և Մայր Աթոռի հայրենադարձը հրամայական դարձաւ։

Թէ հայութեան հոգեկան տառապանքը այդ հանդուրժողութեան մէջ որչափ ծանր եղած էր, կը տեսնուի ազգային այն մեծ և տօնելի խանդավառութեան մէջ որ ի հանդէս բերուեցաւ 1441ի այդ հայրենադարձին առթիւ։ Ընդհանուր էր այդ խանդավառութիւնը հոգեւորականներու և աշխարհականներու մէջ հաւասարապէս և կը տարածուէր Սիւնեաց աշխարհէն մինչեւ Խուրինեանց աշխարհ։ Ազգային-Եկեղեցական այն ժողովը որ յետոյ զումարուեցաւ Ս. Էջմիածնի մէջ նոր կաթողիկոսի ընտրութեան համար նոյն հաւատարմական զգացումներով կատարեց իր աշխատանքները։ Աւշագրաւ է սիրոյ և համերաշխութեան այն ողին որ կ'իշնէր երեք հարիւրէ աւելի պատգամաւորներու մէջ ինչպէս նաեւ այն հազարաւոր վանականներու և եկեղեցականներու մէջ որոնք ժողովուրդի մեծ բազմութիւններով հաւաքուած էին Վաղարշապատ, ականատես ըլլալու կաթողիկոսական ձեռնադրութեան, օծման և զահակալութեան հանդիսութեանց։ Ընտրութիւնը կատարուեցաւ կանոնական ճշգութեամբ և աւանդական կարգաւորութեամբ և ընդհանուրի համերաշխ հաւանութեամբ կաթողիկոս հոչակուեցաւ Կիրակոս Վիրապեցին, քրիստոնէական առաքնութիւններով և սրբակեաց կեանքով գովաբանուած Վասպուրականցի վանականը։ Զեւնադրութեան, օծման և զահակալութեան արարողութիւնները տեղի ունեցան տասներկու եպիսկոպոսներու ձեռքով և նախագահութեամբ, աննախընթաց չքեղութեամբ և Աղքանական միահամուռ հաւատարմութիւնն ու հպատակութիւնը։ Յետազայ նոր դժբախտութիւնները չեն կրնար մոռցնել տալ այս յիշատակելի գէպեքերը, որոնք պատիւ կը բերեն ԺԵ. դարու Հայ ժողովուրդին և կղերականութեան և կը վկայեն թէ ԺԱ.-ԺԵ. դարերու ընթացքին անոնց մղած պայքարներու ողին զուտ քրիստոնէական և աւետարանական էր։ Այդ պայքարը պիտի շարունակուէր և կիրակոս Հայրապետ մարտիրոսար դիմաւորեց այն բոլոր տառապանքները, որոնք իր բաժինը եղան մինչեւ իր կեանքին վախճանը, հաւատարիմ մնալով իր իսէալին և նկարազին, որ իտէալն ու նկարագիրն էր Հայ վանականութեան։ Մայր Աթոռոյ հայրենադարձի տօնը պիտի յիշեցնէ ամէն անդամ ոչ միայն 1441ի գէպեքերը այլ և պիտի

պանծացնէ Հայութեան կըմիածնասիրութիւնը իրու տեսիլքը անոր դարերու անսասան հաւատքին և զործադրութիւնը Աստուծոյ կամքին Աթոռի փոխագրութեան պատմութիւնը Գուշնէն մինչև Սիս ցոյց տուած էր թէ Ս. կըմիածինն էր Հայաստանեաց Մայր Աթոռոյ ի վերուստ սահմանեալ յաւիտենական կայանը Վասնզի մինչդեռ միւս բոլոր կայանները ոչ ևս էին իրենց անցաւոր փառքերով էլմիածինը կար ու կը մնար անխախտ իր հոգեոր ու անանց փառքերով։

Վեհափառ Հայրապետը իր կոնդակին մէջ ողբալով այդ անցաւոր փառքերուն ու անսնց ընկերացող ազէտներուն վրայ կ'օրնէ Հայութեան կըմիածնասիրութիւնն ու հաւատարմութիւնը և կը պսակէ զանոնք տօնակատարութեան տնօրինութեամբ ։ կը շեշտէ Հայաստանեաց Եկեղեցւոյ որրազան արծէքները և կը փափաքի որ իր զաւակաց ուշադրութիւնն ու սէրը միշտ կեդրոնացած մնայ անսնց վրայ և մշտարթուն զիտակցութեամբ նուիրուին անսնց պահպանման յառաջդիմութեան և բարձրացման։ Ն. Ս. Օծութեան Հայրական սիրտն է որ կը խօսի և վստահ ենք թէ անոր ճայնը պիտի արձագանգէ իր բուլոր զաւակաց սիրտերուն մէջ և անսնք իրենց հայրերու հայրենասիրութեամբ և Եկեղեցասիրութեամբ ուխտեն պիտի հաւատարիմ մնալ իրենց պանծալի Հայրենիքի և Եկեղեցւոյ գերազոյն շահերուն իրենց պատմութեան յուսալից և բախտորոց այս օրերուն մանաւանդ երբ այդ Հայրենիքը չնորիիւ իր իմաստուն և հանճարեղ զեկավարներուն իր հրատապ վերելքը կը կատարէ ընկերային տնտեսական և մշակոյթի բոլոր մարզերուն մէջ շարատեն հաստատուն և յուսալից քայլերով և երբ Եկեղեցին ալ իր բազմերախտ Հայրապետի շանքերով իր դարերու փրկարար առաքելութիւնը վերապրի կ'ուզէ հոգեոր և բարոյական անդաստաններուն մէջ։

Ն. Ս. Օծութեան սիրտը յատկապէս կը փափաքի որ իր նորահաստատ այդ տօնին անխափան երգուփ ելջ Միածինն ի Հօրէ շարականը Յատկապէս կ'ընդզէտ այդ փափաքը ոչ միայն անոր համար որ անոր մէջ խտացած է իր կոնդակին եղին այլ որովհետեւ կը հաւատայ թէ երկինքէն թափուած այդ անգին ակունքներու շարանին մէջ ցոլացած կը տեմնուին և կը զգացուին Հայութեան հարստութեան գոհարները գոհարները հոգւոյն սրտին և մտքին անոր մէջ կը ծովողայ իմաստը իր կեանքին շմարար կեանքին և Եկեղեց շինեցուք սուրբ զիտրանն լուսոյ քանզի ի սմու ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի։

Այս հրեշտակային երգէն ճառագայթող սիրոյ և միամնականութեան համերաշխութեան և համազործակցութեան ներդաշնակ ուխտերով արժանաւորապէս պիտի կընանք երգել Եմարեխոսութեամբ վերին քո կորաց միշտ անշարժ պահեա զԱթոռ Հայկազնեացոյ։

Կիւիրել Բ.

ՊԱՏՐԻԱՐՔ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ԽՄԲԱԳ-ՐԵԿԱՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ

«Ի վերայ Աղոյն եւ էջմիածնի ամենայն
աշխատ հայոց կապեալ կայ»:

Մայր Աթոռոյ կիրիկիայէն վերստին Ս. էջմիածնին փոխտդրուելու 500 ամեակի շուրջ , ամիսներ առաջ Ալիոն Խմբագականով մը և յօդուածաշարքով մը , ընդհանուր կերպով անդրադարձու էջմիածնի կատարած զերին անցնող հինգտրիբամեակի ընթացքին , մեր Եկեղեցին և ազգային կեանքին մէջ , Այդ դէպէին և զաղափարին նուիրուած այս բացառիկ թիւով՝ պիտի ջանանք աւելի ընդարձակ իմաստով մը արժեսորել էջմիածնի կրօնական , բաղաբական և մօաւկուքային գերը մեր պատմութեան ընթացքին :

Եկեղեցին առաջին օրէն գերազանց նշանակութիւն մը ունեցաւ մեր ազգային կեանքին համար . Հայ ժողովուրդը քրիստոնէական դաստիարակութեամբ նոր ձուլում և կաղմակերպութիւն պիտի աստանար , արուեստի , մտածողութեան և բարոյական բարձր զիտակացութեան ինքնատիպ ստեղծգործութիւններով փառազարդելով իր դարերը : Ան բարձր նպատակի մը պատրաստուցաւ և զսեմ անձնազոնութեամբ կրեց իր կրչումին խաչը , որ թէկ դարերով արիւնեց իր ցաւատանչ կուրծքը , սակայն լոյս ճաճանչներով պսակեց իր մարտիրոսի զլսիկը . Ամէնէն առաջ Լուսաւորչի սերունդը որ այնքան պանծալի և ազգանուէր դէմքեր տուառ , ինքզինքը զոհեց Հայ Եկեղեցիին և ազգին , լուսաւորելով և դաստիարակելով ժողովուրդը , և առաջնորդելով զայն իր ճակատազրին :

Հայուն ինքնութիւնը իր Եկեղեցիով կ'արտայայտուի + Հայ ճարտարապետութիւնը , հայ քնարը , հայ երաժշտութիւնը իրենց ազնուազոյն տարրերով ծնունդ են այդ ողիին : Հայ կեանքին սիրալ եղած է ան , կերպոնը հայ քաղաքակրթութեան և համադրութիւնը իր լոլոր բարձր արտայայտութիւններուն , որ դարերով տիրաբար վարած է ազգային զոյութեան նաւը մեր կեանքի ամենի յորձանքներուն մէջէն :

Պատմական ստուգութիւն մըն է թէ Հայ Եկեղեցին , մասամբ հին ժամանակներու մտայնութենէն ազգուած և մտասմբ ստիպողական պարտգաներէ հարկադրուած , մեր իրականութեան մէջ երկար դարեր կատարեց պաշտօն մը) որ , Կթէ ամբողջ տալէս չէր հաշտուեր իր կրօնական նկարագրին , սակայն պարագաներու կիզիչ հարկադրանքին տակ , դարեր վարեց իր ժողովուրդի ճակատազրը մեր քաղաքական կեանքի վերջին եղերական անկումին , այսինքն նուբինեանց շիլումէն վերջ մանաւանդ և Ան կատարեց այդ պաշտօնը , տրքան բնագդական հարկադրանքով մը , նոյնքան նաև բարոյական պատասխանատրութեան մը խորունկ և պայծառ զգացումով , պարտականութեան մը լեցունկ զի-

տակցութեամբ, նուիրումի և նահատակութեան այնպիսի հոգիով մը, որ ազգին կեանքին անկորուստ պահպանման հզօրագոյն երաշխիքը պիտի ըլլար:

Պատմութեան և բանակունութեան դէմ պիտի մեղանչէինք պարզապէս, եթէ չկարենայինք ըմբռնել թէ հայութինը իր զոյութեանը համար որչափ ինչ կը պարտի Հայաստանեայց Եկեղեցին:

Ի գուր չէ որ մենք մեր Եկեղեցին կոչած ենք ազգային Եկեղեցի, վասն զի ան կենդանի այն զործարանաւորութիւնն է եղած որ ու է ուրիշ հաստատութենէ աւելի կրնայ խորհրդանշել ինչ որ, իբր ողի, իբր ձգում և իբր նկարագիր, ամէնէն աւելի ազգային եղած է և է Հայութեան կեանքին մէջ:

Ազգային մտատիպար, ազգային բարք և սովորութիւններ, ազգային լեզու և գրականութիւն, ազգային կեանքի իմացական ու բարոյական ներգործութիւններ, ազգային միտք և արուեստ: Կրօնի զգացումն ու ազգութեան զաղափարը՝ փոխագարձաբար զիրար ամրապնդող և իրարու հետ շաղահիւսուած՝ բարոյական զոյդ ուժերն եղած են մեր դարաւոր կեանքի իրականութեան մէջ, Քրիստոնէական թուականին առաջին գարեն սկսեալ:

Արժանի է զիտել թէ մեր Եկեղեցւոյ ներքին կեանքին մէջ ամէնէն աւելի զործունեայ գեր կատարող հոգեւորականները նոյն ատեն ամէնէն ականաւոր ազգային զործիներն են եղած: Լուսաւորիչ, Սահակ, Մեսրոպ, Գիւտ, Մանդակունի, Օձնեցի, Սիւնեաց գպրոցի նախազոյն վարդապետները, և յետոյ Վակայասէր, Շնորհալի, Գրիգորիսեանք, Տաթեւացի՝ իր ամբողջ բանակովը, Էջմիածնի վերջնական վերածնութենէն վերջ երեւցող մեծազոյն դէմքերը, Մովսէս Տաթեւացի, Սիմեոն երեւանցին, Ներսէս Աշտարակեցին, մինչև Վարժապետեան և Խրիմեան, և ուրիշներ, ամէնքն ալ, որքան հաւատթի ախոյեաններ նոյնքան նաև ազգային մտատիպարի գրօշակիներ եղած են նոյն ատեն, իրենց անձին վրայ ցոլացնելով ազգին և Եկեղեցին անբաժանելիութեան սկզբունքը:

Հայոց Եկեղեցւոյ պատմութիւնը ամբողջացուցիչ մասն է մեր ազգային մաքառման և կեանքին: Հայաստանեայց Եկեղեցին ուշագրաւ է նախ իր ներքին զործունէութեամբ, կոռուան հանդիսանալով իր և իր հօտին ինքնազիտակցութեան և ինքնուրոյնութեան՝ և չնշաւորելով իր ստեղծած կեանքը ամէն օր ապրոյ ուժերով, յետոյ յարդարելով իր արտաքին ճակատը ընդդէմ Բիւզանդիոնի և Հռոմի:

Սակայն 451-ի պատերազմէն վերջ հայեր իրենց ազգին և Եկեղեցին դոյութեան նուիրական զատին համար մինակ մնացին և միայնակ կոռուեցան, ինքնապաշտպանութեան գծուարին փորձերը ներքին զօրաւորացոյն կեցրոնացման մը յեղափոխութիւնը յառաջ բերին, այլեւս դաւանաբանական կոիւ չէր կենսական ինդիքը զոր յարուցանել սովոր էր միշա յունական նրբախոն միաբը, այլ ազգային և զուտ քրիստոնէական նպատակի մը շուրջ կը յառէին ամէն հայեցի աշքեր: Այնուհետեւ ոչ միայն ժամանակի մը չզնաց վարդապետական նորամուտ բացարութեանց ետեւէն, այլ մանաւանդ փակեց իր դուռները ամէն ոտնձգութեանց առջեւ:

Սակայն գժաբահտաբար սպառնալից էր քաղաքական կեանքի մթնոլորտը, և կարելիութիւն չկար որ անձնուրացութեան զոհերով միայն ապրած այդ ժողովուրդը հանգիստ պատառ մը ծամէր:

իրերու այս վիճակը ծնունդ պիտի տար բաղամական փոքրիկ կուսակցութեան մը, որ իր ձգումները պիտի համեմէր նաեւ բարեպաշտութեան աղով, ու մերթ կաթողիկոսի մը՝ մերթ ժողովակի մը և մերթ արտաքնայրդար բռնութեան մը տակ, պիտի ջանար հաշտ կենալ հասարակաց զգացուած փափաքին, մինչդեռ ազգին մեծազնյն մասը ազգային եկեղեցական զաղափարի յարած կը մնար՝ և իրեւ հակազդեցիկ ոյժ կը շանար միշտ ծայրատել ընդհանուր ազգին բաղձանքը չեղող այդ ձգումները։ Հարկ չկայ մի առ մի յիշատակել այն բոլոր անցքերը որոնք տեղի ունեցած են մեր և Յունաց և Հռովմէց միջն, Քաղկեդոնի ժողովէն (451) մինչև Փլորենտեան ժողովը (1438): Մէկ կողմէն նիւթական բարօրութեան խոստումը և միւս կողմէն քաղաքական փորձութեանց վերահաս վտանգները յաջողեցան, առաւել կամ նուազ, դարձընել ումանց աչքերը դէպի արեւմուտք. բայց այս զարմանալի բան չէ, վաճն զի մեր մէջ Սոյ (1307) և Ատանայի (1316) ժողովակներու գումարումէն շատ տարիներ առաջ՝ Յունաց Միքայէլ Բալէոլոդ կայսրը անզամ Լիոնի մէջ ստորագրած էր արդէն ուղղափառ հաւատոյ դաւանութինը։

Մեր քաղաքական անատակութեանց իրը դիմաւոր, անոնց վտանգը հակազդող իրողութիւն, մեր եկեղեցին ներքին ուժն է օգտագործուած յաճախ։ Հոս՝ ներքին ու արտաքին մաքառման այս դաշտին մէջ պէտք չէ տեսնել միստիք այն կատաղի կիրքը որ արեւելքի եկեղեցիներուն հոգեյատակը կազմեց, կամ արեւմտեան կղեւապետութիւնը յաւերժացուց։ Ի վերջոյ պէտք չէ մոռնալ թէ Ասորիներ ուրիշները ատելով և Յոյները ուրիշները ուտելով ապրած են։

Մեր եկեղեցին, հակառակ իր շուրջ ստեղծուած անզիթութեան և զուլումին, եղած է բարի և ներող, և մեր եկեղեցւոյ ներքին կենսունակութեան այս բարիքը կուզայ մեր ժողովուրդէն։ Զմեզ աւելի արդար և մաքուր ընելուերազը, տարփանքը, միակ ճիզն է եղած մեր եկեղեցւոյն, և արտաքին կարելի խաղաղութեան մը և համերաշխութեան մը ձգուումը այդ ողին պտացուցած է յաճախ կրօնական և ներքին վէճներու մէջ ալ, սակայն հայոց հայրապետները միշտ միջին խաղաղութեան դրօշն են ունեցած իրենց ձեռքերուն, բայց երբեք մարդորպի ուռկան։

Հրաշք է յիրաւի, որ Հայաստանեայց Եկեղեցին հակառակ իր շուրջ և իր հետ յարուցուած մահացու և ստրկացնող այս բոլոր իրադարձութիւններուն, կրցեր է պահել իր զոյութիւնը ըլլալու անսպառ աղբիւր եռանդի, զօրութեան և լուսաւորութեան, և անոնցմով անվեներ և անփառ մաքառած՝ իր անաղարտ հայրենի ժառանգութիւնը և հարստութիւնը պահպանելու։ Հայ ժողովուրդը ինքնասիրութեան ազնուական ողիով մը հաւատարիմ մնաց միշտ իր արժէքներուն, որոնց համար իր հայերը ծով ծով արիւն թափեցին և փրկելով զանոնք մեզի տուին իրը գերազոյն աւանդ և աւանդարան։

Նոյն այդ ողին էր որ պիտի սարսուար 1441-ին ի տես և ի լուր վտանգի մասնուած եկեղեցւոյ ընդհանրական աթոռին, և ի մի պիտի բերէր արեւելեան վարդապետները, բարի նախանձով ազատել ջանալու։ Հայոց Կաթողիկոսութիւնը կիլիկիոյ այլեւս անապահով և անքաղձալի դարձած միջավայրէն և վերահաստատելու էջմիածնի Աթոռոք իր նախկին կայքին վրայ։ Յիրաւի այն օրերուն Հայ Եկեղեցին իր ամենածանր տաճնապը կ'անցնէր։ Կիլիկիոյ թագա-

ւորութիւնը վերջնականապէս լիչուած էր (1875), Սիս մայրաքաղաքը գրաւ-ուած և լեւոն Զ. Լուսինեան զերի տարուած էր Եղիպտոս։ միայն քանի մը իշխաններ դեռ կը յամառէին շարունակել գիմագրութիւնը, Ամանոսի բարձունք-ներուն և Ցաւրոսի կիրճերուն ապաւինած։

Բախտախնդիրները իրարու ձեռքէ կը յափշտակէին կաթողիկոսական աթոռը դրամի և արիւնի ճամբով։ Զար ոչ գարդապետութիւնը ուղիղ և ուղղափառ պահելու փոյթ՝ և ոչ ալ ծանր զիջումներէն զգուշանալու նախանձաւութիւնը։ Ամբողջ Կիրիկիան Թրանչսկեան և Գոմինիկեան կարգերու առջկ կը մար բաց, հերկուած արտի նման։

Այս զիճակին չեին կրնար հանդուրժել, բնական է, արեւելեանները։ Աղթամարի աթոռականները, Սիւնեաց մեծ գպրոցը, և բոլոր նախանձակինդիր հողիներ ուղիցին ազատել Հայոց կաթողիկոսութիւնը այս անփառունակ եւ ծանր կացութենէն։ Այս քաղաքական պատճու և նպաստաւոր պարագաներ չկային որ արզիլէին Հայրապետական Աթոռը իր նախնի և նույիրական տեղէն հեռու պահելու, և որոշեցին նորէն զայն Էջմիածին դարձնել՝ որ համեմատաբար աւելի խաղաղ վիճակ մը ունէր պարակական տիրապետութեան ներքեւ։

1441 Մայիսին, Էջմիածնի մէջ զումարուած ազգային ընդհ. ժողովը, եօթ հարիւրէ աւելի ժողովականներէ քաղկացած, պաշտօնապէս և հանդիսաւուրապէս Աթոռին տեղափոխութիւնը որոշեց, հաստատեց և հոչակեց, ու այս նոր շրջանի առաջին կաթողիկոսը եղաւ Կիրակոս Վիրապեցին, սրբուկրօն և ճնազգեեաց եկեղեցական մը։ Նոր և բարեյածող շրջանի մը սկիզբը կը դրուէր։ Նոր կարգադրութեան չնորհիւ Կիրիկիոյ մէջ տիրապետել սկսող միութենական զիջողամիտ ձգտումները կը դադրէին։ Աղթամարի Աթոռը վերջնականապէս Մայր Աթոռին կը միանար, կարող և ուսեալ անձեր կային զործին զլուխը, և Էջմիածին համեմատաբար աւելի խաղաղ վիճակ ունէր, ինչպէս ըսինք, պարոկական տիրապետութեան ներքեւ։

Եթէ Էջմիածնին առաջին օրէն չկրցաւ զգացուած յոյսերը պսակել, այդ մասին պէտք չէ խստապահանջ ըլլալ, նկատի ունենալով այն խաւարը և տմէն օր անպակաս եղող քայլայումներն ու աղէտները, որոնք արեւելքին յատուեն, և անհուն զոհողութիւններու պէտք կար հոն ապրող համայնքներուն, իրենց նիւթական զոյութիւնը պահել կարենալուն համար միայն։ Խոհ եթէ այս կացութեան վրայ աւելցնենք այդ շրջաններուն Հռովմէական Եկեղեցւոյ կողմէն յանուն կրօնի զործուած մեծեղեեն զեղծումները, կ'ունենանք այն ամբողջական և տխուր պատկերը, որոնց դիմագրաւումին սահմանուած էր Հայոց Եկեղեցին։

Հակառակ այս դժուարութեանց սակայն, նորէն Էջմիածնին, Հայ Եկեղեցին, պիտի վիճակուէր նախախնամական դերը այս համատարած քառոսին վրայ լոյսի շիթեր կաթեցնելու։ Հազիւ թէ վերածնութեան նշաններ սկսան երեկի արեւմուտքի մէջ, հայ պատգամաւորութիւն մը Միքայէլ կաթողիկոսի կողմէն զրկուած, կ'երթար արեւմտեան մեծ սոսանները, Կիւթէնապէրկի զիւտին բարեքը ունենալու և մեզի բերելու, տակաւին 1642-ին։

Անշուշ կեանքի որոշ պայմաններ անհրաժեշտ էին զիր, զրականութիւն և մշակոյթ ստեղծելու համար։ Հայաստան և իր Մայր Աթոռը վաղուց էին

գրկուած այս կարդի պայմաններէն։ ԺԶ. դարը անլուզ ողբերգութեան, իրարուներհակ, բայց իրենց աւերիչ նկարագրով ներդաշնակ համապարփակ զուլումով Արեւմտեան Ասիան և անոր մէջ եղող Հայաստանը փաթթեր էին արինով։ արցունքով և գժրախտութեան բոլոր տեսակներով։ ԺԷ. դարու սկզբը, Շահ Ապաս պիտի պարպէր ամբողջ Արարատեան աշխարհը և հարկան զաւառները, ծնոնդ տալու նոր հայ զաղթականութեան մը, բայց կենսունակ գաղութի մը։ Այս առեարական գաղութը յետոյ պիտի չնշաւորէր ու ծնէր Հնդկաստանի հայութիւնը, որ յետոյ իր ազգեցութիւնն ու գործը պիտի տանէր մինչեւ Հոլանտայի Ամսդերատամ քաղաքը, մինչեւ Վենետիկ և այլուր։

Սակայն եթէ մշակութային այս ձեռնարկին երն ու միջոցները այս բարդաւաճ գաղութներէն կը ճարուէին, ողին և մղիչ ուժը էջմիածնէն էր։ Միքայէլ կաթողիկոս Սեբաստացին, Յակոբ կաթողիկոս Զուղայեցին և Սիմէոն Երեւանցին կրթական այս շարժումին հետամտողները եղան։ ԺԷ. դարու առաջին կիսուն Հայաստանի մէջ ծայր կուտան վերածնութեան շարժումներ։ Վանքերու խուցերու մէջ կը սկսի ճնաւորութեան նոր տեսակ մը, ուխտեալները միայն չեն աղօթեր, այլ կը կարդան, կ'ուսումնասիրեն։ Հայը տակաւ սկսած էր մոռանալ իր կիրքերը, այս գրական շարժումը, փոքրիկ այս վերածնութիւնը պիտի ստեգծէր երկու նշանաւոր գրական դպրոցներ, Սիւնիքի մէջ Տաթեւի դպրոցը։ և Բաղէշի մէջ Ամրագուի դպրոցը։ Եթետոյ այս երկուքը միացած պիտի ստեղծէին նոր Զուղայի դպրոցը, որ նախորդներուն հաւասար և նոյնիսկ աւելի գեր մը կատարեց մեր ազգային և եկեղեցական վերածնութեանը մէջ։ Երկար առտեսէ ի վեր մոռցուած գրականութիւնը նորէն տաքրիլու հնարաւորութիւն կը ստանար, դպրոցներ կը շատնային գիրքեր սկսեր էին տպագրուիլ և համույթական գործիչները նախանձախնդրորէն կը վերաշնէին նիւթական ու մտաւոր աւերակներու։

Նորէն Էջմիածինն էր որ Սահակ-Մեսրոպեան ժառանգութեամբ կը ձեւառոքէր ու, կը փրկէր Հայութիւնը։ Տպարան, զիրք, գպրոց, նախ գաղութներու մէջ ապա հայ երկրի սրտին՝ Էջմիածնի մէջ։ ԺԸ. դարու երկրորդ կիսուն Սիմէոն Երեւանցին Էջմիածնի մէջ հիմնեց տպարան և թուղթի գործարան, այս ձեռնարկին համար Եւրապայէն բերել տալով յատակ մասնագէաներ և նույն տպարաններ պիտի հաստատուէին նաև Աստրախանի և Պէտէրբուրգի մէջ։ Յսկսէփ Եպս, Արղութեանի և ուրիշներու միջոցաւ ու պիտի սկսէին եռանդուն հրատարակչական գործունէութիւններ։ ԺԹ. դարու սկզբնաւորութեան Մոռկուայի մէջ պիտի սկսէր գործել Լազարեան Ճեմարանի տպարանը։

ԺԹ. դարը մեր մասաւոր վերածնաւթեան գարն է։ Արեւելեան Հայաստանը պարսկական տիրապետութենէն կ'անցնէր առուական իշխանութեան ներքեւ (1828)։ Առուա պետաւթիւնը շանադրի եղաւ։ Ճեւակերպելու նաեւ, հայուն իրաւական կացութիւնը, զայն չմըռնելով զիսաւորաբար իրը կրօնական համայնք։ 1835-ին Պալածէնիայով հայութիւնը ի գէմո Հայ Եկեղեցւոյ կը ստանար եկեղեցական և կրթական ինքնավարութիւն։

Ներսէս Աշտարակեցիի կաթողիկոսացումը նորէն մարմին էր տուած ագայնական յոյսիրաւն և Դորրատի համալսարաններուն հրահրած եռանդը, Արովեանավ սկսած և Հիւսիսափայլով տարածուած, մտած էր արդէն գոգովուր-

զին խաւերուն մէջ, ու Թիֆլիսի Ներսիսեանը, մեծանուն Հայրապետին աշ-
քին տակ ու ժողովուրդին սրախն մօտիկը կը կատարէր հայրենաշունչ դաստիա-
րակութեան գործը, զոր Հազարեանց ձեռակերտած ձեմարանը սկսած էր ար-
դէն Մոսկովայի մէջ, և ուր յետոյ աւելի արդիւնաւորութեամբ պիտի շարու-
նակէր Գէորգեան ձեմարանի մէջ :

Այդ կրակէն կայծեր տարած էին Աշտարակեցիին երկու աշակերտները,
Սահակ և Թագէսու եպիսկոպոսները, առաջինը Արտազու հնագարեան Աթոռին
և երկրորդը Նոր-Ջուղայի Ամենափրկչեան վանքին թեմակաները, երկուքն ալ
երախտաւոր հովիւներ, որոնց շատ ինչ կը պարտի Պարսկահայոց ազգային վե-
րածնութիւնը :

Խոկ Թուրքիոյ մէջն ալ տակաւ երեւոյթները կը սկսէին յուսադրիչ ըլ-
լալ : 1829-ի Ադրբանուպոսոյ գանձագրութիւնը, որ հպատակ քրիստոնեայ ազ-
գերու կրօնական աղատութեան առաջին հիմնաքարը կը դնէր, և 1829-ի Թան-
գիմարը որ նոյն հասարակութեանց ինքնորոշման և ինքնազարգացման գարա-
գումիր կը բանար, հայկական կեանքը կը մանէր աւելի լայն ու հարթուած
մամբու մը մէջ : Ամբրաներու եւ արհեստաւորներու դասակարգային վէճերը
կանգ կ'առնէին իրաւախոհական գետնի մը գրայ : Պատրիարքարանի գարշու-
թիւնը կը ժողովրդականանար, հոգեւոր և հաղաքական ժողովներու հաստատ-
մամբ ապագայ Սահմանագրութեան կազմը սազմաւորելով :

Միւս կողմէն Լազարեան ձեմարանը իր հիմնարկութեան թուականէն
մինչեւ Եօթանասունական թուականները, ոռուսանայ մտաւոր առաջնակարգ,
շաբելու համար միակ, կեղրոններէն մին եղաւ, որուն զիմաւոր մտահողութիւնն
էր հայրենազիտութիւնը : Այդ ասպարէկին մէջ արգիւնաւոր եղան Սալլանթեան,
էմին, Մսերեան, Խալաթեան : Նոյն ձեմարանի մէջ խմբուած հայ մտաւորական-
ներն էին որ հիմնեցին պարբերական մամուլ, Նազարեան և Նալբանտեան իրենց
Հիւսիսափայլով, յետոյ Շռախաղ և Փարոս Հայաստանի ինչպէս նաև Հանդէս
Գրականուրեան եւ Պատմական ժողովածուն, Մարտ, Գարուն և այլ հրատա-
րակութիւններ, Մոսկովայի գրական գործունէութիւնը պիտի կազմէին :

Գարբիէլ Վրդ . Այվազեան Թէոդոսիայի մէջ պիտի սկսէր Մասեաց Ա-
ղաւնի ամսագրի հրատարակութեան, որուն տալարանը իրեն մրցակից չունեցաւ
բովանդակ Ռուսաստանի մէջ :

Եօթանասունական թուականներուն Թիֆլիս աւելի ևս ազգեցիկ գեր պիտի
կատարէր, Մշակ, Փորձ, Ա.Ճագանե, Նոր Գար, Վարժարան, Աղբիւր,
Տարազ, Մուրեն, Լումայ, Ա.Րազլոյս, Ազգագրական Հանդէս հրատարակու-
թիւնները՝ ապացոյցներ են անոր մտաւորական գործունէութեան :

Թիֆլիսէն վերջ, մտաւորական գործունէութեան յայտնի երկրորդ տեղը
կ'ըմբածնին է : Մինչեւ Գէորգ Գ., այսինքն մինչեւ վաթսունական թուականն
ներու վերջը, կ'ըմբածնինը կը շարունակէր մեր մտքի գործը իր հին տպարանին
մէջ տուել պայմաններու տակ : Գէորգ Գ. Կաթողիկոսը վերանորոգեց տպա-
րանը և 1868-էն սկսեալ հրատարակեց Արագած ամսագրը : կ'ըմբածնին տպե-
լու ձեռնարկեց նաև մեր հին մտանագրութեան յիշատակարանները և քա-
նասիրական բազմաթիւ ուսումնական սիրութիւններ : Գլխաւոր աշխատողները այս
գրական արդիւնքին, եղան Միարանութեան անդամները և Գէորգեան ձեմարա-

նի ուսուցիչները։ Գալուստ Տէր Մկրտչեան, Մելքոն և Կարապետ Եղիսկոպոսներ, Գարեգին և Երուանդ Վարդապետներ, Ճեմարանի ուսուցիչներէն կ. Կոստանեան, Մանուկ Աբեղեան, Ստեփան Կանայեան, Ն. Քարամեան, Յ. Մանանդեան, Հնչաւորեցին և Էջմիածնի Նուիրական մթնողրախն մէջ կազմեցին այն՝ ինչ որ մեր անցեալ ժառանգութեանը վրայ աւելնալով, մեզ երախտապարտ կը թողու իրենց։

Ու տակաւին Էջմիածնի հոգեղէն մզումին տակ մտրմին պիտի առնէր մեր ազատազրական շարժումը Խարչէլ Որիէն մինչեւ Եահամիրեան, Յովսէփ Էմին, Դաւիթ Բէկ և անկէ վերջ եղած ճիզերը ի ինդիր մեր ազատութեան, Էջմիածնի Կամարներուն տակ պիտի թիսուէին, ոգեւորելով սիրտերն ու միտքերը։ ԺԹ. դարու կէսէն սկսեալ գաղափարական խուլ աշխատանք մը կատարուած է, հայ հոգիին մէջ նոր սերմեր ցանուեր էին, ինչպէս մշակութային գետնի վրայ այնպէս ալ այս դաշտին մէջ։ Եկեղեցին ոչ միայն զիաւոր սերմացանը պիտի ըլլար, այլ պիտի բաժնէր ճակատազիրը եղերաբախտ սերունդներուն՝ Աւարայրէն մինչեւ երէկ։

Եթէ ազգային աղէսներուն դիմաց, հաւատարիմ մեր պատմութեան, Եկեղեցին ծովէն բարձրացող կարմիր եղեգնիկի նման յոյսի ջահի մը պէս կեցեր է միշտ մեր ժողովուրդի աշքերուն դիմաց, իրեւ սփոփանք ու հաւատք զալիք օրերուն, միւս կողմէ ժողովուրդի վրիութեան դործը, սուրբ դործը, սկզբնաւորած ու յառաջ տարած է Աշտարակեցին, Խրիմեան, Վարժապետեան, յիշելով միայն մեր պատմութեան վերջին հարիւրամեակէն, այդ պայքարը ստեղծող և վարող դէմքեր եղան։

Հայաստանեայց Եկեղեցին՝ առաջին օրէն վառարանը եղաւ ցեղին իմացական և բարյական ձգտումներուն, վկայարանը իր վիշտերուն և իղձերուն, և ներշնչարանը իր ազգային իտէլլին։ Անիկա զերազանցապէս եղաւ նաև այն անանուն խորհրդանշանը, մազնիսը, ուխտի տապանակը եթէ կ'ուզէք, որուն մէջ պահուեցաւ դարերով իր կորսուած երկրաւոր իշխանութեան զաւագանը և յոյսի սափորը։ Անիկա կորսուած փառքերու և ապազայ երազներու տեսլարանը եղաւ, սերունդներու մտքին առջև և հոգիին մէջ բիւրեղացած ուղարկութեան կանթեղը։

Մայր Աթոռոյ այդ գերը չէ դադրած։ Այսօր աւելի քան երրեք պէտք ունինք այդ տեսլացած՝ հոգիացած խորհրդանշանին և կարենալ վեր բռնելու համար մեր ընդարձացած հոգին։ Հարցը այսպէս իր տարողութեան սահմաններուն մէջ ամփոփելէ վերջ, վստահ ենք թէ Աթոռի փոխադրութեան այս 500 ամեակը, ուրիշ բան չ'ապացուցաներ, բայց եթէ Էջմիածնի մեր ազգային կեանքի մէջ կատարած հրաշալի դերին վերքերում ու պանծացումը, որ մեր տիտուր և պայծառ թուականներուն վերև սաւառնող խորհուրդը եղած է շարունակ։ Հայ Եկեղեցւոյ զգացումն է որ թէ կուտայ մեր հոգիներուն այս թուականին առջև կենալու։

ԲԱՆԱՍՏԵՂՄԱՆԱՆ

ԴԱՐԵՐՆ Ի ՎԵՐ...

Ինձ կը քըւի
Թէ խորերէն ժամանակի անդունդներուն,
Տես կը քըւի
Արբան հայոց,
Արբան այն սուրբ եւ արբան մեծ,
Հիմն որ նետեց
Մեր հոգիի Արարատին.
Լեռան ճերմակ ընդերքներէն,
Փոխազրելով շալակ շալակ
Էջեր մարմար,
Երկնի վրայ ձեւուած անհուն
Աչսանակին մեր հաւատքին:

Եւ իշխաններ ու ժողովուրդ,
Ճեղեղ, ճեղեղ,
Սպանական կրօակներովն իրենց սըրտին,
Զընանչըցան զուլ ու երդիկ,
Մինչեւ բերին իր՝ աւարտին
Անձեռազործ կարովիկէն
— Էջմիածինն — :

Ու կը քըւի ինծի տեսնել,
Հայրն հաւատոյ, — Լուսաւորիչ ո ,
Զան ամբարձիկ՝
Մուրին դիմաց մեր դարերուն:
Չեռքն է անհուն
Որ կը բանայ հօղը կախարդ
Ռսկեզրմուխս երկինքներուն :
Այն օրերուն,
Մուրիք եւ արդար հոգիներուն՝
Թրոչունն ինչպէս նէմեաքներու
Կուզար Ասուած,
Ու կը բանար դուռն աղամանդ
Գաղտնիքներուն :

Ու կը բըսի ինծի տեսնել,
Լոյսեր հազած երիտասարդ Գալիլիացին,
Ճամբայ առնող
Երկինքներէն դէպի Երկիր,
Մատն իր աջին,
Որ կ'երկարի դէպ արեւելք,
Դէպ արեւմուտք,
Դէպի հիւսիս ու դէպ հարաւ,
Յետոյ զարկը մուրնին ոսկի,
Անհուն սրբին
Ուարատեան դաշտավայրին.
Եւ այդ զարկին կամար, կամար,
Վեր բարձրացող լոյսի սփառներ
Երարու մէջ, իրարու ժող...

*

Բայց այդ զարկէն,
Խոր մըօռւէի մը ընդերթէն,
Կը բացուէին ծովեր արեան,
Ու իր աչքին, աստուածարեալ հայրապետին,
Կըսոր կըսոր, եկան, եղան,
Շարանն ամբողջ զալիքներուն,
Իրեւ տեսիլք ու յայտնութիւն,
Դարեւը մուք զալիքներուն,
Հետեաք մ'ինչպէս սրտում, անգուք,
Երբեմբն լոյս երբեմբն մուք:

Արինն անուս
Զաւկըներուն մեր աշխարհին,
Իրեւ անձեւ ու իրեւ ցող
Կ'իշնէր հողին,
Զայն ընելով տսկեփուսի անմահական,
Կընիք անմեռ վրկայութեան,
Կեանիքի զինով, կեանիքին համար:

Անհուն, անհուն, ժողովուրդն այդ,
Պուտ պուտ ինկող՝
Մազաղարին ու պատառին,
Իրեւ նըկար, իրեւ երազ,
Իրեւ աննառ գեղեցկութիւն,

Վլրան անոյց
Երկնայնացած մատեաններուն :

Անհուն, անհառ ժողովուրդն այդ,
Խոյակ, խոյակ, կամար կամար,
Երեւ պալատ ու իբրեւ բերդ
Զգուող երկինք,
Երեւ սանդուղ իր Տեսիլքին,
— Հայաստանեայց Եկեղեցին — :

Ու կը ծըփայ մետախո թելով
Գեղեցկացած կանչը ցաւին,
Երզը Հայուն,
Երեւ ճրչխար աննիւթական
Ու քըրթըռուն,
Հոռին, շաղին ու անպատան
Իր վէրմերուն :
Երզը հայուն,
Մեղեղիի կրրակներէն
Եղած մըսոււ ու եղած բոյր,
Եղած արեւ ու եղած շող
Սիրտերէ սիրս, ըուրթերէ ըուրթ :

Հէմեաք անհառ երկիրն հայոց :

Բայց կը մնար յաւերժափառ,
Ծրփանիներուն վլրայ անհուն
Մրիւններուն,
Եւ սիւներուն վլրայ անծայր
Հըրդեհներուն,
Երկարամուր, անփլըւելի
Տապաճը սուրբ,
— Էջմիածինն — :

Զոյլ պահպանակ,
Զէն ու ասպար,
Ցաւերու դէմ եւ բռնութեան.
Կրրակէ սիւն՝
Որու լոյսին պիտի նային
Աչերն անոււ, աչեր տրում,

Աերունդներու,
Հազարամէ մինչ հազարամ:

* *

Յեսոյ կ'իյնայ միջոցն ի վար
Քօղն ապօքում իր տեսիլին,
Ապագայի պատկերին դէմ՝
Կը յուզուի սիրտն աստուածարեսոլ
Հայրապետին,
Որ արցունիքն մէջ կը ժըպտի:

Լուսամուտէն վեհարանին,
Կ'ոսկիանար լեռն Արարատ
Երկնիքն մէջ:

Ու դէմն անոր,
Էջմիածինն,
Լուսէ կամար երկրէ երկինն,
Հիմը նորող
Արդարութեան ու բարիքին
Նոր կրօնիքն,
Ասցոկալիպս հայ աշխարհին:

ԵՊԻՎԱՐԴ

ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ

Դաւեր Եկան, դաւեր անցան, Է՛ջմիածին,
Քո հիմն անշարժ ու անսասան, Է՛ջմիածին.
Ձե՛ս ձեռակերտ դու մարդկելին առօրեայ,
Դու ողակար լուսոյ խորան, Է՛ջմիածին:

Խաւարի մէջ դու վառեցար ոռպէս կանքեղ,
Վա՛ն պահեցիր մեր սորտերուն կայծն երկնային,
Սնիփառունակ ըստրուկ երկրի դու լուսագեղ
Անելջ փարոս ազառութեան, Է՛ջմիածին:

Ցըրուած հօսի դու ժողովող անեռոյթ փարախ,
Հասա՞ս լինի քող մեր վրայ քո հովանին.
Գրիգորի Սուլք օրհնութեամբ ծաղկի՛ր խաղաղ,
Փա՛նք, ապաւէն մեր աննըման Է՛ջմիածին:

ՅՈՎՀ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵՍՆ

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգւոյս՝
Խնչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս...
Եր զայիթով հիւրընկալ, իր լայն բեմով ու հեռուն
Կանգնած իր լուռ խորանով՝ որ կարծես նա՛ւ մ'է ծրփուն...

Եկեղեցին Հայկական ես աչքս զոց կը տեսնեմ
Ու կը շնչեմ, կը լրսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Եր սեղանէն մըլսացող գուլայ-գուլայ խունկերով
Եւ իր պատերը ցնցող աղօքներով ալեխոնվ...

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին
Եմ պայերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին
Եւ երկինքն իջուցին զայն ցող առ ցող, ամազ առ ամազ
Ու քաղուցցա՞ն անոր մէջ հանկարտութեամբ, հեզութեամբ...

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյք մ'է քանուած՝
Արուն ետև, սրկինին մէջ կ'իջնէ ինքը Աստուած,
Արուն առջեւ՝ զիխանակ կուզայ իմ ազգըս ամբողջ
Հաղորդըրիլ Անցեալին հաց ու զինով կենսառողջ...

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ակեկոծ
Նաւահանգիստ մ'է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հա՛ւ եւ քոց,
Ու սօրակէզ ցերեկին անտա՛ ո մըն է սուներուն՝
Ուր ոււասնե՛ր կը ծաղկին Շարականի գետին մօս...

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէախ երկինք բարձրացող գաղտնի նամբայ մը ունի...
Եկեղեցին Հայկական Հայ Հոգիին եւ Մարմնոյն
Զըրանանդերձն է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբիւն, եւ երգն է մի՛ւս Յաղբութիւն...:

Վ. Ա. Ա. Թէքէնս



ՈՍԿԻ ՌԻԱՆ ԱԿԸ

(ԽՈՐՀՈՒԹՅԱ)

(Կործանած մեհեանի մը բակը: Մէկ-
մէկ սինի տուած իրենց կոնակը, երեք կի-
ներ, առջեւնին հօնէ ամաններով):

Բ. ԿԻՆԸ (Ա. ԿՆՈԶ)

Բաէ, իմ քո՞յլը,
Ի՞նչ է տեսածրդ ամանին
Տժգոյն բոցին:

Ա. ԿԻՆԸ

Ես կը տեսնեմ
Ոսկի փոշին անցեալներուն:

Բ. ԿԻՆԸ

Ոսկի փոշին անցեալներուն
Թափէ, կոտրէ: Աստեն անցած
է անցեալին:

Ա. ԿԻՆԸ

Դուն կըսե՞ս ատ, խելառ իմ քոյր:
Խորն այս պզտիկ հող ամանին,
Կը քնանան հազար ամեր:

Բ. ԿԻՆԸ

Տասը հազար կանգուն օրօր
Երգէ երկար որ չարթննան:

Ա. ԿԻՆԸ

Կարճ նայուածք է, խելառ իմ քոյր,
Չքրարկանաս:
Բղուղն այս խելճ օր մը երկիրն
Էր պապերուգ:
Կեցիր խառնեմ մոխիրը շերմ:
(Կը խառնէ. բոցեր կը բարձրանան).
Տիսա՞ր, տեսա՞ր, ալիքն այս մեծ,
— Կայծակ ողկոյն հոգիներուն
Այն պապերուն
Որոնք հեծած նժոյգ հուրէ
Հեղեղեցին ինչպէս փոփի
Թշնամիին բանակն անբաւ,
Արտաքսերով
Հայրենիքին սահմաններէն:
Կը հասկնա՞ս:

Բ. ԿԻՆԸ**Ուրի՞շ:****Ա. ԿԻՆԸ**

(Նորէն կը խառնէ մոխիրը)

Ահա քեզի ուրիշ ալիք,
Առատութեան ու բարիքի,
Կաթի, մեղրի ու զինիի,
Ծոցէն ոսկի
Ամենազգաստ Անահիտին,
Վրան հողին այն պապերուն
Ազատ, հպարտ ու երջանիկ:
Կը հասկնա՞ս:

Բ. ԿԻՆԸ**Ուրի՞շ:****Ա. ԿԻՆԸ**

(Նորէն կը խառնէ)
Ծով է վատքի, յաղթանակի
Այն օրերէն, ալիքն այս բոց.
Երբ աստուածներն
Էին մեզի խնամարկու:
Են ու հարուստ գարերն երկար
Ազատութեան,
Կը քնանան, բոյր իմ, հիմա.
Անցիր ճամբադ:
Լաւ է լրուել ու չխառնել,
Բ. ԿԻՆԸ

Ի՞նչ բան.**Ա. ԿԻՆԸ**

Մոխիր, մոխիր, անցիր անոիին,
Քու թակոյկին,
Ան քեզ կ'ըսէ
Թէ ի՞նչ կ'արժէ
Արևմուտքէն ու հարաւէն
Բռնի թիրուած նրբայեցի
Աստուածը նոր:
Անցիր քեզի . . .
Ի՞նչ կը տեսնես:

Բ. ԿԻՆԸ

(Մոխիրը խառնելով)
Այ քեզի սեւ, այ քեզի մուխ.
Կ'այրի շբեզ երկիրն Հայոց:
(Յանկարծ կարմիր բոց)
Այ քեզ արիւնն եղբայրներուն:
Մեհեաններու սուրբ յատակին
Անարգօքէն փողոտուցան
Հազարներով,
Սեւեր հազար մարդոց սուրէն,
Խաղաղութեան ու ողջոյնի
Ու համբոյրի ու ծափի մէջ:
(Կը խառնէ մոխիրը)
Սեւ, սեւ ծուխն է Մեհեաններուն,

Մեծ արձանին Խովհամօք :
 (Կը խառնէ մսխիրը)
 Ու դեռ, արիւն է ամէն դի.
 Եղբայրն եղքօր,
 Հայրը՝ տղուն
 Մայրն աղջրկան
 Դէմն է, կ'ելեն.
 Կը բզիտեն զիրար սուրով,
 Եղունգներով, ատամներով:
 Կործանումն է հողիներուն:
 (Կը խառնէ մսխիրը)
 Նայէ, իմ քոյր
 Սովո՞ւ է բացած կափն անհուն
 Որ կը զջի, կը գալարուի,
 Վզրան պարարտ արօտներուն
 Անդաստանին:
 Պիտի պակսին կաթն ու գինին
 Հացն ու երէն.
 Պիտի չորսնան յորդ ըստինքներն
 Աղբիւրներուն.
 Արտը դառնայ երկանաբար
 Արօրին տակը բանուրին:

Գ. ԿԻՆԸ

Քոյր իմ, որքան բառերդ են սեւ.
Բ. ԿԻՆԸ
 (Խառնելով)
 Քոյր իմ, շլթայ, տես, կը զարնեն
 Նախարարին, թագաւորին,
 Ազատներուն, տիկիններուն:
 Քաղաք, գիւղեր, շէն, աւաններ
 Մեծ ու պզտիկ, տես, կը վարուին
 Երկրին բոլոր սահմաններէն
 Դէպ շուկաները գանառքին.
 Գերի, գերի:
 Քոյր իմ, գիտցիր, այս գեղեցիկ
 Հարենիքէն
 Աւեր միայն պիտի գտնեն
 Իմ զաւակներ:
 Հեղինա՞կը այս չարիքին.
 Բոնի բերուած Աստուած նոր
 Երրայեցի,
 Արևմուտքէն ու հարաւէն:
 Անցիր ճամբուդ, մ'երթար անդին,
 Դուրս, Մեհեանին քջափակէն:

Ա. ԿԻՆԸ

(Գ. Կնոջ մօտենալով)
 Իրա՞ւ կ'ըսէ քոյրը մերին.

Գ. ԿԻՆԸ

(Կը խառնէ մսխիրը, խաղալ ու պայծառ
 Իրաւ չըսեր կինը երեբք՝ լոյս)
 Տարիքն անոր երբ որ ունի:

Ա. ԿԻՆԸ

Երիտասարդ գուն կ'երեւիս,
 Ի՞նչ կը տեսնես թակոյկէդ ներս :

Գ. ԿԻՆԸ

Ուրիշ աղուոր, քաղցր բաներ :

Ա. ԿԻՆԸ

Զարի՞քն հապա՝ սա վայրերան
 Գուշակողին :

Գ. ԿԻՆԸ

(Խառնելով)
 Գրուած չարիքն է միշտ մարդուն,
 Բայց կայ թաղուած խորն այս մոխրին
 Ան որ վեր է միշտ չարիքէն:
 (Կը խառնէ)
 Տես ի՞նչ կապոյտ, տես ի՞նչ կարմիր
 Կ'ելլեն թեւերն ալիքներուն:
 Ապառնիին ընդերքներէն :

Ա. ԿԻՆԸ

Դուն կը տեսնե՞ս մեզմէ անդին :

Գ. ԿԻՆԸ

Ես կը տեսնեմ ձեզմէ անդին.
 Դիտցիր, քոյր իմ, մէկիկ մէկիկ
 Բոյլերն այս վաս,
 Հոգիներն են որ պիտի գան
 Հայ ժողովուրդը հովուելու :
 Որը Արքայ, որն Հայրապետ,
 Որը վկայ, որն իմաստուն,
 Որը ռամիկ, որը փարթամ
 Իշխանազուն :

(Խառնելով)

Շարան, շարան, սուրբերն հզօր
 Երէց, զինուոր կամ զօրավար
 Սաստել որոնք մահուան կրնան :
 Հեղինա՞կը այս սուրբ հունձքին
 — Այն որ կուգայ :
 Աստուածն իրաւ, որ մեզ համար
 Ման յանձն առաւ .
 Այսակս կ'ըսին բոցերն այս սուրբ
 Իմ մեծ քոյրեր :

(Տեսարանը կը մընէ . կ'աներեւուրանան
կիները: Մթ կապոյթ լոյսը կը դառնայ,
մօսէն, ձայնը Սուլըքին):

ՍՈՒԼՐԲԸ

ՀԱՅԱՍՏԱՆ բարեմաննաւ

Անունն ահեղ մեր Աստծոյն

Ցափտեանէ մինչ յափտեան:

(Կը մօնէ բեմ: Խենամոլար: Խարխաբուն:
Աշենրովը փմտուելով զիսուն վերեւ բան
մը)

Տէ՛ր, կը վարես ոտներն իմ խեղճ
ձամրովը սուրբ խորհուրդներուդ:

Ես չեմ տեսներ . . .

Ցոգներ մաշեր եմ քալելէն:

Աստղը ինձի լուռ առաջնորդ:

Որ կանգ առաւ:

Գ. Կինը

Հիւսուին կոպերն աւըներուդ,

Եթէ այդպէս կ'ուզէ թեզմէ

Աստուածը որ կ'առաջնորդէ

Քու քայլերուդ:

Հանգչէ, սուրբ մայր,

Երկիրն ամբողջ կը դողդքուայ

Դեռ յուզումչն:

(Սուլըք կը նասի: Կը խոնարհն զլուխը հաւ
րին: Հով, օօուկ բեմի ետևեն կէտ մը
մեծ լոյս որուն մէջ քեւեր, զլուխներ):

ԽՄԲԵՐԴԳԸ

ԱԷԼՈՒԻՒ, ալէլուիա:

ՍՈՒԼՐԲԸ

(Քունին մէջէն)

Ի՞նչ ծայն է այս . . .

(Լուրիւն: Խուրը կը խոնարհն զլուխը
բարին: Լոյր կը մեծնայ: Ամբողջ յես-
ամասը բեմին բարձունք մըն է ուր կը
բաւալին բեւերը, զլուխները պարոււա-
ծեւ շարժումովը հրեսալիներուն):

ԽՄԲԵՐԴԳԸ

Եոյս, յարութիւն հոգիներուն,

Մարդոց դժբախտ որդիներուն:

Զի Տէրն ահա եկը այցի

Ժողովուրդին իր սիրելի.

Ալէլուիա . . . :

ՍՈՒԼՐԲԸ

(Հազիւ զլուխը բաժնելով բարկն)
Զայներ կուգան երկնքներէն.
(Նորէն կը հակէ զլուխը բարկն)

ԽՄԲԵՐԴԸ

Փառք եւ պատիւ եւ օրհնութիւն
Հօր եւ Որդուոյ եւ Սուրբ Հոգւոյն:
Ալէլուիա . . .

(Բնմին առաջամասը կը սեւնայ, կը խորա-
նայ ու կը պատոի: Կ'երեւին զլուխներ,
մերկ, սեւ իրաններ):

ՍԱՆԴԱՐԱՄԵՏԸ

Անէծք, անէծք ու նախատինք
Բիւր այն մարդուն,
Հայրն է որուն
Արքայասպան :

ՍՈՒԼՐԲԸ

(Յնցուած)
Ի՞նչ ծայն է այս . . .
Բուրիկէ կուգայ:
(Կրկին բմրած)

ՍԱՆԴԱՐԱՄԵՏԸ

Պիտի փշրին փաստիրն իր պիղծ
Ու խորտակուի մարմինը քարշ . . .

ԽՄԲԵՐԴԳԸ

Պիտի օրհնուի բերանն իր սուրբ
Ու պաշտպանուի գործն իր հզօր . . .

ՍԱՆԴԱՐԱՄԵՏԸ

Պիտի իյնայ փառքն իր խախուա
Անձն առաջ: ՀԱՅԱ ծանակ
Թիշատակն իր
Դարէ ի դար:
Մարդը մղեց հողն ատելու,
Արհամարին աշխարհն իրաւ
Սուս ստուերի մը փոխարէն . . .

ԽՄԲԵՐԴԳԸ

Պիտի յիշուի անունն անոր
Հազարամէ մինչ հազարամ
Որ ժողովուրդն իր ազատեց
Սանդարամետէն . . .

ՍՈՒՐԲԸ

(Ուժի, վերացած)
Խնդին է, Աստուած իմ երկնաւոր . . .
Աստեղակուռ ճամբէն ի վար
Ահա կ'իջնէ :

ԽՄԲԵՐԳՎԸ

Բացուին առջին գուռն ու սահման
Երկինքներուն :
Թագաւորն է, կ'իջնէ փառքի ,
Այցելելու ժողովուրդին . . .
Ալէլուիա . . .

ՍՈՒՐԲԸ

Խնդին է, ինքն է
Տէր երկին, երկինքներուն :
Երկին Հայոց սփոփելու :

ՍԱՆԴԱՐԱՄԵՏԸ

Վիրապն աւրած է աչքն անոր ,
Մի հաւատաք
Իր տեսածին ու լսածին :
Նոր Ասուուծոյ սուս մարդարէ
Որ Կործանէ պիտի այսպէս
Երկիրը ձեր
Խնչակս Հայրն իր , որ սպաննեց
Ձեր թագաւորը բազմայալթ ,
Խորովը մեծ :

ԽՄԲԵՐԳՎԸ

Ան որ կուգայ , կուգայ խաղաղ
Ձեր սիրտերուն ,
Ճօղն առտուակ կ'իյնայ ինչակս
Բաժակին մէջ
Մաղիկներուն :
Թագաւորն է ան որ կուգայ
Արեներուն ու սիրտերուն :

ՍՈՒՐԲԸ

(Բազկատարած)
Տէր բարեգութ ու մարդասէր ,
Տուր մեզ տեսնել
Աստուածութեանդ անրաւելի
Փաստ ահաւոր .
Քեզի դարձող ժողովուրդիդ
Արին պարզէ տեսիլը սուրբ
Անժուժելի
Քու պատկերին :
Տէր բաց մեզի

ԽՈՐԻՈՒՐԴԻՆ ահենդ

Քու տեսիլըիդ :
(Առուրիւն : Հրետակներու օրիներգը)

ԽՄԲԵՐԳՎԸ

Մեծ սէրն անոր
Քան տիեզերքն է մեր վրան ,
Ու մեր ներքին :
Ոն կը գիտայ մարդոց բոլոր :
(Առուրիւն կրկից : Խուլ կարծր ձայներ սան-
դարամետնեն)

ՅԻՍՈՒԽ

(Ամազի մը մէշէն պարզուելով)
Խաղաղութիւն եւ օրինութիւն
Խմ ծառայիս :
Հասաւ խնդրանք իմ Հօր Գահուն .
Կուգամ զննել հիմն անսասան
Եկեղեցւոյ ,
Հոն ուր դարեր մեղքին տունն էր
Որ կը տիրէր :
(Փեսէքի ուռեակով կը զարնէ քարին ու կը
Փօրաւի)
Ահա փշուր ժայռն է մեղքին :
Դիր , իմ ծառաս , հիմն անսասան
Ժայռի սրտին ,
Հայաստանեայց Եկեղեցւոյ ,
Հիմը որուն ուռնակն ոսկի
Երկինքներէն աշխարհ բերուած
Կը հաստատէ :
Խաղաղութիւն եւ օրինութիւն :
(Ամազի կը բանձրանալ եւ կը ծածկէ Յիսուսը)

ԽՄԲԵՐԳՎԸ

Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր
Համբարձին զբունք յալիտենից
Եւ մոցէ թագաւոր փառաց
Ալէլուիա , ալէլուիա :

(Լոյս է : Լուսուրիւն է : Բոլորը իշած են ծուն-
կի : Ենփորին ձայնը կը մօտենայ : Խօսակ-
ցուրիւն : Թագաւորը կը մօնէ բեմ , հե-
տեւորդներ)

ԹԱԳԱԼՈՐԸ

(Տեսնելով սուրբը բազկատարած , աղօքի ,
կը մօտենայ ու կը համբուրէ անոր ոսքի
Փուշին)
Կատարուած է պատգամըդ , Հայր ,

Կ'այրին վրան Հայոց երկրին
Մեհեանները պիղծ քուրմերուն,
Քար չմասց քարի վրայ,
Բոցը կերաւ կուռքերն ոսկի :

ՍՈՒՐԲԸ

Մարդկարը :

ԹԱԳԱԽՈՐԸ

Եղան որ դուրս չելան շնչեքն
Ու եփեցան կրակին մէջ,
Եղան որ սուր ալ վերցուցին
Վրան զօրքին :
Բայց հայեցան
Թեւերն անոնց ոստի նման
Կրակին դէմ :
Հայր, պարտուած
Ե թշնամին :
Ամէն կողմէս ուրախութիւն
Ու աղաղակ . . .
Բայց չես խօսիր Հայր,
Հայր իմ սուրբ :

ՍՈՒՐԲԸ

Դուն չես գիտեր դեռ աւելին :

ԹԱԳԱԽՈՐԸ

Ի՞նչ է, ի՞նչ է որ չեմ գիտեր
Խօսէ Հայր իմ
Ով, Հայր իմ սուրբ :

ՍՈՒՐԲԸ

Ոսկի ուռնակն է տես, գետնին,
Ով թագաւոր,
Այս ալ փշուր ժայռը որուն
Զարկաւ վերէն
Իջնող Արքան :

ԹԱԳԱԽՈՐԸ

Ոսկի ուռնակ՝ իջնող արքայի,
Չեմ հասկնար, խօսէ Հայր Սուրբ :

ՍՈՒՐԲԸ

Հսաւ, հիմն է հոս, սա ժայռին
Հայաստաննեայց Եկեղեցւոյ :
Ոչ դժոխքին ուժերը բիրտ
Ոչ ալ մաշումը գարերուն
Պիտի կրնան ազդել ուժին
Ու ամրութեան քու տաճարին :
Օն, զաւկըներ Հայաստաննեայց
Եկեղեցւոյ,
Բերէք քարը սուրբ անկիւնին
Եկնենք շէնքը
Այնպէս հաստատ, այնպէս ամուր
Որ դարերը զան փշուիլ
Անոր սեմին :
(Սուրբ կ'իջնէ աղօրինի : Շեփար)

ԹԱԳԱԽՈՐԸ

ՀՅԱՆԵԼԵՑՔ :

(Կը ձգեն բեմը որ կիսալոյս ե. խորին Սուրբ
բին դեմքը, կ'աղօրէ: Ազմուկ, ձայներ:
Թագաւորը եւ հետեւորդները)

Բերինք ինչ որ ուղեցիր, Հայր:
(Շալակին կ'առնէն վար հարը)

ՍՈՒՐԲԸ

(Ոսկի ուռնակը ձեռքին, զարթելով հարին)
«Եզ Միածինն ի Հօրէ
Եւ լոյս փառաց
Ընդ նմա .
Զայնք հնչեցին
Սանդարամնորք
Անդընդոց».
(Կը դրուի առաջին հարը)

ՍՈՒՐԲԸ

Եկայր, շինեցուք
Սուրբ ըզիսորանն
Լուսոյ :

Ա Ա Ր Ա Գ Ա Խ Բ Հ

8. ՕՇԱԿԱՆ



ԷԶՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԵՐԸ

(1441-1941)

Հայրապետական Աթոռի Սրբէն էջմիածին փոխազգութիւնը մեր եկեղեցական և ազգային պատմութեան մէջ գարագլուխ մը կազմելու չափ յիշատակելի թօւական մըն է: Անով Հայ Եկեղեցին կ'ազատի ու տար ազգեցութիւններէ, իր անկախութեան ու ազատութիւններէ իրագործելու միջավայրին մէջ կ'ինայ և իր ազգային նկարագրը արտայալուները կարելիութիւնը կ'ունենայ:

Հայաստանեայց Եկեղեցին իր կազմաւորութեան առաջին իսկ չըշանէն պահելով հանդերձ իր կապը ընդհանրական Եկեղեցւոյ հետ, քրիստոնէական հիմնական վարդապետութիւններով իրացուցած է իր ժողովուրդի ազատութեան տենչը և անոր անկախութեան ձգտումը և զանոնք միացուցած է Աւետարանի լայնախոհ ու քաղցըր ոգույն և քրիստոնէական պատմութեան մէջ ճանչցուած է գերազանցապէս ազգային Եկեղեցի միաձուլելով ժողովուրդին ազգային և կրօնական բոլոր իտէալները: Մեր ամբողջ պատմութեան ընթացքին կը տեսնենք կրօնական և ազգային ոգիի միութիւն մը: չենք հանդիպիր Եկեղեցական և աշխարհիկ ձգտումներու կամ տեսակէտներու հակամարտութեան կամ իրաւասութեան սահմաններու ճշգումին:

Ասոր համար է որ հայրապետական աթոռները միշտ հաստատուած են քաղաքական իշխանութեան կեզրոններուն մէջ իրագործելու համար միութեան այդ ոգին: Հետեւաբար հայրապետական Աթոռի տեղափոխութիւնը մեր պատմութեան մէջ նորութիւն մը կամ բացառիկ երեւոյթ մը չէ, մինչեւ իր վերջին կայքը մօտաւորապէս տասը տեղեր չըշած է ան, Դուին, Աղթամար, Արգինա, Անի, Թաւրլուր, Շամնաւ, Սովք-Դղեակ, Հոսոմկայ և Սրբ: Սական պատմական գէպերու դասաւորումը և ազգային կեանքին ընթացքը կ'արժեաբեն և բացառիկ իմաստ մը կուտան Սրբէն էջմիածին վերջին այս փոխազրութեան:

Խորինեանց իշխանութեան կիլիկիոյ

մէջ հաստատուելէն ի վեր հայրապետական Աթոռն ալ յաշորդաբրուր կը հաստատուի Ռովք, Հոսոմկայ և ապա Սիս, այս շրջանին կը զուգագիպի Եւրոպայի Խաչակրական շարժումը՝ որուն միջոցաւ Կիլիկիոյ հայ իշխանութիւնը յարաբերութիւն մէջ կը մտնէ Եւրոպայի և մասնաւորաբար Հըսոմէական Եկեղեցւոյ հետ: Այս պարագան մեր պատմութիւն մէջ նոր ուղղութիւն մը կը ներմուծէ և մեր քաղաքական և Եկեղեցական իշխանութիւնները հաւասարապէս մեր ազգային պատմութեան և անկախութեան երազը իրականացած կ'ուղեն:



Ա. Գրիգոր Լուսաւերչի աջը

տեսնել պապին ու անոր գլխաւորած Եկեղեցւոյն օժանդակութեան մէջ. սակայն հակառակ անոնց տեսական խստումներուն մեր յօյսերը չիրականանալով հանդերձ այդ ակնկալութիւնները շատ սուշ պիտի արժէին մեզի թէ քաղաքական և թէ մանաւանդ կրօնական գետնի վրայ:

Երեք հարիւր տարիներու այդ շրջանին կիլիկիոյ հայ թագաւորներն ու նոյն իսկ հայրապետներէն ոմանք երբեմ անկարելի գիշումներ ըրին ժողովուրդի գո-

յութեան և ազատութեան պահպանումին համար, մօտեցան պապին ու հռոմէական եկեղեցին, յուսադրութեան խոսութեամբ և բրեմ ալ խանդավառութեան առանց սակայն դրական արդինքի: Ու երբ 1375 թուականին հայոց անկախութեան վերջին յում ալ շիշաւ կատարեալ յուսակում էր որ՝ պահի տիրեր հայ հռոմէներուն: Հայ եւ կեղեցականութեան մասնաւն կիրիկոյ սահմանէն գուրս գտնուղներուն համար, այլևս քացարող էր հռոմէական եկեղեցւոյ նպատակը, հայ ազգային եկեղեցւոյն նը-կատմամբ:

Խաչակրական շարժումը, որուն մղիչ ուժը հռոմէական եկեղեցին էր, եթէ քաղաքականապէս ձախողեցաւ, սակայն անոր չնորիւ կաթոլիկ եկեղեցին թափանցեցաւ ամբողջ արեւելքի և մասնաւորաբար արեւելեան եկեղեցիներու մէջ, ու Հայաստանեայց եկեղեցին անոն յարակաման առաջին և կարութարագոյն թիրախն էր, երբ Եղիպատոսի մեմլուղներն ու սելճուղները միացած խորտակեցին մեր ազգային նաև կախութիւնը և միշտ քաղաքականապէս անտէրունջ վիճակի մը ենթարկեցին, մեր եկեղեցւոյ նուրբապետութիւնն ալ կրնար վտանգութիւ, հայ ազգային եկեղեցին նաև կրնար կորսնցնել իր նկարագիրը, իր ինքնուրոյնութիւնը, իր անկախութիւնը հայկական հողէն ու միջավայրէն հեռու, և օտար ազգեցութիւններու շրջանակի մէջ, նոյնիկ հակառակ, Տուտէորդիներու, Օրբէլեաններու, Պրոտոնեցներու և Տաթեւացիներու նախանձախնդիր ոգուոյն կաթողիկացման դէմ մղած բուռն պայքարներուն:

Հայաստանի հողին վրա ապրու եկեղեցւոյ արեւելեան վարդապետներու խումբը զգաց այս ահաւոր վտանգը ու սկսաւ եկեղեցւոյ ազատագրման գործին որ յանգեցաւ 1441ի փրկարար արքիւնքին: Այդ գէպը Հայաստանեայց եկեղեցւոյ անկախութեան և իր ազգային նկարագրի ազատութեան մեծագոյն յաղթանակն է, հռոմէական եկեղեցւոյ յափշտակիչ ճրաբաններէն:

Կիրիկիան այլ եւս չէր կրնար Հայաստանեայց նուրբապետական իշխանութեան կերպուն ըլլալ:

Մեր ամբողջ պատմութիւնը կը վկայէ թէ մեր անկախութեան ձգտումը միութիւնն


է ազգային և կրօնական ոգիին: Մենք պայքարած ենք միւս ազատութեան համար, երբ այդ ազատութիւնը պապանվուած է քաղաքական իշխանութեամբ, եկեղեցին ի գին ամէն զոնողութեան զօրավլիւ եղած է անոր, մեղմացած և նոյնիսկ զիջումները ըրած ի նպաստ անոր, վասնզի եկեղեցին միշտ հաւատապատճեած է ազատութեան բարիք-ներուն և արդիւնքներուն, ըլլայ անհատական կան կիանցիք կամ ազգային ու հաւաքական մարզերուն մէջ, բայց մեզի յաճախ պակասած է այդ ազատութիւնը քաղաքական գետնի վրայ, ու մենք զայն իրագործած ենք կրօնական մարզին մէջ մեր եկեղեցիով. այդ եկեղեցիով հովանաւորուած ու պաշտպանուած ազատութեան մէջ է որ մենք ստեղծած ենք ուրոյն մշակոյթ, պահպանած ենք ազգային նկարագիր և ցեղային յատկալիշեր, բարք, սովորոյթ-ներ և նոյնիսկ լիգուն: Խնչ որ ուրիշներ իրենց քաղաքական իշխանութեամբ կերտած ու զարգացուցած են, մենք ըրած ենք եկեղեցիով: Մեր պայքարը կրօնական ըլլալով հանգերձ եղած է նաև ազգային: Ե. դարու Վարդանանց պատերազմը իր կրօնական խորդով զուտ ազգային արքէքներու պահպանման յաղթանակն էր, ընդումէմ պարսկական ծաւալումի քաղաքականութեան եւ ձուլումի, այդ ոգին պիտի շարունակուէր Վահանեան ապստամբութիւններով և յաշորդաբար պիտի տիրապետէր մեր ամբողջ պատմութեան ընթացքին վրա:

Էջմիածին, իրբեւ առաջին կեդրոնը հայ քրիստոնէական կեանքին, իրբեւ խորհրդանշան ազգային և կրօնական ձգտումներուն և իրբեւ հայեցի միջավայրը, աւելի յարմարութիւններ ունէր մեր ձգտումները իրականացնելու և պահպանելու: Սակայն ըմբռնելու համար 1441ի գէպքին արքէքը անհրաժեշտ է նկատի ունենալ քաղաքական, ընկերային եւ կրօնական վիճակը թէ կիրիկեան շրջանի եւ թէ բուն Հայաստանի մէջ:

Կիրիկեան թագաւորութիւնը վերջնականապէս շիշաւ էր 66 տարիներէ ի վեր (1375), ու ժողովուրդը կը հեծէր եղիպատի մեմլուգներու և ուելնուց խաներու ակրապետութեան տակ, անոնք անխնայ կը կեղեցէին ժողովուրդը ու կը կողոպտէին

գանքերն ու հայրապետանոցը։ Կիլիկիան և գատապարտուած էին ապրիլ սորուկներու յատուկ պայմաններու մէջ։ Արեւելիան նշաւակ գարձած էր յելուզակներու շահատակութեանց, իսլամ մոլեռանդութիւնը ատելութեամբ լեցուած էր քրիստոնէութեան դէմ խաչակրական արշաւունքներու վրէժինգրութենէն, մահմետականութիւնը

և գատապարտուած էին ապրիլ սորուկներու յատուկ պայմաններու մէջ։ Արեւելիան հայստանն ալ ենթակայ պարսից տիրապետութեան նոյն ընկերային և թերեւ քիչ մը վատթար պայմաններու տակ կը գտնուէր։ Քաղաքական և ընկերային այսպիսի



Գեղարդ Ղունիկանոսի հարիւրապետին

գերազանց կրօնքը կը նկատուէր և քրիստոնեանք զուրկ իրենց քաղաքացիական և ընկերային տարրական իրաւունքներէն՝ հաւասար չէին կրօնար նկատուիլ իսլամներուն, պայմաններու մէջ կարելի չէր երեւակայել կրօնական, մշակութային և բարոյական կեանք. պատմութեան ամենատախուր. ժամանակաշրջան մըն էր որ կը բոլորէր հայ

ժողովուրդը, զրկուած, վասնզի իր յառաջ-
գիմութիւնը և տեւական արժէք ներկա-
յացնող ուեւէ գործ կրօնական, քաղաքա-
կան կամ այլ մարզերու մէջ կ'երաշխա-
ւորուի միայն մարզկային մտքի և հոգիի
ազատութեամբ, հայր որ իր քաղաքական
անկախութիւնը անդառնալի կերպով կոր-
ուցնուցած, իր միակ յոյսը կեզրոնացուցած
էր եկեղեցական անկախութեան վրայ որ իր
կրօնական հանգամանքով աւելի գիւրու-
թեամբ պիտի սուուցանէր և առաջնորդէր
ազգային ազատազգութեան երազին:

Եթէ գերութեան մէջ քաղաքական և
տնտեսական պայմաններու նոյնութիւն կը
տիրէր արեւմտեան և արեւելեան Հայաս-
տանի մէջ գոյութիւն չունէր սակայն քը-
րիստոնէական աշխարհայեացքի քաղաքա-
կան ուղեղքին և նոյնիսկ գաւանական ըմ-
բռունումի նոյնութիւն, Կիլիկիոյ հայ եկե-
ղեցականութիւնը, արքունիքն ու ազնը-
ւական գաօը յարատեւ շփում ունենալով
հոսմէական եկեղեցւոյ եւ եւրոպական
արքունիքներուն հետ ընդհանրապէս ազ-
դուած էին արեւմտեան մտայնութենէն,
քաղաքական ակնկալութիւններէն զատ,
անոնք հրապուրուած էին մասնաւորաբար
արեւմուտքի բարձր մշակոյթով, նրբացած
արուեստով և ընկերային բարքերով ու
երեսն եկած արդիացութերով, այդ ըլո-
ջանի մեր գրականութիւնը եւ ընդհանուր
առմամբ մշակոյթը ինչպէս նաեւ արքու-
նական բարքն ու կինցազը կը կրէին զը-
րումը արեւմուտքին, իսկ եկեղեցին թէ
հայ լատինամէտ արքունիքին և թէ մաս-
նաւորաբար Հռոմի ծանր ճնշումին տակ
որոշ չափով նահանջած էր թէ ծիսական
և թէ նոյնիսկ գաւանաբանական կարգ մը
ինդիրներու մէջ, մեր քաղաքական գոյու-
թիւնը և ազատութիւնը ապահովիլու նը-
պատակաւ սկսուած զիջողական այս շար-
ժամը և կատարուած բարեփոխութիւննե-
րը այժմ փոխուած էին իրական փառա-
գի մը և աղարտուած էր մանաւանդ Շնոր-
հալիներու և Լամբրոնացիներու քրիստո-
նէական մաքուր սիրոյ և եկեղեցւոյ ընդ-
հանուր միութեան վսեմ քաղաքարականը՝
Հռոմի եկեղեցին միութիւնը իրը պատըր-
ւակ կը ծառայեցնէր իր իշխելու և ձուլե-
լու քաղաքականութիւնը իրականացնելու,
իսկ եւրոպայի աշխարհակալներն ալ մեր

արքունիքի հետ իրենց ինսամբութիւնը, և
եւրոպական մշակոյթը իրրեւ միջոց կը
գործածէին արեւելքի մէջ թափանցելու և
տիրապետելու անոր։ Կիլիկիոյ հայութիւ-
նը հաւասարապէս կրօնական և քաղաքա-
կան գետիններու վրայ խարուելու, զատա-
պարտուած զոհ մըն էր։

Արեւելքի մէջ Հայ եկեղեցին կը մնար
անմարար, պարսիկ իշխանները հեռու հա-
յերոն կրօնափոխութիւն պատազգելէ կը
բաւականանային միայն ապահովելով ի-
րենց հաճոյամու և գեղլս կեանքը։ Արեւել-
եան հատուածի մէջ զերծ ստար ազդեցու-
թիւններէ եկեղեցին պահած էր իր ուղա-
փառ գաւանութիւնը հայեցի նկարագիրը,
ու ցեղային առողջ ընդզվումով կ'անգի-
տանար ու կը մերժէր կիլիկեան վարդա-
պետներու գէպի արեւմուտք հակումները,
անոր մէջ նախատեսելով եկեղեցւոյ ան-
կումը ինչպէս եղած էր պարզան քաղա-
քական իշխանութեան նըրակը ու բուռն
պայքար մըն է որ կը սկսի կիլիկեան կե-
ցուածքին գէմ, ծուտէորդիի, Տաթեւացիի
և Ֆաթէեւան գպրոցին կողմէ որ հայ ազ-
գային եկեղեցոյն ուղղափառութեան և
անկախութեան հետեւաբար և հայ ժողո-
վուրդի գոյութեան ախոյեանը կը հանդի-
անար։ Մեր եկեղեցւոյ պատմութեան մէջ
ամէնէն ճգնաժամային շրջանն է, մեր ե-
կեղեցին և ժողովուրդի գոյութեան ա-
հաւոր պայքարն է որ կը մզուի, երեք
հարիւր տարիներու ամուլ ակնկալութիւն-
ներէ ետք կորացուցած էինք քաղաքական
իշխանութիւնը, այժմ թոյլ պիտի տրուէ՞ր
որ նոյն քաղաքականութեամբ ձուլուէր
նաև հայ եկեղեցին։ այս էր հրատապ հարցը

Այս մտածութեներով էր որ բոլոր եկե-
ղեցական ու աշխարհական գէմքերը, նոյն
իսկ մինչեւ այն ատեն քաղաքական և
թերեւ քիչ մըն ալ փառասիրական նկա-
տութեներով ստեղծուած մասնակի կաթողի-
կոութիւնները միացեալ համերաշխու-
թեամբ և ընդհանուր հաւանութեամբ վե-
րահաստատեցին էջմիածնի մէջ հայրապե-
տական նուիրապետութեան գերագոյն Ա-
ռուբը։ Անկէ ետք այլեւս ժամանակի հո-
լովումով և գէպքերու բերումով էջմիա-
ծնի պիտի դառնար հայոց ազգային և
կրօնական ճգնաժոխութեան խորհրդանշանը,
և անոր եկեղեցական և քաղաքական վե-

հասեացը. քաղաքական և ընկերային այդ քառակին մէջ ժամանակի պիտի կարօտէր սպասուած գիրքը վերագննելու և ակնկալուած յօյօնը իրականացնելու, բայց արդէն կորիգը կազմած էր ազտութեան ձրգտումները արդիւնաւորող և ուռնացող իշխանութեամբ մը, և լուսաւորչի կանքեղը պկաւ իր բոցովը տաքցնել ու ոգեսրել հայուն հաւատացք, լուսաւորչի հայուն միտքը։ Էջմիածնի տաք շունչին տակն էր որ սկսաւ հայուն վերածնունդը։

Բագրատուննեաց թագաւորութեան անկումք և հոգեւոր իշխանութեան հետացումը Հայաստանի կեդրոնէն քաղաքականապէս և կրօնական տեսակէտէն անշքացուցած էին Հայաստանը, մոոցուեր էին վանական կարգերը։

Տաթեւի գպրոցի աշակերտութիւնն էր որ աշխատեցաւ վերակազմել վանական դրութիւնը, վերահստատելով կրօնական ժաքուր կեանքը զոնողութեամբ և աղօթքով, այդ գպրոցի շունչով հասած աշակերտութիւնն էր որ հոգեւոր վերածնունդը իրականացնելու համար վանքերու ցանց մը տարածեց Հայաստանի մէջ, Մէծ անապատը, Տաթեւի ծրագրով և ուղղութեամբ, Բագէշի Ամրտօտուի վանքը, և Լիմ անապատը, գլխաւորութեամբ Սարգիս Պարոնտէրի, Կիրակոսի, Սրափին Եղեսացիի, Սրափին Օծտեղացիի, Մովսէս Տաթեւացի և ուրիշներու Շուտով ասանց շարջ պիտի հաւաքուէին աշխարհիկ կեանքէն զգուած ազգին ու եկեղեցին պիրովը տուչորուն, կրօնական եռանդով վառուած հոգեսէր անձինք, որնք քրիստոնէական ոկղունքները և գիտութեան բարիքները պիտի տարածեն ժողովուրդին մէջ ու պիտի բարեկարգէին Հայ Եկեղեցին և բարձրացնէին անոր Կեղնակութիւնն ու վարկը։ Շուրջ դարս մը շփոթ վիճակէ մը յետոյ, շարք մը աիրոզ պէկերու շահերուն ծառայող կաթողիկոսներու յաջորդութենէն ետք՝ Մովսէս Տաթեւացիի կաթողիկոսութեան բարձրացումը այդ գպրոցներուն և ողին յաղթանակն ու տեսականացումն էր։

Մէր ազգային պատմութեան ընթացքին մէր ազգային գոյութեան սպասնացող հակատագրական երկու շրջաններուն եկեղեցին կը յայտնուի որպէս փրկութեան լաստ և վերջին ապաւէն։ Ե. գարուն Ար-

շակունեաց տկարացումը պատճառ Փղու որ եկեղեցին ստանձնէ առաջնորդողի դեր, կազմակերպուի և օժտէ հայ ժողովուրդը բարոյականի և մշակոյթի անխորուակիլ ոգիով, գերազանց պետական եւ ֆիզիքական ամէն ուժէ։ Այս շըջանին ալ, ժեւ, գարուն, երբ այլեւս վերջ գտած էր հայ քաղաքական իշխանութիւնը, Եկեղեցին գարձեալ պիտի միշտամտէր այս ժողովուրդի հակատագրին և անոր պիտի տար կրօնական միակ բարձրագոյն և ընդհանրական նուրբապետութիւնն մը պաշտպանուած էջմիածնի գիւթական հմայքով, որուն մէջ պիտի հառագայթէր հայ ոչպէի իր կեանքով, իր համոզումներով և իր




Ս. Էջմիածնայ Մայր Տաճարը

ծգուումներով, անոր շունչով պիտի ապրէր, անոր նովանդին առակ պիտի տաեղծագործէր իր միտքը ու անոր մէջ պիտի գնէր իր նկւթական ճոխութիւնն ու վառքը և անոր միջոցաւ պիտի ծգտէր նաև իր քաղաքական ազատագրութեանն Սահակ Մեսրոպ ինչպէս նաև անոր բալոր յաջորդները մինչև Աշտարակեցին ու Վարժապետան ծառայունն ու Դուռեան եկեղեցւոյ նուրիեալ հայրապետներ եւ սուրբեր ըլլալով հանդերձ պիտի մային միշտ անկեզծ հայեր և ճշմարիս ազգասէրներ։

Դժուար է մեր եկեղեցւոյ պատմութենէն զատորոցել անոր կատարած կրօնական գերը, վասնզի կրօնքը որ ազնուագոյն իմաստով կեանք է, յայտնաբրուած բարոյական, մշակութային, քաղաքական և ընկերային մարգերուն մէջ և Հայաստանաւ

եայց Եկեղեցին հակառակ քաղաքական անպաստ կացութիւններու եւ գարերով իրեն պարտագրուած կրօնական անիմաստ մոլիոնանգութիւններու դժնգակ պայմաններուն կրցած է կրաշալի կերպով ներդաշնակի այդ ամրողը եւ բազագրուած ու խէալ միութեան մը գերածել:

Մեր գրականութիւնն ու իմաստափրութիւնը, մեր երգն ու ազօթքը, մեր



Խման Սուրբ Սեղանը

ճարտարապետութիւնը և նոյնիսկ քաղաքական պատմութիւնը կը ձգտին հաստատել և ապահովել հայուն գոյութիւնը, իշեցնել Աստուծոյ թագաւորութիւնը գարերով անհայրենիք մեր ժողովուրդի սիրտերուն մէջ, ու Աստուծոյ թագաւորութիւնը միայն երկինքով չենք տեսներ սա հողերուն վրայ. այս կ'ընդունինք ու կը հաւատանք թէ այդ արքայութեան մեծագոյնը վերն է որ կը տնօրինուի ամենակալին անհաս կարգա-

դրութիւններով: Բայց նոյնքան կը հաւատանք թէ այդ արքայութեան, թէկուզ մէկ փոքր մասը, կ'իրագործուի հոս հարենի հողերուն սրբազան հմայքին մէջ: Հայոսատանեայց Եկեղեցին իրը հայ հողերուն գերազոյն բխում այդ խորհրդանիչն է որ կը մարմացնէ:

Հայաստանեայց Եկեղեցին խորհրդանշուած իշմիածնով հարազատ արտայայտութիւնն է հայ հոգիին: Արարատի լանաջն վրայ ընծուղած անկէզ մորենին է ան, որուն բոցը հայուն երկնակամարին Հրթէն Արւծն է առաջնորդելու համար ազգը իր ճակատագրին: Պատմութեան թատերաբեմն վրայ նկած ու անցած են ալրացել ու ալրակրծ բանականին ու աշխարհակալանիր ասպատակելով երկիրը ու կոտորակեալով ժողովուրդը, բայց անկարող եղած են մարել անոր բոցը, տիրել անոր ոգւոյն ու խորտակել զայն, զանզի Աստուծոյ սիրով է բռնկած ան, ու այս Հրեթէն Արւծնին հոգանիին տակ ու անոր լոյսին չնորհիւ ապրած է այս ժողովուրդը գարերու արև հաւաքքներու ընդմէջն միշտ կենդանի, միշտ առոյդ և առեղծագործուու:

Այժմ վեց հարիւր տարիներու քաղաքական անիշխանութիւնն և գերութենէ ետք երբ բախտաւորութեցանք վերստանակ մեր ազգայն անկախութիւնն ու ազատութիւնը, մեր նոր Հայրենիքի իմաստուն վարիչն երբ հաւատարիմ մեր անցեալին ու ճշշմարիս գնահատաղներ մեր պատմութեան մէջ գործող ոգւոյն, չվարանեցան զօրավիզ հանդիսանալ մեր ազգայն Եկեղեցիին և վերակենդանացնել մեր հոգեւոր նուիրասպետութիւնը, որպէսզի երկու քը միասին դարձեալ համերաշխութեամբ և ներդաշնակ գործակցութեամբ առաջնորդեն մեր ժողովուրդը իր բարձրագոյն կոչումին:

ՍԵՐՈՎՅԻ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԷՇՄԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՐԸ

(1441-1941)

Գիրք մեծագոյն զանձն է մարդու:
Քարլայլ

Մայր Աթոռոյ փոխագրութեան 500
ամեայ շրջանը կը զուգագիպի ոչ միայն
Ժեր ամրոջական գերութեան, այլ նաև
Մեր ժուրի նուազման, փառագրիումի շըր-
շանին։ Հայ ժողովուրդը Արշակունեաց
անկումէն մինչեւ Բարպատունեաց փառքը
և անկէ յետոյ մինչեւ Ռուրինեաց փառ-
ձանը, թէ Կիլիկիոյ և թէ մայր հողին վը-
րայ թէպէտ ենթակայ Փիղիք մաշումնե-
րու, գերութեան եւ հարստահարման,
բայց չէր դագրած երբեք հողիք և մտքի
կեանք ունենալէ։ Ամէն անդամ երր վը-
տանգուած է մեր քաջաքական կեանքը
արտաքին արշաւանքներու և աւերներու
հետեւանքով, հայը իր խորտակուած սու-
րը գրիչի վերածած, քաշուեր է խորը իր
վանքերուն, հսկելու իր հողիք և մտքի
ժառանգութեան և դարձնելու իր հոգեւոր
զէնքը, իր գրականութիւնը։

Սակայն ժԴ. և ԺԵ. զարերու արշա-
ւանքները ժամանակ չէին տուեր որ մեր՝
ժողովուրդը ինքինքը նորոգէր։ Զգալիու-
թէն պակօս էր իր թիւը, իր հողին վրայ
հաստատուեր էին օտար և թուրք ցեղեր,
ու զինք բաժներ էին մեծ ու պատկի կը-
տարներու, թշնամի ընդարձակ ծովի մը
մէջ։ Յետոյ հայը վերջնականորէն կը կորա-
սընցնէր իր կին ազգային կազմակերպու-
թիւնը, հայ աղնուականութիւնը, որ դա-
րերով երկրին միակ և տեւական ուազմա-
կան ուժը ներկայացուց։ Սպառազէն այդ
ազնուականութեան չնորիւ Հայաստան
շարունակեց մալ կիսանկախ, և մեր քա-
ջաքական երազը միշտ վառ պահեց ինք-
ինքը անոնց օրով։ Մեր ցեղային նկա-
րագրի աղնուական տուրքերը իրենց մեծ
գիծերուն վրայ, խողովակուած ու աւա-
զանաւած են մեծ չափով այդ աղնուական
տումերու մէջ և անոնց միջոցաւ։ Եւ թէ
զերջապէտ մէկ թագէն գէպի միւս թագերը
երկարող ժամանակամիջոցը, եղած է զար-
գացման բնթացք մը, հակառակ արտաքին

արհաւրալից միջամտումներուն և ստեղ-
ծւած զժնդակ պայշճաններուն։

Հոգեւարքի մէջ էր նաև իր անկո-
ղոպտելի գանձը, Ասհակ-Միհրոպեան ժա-
ռանգութիւնը։ Ճիշտ է թէ երբեմն երբեմն
կը շարունակէին առկայժել մենաւոր ճը-
րագներ վանքերում, ուր սարսափահար
վանականը տակաւին կը շարունակէր գրիչ
շարժել, սակայն եղածը հազիւ թէ գրա-
կանութիւն էր։ Վանքերը զարգացումի այն
կենանի փեթակներն էին որ գարերով կա-
տարեցին մեր մէջ իրենց դառն աշխատու-
թիւնները, փուշ և տատասկ բուշցնող եր-
կրի մը սարերէն հազիւ գտնելով իրենց
մեղքին պատրաստութեան ծաղկիք։ Եւ
երբ ոչինչ կը մար, ինչպէս ըսկնք, քա-
շաքական գործունէութեան մը աննուն
գուռզութիւններէն, երբ ամէն զէնք կը
փշուուէր հայ ձեռքերուն մէջ, կը մար սա-
կայն վանականի մատներուն տակ դողդո-
ջող գրիչը՝ որ պիտի երաշխաւորէր մասամբ
անդրագոյն կեանքի մը պահպանումը։

Երկար պիտի ըլլար մի առ մի թուել՝
թէ ինչ տեսական արդիւնքներ տուած են
ազգին անոր ներքին կենսունակութեան
նուրիւուած այդ համեստ ուժերը, և թէ
ինչ տեսակ անդրանկութեամբ մը օժտած են
զմեկ անօտարանալի ժառանգութեան մը
համար, որ մինչեւ այսօր մեր միակ զանձն
է անցեալի նաւարեկումներէն մնացած։

Եթէ մեր պատմութեան մեծ իրողու-
թիւններէն մին է թէ վանքերը մեծ գեր
են կատարեր, ատիկա անշուշտ ակնարկու-
թիւնը չէ այն հաստատութիւններուն, ո-
րոնց մէջ ապրելէ աւելի չնչած են կարգ
մը վանականներ կամ ճնաւորներ, չու-
նենալով օրեւէ գերիվերոյ նպատակ ծա-
ռայելու ազգին կամ հայ հանրութեան
պէտքերուն, այլ անոնց որոնք իրերեւ լու-
սաւորութեան վառարաններ կանգնած՝
կրցած են նշուլել հայութեան համատա-
րած մարմի զանազան մասերուն վրայ,
փոքր ի շատէ փարատելով գժբախտ ժա-
մանակներու մէջ բռնութեան և աւերնե-
րու՝ արիւնի ու հալածանքներու երեսէն
թանձրացոյ խաւարը։

Այս շրջանին սակայն սարսափով կա-
րելի էր ըսկ թէ հայը, զրկուելով իր ազ-
գային առանձնայատուկ գոյութեան երկու
խոչոր նեցուկներէն, աղնուականութենէն,

որ այլ եւս անգառնալի իրողութիւն էր, և հայ գրականութենէն, որ մինչեւ այն առեն չնախատեսուած վտանգին էր ենթարկուած, կրնար մեռնիլ:

Բազրատունեաց անկումէն յերջ, հայ հեզ աշխատասիրութիւնը, չինարար ոդին և արթուն միտքը շարունակեց փայլիլ զանազան կեղրոններում, նման մշտավառ ճրագներու, և յաւէտ կենսունակութեան ապացոյցներ տալ քաղաքակրթական եւ մշտակութային նորանոր ճիգերով և ստեղծագործութիւններով։ Գլածոր, Տարեւ, Արտօն և Հաղարծին, և անսեցմէ առաջ Սանահին և Հաղբատ, միայն հոգեւոր կեղրոն-

ժանին դէմ։ Գլածորի և Տաթեւի գպրացականներու զիտական, կրօնական և ազգային ոգին թանկագին ժառանգութիւն մըն է աւանդուած սերունդէ սերունդ, որոնց սկզբունքն էր ոմք՝ քակեսցես զցանց հայրենին ուղղուած տկարամիտ օտարամոլիներուն, և կտմ ահաւանիմք մեք ընդհարսն ի զժոխս իջանել և ո՛չ ընդ հոռոմոց յերկինս ելանելու։

1441ին սակայն համատարած և իրական վտանգի մը առջեւ խրած կը միայինք ազգովին։ Արեւելքէն և հարաւէն եկած սարսափները ոչ միայն խորտակած էին մեր ողնահարը, մեր քաղաքական զօրութիւնը,




Տարեւի վանքը

ներ չէին, որոնք կը ջանային լուսաւորել՝ ոգեւորել և ապրեցնել մութի, մորմոքի ու ամհացումի մատնուած հաւաքական գոյութիւն մը. այլ անոնք առնարար հակատ պիտի յարգարէին կիրիկիոյ Աթոռի թուզամորթ քաղաքականութեան հանդեպ, պայքարելով մէկ կողմէն անոնց զիջողամիտ միտ միտումներուն գէմ, որոնք սկսած էին գերադասել ամեացազազգեստ լինել սուարներու նման՝ քան պիտազնազգեստ իրենց նախնիքներու օրինակով, և միւս կողմէն օտար գաւառնութիւններու յաւակնալից պահանջներու և ուժիթարներու խոս-

այլ նաև փշրած մեր հոգիի ու մտքի գէնքը, մեր գրականութիւնը։ Գլածոր, Տաթեւ, Սանահին, Հաղբատ, Հաղարծին փառաւոր յիշտատկներ էին այլևս։ Ծգնաժամը ամբողջական էր ԺԵ. զարու վերջերը։

Սակայն այս ահաւոր տագնապէն, մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան բընազդը պիտի սկսէր գործել, թէ երկրի մեկուսացած ու խաւալը շրջաններուն և թէ իր արինուոտ նողէն հեռու գաղթած երակիրներու բախտաւոր երկինքներուն տակ, ուր հայ ժողովուրդի համար քացատիկ պայմաններ պիտի ստեղծուեին։



Տարեւի վանքի սիւնը


Եջմիածին իր հովանաւոր և ազգակ ուէր հայ գրի փառաւորման և բարեկարայոց վերածնութեան, պիտի սկսէր իր գեղութեան գործին։ Դառնալով եջմիածնի կաթողիկոս (1629-1632) անիկա տնտեսական և մասապատճեն, որ յետոյ պիտի խնամէր պէս ու բարոյապէս վերաշնութեան ձեռու նարկեց եջմիածնի Աթոռը, որ անկէ առաջ արգէն լայնօրէն վայելած էր իր բարիքը։ Իր յաջորդը Փիլիպպոս Աղքակեցին (1633-1655) իր նախորդին սկզբնաւորած բարե-

կարգական ձեռնարկները յառաջ տարաւէ Փիլիպպոսի աշակերտներէն էր և ժէ. գարու մեր գրականութեան մեծագոյն պարծանքներէն մին — Առաքել Դաւրիժեցին; որ յայտնի է իր գրած «Պատմագրութեամբ»:

Կրթական ու վերանորոգչական այս համեստ դպրոցը Արեւելեան Հայաստանի մէջ իր հեղինակութիւնն ու կշռը ունեցաւ; իսկ Արեւմտեան Հայաստանի մէջ տակաւ նշանակութիւն առնել պիտի սկսէր Ամրատուրի վանքը, Բաղէջի մէջ, որ պիտի գար լրացնելու Սրբնաց գպրոցի պակասները; Իսկ երբ Ծահ-Ապահսի միջոցաւ կազմուեցաւ Նոր-Զուղարի գաղութը և

նախնական միջոցներով գործող անշուշտ, և հրատարակեց «Հարանց Վարք» անունով գիրքը; Եթոյոյ իր աշակերտներէն մին, Յովհաննէս վարդապետը, զրկեց Եւրոպա, տպագրական արուեստին տիրանալու համար; Յովհաննէս վարդապետ Եւրոպայէն վերագրածաւ աւելի լաւ տպարանական կազմուածներով, և իրենց կարելի եղաւ տպել «Ժամապիրք» և «Ղարզատոմարք»:

Նոյն թուականին, 1640, Փիլիպպոս կաթողիկոսը հջմիածնի մէջ պիտի բանար մեծ դպրոց մը, իսկ իր յաջորդը Յակոբ Զուղայեցին, նոյնպէս շինարար ու բարեկարգիչ, Եւրոպա պիտի զրկեց Փիլիպպոսի



Սանահնի վանքը եւ եկելեցիները

և այդ կենսունակ գաղութին մէջ հիմը դրուեցաւ Ամենափրկչի վանքին; շուտով հոն մուտք գործեց Սիւնեաց գպրոցի աւանդութիւնը և պատրաստեց շարք մը շատ կարեւոր գործիներ: Ժէ. գարու հայութեան կրթական գործին ու վերածնութեան մէջ իր լայն բաժինը ունի Զուղայի դպրոցը:


Ամենափրկչի վանքը հարուստ էր նաև գրքերով, որ այդ շրջանի Հայաստանի ամենահրուստ գրադարանն կարելի էր նըղակատել: Խաչատուր վարդապետ 1640ին բացաւ դպրոց և տպարան, թէեւ շատ

քարտուղար Մատթէոս «Դպիր» Մարեցուն, որ նախ գնաց Վենետիկի ի խնդիր տպարանիք Ալակայն Հռոմի Նկեղեցին իր արրանեակներու միջոցաւ հալածեց զինքը, ինչպէս սպոր էր հալածել բոլոր լոյսի և զիտութեան արգոնաւորդները, մանաւանդ զանոնք՝ որոնք աներձուածողն կը նկատէր: Եւ հայերը պրոպահանտալի առանձինն ու շատքութեան արժանացած հերձուածողներ էին: Մարեցուն յիտոյ գնաց Հոլանտայի Ամողերտամ քաղաքը, ուր տպագրական արուեստը աւելի ծաղկած էր: Մարեցուն 1660ին միայն կըցաւ հոս տպել ներսէս

Ծնորհալիքի և Յիսուս Արդիեն, իր մակէն վերջ առարանը մնաց էջմիածնի, չնորհիւ ջուռ զայեցի վաճառական Դիլչենց Աւետիսի մեկնասութեան, որ յետոյ շարունակեց գործ տպելով համառօտ ժամացիք, և Սաղմոս մը, և աւելի քան 3000 օրինակ բեռուցած հոլանտական նաւերուն՝ զրկեց արեւելք:

Բակոր կաթողիկոս այս արգիւնքէն խանգամա Երոպա զրկեց Ասկան վարդապետը, որ հանդիպեցաւ նախ Լեհաստան, յետոյ Հռոմ, մեկնաս հայեր գտնելու հարյերէն Աստուածաշունչ մը հրատարակելու

բիներէ ի վեր արդէն մախանքով կը դիտէր Ասկանի գործունէութիւնը, գործեց իր աւերը և խարանեց տպարանը: Իր գործը թէեւ կտոր կտոր, սակայն Ասկանով պատրաստուած էր հայ տպագրիչներու սերունդ մը և իր գործին բեկորները կորիզներ պիտի կազմէին Մարսիլիոյ, Ամսդերտամի, Վենետիկի և Կ. Պոլսոյ տպագայ տպարաններուն և առաւել կամ նուազ յաջողութիւններով պիտի չարունակուէր գործը: Ասկան առաջին հայ մարզն է որ արպարանի կանոնաւոր և յարատեւ դրութիւն



Հաղարծնի վաներ

Համար: Նորէն երեք Զուղայեցի վաճառ սատկաններ մեկնաս կը հանդիսանան այս բազմարդիք և առըր գործին, և Ասկան վարդապետը համեմատական նշտումներով երկու տարուան ընթացքին կը յաջողի տըպել հայերէն Աստուածաշունչը: Ասկան չորս տարի մնաց Ամսդերտամում և մինչև 1670 տպագրեց 17 գիրք, անոնց կարգին էին Ն. Շնորհալիի Հոգեւոր երգերը, գերականութիւն մը, աշխարհագրութիւն մը և ամէնն զիիւառը Առաքել վարդապետ Դաւիթի թաւրիժեցիի Պատմագրութիւն ըը: Ասկան յետոյ իր տպարանը փոխազրեց Մարսիլի, սակայն կաթոլիկ կրեքը որ տա-

ստեղծեց և զոհուեցաւ այդ նուիրական գործի ճամբուն վրայ:

Խնչպէս կը հետեւի, հակառակ նիւթական և ժամանակի ճնշող և անթոյլատու պայմաններուն, Հայ Եկեղեցին, էջմիածինը, առաջինը եղաւ որ ուզեց օգտուիլ վերածնութեան այս բախտորոշ հանգամանքներէն: Ոչ քաղաքական փոփոխութիւններ և ոչ ալ հալածանքներ և արգելքներ չը կրցին զինք ետ կեցնել իրագործելու իր մեծ առաքելութիւնը, որ չարունակեց ձեռք երկնցնել ամէն կողմ՝ ուրկէ զարգացման լոյսի և փրկութեան ամենափոքր նշոյլ մը կրնար գալ:



Հաղբատի գանգակատունը

Ազգային այս աղետին դիմաց, հաւատարիմ իր գերին և պատմութեան, Հայոց Եկեղեցին պիտի ջանար յաւրահնական իր ջանքը և նիւթէր մեր քրիստեան անկործանելիք զէնքը: Դիւրին չէ այս տողերուն մէջ ճշգել պատկերը այդ օրերուն: որ մեր պատմութեան ամենաճակատագրական ըլք ջաններէն մին պիտի կազմէր: Արեան հեռաշելք որ ողողած էր մեր երկրին կարեռագոյն կեդրանները, ամէն ուր որ հայ

կեանքի աշխոյժը, և ապագայի մը յոյսը զիրենք զգալի ըսեր էին: չէր կրցած մասը և հայ միտքին չակը, խաւարին մէջ կայծեր կային, իրքն ոպասման խորհրդանիչ: Տարիներէ ի վեր ոկրածած վերագրաթնաւոր գործը կը չարօնակռւէր նոշնիսկ արինի տակ: Ներքին խմբութերը, անդամայոց Բարազներ, և դարերու աւելք սրբազրելու ճրգեր՝ կը կազմէին ոգին այդ երկանքին: Հայոց Եկեղեցին ինչպէս ըսինք պիտի հայ

ւագէր, պիտի սփոփէր, պիտի յուսաղրէր և ժողովուրդի ու զիր ծառայութեան յօժար հոյլ մը անձնազուների սպաս պիտի դնէր մեր եկեղեցւոյ գարաւոր այդ զերի իրազործման, պատրաստելու իր փրկութեան տապանը յարուցուած ու գալիք մրրիկներուն գէմ:

Յիրաւի շատ քիչ ազգ կայ որ իր գոյութեան համար այնքան յամառ և երկարատեսէ կոխւ մղած ըլլայ՝ որքան հայ ազգը, որուն կեանքը դիւցազնական մարտիրոսագրութիւն մըն է եղած, վասնդի ով որ կ'ուզէ ապրիլ, պարաւոր է կոռուիլ, և ապրիլ ուզող հայ ազգը, զիտակից այս ընդհանուր օրէնքին՝ կոռուած է գարերով, սերունդէ սերունդ, ի խնդիր իր հացին, իր արձին, իր հոգիին ու մտքին, եւ այդ պայքարը եթէ իր արտաքին ճակատին վրայ չէ պակուած միշտ յաջողութեամբ, իր ներքին ճակատին վրայ եղած է աւելի խոր, սրտառուչ և փառազարդած մեր զարերը արուեստով, հոգիով ու գեղեցկութեամբ:

Եթէ այս վիճակի վրայ աւելցնենք կաթոլիկ, և մասսամ միայն այս ըրջանի համար, յոյն կերի անասելի և ոճրապարտ զեղծութերը՝ մեր զիխաւոր երեք Աթոռուու, Էջմիածնի, Կ. Պոլսոյ և Երուսաղէմի շուրջ, այն տաեն Կ'ունենանք այն պատկերը՝ որու զէմ կեցած հայը իր ձեռքերով, ակուաներով և հոգիով կը ջանար մաքառի ի խնդիր իր նուիրականութիւններուն և կարելի փրկութեան:

Միայն Մէքքէի երկրպագուները չէին մեր զուլում ստեղծողները, Հռոմի երկրպագուները, միզուիտները զիխաւորաբար, պիտի քանզէին ինչ որ կէս գարու Ընթացքին իրեն մտքի և սրտի, արդիւնք սկսած էր էջմիածնի և նոր Զուզայի կըրպարաններում, իրեւ փոքր ի շատէ մընթարական պարագայ այս համատարած ողբերութեանց քովնի ի փեր, կարելի է հոս յիւել ժջ. - ժէ. գարուն երկու պատմագիրներու գործեր, Զաքարիա Սարկաւագի սՊատմագրութիւնը և Միհաս Համեդցիի ռԱզգագրութիւն Հայոց երկասիրութիւնը, զոնք կուզային աւելնալու Դաւրիւ ժեցիի գործին վրայ, առանց ունենալու անշուշա այս վերջնոյն տարողութիւնը, կազմելով եթէ ոչ ծանրագին, գէթ հնչիւն լուսաները մեր մտքի վաստակին:

Անարդար է կարծել թէ Հայ եկեղեցին և էջմիածնը վերոյիշեալ ըրջաններուն չին կատարած դրական դեր մը: Եթէ արտաքին բռնութեան և ներքին դաւերու այդ օրերուն կարելի չեղաւ լաստակերտուած մտքի և սրտի գործը տակաւ անեցուն համեմատութիւններով զարգացնել, գէթ կարելի եղաւ Հայ եկեղեցիին պահել մեր նախնիքներու ժառանգութիւնը, իր լոյս հաւատաքը և գիրն ու գրականութիւնը, որ մեր նախնեաց ջիղերուն կուռ հիւսուածովն էր ոստայնուած, անոնց արիւնի շաղախովն էր կարծրացած: Այն օրերուն րուն այդ չենքն անգամ գտանգոււած էր. ճակատէն վաստակած՝ կորուսեր էր իր մեծավայելութիւնը, տանիքէն խարխլած գոյացեր էր իր գմբէթարդ ամրութիւնը և կրմէն սասանած՝ վրիպեր էր իր կայքի բարձրութենէն:

Չենք ուզեր հարցնել թէ երրէն ի վեր հայ եկեղեցականներ դադրած են իրենց հայրերուն ազնուականութեան պատիւ բերելէ: Անշուշամ մակարոյններ և իրենց կոչումն ու զիրքը չարաչար գործածողներ եղած են, բայց Հայ եկեղեցիէն չէ պակասած բնաւ բարի մասը, ընտիրներու փաղանգը, որոնք միշտ վեր բռներ են մեր կրօնի, մեր բարոյականին և մեր մտքին ու հոգիին դրոշը:

Իրապէս տիտաննեան կամքով և ոպիով զրահուած մարդեր պէտք է եղած ըլլան անոնք, նոյն ատեն մարդկային գործունէութեան ամէն կալուածներուն տաղանդաւորները: Քաղաքագէտ, զինուորական որքան խորապէս կրօնաւոր, աշխարհին մէջ բարիին գործը գործող որքան աշխարհէն հեռու ճգնութեան մէջ Անտուծմով՝ ներշնչուող: Ո՞ւր է գաղտնիքը այն գարեւուն՝ որ մեր ստեղծումի ըրջաններն են եղած, և այն գարերուն՝ երբ զանոնք վըտանգէն ու նաւարեկութերէ խւելու և անոնց վրայ գուրգուրալու հիացքն է կազմած: Պէտք է զգալ իրապէս ինքնանաւածման և ինքնակոչման այն անդիմադրելի գերանումը և անոր արժէքի գիտակցութիւնը որ Հայ եկեղեցիին և Հայ հոգիին է եղած:

Մեր գրականութիւնը, որ կրօնական եղաւ ոչ միայն իր ծագմանը մէջ, այլ նաև՝ լընդհանուրն իր երկար չարունակութեա-

նը միջոցին, իբրեւ տեսակ մը պիսուք ընդ Աստուծոյ, մեր ազգային և ընկերային կեանքը, որ քրիստոնէական, գիտակցուաթեմամբ լուսաւորուած, արդարութեան և ազատութեան հետապնդութիւնը եղաւ շառունակ գրաւոր տաժանքներու մէջէն, մեր ցեղագին և եկեղեցական ինքնութիւն նը, որուն զգացման մշակումին գլխաւոր գործիչը եկեղեցին մնաց միշտ, այս ամէնը — գրականութիւն, ազգային կեանք և եկեղեցի — որոնք մեր սիրութ աւելի սեւեռցին դէպի մեր հոգւոյն մէջ բացուած կրօնական իտէալը, հայ կղերին կը պարափին գլխաւորաբար:

ԺԵ. գարուն աւելի նոր թափով ու կազմակերպչական աշխատանքներով առաջ տարուեցան մշակութային գործը: ԺԵ. գարէն յետոյ տակաւ գրականութիւնը գուրս պիտի գրա եկեղեցական խուցերէն և պիտի աշխարհայնանար:

Հոգովէական կաթոլիկ հաստատութիւնները, Հոմիր պրոպակամտայի միջոցները և Գաղղոյ պաշտպանութիւնը նպաստեցին կաթոլիկութեան հայոց մէջ տարածուելուն, սակայն այս շփումները միւս կողմէն իրենց լիւասակար արդիւնքներուն հետ զուգահետո, պիտի նպաստէին նաեւ մտաւորական որոշ արթնութիւններու, թէեւ տուանց այս շփումներուն ալ՝ ժամանակը տակաւ պիտի կատարէր իր բարերար գերը: Ասոր մէկ յատկանչական փաստը դիտելի է Վարդան Բաղդիշեցի վարդապետի ձեռնարկին մէջ, որ Ամրոտուի վանքին մէջ գիտցաւ ստեղծել կրթութիւն և մշակոյթ՝ և զայն տարածել մինչեւ ներքին գլւանուները իր. պահանջաներէն, Յովհ. Կոլոս և Յակոբ Նալեան Կ. Պոլոսյ պատարքարները ք. Գրիգոր Շղբայակիր Երուսալէմի պատրիարքը, նշանաւոր եղան իրենց արքիւնքներու, առանց ազգային եկեղեցւոյ անհաւատարիմ գտնուելուն: Այս երախտաւոր անձերու չնորհիւ ԺԵ. գարուն զարգացման զգալի արգասիքներ և եկեղեցական քարիկարգութեան լուրջ ձեռնարկներ սկսան յառաջ գալ ազգային եւ եկեղեցական կեանքին մէջ:

— ա էջմիածնի մէջ Եղիազար Այնթապցիի կաթողիկոսութիւնէն վերջ (1691—1763), մինչև Սրբէոն Երեանցին յշխատակութեան արժանի մշակութային ձեռնարկներ չեղան:

Սրբէոն (1753—1780) այս դարու ամէնէն նշանաւոր գէմքն է: Ծնորհիւ իր անդուլ և արդասաւոր ջանքերուն, էջմիածնի ստացութիւնները օրինաւոր արձանագրութիւնն ներով կարգաւորուեցան, Մայր Աթոռոյ սեփական իրաւունքները պաշտպանուեցան, ժառանգաւորաց վարժարանը բարեակարգուեցաւ, տպարան մը բացուեցաւ և թղթաշալնութեան գործարան մը կիմլուեցաւ:

Դուկաս Կարնեցի կաթողիկոսը (1780—1799), որ Սրբէոնի յաջորդեց, ջանագիր եւ զաւ իր նախորդին ձեռնարկները լրացնելու և զանոնք առաջ տանելու Վեց եւ պիտօպաններէ բաղկացած մայուն ժողով մը կազմեց Մայր Աթոռոյ մէջ, իբր կաթողիկոսի խորհրդակից, եկեղեցական գործերու միօրինակ և կանոնական ընթացք տալու նպատակով: Զարդարեց նոյնպէս Մայր Տաճարի ներքին մասերը գեղեցիկ քանդակներով:

ԺԹ. գարու առաջին քառօրդին, 1828ին, Երեւան և էջմիածնի ռուսական տիրապետութեան ներքեւ մտան: Նոր հովանաւոր տէրութեան բարեհան ուշադրութիւնը գէպի հայեր և աւելի նպաստաւոր պայմանն ներու ստեղծումը, նոր գործունէութեան հեռապատկերներ պիտի բանալին էջմիածնի և հայ եկեղեցիով հասկնալի հայութեան առջև: Եթէ հայերը չունեցան ուսւական կառավարութեան իրենց խոստացուած ինքնուարոյն իշխանութիւնը, աւելցան գէթ զարգանալու աւելի նպաստաւոր պայմաններէ:

Մտաւորական ինչպէս նաեւ ընկերացին կեանքի մէջ՝ ինքնաբերաբար կատարուած հոլովյթով, նոյն արդիւնքները փախադարձարար ուրիշ արդիւնքներու պատճառ նոր կը գտանան, ընդարձակելով ուսման և զարգացման ասպարէզները: Այդ բընական ընթացքին համեմատ ԺԹ. դարը հայու ընկերային ու մտաւոր կեանքին մէջ զգալի արդիւնքներ տուաւ: Բազմապատկուեցան վարժարանները, բազմացաւ թիւը եւրոպական բարձրագոյն համալսարաններու մէջ իրենց սուսումը առած: Երիտասարդաններու, և հայ կեանքը, գէպի բարձրագոյն քաղաքակրթութիւն արեգգիմն նամբուն վրայ կանգնեց իր կրթարանները և հանրային հաստատութիւնները:

Ու հոս անգամ մը ևս պէտք է կրկնել թէ քաղաքակրթութեան և յառաջդիմութ

բեան այն մեծ շարժումը, որ բովանդակ հայութեան վրայ տեսնուեցաւ, արդիւնք է մեծաւ մասամբ հայ եկեղեցին և անոր սկզբնաւորած գործունեութեան և ազգեա ցութեան։


Ըստնք թէ ԺԹ. գարը եջմիածին ու երեւանց կ'աղաւազգրէր պարսկի լուծէն և կը զնէր ուսուկան նովանաւորութեան ներքիւ Ալյո շրջանան պատմութեան մէնէն պայծառ և բիշմաւոր շրջաններէն։ Գրաւան վիրածնութեան զգաղաքական իրակրութան կրթական և ընկերային ձգտութերու ձեւուրման և այս ամենան պատճառն ու միանգամայն հետեանք հանգիսացած ժողովրդավարական միտումներու մշակման այն շարժումները, որոնցմով պահ մը միաժամանակ ոգեւորուեցան հայութեան բնաշխարհի ու տարաշխարհի հատուածներն ու խաւերը հաւասարապիս։

Անշաշտ ուսուական տիրապետութիւնը երաշխաւորած չէր մեր եկեղեցիի և ազգի տմբողջական ազատ ինքնուրյունութիւնը, ընդհանարակն Պալատինիան կաթողիկոսական վարչութիւնն ու իրաւունքները պետքթեան հետ յարաքերութեան զնելու իր ձեւին ու ոգիին ներքեւ՝ շատ բան պիտի գեղչէր մեր ներքին ազատութենէն, սակայն ի հետւիս այս իրողութեան, սուական տիրապետութիւնը կովկասի մէջ համեմատութեան խոկ կարելի չէ զնել պարսկականին։

Հակոսուկ Ռուսիոյ հայոց ըրած անկախաթեան խոսութեան մեջ, գրժումնն, ուսուահայոց մէջ, ներսէս Աշտարակեցիի կաթողիկոսացումը նորին մարմին էր տուած ազգայնական յորբերուն։ Ի վերջոյ ԺԹ. գարը ազգայնական նէր բամկավար սկզբունքներու մրցութեան գար է։ Այս մեծ շարժման ամիսները ողողած էին ներսպան և եկած նաև դարեւուելու այն երկրներու խուլ պատերուն՝ որոնց հակառագրին էր եղած միշտ սրբամուտքին նայելու։ Ամէն ինչ ժողովուրդի համար, զառակարգային առանձնաշնորհածները պէտք էր ոչնչանայն, որպէսզի ստեղծուեր ազատ և զիստակից հանրութիւն, հաւասար իրաւունքներով, և միտէ բարեկար ազգակը այդ իրականացման, լուսաւորութիւն։ Աւ Հայ եկեղեցին իրեւ Մայր որդեգործ իր ծոցին

մէջ պիտի գոյսէր աղջին կրթութեան և լուսաւորութեան զգացումը։ Ներկասան վարդարան, Դեռշեան նեմարանի, այդ մատաւումէն մարմին պիտի առնէին նոյն իսկ կապահան նեմարանի այդ մեծ տոնիր փափաքներուն և ջանքերուն պառզ ըլլազօֆ հանգերձ՝ չի գոդրիր ըլլազէ եջմիածնի շուշէն տաքցած աղջային ձեռնարկ, երբ գշնէլ փոքրէնց մահաւանդ Արզուաբեան եպիսկոպոսի հատարած զերը այդ մեծ ձեռնարկի ծրագրումին և գոյաւորման մէջ։

Ինչ որ ալ ըսն ազատամէս գրիչները, պղտիկցնէլ փոքրէլու եկեղեցւոց զերը նոյնիսկ ժողովրդավար այս գարսւն, Լու-



Գեորգեան նեմարանը

առաջին Աթոռը իրեւ խորհրդանշան մը, որուն մէջ՝ բովանդակ հայութիւնը ձգտած է տեսնել միշտ իր մտքի, հօգիի և ազգային ինքնութեան հանգիսաւորագոյն արտայայտութիւնը, գրգիչը եղած է մեր մտքին և ձոյլ պահպանակ ու աւանդարներ անոր արդիւնքներուն ։

Եջմիածնայ գրեկթին տակ և զոյգ նեամարաններէն շրջանաւարտ եղազներն էին որ յետոյ պիտի ըլլային ազգային սրբազն զգայարաններին մշակները, Արքիանէն նազարեան և մինչեւ արարտան մեր օրերու գործիչները, մինչ և այսարտան մեր երկու մեծ և սրբազն Աթոռներու հայ-

բագետները։ Անոնք էին որ մեր մամուլը դրին իրեն խսկական հռւմին, հաստատ հմտութեան և հայրինապրութեան, ժողովը ըլրդավար սկզբունքներու, ինչպէս նաև յառաջահայեաց գաղափարներու բոլորափոյթ աշխատանքով մը մեր նոր հոգեբանութիւնը կերտեցին։

Արիւելահայ ուսուցչութիւն, բանափրական գպրոց, պատմական ուսումներու մէջ գիրանորոգ մեթոսներ, Արարած թերթը, հոգեոր սպասարկուներու երամը, զըրչի, խօսքի, մտքի և գործի մարդեր, բուրը կշիմանի նորիրական մժնուրատէն պոտեկտոցին՝ զանգուածներուն մինչև հոգեյացակը ողողելու չափ լոյսով, զիրմութեամբ և հուսափով, ժԹ. զարուն՝ Հայութիւնը ուրիշ կերպով մը չունի այս գիրազարթուումի գերը այնքան շքեղութեամբ իրագործուածու։

Մշակոյթը պիտի ժողովրդականանար, այդ կը պահանջէր դարձ ոգին։ Ժողովուրդը իրը արագաստք հոգի, միջնայրի, պատմական անցեալի և ցեղային բուանձնայտակութիւններու, մշակոյթին ալ այլևս պիտի դադրէր վերացական ըլլալէ և պիտի դառնար ժողովրդային։ իշմիածինը իրը Աթոռ ու Հայրաստանեաց Եկեղեցւոյ, այն Հաստատութիւնը եղաւ՝ որ գարերով իր ծոցին մէջ պահեց և հոգանաւորեց հայ ազգային ինքնութեան գաղափարը, ընելով ինչ որ հարկաւոր է և հնարաւոր որպէսզի չկորսուի ազգին հոգեոր և պատային համար այնքան կիսնական այլ սկզբունքը։ Վասնզի մեր մէջ ժողովուրդը ինքն է եկեղեցին։

Բւրիշ կարեւոր պարագայ մը հայուն շուտ ենթարկուող բնաւորութիւնն է, անինքնուրոյն և փոքր ժողովուրդներու հակատագիրը, որոնք ստիպուած են միշտ սովորիլ, աշակերտիլ, առաջնորդուիլ, չը կրնազով սեփական հուս ստաղծել քաղաքակրթութեան դաշտին մէջ։ Եկեղեցին իրերեւ ցեղային բիւրեղացած իտէաներու և ծգաւումներու աւանդարանն, պիտի դիմակալի այդ ազգեցութիւնները, մեղմելով զանոնք իրենց օտարուախ բնյաթիներուն մէջ և ներճռուելով զանոնք այն սգիով որ մեր ազգին Եկեղեցիով միայն Վասն զիր մեր Եկեղեցին մեր ամէնէն հզօր բնազդն է, մեր ցեղային ինքնութիւնը։ Այն վայրկանին որ գանցուի, եզծուի այդ մեջ, հո-

գերանական հետեւականութեամբ մը՝ այդ ընազդը իր սնունդը պիտի փնտուէ զինք ձեւուրող հոգիի անհարազատ կերպարանքներու ներու ներքեւ, ու պիտի այլասերի։

Մէնք օտարացած ենք մեր ազգային արքէ քններէն, ինչպէս մեր այլազաւանուաթեամբ, այնպէս ալ մեր այլակերոն ձըգտումներով, երբ մեզի պակասած է մեր Եկեղեցւոյ սեսն ու սերտ հոգին, սուրբ հոգին ու Առաջ թէ ինչ ըրած է և տակաւին պարտի ընկել կջմածինը։ Հայուն քարոյական հւյառաջիմոց ուժիքրուն մէջ առաջին զիճին վրայ կը կանգնի — պէտք է ընդունիլ — և այս Եկեղեցին։

Մշակոյթը ամէն բանէ առաջ եւ վեր՝ հոգեկան չէնքն է ժողովուրդներուն, որ բարձրօրէն իմաստուից է իր հոգեոր և բարոյական նշանակութեամբ մահաւանդ։ Դիտեիր է և արժանին նկատողութեան որ մեր մէջ քաղաքական կեանքի զրութիւնը իր ամէնէն յաջող և ամէնէն նուազ օրերուն միշտ անբաժան մնաց կրօնական իշխանութիւնն է։ Հայրապետական Աթոռը կը փոխագրուէր հոն ուր կը կազմուէր պիտական սստանը։ Այս երեսութը բաւական չէ բացատրել միայն վարչական շարժառիթներով, այլ այն գաղափարական ոգիին մէջ որ մեր զգացողութեան մանրաթելն է գարձած այլեւս, մեր երկու կեանքերը՝ կրօնական ու քաղաքական, թեղանելով և համաձայն բարձրութելով իրարու այնպիսի հրւուուած քոփ մը, որ վերացւմներու մէջ մրայն կարելի պիտի ըլլագ զանոնք բաժնել իրարմէ։ Հայ Եկեղեցին հայուն բաէչարը, ոգին և մշակոյթն է միանգամայն։

Հիմա սակայն, որ նոր հորիզոնի մը վրայ բացուած է վարագոյրը, երբ հայութեան ինքնութեան պահպանումին հոգն ու գործը բաւն ուրով, ազգային կառավարութեան յանձնաւունի, տարակոյս չկայ թէ ազգային Եկեղեցին մեկուսացած է այլեւս ազգային վերացածութեան իր գարաւոր հարկագրեալ պաշտօնէն, քաղաքական գործն մ'ըլլալէ։

Սակայն Հայ Եկեղեցին կայ և պիտի մնայ, անիկա պէտք է շարունակէ իր գոյութիւնը, այսուհետեւ կատարելու համար իր բոււն պաշտօնը, կրօնական առաքելութեան հոգեոր զաստիքակութեան իր գործը այն ժողովուրդին մէջ, որ իրե՛նը ե-

զած է միշտ, և որուն պիտի ըլլայ ինքը շարունակ: Վասնզի, քրիստոնէութեան այն ձեզ, որուն մէջ հայութիւնը կրցած է պահել իր ցեղային դրոշը և բարացուցական ինքնառապութիւնը Հայ Եկեղեցին է գերազանցապէս:

Հայաստանի արդի կառավարութիւնը, որ հայրենի վերաշնութեան եւ ժողովրդի ընկերային մակարդակի բարձրացման եւ բարգաւաճման գործին մէջ այնքան փոյթ և բարձր գիտակցութիւն ցոյց տաւաւ, չէր կրնար անտեսել Հայ Եկեղեցին, ու մասնաւնդ այս վերջի մեծ պատերազմէն վերջ, բովանդակ Խորհրդային վարչակարգը ըմբռնել կը թուի թէ ժողովրդի մը կեանքին սկզբաննքը և իր ուժին մծեաւթեան գաղտնիքը նիւթականը չէ և չի կրնար ըլլաւ, եւ իրմէն ժամանակաւորապէս հերքը բաւած այս մեծ ճշմարտութիւնը վերստին ընդունելու համբուն մէջ է:

Մեր խորին համոզումը է թէ, Հայ Հայրենիքի վերականգնումը չի կրնար ամբողջական ըլլաւ, եթէ իրեն հետ չըրեէ նահե Հայ Եկեղեցոյ վերականգնումը: Անկորուստ կարենալ պահելու համար հայ ազգին ցեղային ինքնութիւնը, ինչ որ Խորհրդային Հանրապետութեան մտասեենեալ ձգումներէն մին է, անհրաժեշտութիւն մըն է Հայ Եկեղեցի պահպանութիւնը:

Հայ Եկեղեցոյ սկզբունքային այս ընդունելութիւնէն վերջ, ապահով ենք որ ան պիտի չուշանամ վերագտնել իր դարաւոր խորհուրդին ամբողջ շքեզութիւնը, գտանալու համար Հայոց Հայրենիքին ոչ միայն հրայքը, պատմական անոր կերպարանքին բիւրեղացումը, այլև պիտի անդրագարձէ համազգային համացրիստոնեայ հոգեղէն իրականութեան նոր խռովքները, նոր բիւրեղացումները:

Եղինէ ՎԱՐԴԱԿՊԵՏ



Է Զ Մ Ի Ա Ծ Ն Ի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

(1441-1941)

ՄԱՅՐ Ա.ԹՈՒՈՅԵ ՓՈԽԱԳՐՈՒԹԵԱՆ
500 ԱՄԵՍԱՑ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԱԹՈՎ,

Կրօնքը իր ծագման մէջ չէ եղած միայն մարգաց հոգիներուն հետ կապ ունեցող երեսի մը: Վաղեմի մարդկութեան մտքին մէջ ընկերային և քաղաքական կեանքի ամբողջութիւնն էր անիկա, ու Մովսէսէն սկսեալ բոլոր ցագկերն ու ժողովուրդները կրօնքը ըմբռնած են իր այդ իմաստով: Քրիստոնէութիւնը որքան ալ բիւրեղացուցած ըլլայ այդ ըմբռնումը և զայն կեդրոնացուցած հոգեոր կեանքի գործունէութեան շուրջ, հայ ժողովուրդին համար ան պիտի գառնար հոգեռին հետ ընկերային կեանքի ամբողջութիւն մը, և կրօնքին պաշտօնեաները՝ ընկերային ու քաղաքական գործիները: Հոգեոր կամ կրօնական պետը միշտ կոթնեցաւ քաղաքական պետին, պահելու համար իր իշխանութիւնն ու ազգեցութիւնը ժողովուրդին վրայ. և փոխադարձարարը: Այս պայմաններու տակ հոգեռական գասը ստիպուած էր վերցնելու քաղաքական գործունէութեան բաժինն մը մեր ազգային կեանքէն ներս, և այդ՝ յօգուտ ժողովուրդին: Եղան շրջաններ մեր պատմութեան մէջ երբ Եկեղեցին դարձաւ աւելի ազգեցին քան աշխարհիկ իշխանութիւնը, և ասկայն չունեցաւ ուեէ միտում համատաշելու կերպարական դրութիւն մը: Որուն օրինակը կուտար Հոռմէտական Եկեղեցին: Ընդհակառակն, հայոց բոլոր վանաքերու ու Եկեղեցիներու հողերը և ըստացութիւնները եղած են պարզապէս իրը հասոյթի ազրիսներ, գպրցներ պահելու, աղքաններ հոգալու, ներքին կարուութիւններ գարբաններու և պահելու Եկեղեցոյ գիրքը և նպաստ հայ ժողովուրդի անոր պետականութեան: Հաւատարիմ իր գերին՝ Ռուբեննեանց իշխանութեան անկումէն ետք մանաւանդ, Եկեղեցին գարերով իր ծոցին մէջ պահեց ու սնորց հայ աղքային


ինքնութեան գաղափարը, աննման զոհուցութիւններու գինով։ Ոչ ոք կրնայ ուրախալ թէ հայոց պատմութիւնը պատմութիւնն է նոյն ատեն եկեղեցւոյ հայրապետներուն ու պաշտօնեանիրուն, որոնք նետուեցան միշտ քաղաքական գործունելութեան գաղափարը, և ներկայացան ստարներուն իրեւ քաղաքական ներկայացուցիչները իրենց ժողովուրդի ձգտութմերուն։ Իր եկեղեցւոյ մէջ գտած է հայը ոչ միայն միութեան կապը, այլ նաև փրկութեան տապանը, ուր անազարտ պահուեցան զինք անցեալին կապող աւանդութիւններն ու սովորութիւնները և անեցան ապագային պատրաստող ազգականները, մշակոյթին ու լեզուն։ Այս մեծ իրողութեան կը պարտի՝ աշխարհի չորս ծագերուն ցրուած հայութիւնը, իր զցացութմերուն և ձգտութմերուն նոյնութիւնը, և ԺԹ. գարու կէսէն ետք, երբ աշխարհիկ միտքը հայուն սկսաւ փորձը ազատ շարժութմերու, չկրցաւ անտեսել եկեղեցին քաղաքական դերը զոր ան կատարեց գերազոյն զոհողութիւններով։ Ահա թէ ինչու կրօնական խնդիրները մեր մէջ նկատուած են մեծ չափով ազգային կենսական խնդիրներ, և այսօր, Մայր Աթոռոյ գարձեալ իջմիածին փոխագրութեան և հաստատման 500ամեայ Յորելեանը, նոյնքան խանդագառ ուրախութեամբ կը դիմաւորուի ամենուն կողմէ անխտիր, և ոչինչ կը խնայուի յիշատակի այս տօնի փառաւորումին համար։

* * *

Եկեղեցական՝ մեր պատմութեան մէջ, իջմիածին Աթոռի կողքին ստեղծումը այլ Աթոռներու, տրամաբանական արդիւնքներն են քաղաքական պահանջներու։ Մեր ազգային կեանքին մէջ կազմակերպուած էին մէկէ աւելի իշխանութիւններ կամ թագաւորութիւններ, համաձայն ժամանակի աւատական դրութեան և ոգույն, մանաւանդ Բիւզանդական կայրութեան և արարիալի փայտայութեանց հակոսնեայ ազգեցութիւններու տակ։ Ու կաթողիկոսներ հաստատեցին իրենց Աթոռները հոն ուր կերպոնացած էր քաղաքական իշխանութիւնը ազգին։

1441-ին՝ երբ վերանորոգուեցաւ էին-

միածնի Մայր Աթոռը, վիրջ գտած էր աւատական թագաւորութիւնը կիլիկիոյ, և ասպարէզը բաց էր ծորապետներու և բըռնակալ յիշուզակներու շահատակութեանց երեւանի նահանգը՝ որքան ալ շարունակէր մալ պարսիկ խաններու բռնապետութեանց տակ, արեւելեան վարդապետներու համար կը ներկայանար հայ հոգիներն ու սիրտերը իրեն ձգոյ պատմական յարմարագոյն վայրը, ուր կրնար վերահաստատուիլ թափառական Աթոռը, և ուժաւորուիլ պատմութենէն ու աւանդութիւննէն իր ստանալիք սնունդովը, հեռու կրօնական ստար ազգեցութիւններէ որոնք տակաւ կը սպասնային եղծել նկարագիրը հայ հաւատաքին ու Եկե-



Ս. Հռիփսիմեկի Ցանարը

ղեցիին, իրենց լայն անդրադարձը ցոլացնելով նաև ազգային մեր կեանքին և ցեղային առաքինութեանց ըստ ացօնակիքներուն վրայ։ «Ախթարմայութեան խմօրը»՝ որուն վրայ կը ծանրանայ այնքան Մեծովեցին, քաղաքական հարկադրանքներու արդիւնքը եղող կարևորագոյն պատճառներէն մին էր Աթոռի փոխագրութեան, վասնզի կիլիկեան թագաւորութեան քաղաքական ստիպութմերուն ներքն, կաթողիկոսութիւնը մօտեցած էր Հոսվմին և հաստատուած էին այնպիսի յարաբերութիւններ՝ որոնք վնասակար կը դառնային Հայ. Եկեղեցւոյ Արեւելեան վարդապետներ չէին կրնար անտարբեր մալ ու չի խրտի։

Հաւանական է ենթադրել թէ Կիլիկիոյ վերջին կաթողիկոսներն իսկ կը մտածէին լիոնի աւելի ապահով վայր մը փոխադրութեան մասին, քանի որ Կիլիկիոյ ժողովուրդի կարեոր մասը գաղթած էր և իսլամական բոնութեանց տակ ճզմուած, մայրաքաղաքը այս աթոռանիստ կեցրոն մը ըլլայու ոչ մէկ արժանիք կը ներկայացնէր Այս մտահոգութիւններով է որ Դիրքոր Տաթեւացին և Որոտանցին, անցած գուշը արեւելեան վարդապետներու, գործիցին և թղթակցութիւններ իսկ հաստատեցին Կոստանդիին (1372-?4) և Կարապետ (1384-1404) կաթողիկոսներու հետ, փրկելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը և զնելու զայն աւելի հայեցի միջավայրի մը մէջ:

Պատմական իրողութիւն է որ Կիլիկիոյ թագաւորներու վերջին լատինամերձ գէմքերը, իրենց պետական հաշիւներու և նըկատութիւններու ճնշման տակ նուաճեցին Հայաստանեայց եկեղեցոյ կաթողիկոսները, և հակառակ կրօնական օքէնքներու և եկեղեցական սկզբունքներու, զահազուրք ըլլին բոլոր այն հայրապետները՝ որոնք հաւատարիմ իրենց գիրքին ու կոլումին, չուզեցին ենթարկել Հայ եկեղեցւոյ շահերն ու իրենց հօտին հաւատքը այդ հաշիւներուն: Բայց հայ թագաւորներ որքան յաջողեցան իրենց ծրագիրներուն մէջ՝ մտանալով Հռովմին, նոյնքան ձախողեցան քաղաքականապէս, զայրացներով իսլամ Եգիպտոսը, որ պիտի ըլլար գիրջին հարուածը տուողն ու ջախջախող Կիլիկիոյ հայկական թագաւորութեան: Արեւելեան վարդապետներ՝ իրատեսութեամբ մը կանխեցին և յաջողեցան վերակենացնել իջմիածնի հայրապետական Մայր Աթոռը, ստեղծելով լայնատարած խանդավառութիւն ազգին բոլոր հատուածներուն մէջ:

ԺԵ. Դարու Կիլիկիոյ բոլոր կաթողիկոսները գիրքին անշուշտիք հայութեան զանգաւածը կ'ապրէր Կիլիկիոյէն շատ հեռու, պատմական բնիկ իր հայրենիքին մէջ, և ողջակիցում մըն էր իրենց պաշտօնավագութիւններին Կիլիկիոյ հայ թագաւորութեան կործանեալ շրջանին վրայի Անա թէ ինչո՞ւ Մուսաբէկան կաթողիկոս երէ չուզեց փոխադրուիլ իջմիածնին՝ ընդառաջենով արեւելեաններու հրաւերին, հակառակութիւն ալ ցոյց չտուաւ. և որքան ալ պահին

մեզ պատմական տուեալներու յիշատակութիւններ և արձանագրութիւններ, կը տարուինք մտածել երկուստեք լուելեայն համաձայնութեան մը մասին, որուն փաստ է նաև իջմիածնի առաջին կաթողիկոս Կիրակոս Վիրապեցիի անդրանիկ կոնդակի մէջ եղած սա հատուածը «Արսա կարողիկոսւնին, եպս. Բն, Վրդ. Բնյ., ասրիտագումիք եւ կրօնաւորք եւ ամենայն հաւատացեալք ի Քս., Եղիշին օրինեալք, եւ կապեալքն արձակեալք, եւ բանադրեալքն ազտեալք ի կապանաց մեղաց»:

Աթոռի փոխադրութեամբ, նոր և բարեաջող շրջան մը բացուած Կ'երեւէր Հայ եկեղեցւոյ առջն կը դադրէին Կիլիկիոյ մէջ ամբար և կոսող զիջողամիտ ձգտութեարը: Ազթամարի Աթոռոր իր հաստակութիւնը կը յայտնէր ու կը միանար Մայր Աթոռուն, կարող և նախանձախնդիր անձեր Կ'անցնէին գործի գլուխ, և կրնար բարեգուշակ գործունելութիւն մը ապահովուի եկեղեցւոյ ապագային համար, եթէ փառասիրութիւններ եւ քաղաքական վերիվայրութեան չխանգարէին ակնկալուած խաղաղ աշխատանքը:

Դիրքոր Զալալրէկեանցէն (1443) մինչև Մովսէս Գ. Տաթեւացի (1629) կը հանդիպինք իջմիածնի Աթոռին վրայ բազմած երեսունէ աւելի կաթողիկոսներու և աթուակիցներու որոնք ներքին և արտաքին խորվութեանց և շփոթութեանց պատճառաւ չկըցան արգիւնաւոր գործ մը ընել:

Աթոռի փոխադրութեանէն երկու տպայնեակ տարիներ ետք՝ երր Պոլիս կը գրաւուէր Օսմանիցիներէն և կը հոչակուէր իսլամակին կայտութեան մայրաքաղաք կը ստեղծուէր Կ. Պոլսոյ հայ պատրիարքովիւթէ համայնատար իրաւունքներով յունական պատրիարքարանի: Հայոց պատրիարքին կը տըրուէր թքահայոց գիրագոյն պետի հանգամանք և իր իրաւասութեան տակ կը դրուէին հայ ժողովուրդի կրօնական թէ քաղաքական բոլոր գործերը: Պատրիարքական այս իշխանութիւնը հետզհետէ կը կատակերպուի ու վարչական իր գործունեութիւնը կը տարածուի Օսմանեան կայսրութեան բոլոր զաւառներուն վրայ. իջմիածնին չի խրաչիր նորաստեղծ այս Աթոռուն, որ 1590-ին պիտի ենթարկուի իր բարոյական պակեցութեան և պիտի գործէ իրր հայրապետական ա-

թոռի ներկայացուցիչ և օժանդակ թրքահայ հասուածին մէջ:

Անկման այս շրջանէն կրնանք երախտագիտութեամբ յիշատակել Միքայէլ Սեբաստացի կաթողիկոսը (1542—1570) որ մէկ կողմէն աշխատեցաւ Եկեղեցւոյ միանականութեան ու զօրացման, ու միւս կողմէն եղաւ սկզբնապատճառը հայ տպագրութեան, զնելով հիմբ վերջին երկու գարերու ազգային մէր վերազարթնումին:

Անոր յաջորդը Փիլիպպոս Ազբակիցի (1633—1655) շարունակեց իր նախորդին գործը, կարգադրեց Կ. Պոլսոյ և Երուսաղէմի խոռնակ խնդիրները, վերջացուց հակառակութիւնը Սայո Աթոռուն՝ զայն կանոնական հազորդակցութեան մէջ զնելով Էջմիածնի հետո Աշխատեցաւ բարուցքի նաեւ Մայր Աթոռի եկեմտական վիճակը, այդ նախատակաւ ջրանցքներ բանալով և Էջմիածնի ընդունակ հողերը ոռոգելի գարձնելով, կուրիպպոս զգաց նաեւ այն վտանգը որ կը սպառնար Էջմաստանի հայ գաղութին՝ Ներկոյ Թրոռոսովիչի լատինական հակումներուն և աշխատանքներուն հետեւ անքով, և կը քայաւ առաջքն առնել անոր ժամանակի մը համար: Իր յաջորդը, Յակոբ Գ. Զուղայեցի (1655—1680), ոչ միայն նոյն մտահոգութիւններով շարունակեց զործը, այլ նաեւ ազգային եկեղեցւոյ համար կարելի բարեկարգութեան ծրագիր մը շնորհու նախապատրաստութեամբ, խորհրդակցական հաւաքորդիթ մը կը կազմէր 1678-ին, որուն կը մասնակցէին վեց եկեղեցականներ և վեց աշխարհականներ: Այս խորհրդակցութեան պատճառն ու արդինքն ո՞րքան ալ թագուն մնացած ըլլայ, դժուար չէ գուշակել եկեղեցական խնդիրները ու ուղակեռ անոր թագուն նպատակը քաղաքահան հետապնդութերու, քանի որ վեց աշխարհականները էին, որուն կը պարագանէլ Օրի մինչ այդ խորհրդակցութեան մասնակցողներէն: Այս ժողովին ետք, ալեղարդ հայրապետը պատուիրակութեան մը գլուխը անցած, Կ. Պոլսոյ պատրիարքութեան և Երուսաղէմի Եղիաւազար հակառակ կաթողիկոսի յարուցած խընդիրներու կարգադրութեան պատրուակով

կ'անցնէր նախ Տփղիս, կը տեսակցէր վրաց իշխաններու հետ, ապա կ'անցնէր Սեբաստիա և Կ. Պոլսոյ մէջ պատուիրակութեան թագուն ծրագիրը կը յայտնէր միայն Երեմիա Զէկէպիին, և խորհրդակցական նախապատրաստական աշխատանքներէն ետք, Երուսաղէմի Եղիաւազարն ալ կը հրաւիրէր միանալու իրեն, ըստով զի խորհուրդ արարեալ զօղում ելս հնարիս յօդութ ազգին:

Զուղայեցիի ծրագիրն էր օժտիլ հայութիւնը արտաքին հովանաւորութեամբ և ներքին բարեկարգութեամբ: Արտաքին հովանաւորութեան հարցը պիտի ձախողէր, վասնիկ եւրոպական պետութեանց առաջին պայմանը Կ'ըլլար Հայ Եկեղեցւոյ Ենթարկումը պատականութեան, մինչ հայրապետը չէր մտածեր իրենք չնշիւ Հայ Եկեղեցւոյ ինքնութիւնը, զանել անոր ազատութիւնը, ուրանաւ անոր լայնախոն սկզբանքները և զայն սորդացնել Հովովի Եկեղեցւոյն ու ուղիւնական վերականգնութեան չափը, ոսնակոխ չընենով իր Եկեղեցւոյն և ազգին ինքնութիւնը:

Զուղայեցին մինչև Յակոբ Շամախիեցի (1759—1763) ունեցանք տասնըմէկ կաթողիկոսներ որոնց աշխատանքը հղաւ լոկ պահպանել Մայր Աթոռոյ գիրքն ու պատիւը բանակարգութեանց առաջ:

Շամախեցիի յաջորդը՝ Մինչև Ա. Երեւանեցի (1763—1780), կը գառնայ իր դարուն մնանքն գործունեայ, օգտակար և զիւնագէտ հայրապետաներէն մին: Պարսպապատու կուտայ Էջմիածնի վանքը, առաջքն առնելու համար աւազակութեանց, և կը պատրաստէ Մայր Աթոռոյ ստացութեանց օրինաւոր արձանագրութիւններն ու թըղթածրանները, պահպանելու համար սեպական իրաւունքները: Օշականը կ'ազատէ Մուղանլու կոչուած տաճիկներէն, Աշտարակը, Եղուարդն ու Աղաւանատունն ալ կ'առնէ տաճիկներու ձեռքէն: Խոր Վիրապի հողերը կ'աղատէ Բայաս կուտած տաճիկներէն, և նոյնիսկ արգիւել կուտայ տաճական գիւղերու հաստատումը հայկականներու մօտիկ: Այս բոլոր յաջողութիւնները

ի նպաստ իր ժողովուրդին և Մայր Աթոռին, լնգլայնումին, Եկատերինէ Բ. կայսրուհին հայրապետին ներկայացուցիչը կը զերագարձնէր թանկագիրն նուբերներով, պատիւներով և 1768 Յուլիս 30 թուակիր հրովարտակով կը հրամայէր իր իշխանութեան տակ ապրօք հայերը ճանչնալ Ամենապատկեիլ, Ափմոն Պատրիարքին եւ նորա պատրիարքական Արուի լազորդներին իրաւասութեան ներելոյ, և առանց էջմիածնի գիտութեան և գրաւոր վկայութեան, ունէ հոգեբորական պաշտօնաւայ չընդունիլ ուսւական տէրութեան սահմաններէն ներս, իսկ Մուսիսյայէ գուրք գրաւոր հայերն ալ պիտի նկատուին կայսրութեան պաշտպանութեան արժանի տարրը մը: Միմէսն կաթողիկոսով սկսուած բարեկանական չընդանուն յարաբերութիւնները դրին ըսկիզբը քաղաքական նոր ձգտութեարու եւ շարժութեարու, որոնք ժամանակի ընթացքին պիտի անին և պատմական Հայաստանի կարևոր մէկ մասը պիտի զնին ուսւական կայսրութեան նվազաւորութեան տակ:

Խուսական մերձեցման գաղափարը զիւտը չէր Միմէսն կաթողիկոսի: Պարսկական լուծիք և խաններու բանակայութեանց ճնշումին տակ, հայեր այցուած էին աղ գաղափարէն, և ծանօթ է մեզ Խորայէլ Օրիի և Մինաս Գարդապետի ճիգերը այդ ուղղութեամբ: Բայց բաւական ժամանակ է որ ձգտութեարու նորուցած և այդ ուղղութեամբ աշխատանքները գագրած էին: Միմէսն կաթողիկոսի ճիգերով այդ լքուած ու մոռցաւած գաղափարն է որ կինդանութիւն առաւ և կրցաւ ոտքի կենալ:

Հայ Եկեղեցոյ պաշտամունքներուն մէջ կայսերական մազթանքի ներմուծումը ցոյց կուտայ Միմէսնի ժամանակակիցներու գաղափարական յուզումն ու հոգեբանական բորբոքումը, երբ չնորհիւ ուսւական կայսրութեան, զապուեցան պարսիկներու հարստահարութիւնները, և հայութիւնը վայելեց պահ մը ապահովութեան բարիքները:

Խուսական սոյն պաշտպանութիւնը հայերու կամացցութեամբ ու գործակցութեամբ պիտի վերածուի տիրապետութեան, ու տիրապետութիւնը պիտի ծանրանայ աստիճանական սեղմութեարով. բայց պետական այդ գժուարութիւններն ու քննադատներու պահապահին պահապահութիւնը գոտունելու վեական արդիւնք, քանի որ ազատութեան և հասաւարութեան սկզբունքները թափանցած

էին գործնական կեանքի և պաշտօնական չըջանակներու գործունելութենքն ներս, և հայութիւնը կրցաւ ապրիլ աւելի ազատ և աւելի հսկախտ դրութեան մը մէջ: Մեր օրերու պատմական դէպքերը լաւագոյն փաստեր և վկայութիւններ են, Արմէսն կաթողիկոսի գիւտանագիտութեան և քաղաքական հասունութեան:

Մթէսնի յաջորդը՝ Ղուկաս Ա. Կարնեցի (1780—1790), կը շարունակէ իր նախորդին գործը և անոր նման միջնորդութիւններ և անգայում աշխատանքներ կը թափէ արգիլելու պարագի խաններու բազխութերը որպէս չարիքը հեռու պահութի իր ժաղովուրդը էն: Զի կատեցներ ուսւական մերձեցման համար սկսուած աշխատանքները, սակայն քաղաքական իր զիրքի լրբացութիւնը բարեխսուած խռէմութեամբ ու քաղաքական հեռատեսութեամբ, կ'աշխատի չխրացեցնել նոյն ատեն սամանհան կայսրութիւնը, երբ անդին Յովուէֆ Արդութեան եպիսկոպոսը իրեւ առաջնորդ նուսաստանի, կը վարէ շատ յանդուզն քաղաքականութիւն մը, մշակելով հայ պետականութեան վերակենդանութեան գաղափարը միջնորդութեամբ ուսւական կայսրութեան: Յօվուէֆ Արդութեան, երիտասարդական իր անզուսուած խանագավուսութեան մէջ կը յաջողէր իր գաղափարներուն և զգացութերուն հազրող դարձնել նուսիոյ մէջ համրաւի և աղոնուականութեան պատիւնին բարձրացած Լազարեան տան անգամները, որոնց հետ կ'աշխատէր ըմբոսացնել թրքանչայ տարրը իր պետութեան դէմ: Ղուկաս կաթողիկոս արքամբած գըտնելով այդպիսի շարժութերն, կ'աշխատի մեղմացնել ու բարեխսունել խանդն ու եռանդը Արդութեամի: Բայց գոնունակ ուրբուզ կը դիմէ այն գաղթականութիւնը որ սկսած էր պարսկական և սամանհան շըրջաններէն գէպի Խուսաստան, որոնք կ'երթային շէնցնել գէլելերով ու քաղաքներով, կովկասեան լեռներու հիւսիսակողմը:

Խուսաստանի երիտասարդ առաջնորդը՝ Արդութեան եպս, , ոչ միայն իր չուրջ կը բոլորէր զիսաւոր ազգայինները, այլ նաև կը շահէր անձնական բարեկամութիւնը Պոտեմկինի, որով յարաբերութեան կը մտնէր արքունիքին հետ և կը գտոնար ճարտար սժանդակը արքունիքի զիւանագէտներուն:

1780 ական թուականներուն կը բացուին լուրջ բանակցութիւններ հայոց և ուսւացմիջն թուսաց միջնորդն էր հոչակաւոր Աղեքանողը Սուվորօֆ, իսկ Հայոց ներկայացուցիչներն էին Արդութեան և Յովհան Կազակով ծովեկերեայ կողմից և կովկասեան գաւառները գրաւելու համար պարսիկներէն, և ուսւաց զօրավարը իգան Կօրիչ անձամբ կուգար Արդութեանին, այդ կօզմերու մասին տեղեկութիւններ բազելու Յաջորդ որ Սուվորօֆ ալ կը տեսնուէր Արդութեանի հետ և յոյսներ կուտար հայկական իշխանութեան մը զիրակագմութեան: Արդութեան՝ խանդագավառ այս մոլորով, կը համարձակի նոյնիսկ թախանձել Պոտեմկինին, նորպես ի մեջ զմանաւու եկուուրիւն ի մեծն Հայաստան ի հայտան երեւան, և կը յաւելու թէ հայ մելիքներու միւսքը կրնայ զիւրաւ պատրաստէլ այդ ուղղութեամբ և ունենալ անոնցմէ 60,000 պատրեազմէներ:

Անձապարուած սոյն ձեսնարկներն ու խորհրդակցութիւնները յաւ արգինն բը չտուին և արգարացուցին Ղուկաս կաթողիկոսը զգուշաւոր քաղաքականութիւնը: Պոտեմկինի պահանջով և Արդութեանի խնդրանքով, Ղուկաս կիմումագիր մը զըրկած էր ուսւաց պետութեան, բայց իրեւ հեռուածին քաղաքագէտ, կը մեր հեռուարկածանդրական ձեռնարկներ, քանի որ ինք ունէր զիրք մը գոր պէտք չէ վտանգէր յօգուտ հարային շահնի: Մատրասի հայազգիներէն Շամիր Սուլթանուեան նամակով հայրապետութիւնը կը հրաւիրէր կասն ազատութեան աշխարհինս մերու եւ ազգին հոգ տանիլ և կը մեղազրէր զայն ըսելով: կ'երեսի թէ հանիքի ընդ ծառայութիւն ալլազգեցաց եւ ոչ սիրեց զազատութիւն: Ղուկաս իր պատասխանին մէջ կ'ըսէր թէ երբ ճակերը ուռկանէն և թռչուններն ալ վարմէն ազատիլ կ'ուզեն, միքէ յիմար իցեմիք որ ի տառապանաց զերծանիլ չկամիցիմէ, ու կ'աւելցնէր թէ տակաւին ժամանէր չէ հասած ու դժուար և վտանգաւոր է այդ կարգի ճեռնարկի մը յաջողութիւնը. այդ շարժութերուն տակաւին կանխահաս ըլլաւուն իրը փաստ կը իլշէ Արցախցիներու և Գանձասարի մելիքներու ազատագրական փորձերուն ճախողուածքը: Ղուկասի քա-

շաքականութիւնը գոհունակութեամբ գիտւ ու ած է ժամանակի ազգայիններէն, որոնք չեն քաշուած գրելու նաև թէ յօդ բարւու էր, որ դուք ոչ ցոցիք առ նոսա զնան համակամուրեան, եւ անվեաս պահեցիք զուրբ Գանդի: Ականքութիւնը Սրղութեանի և իր գաղափարակիցներու մասին է, որոնք 1789-ին, մինչև անգամ ծրագիրներ կը փոխանակէին Պատմմինի հետ, ու կը ճշգրին ապագայ հայկական թագաւորութեան կամ իշխանութեան փոխարարերութեանց օրէնքները: Դուկաս կաթողիկոսիրը խոհական քաղաքագէտ, կը սպասէր իրաց վերջնական ձև սոտանալուն, որպէսզի կարենար լնդգրկել քաղաքական այն ուղղութիւնը որ Արղութեանին էր: Հսկիք թէ ան գափարութիւն էր ու ուսական հովանական բութեան, բայց չէր ուղեր հրապարակի իր փափաքը մինչև որ ուսական կայսրութիւնը վճռական և վերջնական արդիւնքներու հասնէր: 1796-ին ուսական հովանակը Զապով զօրափարի հրամանատարութեամբ և Արղութեանի լնկերակցութեամբ կ'արշաւէր գարձական գարձական երկիրներ և կը հասնէր Գանձակի: Քրիստոնեաներ հազիւ սպերուած, կաթուած ահար կը մտնէի կատարինչ Բ. Կայսրութիւն, և իր որդեւոյն Պօլսու Ա. ի հրամանով բանակը կը սափառի քաշուիլ, երկիրը բոլով ի ծեռա նոյն սպազին աւելցացի: Դուկաս կը հետէ էր այս բոլորին: Երեւան կը հետէ էր այս բոլորին: Երեւան կը հայութեան և Սայաց Պատմատ խանի հրոսական ները գարձական կ'արշաւէին հայաստան, իրեւ այր խորախորհուրդ և զգութեալու, զարգապետներ կը զրկէ նուէրներով հանագերձ, որպէսզի ժողովուրդին և Մայր Աթոռին չի վասակու ապահով խօսուում մը սոտանան անկէ: Բայց երկիրը այնքան անկերպարան վիճակ էր սոտացած և բոնակարներ գաւերզ և սպանութիւններով այնձ քան արագ կը յաջորդէին իրարու, որ խռահական հայրապետ նիգերը չէին որպիւր հասորուիր լսու ակնկալութեան և երկրի թնակչութիւնը կը մտանուէր զրկանքներու և զոլորումներու: Դուկաս իր մահէն քիչ առաջ, 1799-ին կը յայտարարէր, թէ երկիր յաւեր դիմէ և թէ երկրի բնակիչն ի նեղաւեանց բնա պահասուրիւն չունին: Փողովուրդին և իր կրած տառապան քները պատճառ եղան որ հայրապետ անապարեր

և գրաւոր առաջորդկով խնդրէր ուսւերէն պատպահութիւն և հովանաւորութիւն, ու բուն Պօլսու կայսրը կը պատասխանէր անմիջապէս լու ընդունելութիւն ցոյց տալով Դուկասի առաջարկներուն Յետ այնու երկար չապահան և Դանիէլ Սուրբառութեցի: Էջմիածնի միաբան ները վասն կասկածելի պատճառաց ումանց, չէին համարձակած նախ՝ Արղութեանը անցնել կաթողիկոսութեան թեկնածուներու տանկին մէջ, բայց վերջը, տեղի տալով Տիղիսի հայոց խնդրան ֆնիրուն, վրաց թագաւորի կամքին և ուսական ներկայաւուցիչն առաջարկին, զայն ևս կ'անցնէին թեկնածուներու շարքին և իրն ալ կը գրէին, լնդարձակ բացատրութիւններ տալով այն արգելքին մասին սրով կը մարտանէն գուրու: բացատրական այդ գիրերը կարծէք կը թելադրէին Արղութեանին հրամաժարի, նկատի առնելով ժամանակի փառուկ կացութիւնը, և կը միշեցնէին թէ ինչպէս Արղութեան ուսուական բռնակին համ Օսմանեանց գէմ գտնուեցաւ Բանտեր, Խամայիլ, Եազ և Ալիչով, և Պարսից գէմ՝ Զապովի բանակին հետ, Դարբանտ, Շամախ և Գեանձա և այլն և կ'աւելցնէին թէ ազիք մեր բան մեծի մասին ի այժմ ընդ զաւական եւրուբան Օսմաննեցու, եւ արաբախան Հայաստան աշխարհի լին խիստ իշխանութեամբ Պարսից: ուստի կ'ըսեն, երեւ չունին կասկած վանակի առ ամենա ապահով ի պատճառացն լիօնակելոց, բէ վասան լինիցի օվեղափառ անձիկ, եւ Մըրոյ Արոռոյ, եւ ազիք մերում, եւ շկամիցին զալ, առ այն ոչ կարեմ ծեզ լինել մեղադիր: Սոյն մէջբերութերը ըրինք ցոյց տալու համար թէ էջմիածնի միաբանութիւնն առ կաթողիկոսական ընտրութեան համաժանովով օրքան աշխատած է մալ խռահամաթեան և հետափնութեան իր ուղղութեան մէջ, և հակառակ այն ուսուասիրութեան որ օկսած էր լայնորէն տարածաւիլ բողոքին մէջ, կրցած է նկատի առնել օրուաւ պահանջները ազգին, և լնդհանուա-

բին շահը վեր դասուի ոչ միայն կիրքերէ և փառասիրութիւններէ, այլ նոյնիսկ անձնական բարձր արժանիքներէ և կարողութիւններէ: Էջմիածնի միաբանութեան քաղաքական սա աշխարհահայեցքը կը բարխէր այն գիտակցութենէն թէ հայրապետը գլուխն է ազգին, ոչ միայն կրօնական՝ այլ նաև քաղաքական իմացումով, և թէ ըստ այնու պէտք է կշիռքի զրուխն բոլոր այն գործունէութիւնները որ մեծ ազերս ունին ազգին որքան կրօնական, նոյն քան և քաղաքական կեանքին հետո: Հոկտառակ այս խոհեմ նախատեսութիւններուն, Արդութեան կը յաջողի ազգել նոյնիսկ պղոսանայերու վրայ, որոնք պետական շրջանակներու մէջ եւս տրամադրութիւնները ի նպաստ անոր պատրաստելէ ետք, իրենց բուհները կը կեդրոնացնեն Արդութեանի գլուխ: Ընտրական գործողութեանց լրումէն և պաշտօնագրերու ստացումէն ետք, Յովսէփ կը պատրաստուի զինուորական չքախումով գտանալ էջմիածնին: Միաբանութիւնը և համայն ժողովուրդը կը սպասէին անոր ժամանակին, քաղելու յուսացուած և ուսական կառաջարութենէն խոստացուած այն բարիքները, որոնց մարմացեալ ներկայացուցիչը կը նկատուէր այլեւ Արդութեան, Ընտրեալ կաթողիկոսը՝ սահայն վերահաս հիւանդութեամբ մը կը ստիպուի մեալ Ծրիդիս, ուր և կը վախճանի հազիւ տաս օրեր ապրելէ ետք: Դժուար է մեզ համար, ենթագրել արդիւնքներ, զորս պիտի կրնար քաղել ազգը Յովսէփ Արդութեանէ, երբ իր կաթողիկոս բազմէր էջմիածնի Աթոռին վրայ, բայց երբ նկատի ունենանք իր ուղղութիւնը և քաղաքական աշխարհի մէջ տարած աշխատանքներն ու յաղթանակները, չենք վարանիր եղբակացնել թէ ան պիտի ստեղծէր միջոցներ առնեազն փութացներ ուսական կայսրութեան հովանաւորութիւնը Հայուստանի վրայ, փրկելու զայն պարսիկ խաններու և թուրք բըռնակալներու իշխանութենէն:

Պարսկական իշխանութեանց և՝ ուսական հօսյութեան միջև քաղաքական միջնորդի նշանաւութիւն ստացած էր նաև մեր կաթողիկոսներէն Դանիէլ Ա. Սուրբացեցի (1807—1808), որ իր վարչական կարողութիւններով թէ՛ պարսիկ և թէ՛ ուստաց հետ կրցաւ մշակել արթուր և ըրջա-


հայեաց յարաբերութիւններ: Դանիէլ, գիւղանագիտական թղթակցութիւններ ալ զարած է Գաղլիս կայսր Նարուէտին և Գերմանիոյ կայսր Փրանկիսկոս Բ. ի հետ:

Դանիէլի մահէն ետք, անոր յաջորդ Կ'ընտրուէր Եփրեմ Ա. Զորագեղցին (1810—1831), որ Ռուսաստանի առաջնորդ էր և ուսւասէր քաղաքանութեան հետեւող մը: Ընտրութենէն անմիջապէս ետք աշխատանքներ կը տարուին փութացնելու ստացումը ուսւասէան կայսրութեան հաւանութեան, ինչ որ ցոյց կուտայ ուսւաց հանդպէս միծ վաստակութիւնն ու անհնկարութիւնները: Ռուսերը արդէն տիրացած էին կովկասեան կարգ մը գտաւոններու և էջմիածնի ըրջանի ուսւասէան հովանաւորութեան տակ անցնիրը կը նկատուէր շատ մօտալուտ: Եփրեմ, էջմիածնի գալէ առաջ այցելութիւններ կուտայ Ռուսիոյ պետական շրջանակներուն և կայսեր, որ մեծ պատիներով կ'ընդունի զայն, և լիարերան խոստումներ կ'ընէ կաթողիկոսական աթոռուին հայոց պաշտպանութեան համար: Պատմական գաղտնիք չէ սակայն որ ուսական կայսրութիւնն ալ պէտք ունէր հայերուն բարեկամութեան իր պապացայ զիւտումներուն ի հաշիւ: Եփրեմ կաթողիկոսով կը դադրի Օսմանեան կայսրութենէն հաստատութեան հրավարտակ առնելու սովորութիւնը: Իր կենգանութեան խակ, էջմիածնի և երեւան կը գտանան ուսւասէան երկիր, կը փոխուին պետական յարաբերութիւնները և էջմիածնի չի կրնար այլեւ ուղղակի յարաբերութիւն մշակել տաճկահայոց հետ: Կ. Պոլոսյ պատրիարքին կը փոխանցուի բոլոր իրաւունքները (բացի միւռոն օրհնելէ և եպիսկոպոս ձեռնադրելէ), որ կը գտանայ հայրապետական իշխանութեան անմիջական գործադիրը կամ լիազօր ներկայացուցիչը ամբողջ Թուրքիոյ վիճակներուն մէջ: Եփրեմի կաթողիկոսութեան շրջանին, Ռուսիոյ առաջնորդն էր ներսէն Աշտարակեցին, որ Արդութեանի նման խանագավառ էր ուստական խոստումներէն, և 1826-ին երբ պարսկական գունդեր արշաւներ կազմակերպեցին ուսւանդու գէմ, Աղեքսանուր Ա. կայսեր մահուամբ ստեղծուած քաղաքական շրջանին ցոյց կը ցոււէր պատերազմաշնչ շրջաբերականներ ուսւագայ զա-

զութերու մէջ, ոս կարգի յորդորներով.— Դիմացքեցիք քենամուն եւ սուրա արբանակներին, կամ ուսւաց օօշերի հետ միասն եւ կամ քէ ուրիշ կերպ, որ աւելի յարմար կը լինի ներկայ աւազափորեւ յորդականց միջոցին, իսկ քէ հարկ լինի մի խնայք ձեռ արեան վերջին կարիքը։ Ներսէս Աշտարակեցիք, գրի ու խօսքի միացուցած էր նաև գործը, ու անցած գլուխը հայ կամաւոր գունդերու, կը զիմադրէր պարագէկ գունդերուն և վասներ կուտար անոնց մինչեւ որ հասնեին ուռսական բանակները։

Կ'ուզէ իր ազգին համար, այլ կը խնդրէ միայն որ վերջ տրուի թուրքիրու ձեռքէն հայ աղքարնակութեանց քաշած նեղութեանց և կեղեցումերուն։ Մանուչարանցի այդ խնդրանքին ի գոհացումն կ'ըլլան մասնակի կարգագրութիւններ, և Երևանի 1826 Հոկտ. 1-ի պաշտօնագրով յանձն կ'առնէք անոր խնդիրքը կատարել լիուլի։

Մանուչարեանց և Աշտարակեցի եպիսկոպոսներու կատարած բոլոր գործերը՝ ըլլան անոնք կրօնական, քաղաքական թէ զինուորական, զսպանակաւորուած էին



Ս. Գայիանեի վանելը

Ներսէսի նման, նոյն ուղղութեամբ կը գործէր նաև Գրիգոր Մանուչարեանց եպիսկոպոս, որ իրը զնդապետ հեծելազունդի մը, քանիցս ոռուսական պատերազմներու մասնակցած էր իրը յառաջապահ և պարգևատրուած Ս. Գէորգի զինուորական ասպետութեան, Ս. Վատիկմիթիք և Ս. Աննայի Հքանչաններով։ Խաղաղութեան շրջաններուն Մանուչարեանց կը քաշուէր նորրերդի Ս. Նշան վանքի վանահայրութեան իր գործին։ Կովկասի ոռու կառավարիչը նրմուլով, ականատես ըլլալով Մանուչարեանցի սիրագործութիւններէն ոմանց, երբ կը հարցնէ եպիսկոպոսին թէ ինչո՞վ կրնայ Քարձատրել զայն, Մանուչարեանց ոչինչ

միայն ու միայն հայ ժողովուրդի քաղաքական աղատութեան երազէն։ Այդ երազը կրնար մարմաւորուիլ միայն Ռուսիայով, և Հայ Եկեղեցւոյ պաշտօնեանները՝ իրը հայ ժողովուրդի ճակատագրին ղեկավարները, Ռուսիոյ կը դարձնէին իրենց աշխերը և այս վերջինը կ'աշխատէր աւելի ամրացնել այդ կապը։ Ներսէս Աշտարակեցի, Նիկողայոս կայսեր կը ներկայացուէր իրեւ մի անձնաւորութիւն որ կարող է շատ օգտակար լինել Ռուսաց բանակին։ 1827 թուակիր հրովարակով, կայսերական երախագիտութիւն կը յայտնուէր հայոց ընթացքին մասին և վատահութիւն կը տրուէր երազներու իրականացման։ Աշտարակեցի, իրը գործ-

նական միտք, Կ'աշխատէր կազմակերպել հայկական զօրագունդ մը, որպէսզի Հայերը գգալապէս Ծուռաց նիզակակից և աշջակից ճանչցուէին և յաղթանակներու օգուռներուն մասնակցելու իրաւոնն ունենային, Սյդ ծրագիրը կը յաջողի և հայկական և ոռոսական բանակները Կ'արշաւան պարսկական նահանգներ և կը գրաւեն իմիջի այլոց էջմիածինը, Սարտարտկը, Երեւանը, Սարտարապատը և այլն: Ռուսերը Թուրքմէնչայի գաշնագրով կը համաձայնին գուրս ելլել պարսկական հողերէն, բացի Երևանի և Նախիջևանի գաւառներէն, որոնք պիտի մնային ոռուսերուն հովանառութեան տակ: Հայերը կը խանդավառուին ինչ էլլել պարսկական հողերէն, բացի Երևանի մէջ Ներսէսի կարգադրութեամբ կը կազմուի ժամանակաւոր կառուպարութիւնը մը: Ներսէս կը վարձատրուի Աղեքանդր Նեսիք բարձրագոյն կարգի շըքանչանով, նոր առնուած երկիրները կը կոչւին Հայկական Նախանց և Հայաստանի անունը կ'անցնի կայսեր տիկոցներու ցանկին մէջ: Ներսէս Աշտարակեցի այն քան կը խանդավառուի ոսմ միջմիա տողերն իսկ կը զբա իր շրջաբերականներուն մէջ: Յայենի և Ֆեղան նաև Ռուսիոյ Օգոստավոր Ենրուրեան նախակըր. նա իր հեօր բազուկը աշածեց մեր հայրենեաց վրայ ոչ այնքան իր սեփական օգիք համար որքան մեր անդորրուրեամ բարութեան համար:

1828-ին ոռուսերը պատերազմ կը յայտարարէն Օսմանցոց դէմ: Կարին, Կարս, Պայագիս և այլ գաւառներ կիյնան ոռուսերուն Յիշուած գաւառներու հայերը, սոյն տիրապետութիւնը տեսական կարծելով, կը կազմակերպեն ամենուրեք հակատաճակական ցոյցեր: Ռուսերը երբ. գաղնչ կը կնքին նոյն տարին, պայման կը զննեն նաև տասնբութ ամիսներու ընթացքին թոյլտորել այն թրքանպատակները որոնք կ'ուղեն Ռուսիա գաղթել. այդ պայմանը պարզապէս հայոց համար էր զրուած: 1830-ի գարնան աւելի քան 100.000 հայեր Կարինէն, Գերջանէն, Մորգումէն, Բասենէն, Խնուսէն, Ալաշկերտէն Պայագիսէն և այլ տեղերէն գաղթեցին ոռոսական երկիրները: Սյա գաղթականութիւններու կազմակերպիչները եղան գարձեալ յիշեալ գաւառներու առաջնորդները, որոնցմէ նշանաւորներն են Կարսոյ Կարտպետ և Կարսի Սաե-

փան եպիսկոպոսները: Բուռական կտուավարութիւնը մաէն գիւրութիւն տուու գաղթողներուն և անոնք կրցան հանգստաւէտ պագագյա մը պատրաստել իրենց համար: Այս գաղթականութեանց կազմակերպումին թելարիչն էր նոյնինքն ն. Աշտարակեցին, որ 1827 Հոկտ. 6-ին ստացուած Հայկական նահանգի ժամանակաւոր կառավարութեան վարութեան անդամ էր կրտսողագի զորագարի և Բօրօսին գնդապետին հետո Շատչ մար սակայն այս պաշտօնին մէջ, վասն զի ոռոսական քաղաքանութիւնը կը փոխուի Աշտարակեցին նկատմամբ, Պասկեւիչի գիւռանգիտական հաշիճերով: Պասկեւիչը մեծ խոստումներ ըրած էր Աշտարակեցիին, ու նոյն ատեն գիտէր թէ Աշտարակեցիք քառագական մեծ կարողութիւններով օժաւուած և էջմիածնի մէջ համակրութիւններ ստեղծած մէկն էր և կրնար նկրեմի յաջորդել իրեւ կաթողիկոս: Ու Պասկեւիչի անձնաօթ չէր նոյն ատեն կաթողիկոսի քաղաքական նշանակութիւնը իր ժողովուրդի աչքին Աշտարակեցիի նման գործունեայ, ընդունակ և ճարպիկ մէկը կրնար պարական և տաճկական ազգեցութիւններով զօրման է հարդին և գժուարութիւններ հանել ոռոսական քաղաքանութեան համար: Որոնք յարմար էր որ Աշտարակեցի մար էջմիածնէ հեռու, և քանի որ նկրեմ ծերութեան պատճառաւ կը հրաժարէր իր պաշտօնէն, անոր տեղ Ռուսիոյ ննչումով կը լինուրու Կարբեցին, պրուն արժանիքներն էին թուլութիւնը, Աշտարակեցի հակառակորդ լլլալը և Պասկեւիչի կորը գործիք գարձած լլլալը: Այսպէս, Աշտարակեցի կը մար Բուռսիա, հակառակ նկրեմի կողմէ կաթողիկոսանալու համար հրաւիրուած լլլալուն, և Կարբեցի ընարութիւնը կը վաւերացուէր Ռուսիոյ կայսրէն և Բուռսական գաղթապատակները կը փիմակը սկսէր էր վար առնել, և ի տես այդ իրաւականութեան, կը ցնդէին երազները Աշտարակեցիի կողմէ կանգներու կազմակերպութիւնը պրոնք կը յուսուին Բուռսիոյ կայսրէն և Բուռսական գաղթապատակները կը կանգնել հայկական պետականութիւնը կարբեցիի օրով 1836-ին, էջմիածնին կ'օժաւուի կանոնագրութեամբ մը, Պորտէնիա անձնանուած և վաւերացուած կայսեր կողմէ: Կանոնագրութեան առաջին գաղթափարը ծագած էր Կ. Պոլսէն, իսկ պատջին ձեռու-

Նարկը նշած էր Դանիէլ կաթողիկոսի կողմէ
1806-ին:

Այսպէս, Ռուսերը տիրանալէ ետք հայ-
կական հոգերու մէկ մասին, հայութիւնը
ճանչան իրեւ կրօնական համայնք և այդ
ուղղութեամբ ձևակիրապեցին անոր իրաւ-
ունքներն ու ազատութիւնները: Հայ Եկե-
ղեցին գարեւա իրաւաէրը հայ Մողովուր-
դին, անոր հայրապետը՝ Գերազոյն ներա-
կայացուցիչը իր հոսին, և Պողոսէնիայով՝
յանուն Հայաստաննեայց Եկեղեցւոյ, հայ
ժոկովուրդին կը տրուէր Եկեղեցական կըր-
թական ինքնազարութիւն, զպրցներ բա-
նաւուն իրաւունքներ, որոնց վարչութիւնը
պիտի ըլլար հոգևոր իշխանութեան հովան-
ուոյն տակ և ազատ ներքին իր գործերուն
մէջ: Ինքնազործնութիւննեան սա լայն տ-
ջառութեան քոյլ կը կաշկանդուէր ազգային
իրաւունքներ ձեռք ձգելու եւ պետակա-
նութիւն ստեղծելու իրաւունքը: Հայ Եկե-
ղեցին իր հաւատացեալներով, իր պաշ-
տօնեաներով և իր պետով, օրէնքի ճամփով
կը կանչուէր ուրեմն կրօնական իր ղերէն
զատ զործելու իրը քաղաքական միաւոր,
մինչեւ որ հասուննար հայ քաղաքական
միտքը, և փախուէր տիրողին վարչական
գրութիւնը:

Կարբեցին կը յաջորդէր Աշտարակեցին, որ 1843-ի իր ընտրութենէն մինչեւ սծումը (1846) երբ կը ըզէր Բեսարապիհա, Գետերըուրգ, Մուկուս, Քիշնէւ, նոր նախինեւան և այլ կարեոր քաղաքներ, և կը տեսակցէր պետական քարձրաստիճան պաշտօնէից եւ ազգայիններու հետ, և իր սծումէն մինչեւ մակը 1857, երբ կը գործէր իր կաթողիկոս ամենայն հայոց, ըսինք թէ Թօթուած էր իրմէ հայ պետականութիւն մը կարմակերպելու երազները, և իրբեւ կրտսես և իրապաշտ կաթողիկոս, կ'աշխատէր բարիկաւել ու քարձրացնել էջմիածնի բարոյակնուն ու անհասակնը և ապա ուժ տալ կրթական հաստատութեանց, որոնց մէջ միայն պիտի պատաստուէր ազգային դիտուկութեամբ արքուն ապագայ հայ սերունդու մշակուուծ քաղաքական հայ միտքը իրականացնելու համար այն՝ ինչ որ ձախողեցաւ իր սերունդին՝ Սոյն հետահասթեթեամբ գաղափարն ունեցաւ Եղիշիսկ կազմելու հայկական գրամատուն մը պղումի ծողովուրեղին թերեւ տնկոսու փախու


ուուրին ասլու: Բայց չի յաջողեցաւ և ետ
կեցաւ իր մտքէն, վասնզի ոչ ոք կրցաւ
թափանձել այդ գաղափարի թագուն մտքին
և ապագային անկէ քաղեկի օգուաներուն։
Աշտարակեցիր յաջորդները Մատթէոս
Բ. Պոլսեցի և Գէորգ Դ. Կ. Պոլսեցի,
հետեւելով Աշտարակեցիր քաղաքանու-
թեան, չարունակեցին իրենց ուշադրու-
թեան առաջնահարցունեած առաջնահար-

Մատուցելով զգաղքուացնոյ զրթացներու կորորի և Մատուցելով ծխտակն որպացներու համար ծխտակն ու կորատը ըստների կազմեց, առաջ կերպով աւելաբար աշխարհականներէ, այդ կերպով ժողովուրդին տառագ իր դպրոցը հոգալու դրաւունքը, ինչ որ սկզբը եղաւ ուսուաւացյերու ազգային կենանքի վերածնունդին և նաև Գէորգ Դ. Կ. Պոլսեցի կրթական գործը աւելի տարածելու եւ կրթական ուսումնական փոխարդունքներ կը զրկեր նոյնիսկ ամէնէն յետին դրւյգեր, եկեղեցւոյ կողքին կազմակերպելու կրթական հաստատութիւններ և գրդուցներ կրթական գործին տրուած այս քան կարեւորութեան միտք բանին կ'ըմբարունուի սական ուսուական պետութեան գոգոմէ, որ 1873-ի կայսերական հրամանաւորով կրթական նախարարութեան անմիւտական հսկողութեան և հակակշռին կ'ուղէ ննիքարկել բոլոր դպրոցները անխտիր։ Եյն հրամանազդի ոգին և գործադրութեան պարագային տառջ գալիք անբաղաւի արդիւնքները շուտով ըստոնեց Գէորգ կաթողիկոս, և պարտութատշան դիմումագրերով անմիջապէս առաջքն առաւ վըստանգին, կրթական Պոլուդէնիալի կարգը յօւստաններուն վրայ Յետ այնու, ուստանական գործ ամրացնելու համար կը հազմակերպէր մատենագրարանը, տապարանը և կը հիմքէ Արշակուած իր պատօնամթերթ հիմքանին կը բանար նաև կ'զմանի Գէորգ կաթողիկոսի օրով սկսուած ուսութքական պատերազմը ինչ վերջանալի ի նպատակ ուսուերուն, և մէկ ուկէս ամիս տեսող բանակցութիւններէ վերջ 1878 Փետրուար 18-ին կը կնքուէր Սահմանադրութեանը կաշնագիրը Բանակցութեանց այս շրջանին, Պոլսոյ պատրիարքը ներօէս Արքապահետեան կը խորհի օգտուիլ առիթէն և իր ժողովուրդի կենանքի բարւոքման համար ալ գիմումներ կը սկսի, որպէսզի կարենայ գաշնագրին մէջ գոնէ յիշատակու-

թիւն մը մոցնել իր ժողովուրդի կացար-թեան բարուքման համար։ Այս աշխատանքներու արգիւնքը կ'ըլլայ Սան-Մթէ-Փանոյի գաչնագրի 16րդ յօդուածը, որով Բարձրագոյն Դուռը կը խոսանայ առանց աւելի յապաղման, տեղական պահանջներուն հարկաւոր քած բարւումներն ու բարեկարգութիւնները նայոց բնական զաւառներն մեջ զործադրել եւ երաժաւութել անոնց ապահովութիւնը իրւուրու չերեզներու դիմ։ Այս յօդուածով Հայաստան կը ճանչցուէր իրը ժողովուրդի մը երկիրը։

Հայկական հարցի կերպարանը այլահեցին և օտարութի պարագաներ ներմուծեցին անոր, մինչև որ կրցան 16րդ այդ յօդուածը ըլջել Պերլինի Վեհաժողովին մէջ և վերածել 61րդի, ուր Վարժապետեանի կողմէ կը զրկուէր հայ պատուիրակութիւն մը գըլխաւորութեամբ Խրիմեան Հայրիկի։

Ներսէս չգաղրեցուց իր զիմումները դաշնագրի գործադրութեան հսկող պիտութեանց մօտ, բայց արդիւնքը եղաւ միայն քննիչներու անհետեանք տեղեկագիրներ և թղթակցութիւններ։ Ինչ ալ եղած ըլլայ



Տողակարի Տաճարը

Հայկական հարցը մէջտեղ կը գրաւէր և այս յաջողութիւնը ձեռք կը բերուէր Ներսէս պատրիարքի ճիգերով։ Վարժապետեանի նպատակը ոռուական հովանաւորութիւն և պաշտպանութիւն մը ապահովել էր Օսմանեան կայուրութեան միացած հայարնակ արեւելեան կուսակալութեանց վրայ, ինչ որ նորութիւն մը պիտի չըլլար Օսմանեան պետութենէն Ներս, Եթէ Հայկական նարցը ձախող կցաւ, պատճառք օտար պետութեանց շահերու բաղխումներն էին, որոնք

կշխաքը արգիւնքին նորուն քննական վերլուծութե ընկել գուրս է մեր նպատակէն։ Ներսէս Վարժապետեան և Խրիմեան Հայրիկ ցոյց տալին անկեղծ նայրենափրութեան և կատարեալ ժաղովրդասիրութեան պայծառ հոգին, որով պիտի փայլին միշտ մեր պատութեան էջերէն։ Մինչ Պոլիս կը հետապնդէր Հայկական հարցը, եղմիածին կ'աշխատէր պմուր կմերը վրայ դնել կրթական գործը Խուսիոյ մէջ։ Կ'որդ հաթողիկոսի մահէն (1887) երկու տարի վերը

սակայն, ոռւսական պետութիւնը կը հրամայէր փակել բոլոր հայ զպրոցները։ 1885-ի Մայիսին կ'ընտրուէր Մակար կաթողիկոս, և կը վաւերացուէր Աղեքքասանդր Գ. Ժարին կողմէ։ Նորընտիր հայրապետի տուաջին գործը կ'ըլլայ պահանջել վերաբացումը հայ զպրոցներու և Խուսական կառավարութիւնը նկատի առնելով կաթողիկոսի կարգ մը քաղաքական հանգամանքները, և անոր դիմումը իր հօտին առջև, ժամանակի մը համար տեղի կուտայ անոր խնդրանքին, արգիլելով սակայն զասաւանդութիւնը Հայոց պատմութեան և Աշխարհագրութեան որպէսզի ուամիկ զասակարգի մէջ չքափանցեն ստուերային յոյսեր Հայոց Պետութեան, որովհետեւ անեարկուսի է որ այդ առարկաներու դասաւանդութիւնը կ'ըլլայ միտունաւուու և ծոլովուրդի մէքին մէջ կ'արմատառուի Հայաստանի իննուրոյնութեան և անցեալի իբր քի ծաղկած դրութեան պայծառ փառերու վերիւմը։ Կրթական այս վէճը երկար կը տեսէ ընդունէլ կ'զմիածնի և կառավարութեան։ Մեր ժառանքականներն ու ազգային գործիչները որոնք օրէնքի խստութեամբ կաշկանդուած և անգործութեան էին դատապարտուած, կ'ուզէին եկեղեցական օրէնքներով և աւանդութիւններով փրկել ազգին լուսաւորութեան գործը և ի գերեւ հանել ուսուցման գծոխային ծրագիրը որ ունէր պետութիւնը։ Դպրոցի անունով բացուած այս պայքարը սահմանափակ վէճ մը չէր։ Հայ հոգեւորականութեան թիկունքին կանգնած էր հայ ժողովուրդը իր ապրելու ձգտումովը պիրկ, որ կը սոսնակար ոռւսացման գործիք պետական ուսումնարաններէն։ Կը ծանրանանք կրթական այս հարցին վրայ, վասնզի հայկական զպրոցներու դէմ բացուած հալածանքը, ընդհանրապէս հայ չեզուի և ինքնուրանութեան գէմ մղուած պայքարի հականութիւն մէկն է ու կարեւորագոյնը, երկրորդական նականութերու վրայ կը կոխութուուէին բարեգործական ու կրթական այլ ընկերութիւններն ու կազմակերպութիւնները, կը ճնշուէին մամուլն ու խզմի ազտութիւնը։ Եւ երէ կ'զմիածնի՝ հայ հոգեւորականութիւնը, գլուխին անցաւ այդ գործին, որովհետեւ զգաց թէ հալածանքն աղջութեան գէմ էր, և քաղաքական այդ-

պայքարին մէջ պէտք էր նետուեր, պիրկ ու կորովի պահելու համար դիմադրական ուժը իր հօտին։

Մակարէն ետք Խրիմեան Հայրիկ եւ յաջորդներ՝ մինչեւ մեր օրերու պետական կեանքի ստեղծումը, ինքնապաշտպանութեան և ազգային գորութեան պահպանման պայքարին մէջ ամուր կառչեցան հայ լեզուով կարելի հայկական մշակոյթին, և Ժ. գարէն արդէն համոզուած էր հայ ժողովուրդը թէ հայրենի կրթութեամբ միայն կարելի պիտի ըլլար յառաջդիմել, առանց կորսնցներու իր ինքնութիւնը։ Այդ լեզուն և մշակոյթը պիտի զարգանար գպրոցով, և գպրոցներ պահելու համար անհրաժեշտ էր ապաստանիլ սրբազան այն յարկին՝ եկեղեցին, որուն հովանոյն տակ ծաղկելու կարելիութիւնը ունէր հայ մշակոյթն ու հոգին, կառավարական աչքերէ հեռու, ժողովրդային կազմակերպութիւնները, իրենց ամրող եռանդն ու նիւթական կարողութիւնները տրամադրեցին եկեղեցին, և գարձան անոր ուղղութեան բոլորանուէր օժանդակներ։ Հոս ալ կը տեսնինք ահա որ եկեղեցին կը վերցնէ քաղաքական լուրջ գեր մը և, ի խնդիր հասարակական զարգացման, եւ երբ Կար. Եղեան կը գրէր թէ արտայոց Հայաստանեաց Նկելեցւոյ չիք հայութիւն, կամ Ս. Մանդինեան կը յայտարարէր թէ Հայութիւնը եւ լուսաւորչի դաւանութիւնը մենք մի ենք համարում, որ ցիմիսեւ զա մեր ազգային յատկութիւնն է, աննոք շատ լաւ ըմբռանած էին թէ Ազգային Նկեղեցիի գաղափարին մէջ նոյնացած է հայ ժողովուրդի կրօնական և քաղաքական ազատութեան ձգտումները, և կ'զմիածնին իրը խորհրդանիչը այդ գաղափարին՝ սիրուած և պաշտամունքի առարկայ գարձած է հանուր հայութեան կողմէ, 'Դ. գարու սկիզբէն ի վեր Լուսաւորչի տեսիլքը, տեսիլքն էր հայ հոգիին, որ գարերու ահ ու սարսափներուն, խաւարին ու փոթորիկներուն առաջ կրցաւ զառ պահել իր կանթեղը՝ Լուսաւորչի կանթեղը, Արագածի կասարին։ Եւ երբ քաղաքական հարկադրանքներու տակ հայութիւնը կը ցրուէր աշխարհի չորս հովերուն, զաղթականի ցուպ մը միայն ի ծեռին, կը տանէր իր հետ չող մը այդ կանթեղի լոյսէն, և անով առաջնորդուած կը հաւաքուէր իր եկեղեցին։

ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

Է Զ Մ Ի Ա Ծ Ի Ն

Եղաւ ատեն մը, կանխող դարու կէսերուն, երբ սկսող մեր նոր գրականութեանց (Պոլիս և Թիֆլիս) զարգացման պրոցեսը լուրջ վասնդին տակն էր, մեր բանասիրութեան հողմէ ստորագասուելու : Վենետիկի, Մոսկուան, մանաւանդ Վիեննան, այդ կըրթանքին մէջ հասակ առած մեծ մարթութիւնը հմայքով, ժի՞ւ դարու մեր զարթօնքին բոլոր իսանդն ու աւելը կը թուէին ըլլաւ իւրացուցած է լեզու, — հասկցէք ճամանչաւոր գրաբարը Վենետիկի արքաներուն — պատմութիւնները՝ — հասկցէք Ալիշանով զըրխաւորուած հոււաքական հօկայ գործունէութիւննը — տիրական ծրագիրներ, փառասիրութիւններ էին, մեր միտքին սպասը ամբողջութեամբ կլանելու ճակասագրով մը:

Գեմ՝ նկատեր առիթը յարմար, այդ խանդը, հանգանակները, արզիւնքը վերլուծելու և կը զարնելու : Ասոր համար կան աւելի հանգամանաւոր, պատաստուած մարդեր, խօրակցութիւններ : Խմ նպատակն է հայ բանասիրութեան յշացքին մէջ զգալի տարրերացում մը յանձնել ընթերցողին ուշագրութեան, իջևածիննը, իր ներսկանավով, որ Թիֆլիս հաստատուելու փաստը պարտաւոր է վաւերացնել հայոց կաթողիկոսին սրբազն հայրենասիրութեամբը,

չուրջ, կը վերագտնէր իր ազգային միութիւնը՝ կրօնական հօտի կիրապարանքին տակ, և ըստ կարեւոյն ազատ օտար ազգեցութիւններէ, կը սպասէր յոյսով, դարձեալ գտնելու ազբեւը այդ շողին, որ պիտի չուշանար, և որ իրականութիւն մըն է այսօր բոլորիս համար : Մայր Աթոռի փոխագրութեան յիշատակի այս տօնը, տօնն է հայ Հռովին, որ այնքան յուզի զուգագիպութեամբ, կը տօնուի ներգաղթի խանդավառութեան ընդմէջէն :

ՅԱԿՈՒ ՎՐԴ. ՎԱՐԴԱՆԵԱՆ

Լազարեանց ննմաւանով որուն թելադրիչ ողին գարձեալ կը գտնենք Մայր Աթոռոյ գահականերուն խորագոյն ապրումներուն յարգարիչ, բայց մանաւանդ իր Գեորգեանց, այս անգամ Ա. Աթոռին իսկ սրբազն վեհակալայրէն ներս, մեր բանասիրութեան վրայ ունեցած է առաջաւոր, թերես փառաւոր հնիք: Քիչ մը անդին, ես կը բանամ այս մտածումին հետեւանքները:

Մայրդ է որ, մօտ երկուքուկէս դար, ծագումով այնքան համեստ, բայց կեանքովը այնքան օգտառատ, յառաջատու, երբեմն մեծ ալ առաջազրութեանց ըսպասարկու գործունէութեամբ մը, հայ բանասիրութիւնը ոչ միայն կը կանխէ մեր իմացական զարթօնքին հարազատ միւս կըրթանքները, ըստ կ'ուզեմ՝ մեր նոր զոյդ գրականութիւնները, այլև իր հմայքին, հուրբին կը քաշէ մեր միտքին կարելի ուժերը, ինչպէս ազգին անմար հետաքրքրութիւնը — հոգեպէն կեանքէ —, կ'աւազանէ մեր խորհուրդին, ազգային զգայարանքին — ատեն մը եկեղեցի, գպրոց — ամէնէն մատչելի, շօչափելի հոսմունքը, զառնաով առարկայ ծանր, սրտագին գորգուրանքի: Իր բանուորներան բոլորանուէր, սրտառուչ ճիգը, հաւատաքը ուրիշ գեղեցկութիւն: Ազգին խցնմանքին մէջ իրաւափառ իր տեղը, հարիւր մը տարի առաջ, յուզիչ է որպան խանդավառող, Անիկա նպաստաւորուած է ոչ միայն մեր միտքին լաւագոյն բխումները խորհրդանուող անձնաւորութիւններէ, այլև կը գայելէ անվերապահ համակրանքը ազգին ուրիշ մեծ զաւակներուն, իմասկանքն զուրած նոր մարգին: Վաղարշական կուսին սրբազն հայրենասիրութեամբը,

Հայ թէ մեր բանասիրութիւնը կը կանխէր նոր գրականութիւնները, թերես նմանելու համար բոլոր ժողովուրդներու մօտ դիմուած զարգացման եղանակին: Վերանձնունդ: Humanismos. Ընթերցողը ազատ է բանալու այս տարագները: Ես կ'անցնիմ


ԺԹ. գարու կէսին, արեւմտեան մշակոյթին մէջ բանասիրութիւնէն ներս մարմին առած ուրիշ ապրութեան Ա. Առողջմէ ամէնէնէն կարեորց ազատագրումն է կրթանքին, նեղ իր փառասիրութիւններէն, փափաքը՝ կեանքի հարազատ կրթանք մը ըլլալու, հմտութեան հետ ու մէջ, բայց մանաւանդ անկէ անվիթ: Ըստ կ'ուզեմ զի՞ւլը կեսնէի ուրիշ դրամիթիւններու որոնք ժամանակին խորը թագուած, կը կարօտին մեծ ճիգերու, սպասիչ խնամքներու որպէսզի մեզի բերեն իրենց ապշեցուցիչ կենդանութիւնը: Գերման հմտութիւնն-վերջ ֆրանսական ու ամերիկան կենսապաշտ հնտաքրքրութիւնը, հողէն, քարէն, աւերակներէն արտա-

տածեն վկայութիւնները կենսաւորող ուրիշ ալ չանքիրու: Մի՛տքը, վերաբանագրութեան ամրողջութենէն անդին, երբ կը կերպարանէ վշրանքներուն ներսը օր մը թըրթուացոյ յոյզերուն ալ մատուցումը: Նմանական ու ստեղծագործական, հաւասարապէս: Մեր բանասիրութիւնը այս գարուն է որ մտածած է սա Կարելիութեան:

* * *

Մերապղծութիւն չեմ ըներ եթէ հայ բանասիրական ընդարձակ շարժումին իրական սկիզբ յայտաբարեմ միջ. գտուածքը Ասրկա չի նշանակեր ուրանալ մեր կրօնական հաստատութեանց դերը, Ամրութի գարոցն ալ ներս աւանելով հաստատումէն: Բայց թեթև ուշադրութիւն մը պիտի պարզէ որ Մեծ Սերասատացին — ինչպէս սիրելի է բակը — կանխողները իրեւ միտք, ինչպէս գործոնութիւն, կը պատկանին ուրիշ նոգերանութեան մը: Ասիկա ժամանակն մէջ նորացումը չէ, քանի որ այդ նորացմը մենք իրապէս կը գտնենք մթ. գարու կէսներուն: Այս մտածումը պատճառ, որպէսզի սրբագրուի գտրկամքը, որուն համեմատ հայ գրական գաստակը մարգիկ կը բաժնեն կրնի և նորի, կինը հասցնելու հայմար մինչև ՓՖ. գար որմէ ասպին կը յօրջորջին նորը: Կամայակին այս բաժանումը զուրկ է որ է հիմքէ, բացի լեզուական քանի մը այսպիսներէ որոնք սակայն հաստատելի իրողութիւններ են կը օրակուած շրջաններուն ալ ներսը, զանոնք իրարու հակագրելու չափ սուր, յատկանշական: Ե. գարու լեզուն և Մագիստրոսի գրաբարը իրարու այնքան օտար են որքան չեն երանու պղբարի և ներաշխատի աշխարհաբարները:

ԺԼ. գարուն էջմիածին, Պոլիս, այսինքն կաթողիկոսութիւն և պատրիարքութիւն, կ'ապրին բոլորովին տարրեր ապրումներ, Տագնապը, անորակիլի եթէ ոչ անկարելի՝ մեր օրերու հասկացողութեան մէջ, 1700ին զլած անցած է մեր եկեղեցին՝ յուզող կրօնական ուրիշ խովզքներ, 1700ին անիկա հազիւ թէ կրօնական է, ինչպէս այդ կրօնական էին բացարկ կարեւութեանց բանալի մը հանգիստանայ, եթք անոր աշխատաւորները մը-



Ա. Էջմիածնի Տաճարը՝ դիտուած
Ներսիսեան լինեն

հանելի բարախուն իրականութեան առքն ու տագնապը: Ամերիկացիք գտան քանի մը քաղաքակրթութիւն, այդ ճամրով: Ներելի՞ս, ինձի, հանգիտորէն, մտածել հայ ժշգոյթի գիւտին, նոյն ճամրով ուր ափական գործիք, ազգակ ըլլային ո՛չ միայն թուղթն ու մագաղաթը, այլև ուրիշ ուժեր, հողէն, տեղէն, կենդանի մարմինէն (որ քարի փշրանքն կամ ներկի մը թերին հաւասար վկայութիւն է միշտ ժողովուրդէ մը, երկրի երեսին իր գարերը ազացած) ունենային նոյնքան կը լու: Այսպէս արժեւորած, բանասիրութիւնը ամէնէն բանակագին հարստութեանց բանալի մը կը հանգիստանայ, եթք անոր աշխատաւորները մը-

վասնգող օտար օսմանցութիւնները, սկսելով հինգերորդ դարէն մինչև ունիբրունները:

Կաշառքը, որուն քանակը կը զնէ աշխառներուն իրաւունքը, իրասաւտէրերը, ամէնէն առաջ, ըրջանի մը ուր մերձաւոր Ասսիան կը հեծէ կեղդրանական կառավագրութեանց զէմ ընթառա բռնակալներու գարշապարին տակ: Յունաստանէն զերջ որ կը պատկանէր թուրքերուն, Միխիթար, երկ կը հաստատուի քրիստոնեայ, ազատ երկիր մը մէջ (Վեհնահիլի հասարակապետութիւնը, միջնադարեան ու նոր ժամանակներու բռնութափութեան շաբաթի այլ ամսաթիւն է անդ որ ստորյէ, ատիկա ճակատագիրն է անոր հրմանարած հաստատութեան ու անձովը երաշխաւորուած կրօնական, կրթական, ժամանագրական աշխատանքներուն: Ու, աւազ՝ դարձել աւելի քան ստորյէ է որ ոյց օրերուն Պալմիր ոչ միայն կեդրոն է Օսմ. կայ սըրութեան գանական անկիւնները ցըի նետուած հայ գաղթականութեան, այլեւ աւազանը, վառարանը մեր պատմութեան հզօրագոյն կիրքերուն, ասորնութիւններուն: Քէսմիւրենք Զէլէպիի Օրագիրը (1670 ական օրերէն) ճաշակ մը կուտայ մեր կենցաղէն, այդ քաղաքին մէջ: Պատրիարքական աթոռին սեհականացման շուրջ կը կրկնուին, գիրութեան, ասպազնուացման բորոք սովորելով ուժաւոր, նորոգեաւ, բայց կախարգական հաւատարմութեամբ մը, մեր նախարարական հին տուններուն կործանարար քախութմերը, այնքան կառտազի, ուկ, անմարդգային: Էջմիածինը: Հոն պատկերը աւելի ահաւոր է, քանի որ աթոռը արքէքի, զարկի, խորհուրդի մէջ կը գերազանցէ այդ օրերու սփիւռքին միւս աթոռները: Կազածէ զուրս է որ Մարտ Աթոռին այնքան խորունկ խորհուրդը, ոչ մէկ շրջանի, այնքան գոեկի մարգաց զրո՞ն կի՞ եղած է նշաւակ որքան այդ օրերուն: Այս պայմաններուն մէջ Պալմիր, Այրարատը կը կերքին ամէն կարելիութիւն ոչ միայն իմացական կրթանքի, այլև կիմովին կ'անզիտանան... քանասիրութիւնը: Հետառ քըրքարական թերևս բառին ալ ճակատա-

գիրը: 1850ին Պոլսոյ պատրիարքական օրկանին Հայաստանին մէջ բանախրականը կը ծածէ այսօրուան գրականը: 1851ին Հիսուսքանի թերթը, Բանասէր, գրական հանդէս մըն է: Այս մերձեցումը մի արհամարդէք: Բանասիրութիւնը գրականութիւնն էր մեր մագին մէջ 1700ին, 1800ին, 1850ին, 1900ին: Փոխուածը կը գտնենք աւելի անդին:

Ուրիշն, մօտ երկու հարիւր տարի, համեստուկ սկզբով ու յատակ առաջարկութիւններով սա չարժումը, որ մեզի համար



Ս. Էջմիածնի վեհաւանին ծաղկեայ դամլիճը

կը բանար մեր պատմութեան նոր ժամանակները → Եւրոպականէն շ-3 գար յապազումով մը — ո պիտի մնայ հաւատարիմ իր անդրանիկ մզւմին, կատարելու համար յառաջանյեաց ու նոյնատեն անցիշասայ իր... վերիլքը, հայոց աշխարհին զանազան մասերէն Վենետիկ խուժող պատմութեարուն ամերիկանի զանզութեամբ, այնքան նման մեր գարաւոր մշակոյթի հշուոյթին, արքունիքներու տեղը մենաստաններու խաղաղութեան հետապուած երկու գարե Կարճ մի չափէք: Մանաւանդ ձեր աշքերուն պարզուած առօրեայով մի կըուէք Յիսուն տարի կայ, Բագմակիպը կը ծառայէ մեր ժողովուրդին, այսինքն՝ ասոր զանգուած ծին, իրմէ ուզուածը մատակարելով:

նուազ թիւով մը տարիներու վրայ Հանդէս
Ամսութան Կ'ընէ սպասը ուիշ կարիքներու :
Մեր օրերուն երկու հաստատութեանց ներ-
սը զգալի նուազումը պարտաւոր ենք չա-
ճցնել աւելի անդին քան իր իսկական ի-
մասուր : Բաններորդ գարուն կէսին մէջ ի
զօրու են նոր, ուրիշ պայմաններ, ոչ այն-
քան զիւրըմբռնելի, որքան չեն 1700ի ա-
զիսալի հանգամանքները : Բանալ այս պայ-
մանները, կէս այդ գարու ընթացքին մեր
միտքը ինչպէս սիրու նոր կերպարանքնե-
րու առաջադրող, պիտի նշանակէր փեր-

ձեալ ողողուած էին, իրենց համար աւելի
բարձրորակ համարուսող ապրութիւրով, —
վենիսիկեան գրաբարին փարթամ հրապոյ-
րով տեսականորուած : 1950ին, իր մշա-
կոյթին խորագոյն իմաստովը, թելադրանք-
ներով տագնապահար միտք մը, նոյնիսկ
առանց մենաստանեան մասնացումին (spé-
cialisation), պարտաւոր է ծանր զոհողու-
թիւններու, ուսութիւրութեան գաշտի
առհմանափակումին : Անոր, աւելի, արդիւ-
ուած են լայն գուռնակութիւնները (suffi-
sance) զինքը կանխող աշխատաւորներուն:
Փթ. գարու առաջին քառորդին, Վարդա-
նաց պատերազմին պատմութիւնը կրատա-
ռոկող վարդապետը, Թող ըլլար նոյնիսկ
Բագրատունին (որ ուրիշ թանկագին նշանը
մը յանձնած է տպագրութեան, նոյն աղուն-
դոյց պիտակով մը զոհանալով որակել Եղ-
միկի ձեռագիրը, չմտածելով տարրեր իբ-
ռովքներու, այդ գրքոյկին ամէն մէկ տո-
զին ներսը բանուած, ուլունքուած, եթէ
կը ներէք), իր պարտքը կատարած ըլլալու
սրտապատար վայելքը պիտի բաւարարէր
իր աշխատանքը արժեկորելու : 1950ին նզ-
նիկը, իրը մատենագրական թեմա, հազիւ
թէ գրուած կը համարուի : Մարանացի քա-
հանան գուռը կը բանայ ամրող նոր աշ-
խարհի մը, բայց կ'ուզեմ, մեր մատենա-
գրութեան մէջ բնիկին և եկուրին, ներքի-
նին և արաքինին զնուական հետազոտու-
մին, ճանաչումին, ստուգումին : Այսինքն՝
զարն է որ կը բացուի հայեցիին տափա-
պին, որ զբեթէ անկշիռ, չլսելու համար
անդը մանրամասնութիւն մըն է, նոյնիսկ
մեծատաղներ աշխատաւորներու իմացո-
ւութենէն ներս : Օրինակ մը պիտի լուսա-
ցորեք իմ տառապանքը : Տաշեանի Դասա-
կան հայերեն աշխատասիրութիւնը, իրը
հմտութիւն, կառոյց, համեմատական լեզ-
ուարանութիւն չէ որ կ'առնեմ նկատի, երբ
կը տառապիմ, այդ հսկայ հատորով ինձի
չեկած բարդքին հաւույն : Իրը թէ կովկաս-
եան մի որեւ ծողովուրդի նուիրուած սառն
վերլուած մը ըլլար յոյժ յարգամեծար
վարդապետին ամբողջական փառասիրու-
թիւնը, իրը 1900ին մարդկէ մշակոյթը կը
գարճէին կեանքին, սաոր վերաբարգրու-
մին : Դրէք Ազոնց մը, այդ աշխատանքին
ետին ու գուռք հմտութեան յոխորտանքին
փոխարէն պիտի գտնէիք ժողովուրդը, պայ-



Ս. Էջմիածնի վեհաւոնին սպասման սրանը

լուծման սեղանին բերել ոչ թէ այդ կէս
գարզա այլը մեր կասանէ աւելի գարերը,
որոնց մէջէն քալող Արիանի թեւը գարձեալ
կ'անցնի մեր մշակոյթին ամէնէն շատ նըշ-
խարները համախմբող մեր մատենագրաբան-
ներէն ամէնէն սրբազն, օգտառատ բա-
ժիններէն, ձեռագիրներու փաքին հան-
գիսարան : Յօգուածի մը հասակը — ինչ-
պէս է ներկայ աշխատանքը — զիս կ'ընէ
զգուշաւոր : 1750ին Մխիթարի աշակերտ-
ները ողողուած էին անշոշչ մեր անցեա-
լով որմէ յանող ապրումները կը պահէին
որտառու պարզութիւն, բացութիւն, բո-
լորն ալ օգտագրծելի, անմիջական : Հաւ-
րիւր տարի փերջ, այդ աշկերտները գար-

մանները, ազդակները որոնք հեղինակած էին այդ հարազար հրաշքը, դասական նախեւենը: 1850ին Վիեննացի ուրիշ հայրեր աշխարհը իրար անցուցին ոսկեգարեան լեզուին մէջ երակ մը գտած ըլլալու փառասիրութեամբ, առանց մտածելու որ այդ երակը ինքնին ոչ մէկ տագինավ կը լուսաւուրէր, ինչպէս Ներաշխարհը, ինքիրմէջ առնուած, մեր 1900ին ոչինչը Կ'ապացուցանէ, բայց է նոյն ատեն շատ ապահով, չքեզ փառատիւրզ մը, ոչ այդ Պոլիսէն, այլ հայ ժողովուրէն, ասոր խորագոյն չորհներէն մէկուն, լեզուի զգայարանին, զգայնուրեան: Հետեւեցէք մտածումին ու գտուրութեան մէջ պիտի չըլլաք համակուելու մեր լեզուին երկարացարման խովող մէկ ու նոյն կիրքէն, նորին, անցեալին լինցնատիպին փոյթէն, որ ինքվլնքը իրագործելու համար երեխն կ'անցնի անդին քան բանականութիւնն ու յարգանքը ու կը գերածուի չքեզ անիշխանութեան մը լեզուին ոչ միայն արտաքին կառոյցը սարսող, այլև անոր խորագոյն կիմունցներն իսկ վտանգող Յիշեցէք Յունարան գպրոցը որուն վարպետերը անշշոշտ չմարդարութեան մէջ լեզուին էլեկտրոն տակածումին իրաւութիւնը, մեր գրական վարպետները մտաւոր մշակման վարպետները այդ մտայնութեան օրինակներ են ձգեր մեր մատենագրութեան մէջ: Ու եթէ իրաւ է զառածումը, նոյնքան իրաւ է համախումբ աշխատանքը, մեր օրերու բառով՝ զրական զպրոցը որ պարտաքին տակն է լեզու մը ճարիւլու, իր գաղափարաբանութիւնն մէնք այդ մտանագրութեան մէջ: Ու եթէ իրաւ է զառածումը, նոյնքան իրաւ է համախումբ աշխատանքը, մեր օրերու բառով՝ զրական զպրոցը որ պարտաքին տակն է լեզու մը ճարիւլու, իր գաղափարաբանութիւնն մէնք այդ մտանագրութեան մէջ: Այդ գային ու եկեղեցական պատմութիւնները անուններ պահատած են, բայց կը մասն անթափանց: Այսօր, արեւ մտահայ գրականութեան գործիքը լայնօրէն ուսումնական մարզերէ կուգայր: Ե. դարու լեզո՞ւն: Բայց մանաւանդ որո՞նք՝ այդ՝ զմայլելի աշխատաւորները որոնց ճաշակին, պատրաստութեան, կրթութեան վը բայց բառեր միայն ունինք: Անոնք անշուշտ,

կերտողները այդ լեզուին, բայց ոչ Գարագաններու, Գաթթիններու փուռաբանած երակը միայն, այլ նուաճուած գեղեցկութեանը չէն ըին, ամրողջական ամբարձումը ինչպէս, թարգմանութիւններուն ճակատագրին է քանի որ անդլիացիք, գերմանները իրենց գրականութիւնները կը սկսին, այսինքն իրենց լեզուն գրական գործիքը մը կը վերածեն այդ Մատեանին ճակատագրին է քանի որ անդլիացիք գրականութիւնները կը սկսին, այսինքն իրենց լեզուն գրական գործիքը մը կը վերածեն այդ Մատեանին ճակատագրին է պարզմանութեամբը) ու թարմութեան շաղովը մշտապէս երիտասարդ: Այդ լեզուն է որ այդքան քիչ յղիւած — ըստ կ'ուզեմ շրջաբերութիւնը, գրով չտարածուած — քանի որ ատոր համար անհրաժեշտ տեղութիւնը չունէր տրամադրելի — պիտի յաշողի սեեպել Փաւստոսի (գըրուած հաւանաբար Դ. գարուն ու աւագ թարգմանիչներով փոխադրուած հայերէնի) անդիմագրելի կերպով հայ, հարազատ հոգեկանութիւնը, այնքան որ տանը կ'ուզեմ գրուին անկարող է մեացած վըշըրանք մը բան մաշեցնելու: Այդ լեզուն է որով Եզնիկը այնքան զուսպ, կու բայց նոյն ատեն ինամուած փարթամութեամբ մը ուշագրաւ կաւոյց մը կ'ըլլայ, այդքան վարերէն, պահող իր հոգեղէն իմաստը, ինչպէս է արգէն նկարագրիը զինքը ձեսդ ժողովուրդին, տաերեսոյթ պարզութեան մէջ այնքան գողտը, սրտառուչ, խոր ապրում՝ ներ աղբերացնող, Ուրկէ՞ ճարեցին այդ մարզիկը սա զաշնակութիւնը, քաղցրութիւնը, տաքութիւնը, պայծառութիւնը, նոյն ատեն ազնուականութիւնը, Էլեգանսը որ արեան երեսոյթ, անոր թեւառու ձեսին՝ բառերուն ու անոր մեայուն հոսանքին՝ նախազասութեան կազմին, հոգին մէջ կը թրթայ: Երբ քսան տարի առաջ անոնք կը գրէին յոյններուն, պարտիններուն, նոյն իսկ աստրիններուն տառերովք: Կ'ըմբունէ՞ք փաստին ահաւորութիւնը: Ու . . . հանգիւարէն հարցնել: — ուրկէ՞ ճարեց Պետրոս Դուրեան իր բանաստեղծութեան սրբադան գործիքը, նոր աշխարհաբարին առաջին զլուխ-գործոց քերթուածները նուաճելու չափ կատարեալ, երբ տասը տարի առաջ իրմէն մեր լեզուն վենետիկցիններուն նկարէն, պոռու գրաբարն է, կամ պոլսեցիններուն տաճկցուցած փողոցաբարաբարը: Ասոնք

հարցեր անշուշտ, բանասէրի մը խզճմտանքը տանջող, բայց նոյն տան մեր մշակոյթին խորագոյն ճակատագիրը ընդգրկող Սփիւռքը տակաւ ինքինքը կը թաղէ, կամ պիտի թաղէ: Ու Խորհրդային Հայրենիքին մէջ նոր մշակոյթ մը կը սկսի: Կը մտածէք թէ ուր կը տանի օտար բառերու և եղեղը, երբ հինգիրութիւնը քարուն (ուր գարձեալ եւ տար բառերու) իրաւ, պայծաւ, քաղցր սպին զայն չինթարէկ իր խորհրդին... և Բահասիրութիւնը վանականի կամ աշտարակային խորացողի մենաշնորհ մը չէ այլևս:

1950ին, այդ կրթանքը կը սպասարկէ թոլորովին տարբեր, նոր տագնապներու, ամրող աշխարհի մէջ: Անշուշտ որ քերականութիւնը գաղրած է փառք մը ըլլալէ այսօր իր լիզուն գրիլու արարքը մարգուն բնախօսական մէկ պաշտօնն է գրեթէ: Բայց կայ մեռեները կարգալու աւելի ծանր ու գուուար փառասիրութիւնը: Ու բանասէրը ձեռագիրներու համեմատումին մասնագէտը չէ միայն: Է անիկա ձեռապիտին անդին կարգալու կարող իմացականութիւնը: Ինչպէս որ արուեստի յաջողակ գործ մը հազարաւոր ազգակիներու գումար մը կը ներկայացնէ, անցիալէն կոտսկ ամէն փրչքանք, իր կարգին շատ ընդգրածակ թելակրաններով խոսութիւն մըն է, որ, երբ բացուի, լենգարակալուի, մեղ հազորդ կ'ընէ ընդգրածակ քաղաքակրթութեանց տարում հրացայիրն ուր գիտնալու տասապանքի կը գերածուի, բայց թափանցումը՝ հապատաւթեան: Մեր մօս ոչ միայն չի կրնար այս ուղղութիւնը բացառութիւն կազմել, այլ պարուասոր է տիրական խոսքը մը ինչպէս, համագրաւել մեզ մեր գերախութիւնները, գրկանքը զիմաւորեւում մեղ ատակ ընծայելով: Այսքան գար ապրեցանք կը ներկայացնէ: Մեր կանաչ մը կամաց բանակեր աւոր պարականութիւնը բարձրանալն է ոսկին, կանաչն որոշեմ կիսայնթիւն է ամէն զիր: Կարգացէք բառը մեր օրերու ապրումին ընդմէջն ու իջէք գոր, ետ, մեր զարթը: Գիր զանէք որ շատ անգամ իրարեւ ատարեր վիճակներ կը ձաւկուն նոյն կաղապարին տակ: Արտապանցէք օխնական բառը, օրինակի համար, ու հետեւցէք անոյն մեր ներս արթնացած արձագանքն ենուուն նինի իր առանցքը բառին մասնաւած քաղաքակրթութիւնն ու համար մեզ, նոյն անսովոր հասարակութեանը հանակակ կամ կանաչին սպասարկութիւնը: Բացէք էլ մը Ասուղին, զուց պիտի դունէց հայոց աշխարհին իմացական ուրիշ կերպարանները: Եթէ Ծօթ Անգուսօց Գրաւասցիներուն համար շանէկն դիրք մըն է, պատասար օնիշ կամ կտուցին մէջ չառային: Այս Նկատողութիւնները մեր բանասիրութեանուուր աւանդութիւնները չեն յաւանին հականուել: Անօնք կը ջածան թելազգի լաւ պարզ բան մը, — բանասէրին որսացած զիւտին օգտագործումը կիսանքին համար: Ու որքան շատ են մեր ին գիրքները: Որքան շատ ապահով են անձնամուտին ենին պահպախ միջանքի անձնամուտի: միշտ կեանքին ճամարաներու կը ըրկագծուի, Խորհրդային Հայաստանի մէջ: Թուզ գրուի անիկա ու

գոււք պիտի սիրեք զայն, մանաւանդ իր դժբախտութեանը համար: Ատենք եկած է որ մեր եկեղեցին պատմութիւնը նորոգուի, ազատագործուելով կաթողիկոսարաններու զիւտն մը ըլլալէ, ու գանայի ինքնքը, այնքան քիչ ծանօթ իր հարցարաններով: Մեր լիզուն արդէն իր հասուկը նուազուած է: Աւ սրտապին յուղումով կը հաստատեմ որ այդ փորձերը կը գալիքն կեանքին արակեալովը: Մեր մըշակոյթին հսկական տաղնապովը տառապող ու նոյն տան ամէն ամէն կանխակալ կարծիքի գէմ ինքզինքը ազատ ըրած միտքը, այլևս արգիւուած է այն երանելի, բացարձակ ինքնարաւութենէն որով կը հպարտանային դար մը առաջ մեր բանասէրները^(*): Այդ

(*) Էսի թէ չւսիմ ժամանակ, սեղանի զնեւուած մեր բանասիրութեան մեթօնաները, ծրագիրը, ցանկաւթիւնները Ասիկա ընել կ'ինայ ուրիշներւն: Իմ աւզած մեր բանասիրութեան մէջ արմատացած քանի մը ինքնարաւութեանց պարզեցն է: Այսինքն կործանումը պատրաստին ուր տիրական է բարը, սոսր մօրֆոլոգին և զայն իրը գատարը օգտագործելու վարժանքը: Եթէ բառը ամէննէն նին վշուրն է կեանքին: միւս կոզմէն վտանգուած է ձանր յաւելումներով կամ կուռուներով: Լիր մնացիրի մը զիմաց բանակերին աւոր պարականութիւնը բարձրանալն է ոսկին, կանաչն որոշեմ կիսայնթիւն է ամէն զիր: Կարգացէք բառը մեր օրերու ապրումին ընդմէջն ու իջէք գոր, ետ, մեր զարթը: Գիր զանէք որ շատ անգամ իրարեւ ատարեր վիճակներ կը ձաւկուն նոյն կաղապարին տակ: Արտապանցէք օխնական բառը, օրինակի համար, ու հետեւցէք անոյն մեր ներս արթնացած արձագանքն ենուուն նինի իր առանցքը բառին մասնաւած քաղաքակրթութիւնն ու համար մեզ, նոյն անսովոր հասարակութեանը հանակակ կամ կանաչին սպասարկութիւնը: Բացէք էլ մը Ասուղին, զուց պիտի դունէց հայոց աշխարհին իմացական բառական ուրիշ կերպարանները: Եթէ Ծօթ Անգուսօց Գրաւասցիներուն համար շանէկն դիրք մըն է, պատասար օնիշ կամ կտուցին մէջ չառային: Այս Նկատողութիւնները մեր բանասիրութեանուուր աւանդութիւնները չեն յաւանին հականուել: Անօնք կը ջածան թելազգի լաւ պարզ բան մը, — բանասէրին որսացած զիւտին օգտագործումը կիսանքին համար: Ու որքան շատ են մեր ին գիրքները: Որքան շատ ապահով են անձնամուտին ենին պահպախ միջանքի անձնամուտի: միշտ կեանքին ճամարանի կը ըրկագծուի: Կիշրածնական պահպախ կամ որակիլի բանասէրներու: Գոււգանցը այդ

միտքը իրեն այլկետ չի ներեր այդ խաղաղ զութիւնը, օրինակ, նոյն այդ Դաստիական հայերկնին վերլուծումին այլապէս բազա միրախտ հեղինակին մօտ: Այդ միտքը և պարտաւոր է, այդ գասական շրջանէն մեզի հասած ամէն վշրանք շահագործել իրմէն դուրս ուրիշ արդիւնքի մը, առարձանալ, անոնցմէ, մեր հոգիին, իմացականութեան, ցեղային նկարագիրներու հանցոյցին, կենցաղին՝ ամէնէն ամուր, կարկառուն համանուագին, որպէսզի մեր կը մտաւութիւնը, հմտանալը չըլլար տոերջ յաւելում մը, մեզմէ դուրս կամ մեզի համար թեթե աղերով տարրերէ: Գիտանլը աւելունակ է անշուշտ, բայց չէ ապրիլը: Ու մենք մեր անցեալը գիտնալու արարքը պարտաւոր ենք կեանքի փոխակերպի: Այսպէս էր մեր հոգեստանութիւնը, լման երկու դար, մեր բանասիրական տափանակներու ընթացքին, քանի որ կեանքը այնքան գէշ էր գասաւորուած մեր ներկային վրայ: Թող օրհնուիք գիտունը որ մեր պատերուն մէկ գեղեցկութիւնը գիտցաւ մեզի բերիլ, անդունիք չափ սև մեր անցեալէն: Անառեան մը ահա յաջողած է գործադրել այդ թաղ փանցումը ու վերբերումը: Ու անիկա հըրաշք մը չէ: Քիչ անդին ես կուտամ աւելի ընդլացնում:

Բանասիրութիւնը, այսպէս արժեւորուած, կը գագրի ըլլալէ յիշողութեան, ծիծին ապաստանած, ինքիրեն բաւող իմացական կրթանք մը: Ըսեմ անմիջապէս որ պատ կինք գար (ժե՞-ժթ) անիկա գործելէ վերջ գրքունակ մեթուսներով: ու վասնելէ վերջ ծանր աշխատանք ու կինանք ասիկա կորուստ մը համարելու տեղ, նախապատրաստութիւնը մը ընդունել ու գտած է կեան-

կեանքէն որքան շատ: Արեւմեան ու արեւեկան մը զարցուներուն առ տարբերացումը — քանի որ եւրական թեւին վրայ կեանքը այնքան քիչ գտանելք — ակազմական վիճակութեան թեան մը չի ձգտիք ու տողերուն վրայ: Նախ հաստատումը անոր իրականութեան: Միւս կողմէն հաստատումը արեւմտեան դպրոցին ուր կայ հաստացը հմտութեան: Ու հաստատումը, արեւեկան դպրոցին ուր հմտութեան քով կիսներն զարկը: Այս ցուցմունքներէն վերջ կարգակ ծաշեակ Դաշեակ Դաստիական հայերկնե համանալ է, առանց ապրելու բարբերին: Կարգակ Անառեակ Ցառաւկ ամասան կամ Պարասպական բառարանները, Աղողի: Կը հաւելում:

քին մեթուները: Հնարանութիւնը շին լեցուաբանութիւնը: Հին ստուգաբաննութիւնը: Հին պատութիւններու վերծանումը: Որոնց տեղ նոր զէնքերով, պետութեանով՝ թափանցումը: Ու յարութիւնը չըեղ քաղաքակրթութեանց, ոչ միայէ աւերակներէն, այլէ գիրերէն: գոյնէն, գիշէն, քարերէն, մագաղաթէն: Վենեսիլին ու Վիենանո՞ւ Արեւելահայերը, մեր օրերէն կէս գար առաջ կատարած էրն անհրաժեշտ սրբագրութիւնը բանասիրական լուցին մէջ:

Փակագիծ մը չեմ բանար, իմ կարծիւքով, երբ կը ջանամ մերձեցութեան փորձել արեւմեան (Միխիթարեան հայերը և Եւրոպաց) և արեւեկան (Էջմիածնականներն ու Ռուսիա) որպակուծ աշխատելու եղանականերուն վրայ ու մէջէն, ոչ անզուշտ, որ բուժումն գայթակեհալ մտաց, այլ աւելի յատակութեամբ ըսկելու համար բաներ, այլ պէս իրավ, բայց նոր, այսինքն տա ու ան կանխակալ գաղափարանութեան յօդուածագիրէն գուրեւու Հիմա մարդիկ սովորութիւն են ըրած ասութեանը (assertion) առանձնացնել, անոնցմէ կատապարտութեան փաստեր ճարիկու համար: Արեւմեան թեք մեր բանասիրութեան տակաւին կառչած կը մայ գլուզերէ մեթուսին, ապահով, անվանուգ, մանաւանդ սառնօրէն առարկայական: Վիեննացի Միխիթարեանին համար մերձեցում, համեմատում, գէմնենիմում, ստուգում, վաւերացում կը կազմեն զբաղանքին զրական, մնոյն արժանիքը: Ենոնք չեն տառապիր որ այդ ամէնուն կետ ու քով, չեն գտնեն այն միտու սպրիկ բարբերը: Որ կիսանին եր, այդ նշաններուն մէջ ասուելէ առաջ, Աւելին, անոնք այդ զգացական մտածողութիւնը վասնեգ մը իրբէ կը գտապարտեն կանելու համար. չըսութիւնը, առարկայականութիւնը իրավ գիտունինին ինքը ստեղծ գիտութեանէն: առ զինովը նոր կորիգունին, նոր քաղաքակրթութեան և Անչուշութեանը 1700էն մինչև 1900 աւելի յատակ կը գտանայ: Բայց պար-

տաւոր ենք սրբագրել պատրանքը: Եթէ Սիսականը որոշ զգայնութեամբ տաք հատուածներ կը պարունակէ, նոյնը կը մասն սակայն կը լիկիկոյ մասին մեր գիտցածին քանակն ու որակը: Փոխուածը: Քիչ մը աւելի բանաստեղծութիւն: Ու ըլլալու համար աւելի յստակ, կ'առնեմ Ալիշանի Յուրիկները և Ագոնցի Բագրատունեաց փառքը: Մէկէն միւսը փոխուածը: — Պատանին իսկ կը զգայ սարիկա: Անա այս փոխուածն է որ մեր բանասիրութիւնը կը պարօտ արեւելահայերուն, աւելի զիսով բառով մը՝ էջմիածնականներուն, քանի որ սարիպուածն քիտակնիր գործածել խումբեր զանազանելու համար: Ու, գարձեալ պատանին իսկ կ'անդրագառնայ որ Ազոնցի կառուցումներուն մէջ մեզ համագրաւողը բառէն, թիւէն, առաքումէն, բանաստեղծութիւնէն առաջ, կեանքն է, այսինքն ատոր զգայարանքը, որ բանասիրականին մէջ, ինքնին գերեզմաններու, թուղթերու վրայ խուզարկու զբաղում, այնքան անհամեշտ կը գառնայ փոշիները տաքցնելու, մեռելը գունաւորելու արժանիքներով: Վենեսիկը, Վիեննան, իրնց կատարածին համար գատապարտելու վճիռ մը երբեք չ'անցնիր իմ մտքին: Մէն հայ որ մեր արինին նոր կաթիլ մը կ'աւելցնէ, մեր մշակութիւն լուսիւրներէն քաղուած ցօլի՛կ մեր հոգիին, ամէն հայ որ մեր մշակոյթի նորակառոյց չէնցին ազիւս մը կը մերէ, արժանի է առանցան երախտիքի: Այս մասին տարակոյն իսկ, առ ու ան պատրուակներու ծնունդ, կը համարիմ սրբազնութիւն: Մէնք ամէնէն բաց — միտքէ — ժաղովուրդն ենք եղեր, մերժելու համար, այդ միտքը բացատրել ձգտող ճիգերուն թէկուզ ոչուղղափառ ցուցմունքները: Այս զիջումով է որ կը հանգութեմ արմենիզմը, համաշխարհիկ տարողութեամբ արուեստի մը ստեղծիչները ըլլալու մեր միամտութիւնը ու մեր պղտիկ ժողովուրդին մեծ արարքներէ, իւրագործումներէ հնարաւորութեանց թիման: Կրնայ պատահիլ որ նման հրաշքներ բախտաւորեն մեզ: Բայց ապագային վրայ շահարկութիւն մը գտուար կը հաշտուի մեր միտքին միւս՝ ալ մէկ յատկութեան, — մեր գործնական բնագլներուն:

— Տաքնապը կը սկսի սակայն այն ատեն, երբ, օրինակի մը համար, 1950ին, բանա-

սէր մը, — իրաւուց որ նոյնքան հազուառ դէպէ է, այսինքն մասնաւոր ընդունակութեանց կապուած յաջողուածք մըն է որ քան վիպողը, քերթողը — իր աշխատանքը կը կազմակերպէ (աւելի համարական ըլլալու համար օրինակի մը անոնցն էր իսուիմ) Սիսուանին ետեւէն, մեթոսներուն վրայ: Այս գիրքին տարողութիւնը չէ որ կ'ենթարկեմ նուազման: Խմ թելադրել ու ածը Սիսուանէն անդին կը նայի: Ալիշան, իր այդ գիրքին ինչպէս չըեղ իր գործին բոլոր մասերուն մէջ անշուշտ դատապարտելի չէ երբ կը շարունակէ զինքը կանոնուները, իր հաստատութեան բոլոր հաւատ քիչներուն չափովը խանդավառ իր ըրածին, կը համախմբէց ցրիւ կոտորուանքները մեր մշակոյթին, ու կ'ընէ այս դժուար, ցողնեցնող ու . . . ապերախտ ալ աշխատանքը սրբազն երկիրւածութեամբ, պաշտամունքի համար պատկառանքով մը մեր անցեալին ամէն արտայայտութեանց զիմաց: Թող օրինուի, մնայ անթառամ նուիրական իր յիշատակը: Անոր ետեւէն Մանանդեան մը այդ անցեալին պիտի գտուայ հոն զրտնելու համար բաներ որոնք երանելի արային անհազորդ չէին անշուշտ բայց որոնց վրայ լայննալ մը կերպով մը միջամտել պիտի նշանակէր մեր պատութեան ընկարեալ գաղաքարաբանութեան: Մանանդեան այդ պատութիւնը չ'ենթարկեր անշուշտ աղաւալման (զի՞ կամ այդ սրբապիղներն ալ) բայց կը չանայ փաստերուն ետին կարգալ ծածկուած ալ ապրումներ, քանի պիշտա գառն փորձառութեամբ դիտնեք որ գիրին ճակատագիրն է այդպէս ինքնինքը ժածեկել, մանաւանդ բռնութեան զարերուն (Ապուլ Ալան ազատ մտածումը յաջողած է պաշտամնի իսլամին ամէնէն զօրաւոր օրերուն): Ասոնք ալ կը գրուին հոս յստակութեամբ որպէսսի ճամբան բացուի տարբեր տապնապներու: Սիսուանին ետեւէն, Մանանդեանի հետ աշխատող մը, այսինքն ժամանակակից բանասէր մը, տուէք անոր ալ անոնչ մը, օրինակի համար Հ. Ն. Ալինեան կը ազգիր լրջութեանէ, այսինքն մեր մշակոյթին լրջութեան սպասարկելէ, երբ յանուն նորութեան, ինքնամափ բառ մը ըսելու փափաքին կ'ելլէ մեր կին գրուները կ'ենթարկէ կամայական սրբագրութեանց որոնք անոնց գործը թափանցելու, ճանչ-

նալու, տարբայլուծելու արարքներուն համար ոչ մէկ նպաստ չեն բերեր, ընդհակառակն կը մատնեն խանդի, ժամանակի աւելորդ կորուստ: Մանանդեանէն նոր աշխարհայեցք մը կը շահի մեր բանասիրութիւնը: 451էն 560ին փոխագրուած Վարդանանց պատերազմ մը (Հ. Ակնեանի թէզը) միշտ թուականի ճշում մըն է, խորքին մէջ, ու այդ գիծով կը հապուի վիեննական աւանդութեան: 800 էջոց իր աշխատասիրութեան մէջ, Հ. Ն. Ակնեան անաեղի ցուցագրումը կ'ընէ թուականազիտութեան, պատմական վկայութիւններու տեղափոխումը արժենորելով, երբ մեր ուղղած այդ վկայութեանց արձակումն էր, մարմինի վերածուիլը, կեանի հազիթը, ոչ թէ իր ըրածին նման գար մը զեր կամ գար տարելու անօգուտ աշխատանքը: Կ'ըսեմ անօգուտ, վասնզի Եղիշէի հարցը, նոյնիսկ ի հաշիւ Ակնեանի լուծուած պարագային, կը մնայ միշտ անլոյց, քանի որ գիրքին ճակատադիրը պատմական ըլլաւէ առաջ գրական է: Փարագեցին դէպքը Փեւեռած է իրը պատմութիւն: Եղիշէ գիրքը ըրած է առիթ ստեղծելու ուժն ու չնորհը, գուռ մօտիկն է արդար իրագրութիւն: Կեցէք այս արժագրութեամբ նիդէին հանդէպ, ու պիտի հասնիք ոգիին, մտայնութեան, արեան բարերին, մանաւանդ անպատմելի համապատերին որ հայոց աշխարհն էր կինդիրորդ գարու կէսին, բանակներուն տակը արքայից արքային ու մեր նախարարներէն ոմանց: Ասկէ անդին ձեզ կը ձեկմ մըտապատկեր այդ մարդոց ողբերգութիւնը... Եղիշէն աս է ամէնէն առաջ: Անտեսել այս սրբազն տուաման, ու իրք մաքսանենք գիրքին ետքն մատնենազրական կամ պատմագիտական կեղծիք մը հետապնդել: Արեւելանայերը, անցեալ դարու վերջերէն իսկ, բանասիրական ստերջ հետաքրքրութիւնը բարեխառնած, համեմած են կեանքին սա բարիքովը: Անոնց ջանքով լոյս տեսան մեր պատմազիները կը նախարարնուին ժիշտ: Դարու պատմագիտական, հընագիտական վերջին ցուցմունքներով, որոնք եթէ անբաւարք են 1860ին, կը ներկայացնին ընդպարձակ յառաջացում Վենետիկիցիներուն չօր պատգրութիւններէն (1830): Անոնցն է գրեթէ նորութիւնը (իմին, Պատմական, Եաննազարեան, աւելի վերջը արդի գրացին բոլոր աւագ աշխատաւորները) այդ պատմագիրներուն լոյս ընծայումը առիթ նկատելու որպէսզի գրուին առողջ, առնւազն պատմական հորիզոն, հասկացու

որմէ կերպարանքներ են այդ գիրքին նըրաւալիքը՝ Լեզուն, բարերիքը, մեր գարերուն բոլորին վրայ ալ բացուած բռնկում, մեր նախատափիր այնքան հաւատարիմ գարձեալ մեր անցեալին ու ներկային: Ահա լուծուելիքը: Բանասէը, այս աշխատանքին մէջ թերես աւելի պաշտպանուած է քան վիպողը, քերթողը, թատերագիրը, քանի որ իր գրալանքին իսկ հարկագրանքին տակ, պարուաոր է մալ որոշ ալ պարկէշտութեան մէջ: Վկապատան մը, ազատ իր նիւթին հետ վարուելու, կրնայ փորձուիլ սեցընելու, լուսաւորելու փառափրութենէն, ու Մամիկոնն ու Սիւնին հակադրելու աժան բաթէթիքը նիւթ գարձնել իր կառոյցին: Բանասէը պարտքիր ունի անկողմական լութեան, արդարադատութեան, մանաւանդ ինքինը պահեու իրականութեան կարելի հաւատառութեան ծիրին: Այս նախապայշամաններուն երբ աւելցնէք կեանքի, զայն ստեղծելու ուժն ու չնորհը, գուռ մօտիկն է պարտ իրագրութիւն: Կեցէք այս արժագրութեամբ նիդէին հանդէպ, մտայնութեան, արեան բարերին, մանաւանդ անպատմելի համապատերին որ հայոց աշխարհն էր կինդիրորդ գարու կէսին, բանակներուն տակը արքայից արքային ու մեր նախարարներէն ոմանց: Ասկէ անդին ձեզ կը ձեկմ մըտապատկեր այդ մարդոց ողբերգութիւնը... Եղիշէն աս է ամէնէն առաջ: Անտեսել այս սրբազն տուաման, ու իրք մաքսանենք գիրքին ետքն մատնենազրական կամ պատմագիտական կեղծիք մը հետապնդել: Արեւելանայերը, անցեալ դարու վերջերէն իսկ, բանասիրական ստերջ հետաքրքրութիւնը բարեխառնած, համեմած են կեանքին սա բարիքովը: Անոնց ջանքով լոյս տեսան մեր պատմազիները կը նախարարնուին ժիշտ: Դարու պատմագիտական, հընագիտական վերջին ցուցմունքներով, որոնք եթէ անբաւարք են 1860ին, կը ներկայացնին ընդպարձակ յառաջացում Վենետիկիցիներուն չօր պատգրութիւններէն (1830): Անոնցն է գրեթէ նորութիւնը (իմին, Պատմական, Եաննազարեան, աւելի վերջը արդի գրացին բոլոր աւագ աշխատաւորները) այդ պատմագիրներուն լոյս ընծայումը առիթ նկատելու որպէսզի գրուին առողջ, առնւազն պատմական հորիզոն, հասկացու

զութիւն, պրոցէս (տեղն է բառը) թելա-
դրոյ ընծայականները: թանախիքական-
քննադուտական կեցուածքին չերթար իմ
նկատողութիւնը (ասոր հեշտանքք, մենա-
տիդաբար ունի վիեննացիներն): այլ անց-
եսը հասկնալու արարքին մէջ ներկային
անփօխարիների անհրաժեշտութեան: Առ է
ան արեւելահայ բանասիրութեան տեսա-
կարար հարազատ կը լուր: Ու դժուար չէ
բացատրել առ արեւելում ալ, իրեւ պատ-
ճառ ու արգինք այդ այլացումին: Աւրիշ
բան է լուսանկար մը, ուրիշ բան՝ անոր
վաւերատափ կենդանի նիւթը, մարզը: Սի-
ստիսնը հաւաքող մեղուաշան վարդապե-
տին տեղ, այս նայնիւսկ առանց
Ալիշանի հանձարին կարօտ մնալու, Հալաբ-
եանը, օրինակի մը համար, որուն մեծա-
տարած գործէն խորչիկ մը, Սիւենիը, կարճ
իր ծաւալին մէջ կը համախմբէ իսկապէս
թանկարժէ հարստութիւններ, այնքան մօ-
տիկ կորուստին, բայց փրկուած պատուա-
կան գիտունին, Փուլրիդսիմին պարկեշտ
ու սրտազեղ ջանքով: Ու Սրուանձտեանցի
գործին հանդէպ Ալիշանի հրացումը աժան
courtoisie մը չէ բարեբախտաբար, այլ ա-
րեւելահայ մեթօսին բարիքին խուզ թա-
փանցումը:

Իր կարգին, արեւելահայ մեթոսը,
այսինքն իջիմածնական պարողին մէջ կա-
զազարուած իմացականութեանց վրայ պա-
տուաստուած իսկապէս զիտուն մեթոսը
երկինքն ինկած չորոն չէ: այլ հայրե-
նիքին, կենդանի տոփիմնեն, կենդանի
աւերակին, էլի խօսուուղ բարբառին, էլի
գործուղ նոփերանուրեան բարիքը: Արեւե-
լահայերը աշխատած են այն հողերուն վը-
րայ, որոնց մենազգութիւննը, տեղագրու-
թիւնը կը հետապնդէին, կարկին ի ձևոնին,
բայց ոտքերով ալ աշխատանքք պաշտպա-
նելով: Անոնք խուզարկութիւն են գործա-
դրած այն աւերակներուն ներսը որոնց խո-
րը պատաստած էր հարազատ խորհուրդը
մեր պատմութեան: Անոնք գործած են այն
նկարագրիկներուն հետ — մարդ, լեզու,
աւենածութիւն, անդիր մասաւոնքը մեր մը-
շակայթին ամէնէն աւարական կողմերուն
— որոնց վերլուծումը, արտահանումը,
ճշգրտումը կը հետապնդէին: Ահա քանի
մը տիրական ազդակները անոնց յաջողու-
թեան: Արդիւնքը՝ զիւտն եր հայ ժողովու-

դին, այս անգամ ամրողջական, կենդանի,
իրաւ, մեր օրերուն համար ինչպէս կան-
նող գարերուն ներսը: Արգիւնքը ոչ միան
չքեղ անուններ (Թորամանեան, Կոմիտաս,
Աբեղեան, Սամահան, Մանանդեան, յիշե-
լու համար քանի մը նորոյ) այլ մանաւանդ
գիւտը հայ ճարտարապետութեան, երա-
ժշշտութեան, Փոլքորին, բարբառին,
պատմութեան: Ու գարենալ զիտել կուտամ
որ չէմ մանաւորիր, առանձնաւորիր, ա-
րեւմտեան գարոցը զրկելու նեղմութեամբ
մը: Բանասիրութիւնը անհուն է, եթէ կը
ներուի առ փոխարերութիւնը: Այսպէս
նեղարձակնած, անկէ ներս զիտելիքի են
բոլոր արգիւնքները մշակոյթի մը, մըշա-
կոյթներու համախմբութեան մը: Ու չեմ
ուզեր որ հաւաքի տրուին սա շատ պարզ
նկատողութիւնները: Այլ զիմեմ ամէնչն
քաջաքակիրթ ազգերու պատմութեան:
Թող առարկաններն հասկնան որ Գրանտա-
ցիք 1850ին միայն զան իշենց իրաւ պա-
մուրիւնը, այնքան հազար տարի զայն
ապրելէ վերջ: Ու այդ զիւտը ըրին գրա-
գէտք մը կարապետուած, այսինքն intuition-
ով: Այդ առաջնորդն էր մեծ երեւեկայու-
թեան տէր նախոպրիանը: Օկիւսթէն Թիէ-
ռի, որ անդրանիկ բանուորը պիտի ըլլար
այդ զիւտարար փաղանգին, կը պատմէ թէ
ինչպէս Եսթոպրիանի Ֆրանցիները կարդա-
ւէն վերջ տեսաւ իրական ֆրանսան, մըտո-
վի: Յետոյ, անոր հետ ու ետեւէն Միշէն
որ ողջունկոցը Միշին գարը: Բայց իմ
գործը օստարներով զբաղի էի հոս: Էսի
այսքանը, ցոյց տալու համար թէ մեր
ուղղովուրդին զիւտին մէջ գրովն, զգա-
ցողին, երեւեկայողին բաժնին չենք կըր-
նար անպատճ արհամարենի: Միայն հա-
ւաքել, զննել, զասաւորել, — թանգարա-
նային աշխատանք մըն է: Միայն երեւա-
կայիլ աժան գրականութիւն: Երկուք ի-
րարմով բարեխառնել: Էլլալ խօր, մեծ
գիտնական: Ու ըլլալ նոգն տտին զօրաւոր,
բայց զգայնութեան մարդ մը: Ահա Ագն-
ցը, ահա Մանանդեանը, ահա Գարեգին
Կաթողիկոսը: Ասոնք շատերու մէջէն այդ
գարոցը կազմող զիտուններուն, կը խը-
տացնեն իրենց գործին ներսը, աշխատան-
քի մեթոսներուն վրայ մեր բանասիրու-
թեան երկու թեւերուն ալ առաքինութիւն-
ները:

ჭანჩ ძრ խօսք, արեւելահայ բանա-
սիրութիւնը իր մեթոսներուն մէջ լուսա-
ւորել աշխատող ։ Մօտեցայ հոդին, հայրե-
նիին ծանր պաշտպանութեան Ալիշան մը
թող զգայարակներով ալ պարեր իր միսէր,
անպայման իր արգիւնքը պիտի ունենար
ուրիշ ճակատագիր ։ Գիտենք ասիկա Վա-
նեցի պարզուկ և պիտկոպոսն մեզի ձգած
ժառանգէն, այսօր այլապէս թանկ, քանի
որ ազէտ մը ջնջած է մեր հոգերէն ոչ
միայն մեր ժողովուրդին կէսը, այլև կը
շարունակէ քանդի մեր մշակոյթին բոլոր
Նշարները, հետքերը այդ հայրենիքն, երբ
անուր հաւածանքը կը սասատկացնէ մեր
աւերակներն ալ ջարդելու... ։ Սրուանձ-
տեանց մեծ գրագէտ մը չէ, անշուլտ,
բայց իր 40-50 էջնոց մէկ գրքոյզվը, օրի-
նակ Հնոց Նորոցը, Գոր Բոցը, այսօր կը
հակացուէ տպագրական Լէվիթանները,
Միտուանն ու Միտակնը, Այբարտն ու Հա-
յապատումը, քանի որ Ալիշանի հոկայական
կառոյցներուն նախատարերքը կը մնան
նոն, ուրիշ առնեած էի՞ն, այսինքն՝ մեր
դիւաններուն մէջ անկորուսու Խորհրդային
Հայաստանի լուսաւորութեան նախարարու-
թիւնը, գտանգին գիտակից, Սասնայ Շնուրը
հաւաքեց, իր զոյ բոլոր փոփոխակներով
ու կորուսուէ ազատեց մեր ոզիին սրտա-
յոյզ հարատութիւններէն մէկը ։ Մանանան,
Թորոս Ալբարը, մանաւանդ Համով Հոտովը
գրական իրենց ծանրածանր մերգերը կը
զնեն, կ'առաւելուն ալ արդարութեամբ,
իրենց ներսը ազատուած իրաւ տարրին
անկուն արքէ քովը։ Հայրենիքն պաշտ-
պանութիւնը, զոր Վիեննացիները լաւ
կ'ընեն զըստ արժանաւոյն արժեւորել և ոչ
թէ կամաւոր, արտում վկայութեամբ մը
փերածել փոշչներու վկայութեան մը։ Հա-
րբեր ատրի, Վիեննան նասող հայ բանասէր
մը, նոյնիսկ բախտով մըն ալ ծնած խելք
բերելու հետը (Վիեննայի Միթթարեաննե-
րը որքան չքեղութեամբ փաստ տուած
ն այդ խելքին), անբաւական պիտի ըլ-
լայ սակայն հայ հոգին ամբողջական ընդ-
դրկուումզ մը առնելու, իր առջին դիզ-
ուած լուսանկար աւերակներէն կամ ոսկե-
գիր փշրանքներէն, ինչպէս այդ ընդգրը-
կումը կ'ընէ, առանց տառապանքի, քաղ-
ըլը ընականութեամբ մը սարկաւագը որ
այդ հոդերէն ծնած, անոնցմէ ծորած ապ-

բումերով իր հողին կազմելէ զերջ պիտի
լըշանայ, երբ արագ արագ փոխուող երե-
սէն մեր հայրենիքին զերջին նշարներն
ալ նուազին, անհետանան մեր պատերուննէ:
Անշուշտ, Ընթերցողը բարի կ'ըլլայ հողը,
իր կարգին պահելու իր հարազատ իմաս-
տին մէջ: Խանալիրութիւնը, նոյնիսկ իրը
հաւաքում, միշտ պիտի շահի զգայաւաննա-
կան վկայութիւններով: Խմացական նոյն
յարգով (բառին տուէք ոսկերչական նշա-
նակութիւն) երկու միտքեր, նոյն նիւթէն
պիտի հաննեն տարբեր արդիւնք երբ անոնց-
մէ մէկը պաշտպանուած է զգայարանքնե-
րով:

Կուգամ երկրորդ բայց այնքան կարեւոր ուրիշ ազգակի մը, այլապէս ճակատագրական գերով մը՝ արեւելահայ բանասիրութեան հետապնդած արեւելումին վրայ: Ասիկա ռուսական կայսրութեան ազգագրական հսկայ ձեռնարկն է, անցեալ դարու սկզբաներին ողջաննձեւուած, բայց 1850-ին իր բովանդակ նկարագիրը իրագործած է Աշխարհի մէկ վեցերորդը ներկայացնող հսկայ կայսրութեւնը միայն քաջագական կառոյց մը չէ, երբ մօտէն իյշայ զիրուժման Շատուր, անոր հարազատ առարջութիւնը չփոխած են, ռուսական ծաւալումին վերջին կերպարանքներուն (ԺԹ. գարուն երկորորդ կէսերուն) քաղաքական թելագրանններէն ազդուելով: Կայսրութիւը կազմող հարիւրէ աւելի ժողովուրդին ուստամբարութիւնը առսուերը զստակեցան հաստատ զիտուններու փաղանգի մը, — յարեւման արեւմուտքի քրիստոնեայ միաբանութիւններու և միսիոնարներու փառասիրութեան, բայց տարբերութեամբ մը: Այս տարբերութիւնը այդ ժողովուրգներուն նոր սաստածներ առաջարկելով չէր գոյանար: Անիկա ծննդունդ էր անհատն զիտութեան կիրքի մը: Ինու արեւելան լիգուններս հաստատութեան այս ընդգրածակ ծրագրին մէկ մասն էր կապահանգարութիւնը, որ այդ պաշտպանութեամբ կը գտանար հարազատ զիտութիւն մը: Ալ չէմ քաղաքիր անոր ետին մասնանշելու քաղաքական ախորժակներ, որոնց համեմատ արեւմուտքը երկէ, այսինքն կանխող դարուն կը գտաէր սուսական քաղաքականութիւնը, այսօք՝ ուրիշ ընկերացին քարգապետութիւններ: Աւելի արդար պիտի չըլլայի՞ն

արգեօք մարգերը եթէ երբեք սիրէին շարժումը արժենորդի այնպէս, ինչպէս է որ անիկա, ինչպէս որ կ'ընէն անկօտ-սաքսոն-ները իրենց հնդակախանութեամբ (indianism), գերմանները՝ արևելապատճեամբ (drang nach ostem), լատինները՝ իրենց արթիկան խաղականութեամբ ու բոլորովին նոր ամերիկացինները՝ իրենց մեծ-արեւելին հետաքրքրութիւններով զրոյն ներլց քարիւց էն առաջ գիւտը կար մեռած քաղաքականութիւններուն։ Ազատ էք այր ձեռն նարիններան հետին փնտուել, գտնել, գտած ըլլարվ փառաւորուիլ՝ ճարտարարուեստ, շուկայ, մաքսապաշտպան ախորժակներ։ Ազատ էք մտածել աւելի անխառն մտահոգութիւններուն։ Կովկասը մէկ գաւառն էր ոռու կայսրութեան ու խառնարանը իրարմէ խայտագրէտ լեզուններու, ցեղային խմբաւորուններու։ Զայն ազգագրական կանոնակարութուններով ուսումնապիրելը ոչ միայն ծառայել էր ուսուական հայրենիքին համաձույնան խոէսակին, այլ և անխառն գիտութեան։

Ահա այս գլխաւոր ազգակները կը գործեն արեւելակայ բանասիրութեան ներքին կազմին մէջ։ Արդի՞ւնքը։ Չեմ զաւուար եռ։

Ուրիշ։

— Առանց վասի կրնամ տալ անունն այ եցիլածինին որ մօտ գար մը, մեր ճառակատագրէն, չըսելու համար սեն բախտէն, մաց ձնուումին տակը տասնութերորդ դարուն իր գաւակալներէն։ Ումանց միրոբործ ծութեանց ու 1900ին ալ ուրիշ մեծարծէ մարգոց երազներուն գախողանքին։ Աշտառ բակեցիէն մինչեւ ներիմանն Մայլ Աթոռոց բախտաւորուեցաւ անշուշտ զօրաւոր անհատականութեանց քարիւռվէ, բա՛՛ հաւկականութեանց քարիւռվէ։ Բայց ազգը կ'անդիտանար էականը, այսինքն ծամանակին դեր մեր վրայ, էջմիածինը, անուղղակի թէ բուշակի, այդ ժամանակին մասց ենթակայ։ Ազգը շարունակեց իր կառողիկունները ապրիւ իր գերութեան թագաւորներ, անհնամէ պատակելով իր գժբախտութեանց պայտանը։ Էջմիածին շարունակեց իր նուկրակութեանց առաքումը, ներքին կազմակերպումը, ժամանակին հետքաւելու հարկադրուած։ Եւ ունեցանք տարրինակ պատկերը իրարու հանակ գայգու-

ցած գործօնութիւններու։ 1850ին, արեւելահայերը օրակարգ ըրած էին օհայկին, Կարամին մասանանք եղայրեց, իրենց առաջամարտիկ մտաւորականներու թիրանալով ու Գործենիման՝ արեւելահայերու իմաստուններուն ջաղացին համար սպանչելի ցորեն որպէսզ հաւարի տայինք միեր եկեղեցոյ անկախութեան հասցուած առաջին կանոնագրութիւնը, առանց մտածելու որ 1870ին նոյն իմաստունները Ազգային Սահմանագրութիւնը անունին տակ կը կրկնէին նոյն փորձը։ Տեղը շատ փէշ ինծի, իրոյթները իրենց ամփոփ վերցւածումին իսկ տանելու, էջմիածինը, ցեղային ողջմտութեան ցուցմունքով մը ինքզինքը յարմարցուց նար պայմաններուն։ Անդկա արեւելահայութեան հարազատ խորհրդագայրը մաց։ Անդկա թանգարաննեց ցրիւ մեր ձեռագիրները, գպրոցներով, ծխական կազմակերպութիւններով, օրինաւորից 1840ին այնքան արագ վտանգուած ցեղային մեր ինքնութիւնը, ասիկա ազատելով հինին համար պայմանքներէն, բայց նորին համար պայման յայտաբերելով մեր լեզուն։

Շատ բան է ըստեած, փոխարեւաբար ու քանասաելծօրէն, էջմիածինին խորհուրդը բումաւորելու ձգտումով։ Ստոյգը ան է որ բառը, գարերու տինամիով, է նոյն ատեն ազգային մշակութիւն բարձրագործուն խորհրդագատախտակ մը։ Մեր հեկեղեցական նուիրապիտութեան ուրիշ Սթոռներէն անիկա կը տարբերի ճիշտ այն համամտութեամբ, ինչպէս մեր երկրին ֆիզիք նկարագրին մէջ լիրաբառի գաշտը կը տարբերի միւս մեծ միութիւններէն։ Պասպաւորական, Կիլիկիա, Կարին անշուշտ մեզի կը թեւադրեն խորսնի ապրումներ։ Բայց անոնցմէ ոչ մէկը կրնայ հակակչւել խորագոյն յուղամը որուն լարիբը կը մնան ծածկուած այսօր գերի լերան սրբազան ալքերուն խորը։ Իմ նըզպատակը, ըսի, բանալը չէ այդ կրաշապատում միքը, այլ ըսկել, այս տոիթով պարզ որքան գործնական խօսքիր։ Հոյն էր որ հայ հարազատ բանասիրութիւնը բախտութիւնար ունենալ հարազատօրէն ծաղկելու։ Եթէ այդ փառքը մենք կը գտնենք, ժամանակի մը համար Վիեննա, Վենետիկ, ատիկա կը ջառանք հասկնալ իրը մեր նախաձեռնութեան ոգիին մէկ գրաւականը։ Խմաստնացած ենք բարական, ընդունելու համար որ քանասի-

րութիւնը միայն անցեալով չի կրնար ապարիլ, թէ անիկա իր գերը կրկնապէս կ'օգտաւորէ, երբ պաշտպանուիր կինդանի տարրով ար Ահա թէ ուր կ'ուզէի գալ: Այդ կինդանի տարրը մեր ժողովուրդն է, անոր հողածանի տարրը:

Աւելին: Էջմիածին միայն կայան մը չէ, նոյնան տապանին խորհուրդովն իսկ պաշտպանուած: Է անիկա մանսաւանդ կայանը, ուր կը քաշուին, անդիմագրիլի մայումով մը, մեր ժողովուրդին գերագոյն խոտոթիւնները: Մեր կաթողիկոնները իրենց ակարութիւնները եթէ պարտական են իրենց ժամանակներուն, իրենց առաջինուն թիւնները կը զնեն ցեղային անմահ պահատին: Դրէք խելք: Ճկոնութիւն: Ստեղծագործութիւն: Գործոնութիւն, մեր կաթողիկոններուն անուններուն ետին իրենց ժողական լապտերներ: Սխալի մէջ չէք: Ուխորհնչեք միայն իրաւաներուն: Այս ատեն պիտի գտնէք որ տկարամիւտներուն, ապարժաններուն հետ բաղդատուած որքան շատ է թիւը հնարամիտներուն, ամրող ազգին սրտագին հիացումը վաստկողներուն: Կ'աւելցնեմ մոգական ուրիշ լամազ մը, կամը, որ զեր թելադրուած ուժերէն ոչ միայն չէ ստորագաս, այլ և թերես կը գերազանցէ զանոնք: Առանց այս վերջին բառով թելադրուած իրականութեան, միւս չնորները կրնան չարգասաւորուիլ: Ու կ'ըսեմ աւելին: Կամէնկ է որ մշակոյթները կը հասունան ու կ'աւարտին իրենց ճակատագիրը: Այդ կամքին յայտնաբերման, արժենորման ի՞նչ մեծ զառարան կուսաւորչի Աթոռը, իր մեծ գանակալներուն (պարիսները մոռցէք, ամէն, ամէն տեղ) սիրովը, ջանքովը, ազգային սպազայի մեծ իրենց երազներովը սպազային: Ներեցէք ինծի որ յիշեմ, այսինքն չըոռնամ թէ այս յօդուածը նիւթունի հայ բանափրութիւնը ու . . . էջմիածինը: Այս տողերը մրտազը արեւմտահայ ընէ, այսինքն վերջամաց մէկը արեւմտահայ այն նորոգեալ մտաւորականութենէն որ, Էջմիածինը արժեւորելու ատեն կամաւ կը լուէր անը այս տիեզարիչն, ծանրնալու համար Միւնողին, Պոլստենիային, համալսարանական վարդապետներու ապահանաւած հետաքը բութիւններուն, ասոնց ետին տեսնելով . . . կործանումը Հայաստանեաց եկեղեցին: Այս ստորագինաւ-

հատման մէջ զիս չի շահագրգուեր Մայր Աթոռին բաժինը, այլ անարդարութեան զօրաւոր զգացումը որ կարծես պայման մըն է միր սեպհական անգործութիւնը արդարացնելու: 1880ին, Պոլիս — արեւմտահայութեան կեցրոնը — մե՛ր ըրամծը: Հայատանալ մեր գրաբարով, թերթերով, հանգէսներով, Ազգային Սահմանադրութեամբ ու իր սարեկտարձները տօնող մեծ ատենապանութիւններով: Բազմավիշտ, Մասիս, Երկրագունք, Նզմիրի բազմանութիւնները, աւելի լաւ արհամարհել արտօնուելու համար էջմիածինի պաշտօնաթիւթիւթը, Արշաքը:

Կը կեցնեմ հոս, գէպքերու, իրողութեանց սա կարւաւանը, զնտուելու համար անուններ, այս անզամ իրաւ, այս անզամ մշակոյթի մէջ իրենց հաստատ, հպարտ, անփոխարինների գերովք: Ու իմ գտածը փաղանցն է վարժապետներու, խմբագիրներու, երեսփոխաններու: Գրողները չեմ ըներ անհանգիստ, քանի որ արեւմտահայ մշակոյթին մէջ (այս բառը սրբազնութիւն մը չէ, անիկա ասհմանուած է ընդհանրանալու, քանի որ իրեն ետին կը հաստատեմ ծանր սպառումներ մեր ժողովսւրդին մէկ հատուածէն): այնքան անկշռու է մասցած անոնց գերը: Ուրիշ: Պատրիարք մը: Ուրիշ: Սրուանձտեանցը: Կը լուեմ Վիեննան, իր Գարագալովը, Վենետիկը, իր Ալիշանով, մէկուն մէջ խոնարհելով միայն վարժապետին առջեւ, միւսին մօտ հաւաքագովին մեծութիւնը զրտագիրը: Բայց մշակոյթիք մը: Յիշեցի, Այտուածութիւնը կը արագացաւ, Պիտի մասնաւութիւնը կը արժաւորակի առժեւորելով: Բայց մշակոյթիք մը: Յիշեցի Այտուածութիւնը, Գալիպութիւնի ունին բայց լաւ է որ գաւառ չունենան: Վենետիկը, Վիեննան, Պոլիսը ևս սիրայօժար պիտի առաջնորդէի ոչ թէ Էջմիածին, այլ Հայաստան, այս բառին ետին ընգունելով այդ երեք անուններէն անգին, գեր՝ իրականութիւնը:

Ու կը հրաւիրեմ որ անցնիք անզին, գաւառային հոգեբանութիւնէն, կինալու համար պատկառան գովի: Հօն են բոլոր մեծավաստակ բանուորները մեր բանասիրութեան, սկսելով էջմիածինը իրեղին:

Պատկանեանէն մինչեւ Շահնազարիան . . . և ի չեմ սիրած զառածել յատուկ անուններուն միսթիքովն ու փառքով։ Բայց կը կանչեմ ձեր ուշագրութիւնը սա տողերուն ետեւէն, միշտ հայրենիքին ուր արդար մեծութիւններու փաղանգ մը չեմ օգտագործեր Վենետիկը, Վիեննան կործանելու։ Վերբը և անցողակի ջանք ըրի այս մեծութիւնները վերածելու իրենց իրական իմաստին, զանոնք լուսաւորող քանի մը ազդակներով։ Այստեան մը Վիեննայէն չէ ելած, ոչ ալ Ալիշան մը Ս. Ղազարու մենաստանին պատերէն։ Անոնք զաւակներն են այս ժողովուրդին ու կը կրկնէն բախտը այս ժողովուրդին Կ'ուզեմ որ իմ այսքան պարզ տողերուն ետին չլաստակերտէք առ ու ան յաւակնութիւնները։ Իր երկիրն ու ժողովուրդը արհամարիկող մարդու այնքան աժան, զիւրին խեցեվիճուք, մանաւանդ անցեալը, ուրիշները չհանդուրժելու նոյնքան զիւրագին քղամիդները, խրուտիւակներ հագուեցնելու նման չղիկչք իմ վրայ։ Դրեր եմ այս իմ տագնապէն տասնթիւնն տարի առաջ Բալուեանի Զուարենցին մէջ, չորս տարի առաջ Սիոնի մէջ, Զելիպիրն առիթով։ Պիտի գրեմ, որքան որ ուժ կենայ մատներուս, մինչեւ որ մարդիկ, Վենենականները մանաւանդ, համոզուին թէ հմտութիւնը, ինչ իր մէջ արժէք, պարտաւոր է մալ զգաստ, իրեն կմտնովին օտար միւս կրթանքին հանդէպ որ կեանին զգայարանն է —, ամէն արուեստ սրբազան արարչակիւթը, առանց օրու նիւթը զանգուած է, թանձր, կոշտ ու անձեւ, ինչպէս են կաւը, ներկը, քարը, զիւրը, իրենք իրենց մէջ առնեած, բայց կախարդութեան չունչին մէջ ստեղծագործին, մէկէն փոխակերպուող ամէնէն անփոխարինելի գեղեցկութիւններուն։ Ունինք լման պատմութիւն մը, մշակոյթ մը, շքեղ ու փփրազին, լոյսին, մեր զակերներուն սիրոյն, հիացման առաջնորդելու և ոչ թէ այդ պատմութենէն թուականի մը տեղափոխութիւնը հազար էլ շատախօսութեան հանդէսի վերածելու։ Պարտաւոր էք հասկնալ այս տագնապը, զուք բուրդ, Սփիւռքի թէ Հայաստանի մէջ, որ թիւ ու անուն կը հաջածէք ու կեանքը կը մերժէք։ Ու ատեն է որ ձեզ հրաւիրեմ արդար հպարտութեան, առանց ազդուելու ծանր փա-

ռասիրութիւններէ։ ինչպէս բարձրէն, անտարրերութիւննէ (զիտեմ երրովա harmonie ուսած արուեստագէտներ որոնք կ'արհամարէին . . . կոմիտաց, . . . սէնֆոնի գրած չըլլալուն համար) միւս, այս անգամ իրաւ, այս անգամ հարազատ փաղանգին, հայրանակութեան բանուորներէն, որոնք եթէ Վենետիկի երկուքուէկս զարու, Վիեննայի մէկ գարը չունին իրենց ետին, ունին իրենց արդար կէս գարը Այսօրուան, այսինքն Խորհրդային Հայաստանին մէջ անոնց արքակութումը, պասկաւոր տարածումը ոչ անցնուցէք իրենց իմաստէն անցին, (չուքերն ալ մեծնալով կը միռնին), ոչ ալ նկատեցէք արթիթ արհամարհւելու Սփիւռքը որ առնեցան իր տառապանքովը պիտի շարժէր սիրութ բոլոր բարի ասպետներուն։

Պատահականութիւն չէ որ հայ բանակիրութեան ներկայ սպայակոյութը իրեն բանակատեղ ունենայ երեւանի համալսարանը։ Ամէն համալսարան մշակոյթի մը վառարանն է, ուզէ կամ չուզէ։ Ու երեւանց եթէ սոստան քաղաքն է մեր նիւթական կեանքին, է նոյն ատեն արձակուած (ընդարձակուած), ամիսահայնացած հջմածինը մեր հոգեզէնին վրայ։ Ասոնք ալ յըստակ խօսքեր են, ըստած քառորդ գարէ ի վեր, Հայաստանի համալսարանին զիտական, պատմական, բանահյրական շքեղ աշխատանքին ու աւելի քան շքեղ արդիւնքներու հասցէին իմ բերանապ։

Պիտի չգիմեմ մեծ բառերու այդ զիտաններու փաղանգէն իմ ներսը արթնցող զգացումները, զգայութիւնները, մանաւանդ արդար հպարտութիւնը պատկերելու։ Երնաք իմ այս հոգեխանութիւնը բացատրելի կարօտով մէկուն որ իր չունեցածին համար կը տառապի։ Ազատ էք ձեր ու զածը մտածելու։ Թառորդ գարը կ'անցնի պատմութիւնը մեր համալսարանին ամբարձումին։ Այս քառորդ գարուն, բանգէտներ գուցէ չարաշահօրէն պիտի փորձէին հջմածինի իմացական զերին ազօտանքը խորանարգել։ Պապենական մեր ողջմուռ թիւնը կը ինչորեմ այս իմաստուններուն ու կ'անցնիմ ըսելիքներուն։ Լաւ իմացէք, այսօրուան շքեղ հունձքը այսինքն բերքի քառորդ գարը — ունին իր պատրաստութեան միւս քառորդ գարը, այս անգամ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԻՐ գմբթէ էջՄիլիլունով՝

ՊԱՅՄԱՆԱԿԱՐԾԻ: էջմիածինը, սա տողին վրայ, ուրիշ բան չէ եթէ ոչ էմինէն մինչեւ Աճառեան սրտագին աշխատանքի, իւմաստոն հաւաքման ու գուրգուրոտ ըստ տեղծումի կէն դարը:

Ուրեմն:

Հուն են, անմահ այդ փաղանգին — մեռնիբու ոչ իսկ փշուր մը բան կը հինգնէ անոնց արժէքէն — իրը համբուրելի միաւորներ:

Ազնոնց որ միսիթաբեաններուն ընդդիմախօս մը չեղաւ միայն (Ազոնցի գրական դատումները ազատ էք ընդունելու կամ մերժելու, քանի որ ընթերցողի տպաւորութիւնները կը մնան տպաւորութիւն և ոչ թէ հաստատ իմացում: Ու Ազոնց որ յառաջահայեաց գրական հասկացողութեամբ մուտք էր գրած հայ գրականութենէն ներս, իր Բանբեր հանդէսին մէջ (1905 Մոսկուա) չմաց իր երիտասարդութեան ախորդակներուն հաւատարիմ, ու անցաւ իր աննման ստեղծագործութեանց, այս անգամ . . . Ն. Ակինենի կալուածէն ներս, նորոգելով մէկ անգամէն հայ պատմութեան զգայարանքը), այլ այն իրաւ, սրատես, խորահաս, թափանցող իմացականութիւնը որ գիտէ մագաղաթին ետին վառել ՄՊԴԱԿԱՆ ՀԱՄՊԸ կենացին, առանց որու բոլոր իրերը հոզեն ու փոքրութիւն: Ազոնց արեւելքին ամբողջ մոռալ կենդանութիւնը յաջողած է զետեղել արեւմուտքին պայծառ կաղապարներուն ներսը, ըլլալով պատմաբան անունին արժանաւոր անդրանիկ բանուորը մեր մշակոյթին, Մանանդեան առաջ, մեր Միջն դարը կանչելով մեր օրերուն լոյսին: Իր գործը հերոսական հասկացողութեամբ, զիտական որքան կենդանի, միտքի և սրտի ներդաշնակ յուշարձան մըն է:

Անառեանը, միշտ գործօն, միս մինակը մատենադարան մը լիցնող հսկան, իսկապէս անսպառ ու անհուն, որուն տարողութիւնը իր մասնագիտութեան մէջ կը յորդի հայ բանասիրութեան սահմաններէն, տարածուելու համար միջազգային գիտութեան միծ արիստագուսին: Ահա մարզը, որ բառերը չըլրեց, անոնց ներսը թրթացող ուժը առնելու և գործածելու համար մեր մշակոյթին հասկացողութեան ու անուններէն, արձանագրութիւններէն, բառարաններէն բարձրացաւ մեր սեպական փառքին զմայլագին իմացումին ինչպէս

մեր ողբերգութեան իմաստին: (Իր կալուածէն գուրս իր գատումները տպաւորութիւններ են),

Մանանդեանը, թերեւս նոր ժամանակներու առաջին պատմագիրը որ կը տարբար Աղոնցէն պատմական զգայարաններն առաւելեալ ուժգնութեամբ մը, բայց կ'ուղարկման կորովով որ դպրոցները, խուզարկութեան մեթոսները, գործիքները, աշխատանքին հանգանակները կը կազմակերպէ, զգաստ, չոր, կեանքը զգալով բայց զայն ապրելու վայելքէն առաջ, մը տածելով անցեալը ետնելու, այնպէս մը որ ներկան օգտուի անոր նուտնումներէն, ինքինքը հաւաքէ, ինքինքը լարէ աւելի վճռական արդիւնքներու հետամուտ: Անոր գործը կանչուած է խորունկ յեղաշրջում առաջ բերելու, մեր ժողովուրդը ըմբռնելու, մեր իսկական իրականութիւնը կշռելու արարքները ազատագրելով պատմականին աժան հուտորութենէն, հականուանք ստեղծելու նոյնքան աժան սուփեսութենէն, կրթանքներ ասոնք որոնք մեր պատմութիւնը կ'աղօտեն Ալիշանի մը կամ Գարագաչի մը խանդագառութեան կամ սկեպտականութեանց ետին: Գիտութիւն, իրմով, պատմութիւնը: բայց մերկացած իր անուանապաշտութենէն, թուականամոլութենէն: Եղելութիւնները անշուշտ տարիք մը ունեցան ու անունով մը անցան մեր տարեգրութեանց: բայց էին ատոնցմէ առաջ, իրենք իրենցմով պայմանաւոր խորհուրդ, տուամա, մտածում ու արուեստ, ինչպէս մարգարին լայն կամ նեղ ստեղծամ: Մանանդեան կը բանայնամբան, Ազոնցին հետ կամ ետքէն, հայոց պատմութիւն անունով պիտօնած մեծ անձանօթէն ներս կատարելու այնքան անհրաժեշտ թափանցումը: Հիմա որ անցեալը արհամարհնելը զարդած է նորոյթէ, Մանանդեան սկիզբը կ'ընէ այդ անցեալը: Մեզի սիրելի ընելու իսկապէս զժուար, զժնդակ առաջելութեան: Միիթթարեանները և մինչեւ այս դարու սկիզբը էջմիածնականները այդ պատմութեան չուրդը իրենց կատարած անդրանիկ աշխատանքներովը: Ես կշխի չունիմ ժամանակ: Հայոց պատմութիւնը պարտաւոր ենք հասկնալ: Ու ըմբռների՞ որ հասկնալու համար պարտաւոր ենք տեսնել:

Աբեղեանը որ եթէ չէ յաջողած ամբողջաւկան գիւտը իրագործել հարազատ հայ գրականութեան, բայց պսակաւոր է այդ կրթանքին մեծագոյն բարձրէն մէկուն վարկով ու երախտագիտութեամբը : Անիկա այդ գիւտին առաջնորդող նամբան, մէթոտները գործիքները մաքրագործեց յայսմաւուրքէն (որուն վերածուած էր այդ աշխատանքը Զարպահանէնեանի, Ալիշանի երկասիրութեանց մէջ), հմտութեանտակ խեղդուած, տափակ ցուցակագրութենէն Վիժնացիներուն, ու փորձեց կարգալ սիրտը մեր ժողովուրդին, մեր գրաւոր սանելծագործութեանց իմացումին մէջ օգտագործելով մինչև իր օրը հասածը, բայց գիրի մէջ չսկսուած ապրումներուն նպաստը, ծանր բայց թրթուն հմտութեան ու լուսաւոր մտածողութեան ու արդար զգանութեան քանի մը պատիկ բարիքներովը կենադործելով առնուազն սրբազն պատմութեան վերածուած հայոց գրականութեան հարազատ նկարագիրը ազատագրելով սուտէն ու փուտէն, կեղծէն ու շփացուածէն: Իրմով անդարձ կը կործանի յորի շրջանակը հայոց գրականութեան պատմութիւնը օլակող: Իրմով նըշմարելի են քաղցր, արդար հեռանկարները որոնք իրենց նուազագոյն իրաւութեամբը, պիտի չէղոքացնեն չարիքը մեր անգիտութեամբը բարգուած մեր միտքին թներուն: Հայոց գրականութեան կրթանքը գիտական կրթանք մը չէ անշուշտ: Բայց չէ նոյն ատեն հրապարակին մէջ կազմապարի ինկած հասարակաբանութեանց հանդէսը: Բնանասիրութիւնը, բնագիրներով պաշտպանուած, կանուաւծ է գտնէլու փոխառիկն ու բնիկը: Աբեղեան այս իմացումին անդրանիկ բանաւորն է:

Կոմիտասը, որուն մասին որ է կընահատանք իր անկատարութեամբը, անբաւականութեամբը տառապանքի կը փոխուի իմ մէջ, այնքան մարզը, այդ անունին ետին բացառիկ, ու գործը, այդ անունով մեր ապրումին անցած, կը զանցեն ծանօթ չափերը:

Թուրամանեանը, իր կարգին ուրիշ հսկայ մը որ մեր մշակոյթին ամէնէն կատարելատիպ, ամէնէն սրտազգաւ ու հարազատ մէկ սեռէն, մեր ճարտարապետութենէն, ոչ միւ այս կարելի ճարտարապետութեան, ոչ միւ ակդրունքները վերբերեց: այլէ մեր աւե-

րակներուն յուղիչ սուուքը փոխակերպեց մեծատարած կեացման: Խրմով մեր արտւեստը ճամբար առու զէպի միջազգային ծանր գեղեցկութեանները, լոյսին գալու հերթէն տառապելով:

Գարեզին Յովիսկիթանցը, որուն գարաններուն, սեղաններու խորչերուն խորց կը պակին մեր մշակոյթին ուրիշ գեղեցկութիւնները, լոյսին գալու հերթէն տառապելով:

Ահա իրաւ, մեծ, արդար անուններ ու փառքեր, որոնց իրագործութերը և ճառապայթումը այլապէս կը գառնան սիրագին երբ գրուին պայմաններուն ծոցը զիրննք ծնող ժողովուրդին: Այս անմիջապէս Այս մարդիկը չինկան երկնելքէն: Արեւմտեան մեծ մշակոյթները: Տարեք քարին կտորը Խտայիա, գրեք հազարով գարով, սպասելով որ անկէ ծնի արձանը: Այս հանգիտորէն, չափազանցութիւն արդեօք բսի թէ այս մեծ մարդերը ծնան էջմիածնի արգանդէն: — Արտաքին ու արագ գտատատան մը թերես հաստատէր տարակոյսը, քանի որ բոլոր այդ անուններուն փառքը իր աւիշը առեր էր գուրսէն: Բայց իմ յօդուածին իմմական առաջադրութիւնը ազգեցցաւթիւններու աւելի կամ նուազ խնդրավան հարցը զիրլուծելը չի կազմէր, բսի անգամ մը: Իմ նպատակն է բանասիրութիւնը ազատագրել իր շատ յաւակնոր ինքնագունութիւններէն, մանաւորաբար Ֆիօբին, թիվին, անօնինին, բառին բանութեաններէն, անոր ետիպ պայման առնել միշտ իմացականութիւնը, բայց երբեք առանձին, այլ համապատիք միւս կարողութեան, երեւակայութեան որ, առանձինն եթէ երբեմն կը զամանէ աշխատաւո՞րը, բայց պաշտպանութեանը մէջ միտքին ու հմտութեան, կը լույս սրբազն անփոխարինելի խմերը, մը շակոյթները կենադործող, իմ նպատակը՝ ծանրանալ կարեռութեան վրայ ուրիշ ազգակներու, հոլ, ժողովուրդ, բարենք, փոշի կամ քալուղ, որոնցմէ կուգան, կրնան գալ սամենայն տուրք բարիք և ամենայն պարգևք կատարեալք», քիչիկ մը ընդլայնելով սրբազն սա տարապին ծիրը, երկինքը փոխազերելով մեր հասողութեան երբուզան, այսինքն աւելի կազմակերպուած, մասնաւորեալ աշխատարանները որոնց ներսը մը շակոյթները կը վերլուծուին, կը վերբաղա-



Այլիսկոպոսական արծուեղորդ

գրուին: Անչուշա: Բայց աս ալ երբեք առանձին, ինքը իրեն համար: Հիմա չեմ բացուիր անկէ գալիք չարիքին որ: մեզմէ ստորգնահատումով մը, կը գանձայ աղէտ երբ մեր արեան ծնունդ մեր ուժերը կը վազեն օտարին երակներուն մէջ . . . :

Ահա, մեծատարած սա նիւթէն, քանի մը ցուցմունք, հին բառով մը՝ նշմարանք:

Խորհրդային Հայաստանը այս շքեղ փաղանգին վրայ ուղղակի, արտաքին իր պաշտպանութիւնը տարածելով, անոր բոլոր տրամադրելիք ուժականութիւնը արամեարելու հզօր ցանկութեամբ, կը լրացնէ դերը զոր ֆառասիրած էլ էջմիածինը, իր անքաւարար միջոցներով, ազգային արական, փշտանքներուն, իսկութեան տառած:

զանումին դարաւոր իր սպասը, անցնող տիքի արժանացած սա զոյգ հաստատութեանց միջոցներով իրազործուած բանական արդիւնքը զարնել կշնորհ, որքան է առ այս կանոնական մեջն ոչ յուռութք է, ոչ ալ խորհրդանշան։ Անոր գահակալներուն խելքովը, դիմումներովը, բոլորանուէր ու սրտազիւր ջանքերովը ոտքի նետուած հաստատութիւններուն մէջն էր որ այս հսկաները առին առաջին շղողերը իրենց տաղանդներուն, հանձնարկներուն։ Հոն վառող պլազմոն ողիէն կուդան մէջն ուղեղները օրոնք հայ բանափրութիւնը կը տարածեն աշխարհին միէ ոչ հրացման, գէթ արդար ճանչման, միը արժէքներէն։

Խորհրդային Հայրենիքէն գուրս միը բանասիրութիւնը միին, արտում ճնշումին ատակն է Սփիւռքին, այս տարազին ետին ընդունելով Հայրենիքէն հեռու ապրելու դատապարտուած տիասրօսն, իրը մարմին ու հոգի, տանց կրօնքի կամ մշակոյթի խորութեան, ու միը իմացական կրթանքներէն թիրես միակն է որ ամէնէն աւելի կը կրէ չարաշուք հետեանքը այդ տարաբզումի տուամային։ Մեր գրականութիւնը, միշտ Սփիւռքի մէջ, գէշ ազէկ կերպ մը դատած է ինքինքը քաշչելու։ Մեր վէպը, յաջող կամ միջակ, ստեղծում կամ եղջերուազար, կ'ապրի կ. Զարեանէն մինսկ . . . կեւոն Մեսրոպ։ Մեր բանաստեղծութիւնը կ'առաւելու նոյնիսկ գէթ իրեր քանակ, երբ բաղդատուի նախափակիքին Մեր հրապարակագրութիւնը ասկեզա՞ը, միը կիրքերուն վրայ շահարկելու առաքելութիւնը վերածելի անդրափիլ արտառութեանց հանէսի մը։ Մեր բանասիրութիւնը և Անոր վիճակուած է աւագ տառապանքը սա նահանջին։ Քառորդ դար առաջ, Նգիպտոսի պատճնորդը, Գահիրէ, վաճառատունէ վաճառատուն կը թափառէր հանդէս Ամսօրեալի հրատարակութիւնը կարելի ընծայող . . . բաժանորդներ մուրալով։ Ասիկա՞ նիւթական երեսը, Հայ բանասիրական կրթանքին մէծ վառարաններէն երկուքը, Վենետիկին ու Վիեննան, կը տառապին ոչ միայն այդ երկիրները զարենող գժախսութիւնները, այլ և կը մատնեն աւերի կնիքը ներսէն տագանապին, արդիւնք՝ մեծ, տիրական միտքերու պակասին։ Դարձեալ կը յիշեցնեմ որ իմ ծրագրէն գուրս է համալգային երախ-

Յ. ՕՇԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ

ԷԶՄԻԱՆԻՆ ԵՒ ՊՈԼԻՍ (1441-1941)

(Հայունակարիս նախադ բիւն և վեց)

Յաջորդ կաթողիկոսի ընտրութեան համար հաւաքուեցաւ էջմիածնի միաբանութիւնը և առաջին թեկնածու որոշեց երուսալէմի պատրիարք Գրիգոր Շըղթայակիրը, իսկ անոր մերժելու պարագային Պոլսոյ նուրիակ Պետրոս Հռոմէլյայեցին կամ Զմիւնիոյ նուրիակ Ղազար Զահկեցին։ Մայր Աթոռի կողմէ երկու պատուիրակներ եկան Պոլսի մասնաւոր նամակներ բերելով հետերին։ Եղթայակիր չընդունելուն վրայ ընտրուեցաւ Ղ. Զահկեցի։ Այս ատեններ ընտրական իրաւունքը գլխաւորապէս Մայր Աթոռոյ միաբանութեան ձեռքն էր, այն պայմանով որ Պարսկահայ և Տաճկահայ կերպններն ալ — Ասպահան և Պոլսի — հաւանութիւն ապային եւ երկու պետութիւններէն եւս հրովարտակ ստանային։ Զահկեցի 1737 Յուլիսին կթղ. Հոչչակուեցաւ և Զմիւնիայէն Կարինի ճամբով գնաց էջմիածնի ուր օծուեցաւ յաջորդ տարին Զատկի մօտերը։

Զահկեցին յաջորդը եղաւ Պոլսոյ պատրիարք Մինաս Ակնցի, որ ընտրուեցաւ 1751 ին համաձայնութեամբ էջմիածնի միաբաններուն եւ Պոլսեցւոց, եւ Օսմաննեան կոռավարութենէն հրովարտակ ստանալով փութաց էջմիածնի և օծուեցաւ նոյն դարուոյ Սեպտ. 15 ին։ Ակնցին պահանջած էր որ Պոլսոյ պատրիարքութեան բարձրանայ իր փօխանորդն իսկ Դէորդ Ղափանցին և այդպէս ալ եղած էր և նոյն տարուոյ Յունիս 15 ին պատշտօնապէս պատրիարք նստած։

Յաջորդ կաթողիկոսն ալ ընտրուեցաւ նոյն ձեռք՝ էջմիածնի և Պոլսոյ խորհրդակցութեամբ։ Նալեանի մերժումին վրայ ընտրուող եղաւ Ալէքսանդր Բ. Բիւզանդացի, որ 1754 Մարտ 25 ին Պոլսէն հասաւ էջմիածնի և օծուեցաւ 4 օր յետոյ։

Առոր ևս մահէն վիրջ նոր ընտրութեան հարկ կը ծագէր, էջմիածնի միաբանուա-

թիւնը դարձեալ նալեանի վրայ կեդրոնացուց իր աչքը, բայց ան իր մերժումին մէջ անդրդուելի մնաց։ Ատոր վրայ ընտըրուեցաւ Սահակ իպոս։ Ահագին 1756 ֆեարբուարին։ Ահագին ակամայ ընկունած էր կաթողիկոսութիւնը և չուզեց վարել այդ պաշտօնը, ուստի զանազան բաղաքներու մէջ մնաց երկար ժամանակ, մինչ էջմիածնի մէջ գործերը կը վարէր տեղապահ Յակոբ Նպու։ Շամախիսցի Սահակի այս անըմբռանելի ընթացքին վրայ իր ընտրութիւնը չեղեալ նկատուեցաւ և որոշուեցաւ նոր ընտրութիւն կատարել։ Պոլսոյ ընտրական ժողովը էջմիածնի հաւանութեամբ կթղ. Հոչչակցից Յակոբի Շամախիսցի 1759 Օգոստոսին։

Նալեան պատրիարքի մահէն վերջ անոր յաջորդեց Գրիգոր Պամանան (1764-1773), որ ընդհարման մէջ գտնուեցաւ Արմէն և. Երեւանիցի կաթողիկոսին (1763-1780) հետո։ Սիմէնն կը խորհէր թէ բոլոր առաջնորդներ պէտք է Մայր Աթոռէն անուանուին, և թէ Պոլսին ալ առաջնորդութիւն մը աւելի չէ, հետեարար Պոլսոյ առաջնորդը պէտք է Մայր Աթոռէն անուանուի և ոչ թէ պետական հրամանով պաշտօնի ձեռնարկէ։ Ինչ որ հայ էջմիածնուոյ ներքին կազմակերպութեան տեսակէտէն ուղիղ կրնար ըլլալ, ուղիղ չէր Օսմաննեան պետութեան կազմակերպութեան տեսակէտէն, որ մայրաքաղաքին մէջ կ'ուզէր ուսնենալ իրեն հպատակ քրիստոնեայ համայնքին պետը, որ ըլլար իրեն պատասխանատու և իր հրահանգներուն համաձայն վարէր իր հասարակութեան վերաբերող կրօնական և քաղաքային գործերը։ Այդ դըրութիւնը արգէն կը կիրարկուէր երեք դարէ ի վեր և Սիմէննին ալ անձանօթ չէր այդ իրողութիւնը, հետեարար իր պահանջը անդորնական էր։ Սիմէնն կթղ. իր միտքը քարեցնելու համար մտածեց Պոլսոյ մէջ կաթողիկոսական փոխանորդ մը հաստատել, որ վարչութեան գլուխը կանգնի և պատրիարքին վրայ ալ իշխանութիւն բանեցի։ Սիմէննի գաղափարակից եղաւ Զմիւնիայ պաջնորդ Աբրահամ Եպօ. Առատապատցի։ Բայց Պոլսոյ մէջ կթղ. փոխանորդ մը հաստատելու ծրագրից բաղսիցաւ պատրիարքին և ամիրաններու հակառակութեան, որոնք Աստապատցին յորգործեցին նախ որ մեկնի յօժարակամ, երբ սա չգնաց,

արքունիկ հրովարտակով հեռացուցին 1764 թվակա 29ին Աստաղատացիին բռնի հեռաւ ցումը մեծ ցաւ պատճառեց Սիմէռնին Պոլսոց մեծամեծները առաջարկեցին որ պարզ կալուածոց հսկող կամ միւթէվէլի մը նշանակուիր կամբածնի կողմէն։ Սիմէռն ստիպուեցաւ հաւանիլ և այդ պաշտօնին նշանակեց ծերունի Բարուել վարդապետը Արմէռն ցաւած էր Պատմանեան պատրիարք քին գէմ կարծելով որ ան է Աստաղատացին հեռացնողը, բայց երբ լուսաբանուեցաւ որ Պատմանեան նոր անդամակ գործիք մը եղած է ազդեցիկ ամիրայի մը ձեռքը, իր գայրութը մեղմացաւ։

Սիմէռն կթզ իր ծրագիրը ուրիշ ձեռվզ մը իրականացնելու համար Պոլսոց նուիրական շրջանակը երկու քի բաժնեց և միւս թէվէլլիք պաշտօնը ջնջեց, և լոյն Պոլիս քաղաքին համար նուիրակ նշանակեց Զաքարիա Կաղղուանցին և հրահանգ տուաւ բուկով որ ընդ նուիրակութեանն որքան և գիպեսցին անդ հոգալիք, հոգասիլիք (1767)։

Գալով Պատմանեանին սա տակաւին եւ պիսկոպոսական ստորինան չընէր։ Իր կամբածն երթալով օծում ստանալուն հաս կառակեցաւ անհարկուած տմլրան, Գալով Մուրատեան, առարկելով թէ Օսմանեան աէրութեան պատրիարքի մը ստոր երկիր երթալը անպատշաճ էր Պատմանեան տառապարկեց Սիմէռնի որ Պոլիս գտնուող եւ պիսկոպոսական ձեռքէն ընդուն ծուումը Սիմէռն մերժեց և նոյնիսկ յանձնառուն եւ զա ինքը անձամբ գալ և ձեռնադրութիւն կառապէց, տառ ալ հակառակեցաւ ամիրան այլազան պատման քններ բերելով և Պատմանեան իննը տարի պատրիարքութիւնն վառ բեց լոյն կարդուապիտական ստորինանք։

Պատմանեանի հակառակորդ խմբակը երկար ճիգերէ յետոյ զերջապէս յաջողեցաւ գայն տապացիլ Անոր յաջորդ ընտրուեցաւ իշմիածնի նուիրակը Զաքարիա եպու Փօքուգեան Կաղղուանցի (1773-1781)։ Զաքարիայի ընտրութիւնը ուրախութիւնն պատճառեց Սիմէռնին որ օքնաւութեան կոնդակ մը դրէց առ վեց կանոններ նշանակած է պատաւ ընտրական պաշտօնավարտթեան մասին։ Վեցերորդը կ'ըսէ որ օթայր Աթոռուն ստորա դրեցնար և հրամանակատար և հնագանդ մասց ու

Սիմէռնի նշանաւոր գործերէն մին եւ զաւ Տօնացոյցի կարդաւորումը, որուն արքա պագրութիւնն ալ աւարտեցաւ 1775ին և յաջորդ տարին ցրուեց ամէն կողմէ և հրամայեց որ 1777 տարայ սկիզբան նոր Տօնացոյցը գործածեն և անկատ ընեն կաթոլիկներու տապաւ սթունացոյցը։ Նոր Տօնացոյցի մէջ կատարուած կարգ մը փափոխութեանց համամիտ լէր Կաղղուանցին, բայց ակնածելով Սիմէռնին թոյլ տուաւ որ Պոլսոյ մէջ ալ կիրարկուի ան։

Երեւանցիք մահէն անմիջապէս յետոյ իշմիածնի միաբանութիւնը կթզ ընտրեց Դուկաս Ա. Կարնեցիին (1780-1799), որուն հանոյ չեղան Պոլսոցիք իրենց պատրիարք Կաղղուանցիին գլխաւորութեամբ և որոշեցին եելած ընտրութիւնը չանչնալ, նորունտիր կաթողիկոսին յիշատակութիւնը չընել, և կառավարութենէն հաստատութեան հրարվարտակ չառնելու (Աշխատառում, էջ 3142)։ Դուկաս ստիպուեցաւ զերազան գիրք մը բռնել։ Այդ միջոցներուն Կաղղուանցին ինկատ պատրիարքութենէ և իրեն յաջորդեց Յովհն Համատանցի (1781-1782), որ Դուկասի հետոցնեան շահած ժողովրդականութեան տեղի տուաւ և որոշուեցաւ որ Դուկասի կաթողիկոսութիւնը ճանչնան։ Ապա Օսմանեան կառավարութեան հրարվարտակը առնելով հասցէին դրկեցին և Դուկասի անուան յիշատակութիւնը սկսաւ։

Համատանցիին կարճատեև պատրիարքութենէն յետոյ Զաքարիան նորէն գահը ձեռք ձգեց (1788-1799)։ Ան ժողով մը գումարեց 1784 Յունիվար 26ին ուր որոշուեցաւ թողուլ Սիմէռնին ծննացոյցը և նորէն հինը կիրարկուի Այցաքէ հրահանգ տրուեցաւ, որուն տեղ հետեւեցան։ Այդ շփոփ կացութիւնը տեւեց մինչեւ Զաքարիայի մատը։

Զաքարիայի մահէն յետոյ Պոլսոյ պատրիարք ընտրուեցաւ Դանիէլ եպա։ Սուրբ մառեցի (1799-1800) իշմիածնի նուիրակը Ռումելիի վիճակին Դանիէլի տառջին գործը եղաւ ամէն կողմէ հրամաններ դրկել որ կին Տօնացոյցը վերանեն և Սիմէռնին միայն հետեւին Այսպէս փակուեցաւ Տօնացոյցի փափոխութենէն յասաջ եկած ինդիրը։

Դուկաս Կարնեցիի մահէն յետոյ նոր կաթողիկոսի ընտրութեան կործը տդիր

անցուղարձերու աեղի տուառ Պոլսոյ մէջ, ծանօթ Դաւիթ-Դանիէլեան վէճ անունով, որ բուռն յուզութիւնը պատճառեց իշխանի մէջ ալ (1801-1808):

Եփրեմ Ա. Կաթողիկոսի (1809-1830)

ընտրութիւնը անհակառակ լինդունուեցաւ

տաճկահայոց կողմէ: Ցովհ. պատրիարք

Զարմալըրնեան (1802-1813) անմիջապէս

հրամայեց յիշատակել անոր անունը և կեռ-

զեցիներու մէջ, խոհեմութիւն սեպելով

հրավարտակի համար գիմում չընել Օսման-

եան կառավարութեան, նկատելով որ Եփ-

րեմ երկար ժամանակ Ծուսիոյ մէջ գլու-

նուած էր: Զգուշութեան համար առնուած

այդ քայլը յետոյ գարձան հաստատուն սո-

վորութիւն և Եփրեմին սկսելով իշմիանի

կաթողիկոսներուն համար այլեւս Օսման-

եան հրավարտակներ չստացուեցան: Ասոր

գլխաւոր մէկ պատճառն ալ այն էր ան-

չուշատ որ Եփրեմի օրով իշմիանի դարձրե-

ցաւ պարսկական էրկիր ըլլալէ և եղաւ

ուսուական: իշմիանի կաթողիկոսներ այլ

եւս ուղղակի յարաբերութիւն չկրցան ու-

նենալ Օսմանեան կահավարութեան հետ:

Պոլսոյ պատրիարքները գարձան Ամենայն

Հոյաց Հայրապետի լիազօր Ներկայացու-

ցիչները և իրենք ստանձնեցին նուիրակնե-

րուն զերն ալ և անոնց առաջումը գար-

րեցաւ:

Եփրեմի յաջորդ Ցովհաննէս Հ. Կար-

րեցիի օրով (1831-1842) իշմիանի և Պոլս-

ոյ յարաբերութեանց խնդիրը արձարծուե-

ցաւ վերտին: Ցովհաննէս չորս առաջարկ-

ները ըրաւ, որ 1. — Կաթողիկոսի անունը

պատարագի և ժամանակութեան մէջ յիշուի:

2. — Երեք տարին անգամ մը թեմերուն

միւռոն բաշխուի, 3. — Տաճկահայոց էրկե-

ղեցիներուն մէջ իշմիանի գանձանակ հաստատուի. և 4. — Կ. Պոլսոյ մէջ իշ-

միանի մայուն վերահսկիչ գործակալ մը

գտնուի: Ցովհաննէսի կոնդակները ուսւա-

կան դեսպանատան միջոցաւ դրկուեցան և

այդ ճամբով ալ անոնց պատասխանը առ-

նուեցաւ: Տաճկահայերը կ'ընդունէին Հայ-

րապետին առաջարկներէն առաջին երեքը

և կը մերժէին չորրորդը որ Օսմանեան կար-

ուավարութեան ալ ընդունելի չէր:

Կարեցիի օրով կազմուեցաւ և հաս-

տատուեցաւ Ծուսիութեան համար Պոլսէ-

նիէն (1836 Մարտ 11), որուն կարգ մը աբ-

րամագրութեանց չուզեցին ենթարկութիւն տաճկահայք և բոլոգներ արձակնեցին շա-

րունակ, որոնք սակայն լսելի չեղան և

կաթողիկոսական հետագայութիւննե-

րը կատարուեցան ոչ թէ տաճկահայոց պա-

հանջաման համաձայն այլ ըստ Պոլսէնիէի

տրամադրութեանց:

Կարեցիի յաջորդ Ներսէօն էր. Աշտա-

րակեցի (1843-1857) աւելի սիրուած դէմք

մըն էր: Պոլսոյ պատրիարքը Մատթէոս

Չուխանեան (1844-1848), իր առաջին պա-

տարագին յիշատակեց Աշտարակեցիի առ-

նունքը Տաճկահայոց մէջ Ամենայն Հայոց

Հայրապետի անունին յիշատակութիւնը

գագրած էր 1828ի ուսւա և թուրք պատե-

րազմէն ի վեր: Մատթէոս պատրիարք

Ներսէսին ուղղեց շնորհաւորութեան և կը

պատակութիւննեան գիր մըն ալ, որոնք շատ

գոն մալարէսին դրկեց արամանան

դակուակ մըն ալ յած էր: որ 1844 Մերգ

տեմբերին ազգային մեծ ժողովի մը տա-

ջեա կարգացուեցաւ: ուր որոշուեցաւ նաև

որ այնուհետեւ Մայր Աթոռու կաթողիկոս

սին յիշատակութիւնը կատարեն Օսմանեան

տէրաթիւնն առակ գտնուուղ բարգր հայ և եկե-

ղեցիներուն մէջ, երկու Ամենունները իրա-

րուն ձեռնուով զրկոււին, միւռոնց պատրիար-

քին ուղղարկուի և նա բաժնէ վիճակնե-

րուն: Խսկ պանակէի տուչութիւնը Օսման-

եան կառավարութեան միտքը արթնցուց

որ ինքն ալ եկեղեցական աւագանին ձեռ-

քանչաններով պատակ այնուհետեւ:

Գէորգ Դ. Կաթողիկոսն ալ (1866-1882)

կրկնեց Պոլսոյ մէջ կաթողիկոսական նեց-

կայացուցիչ մը հաստատելու բորձը և յա-

տուկ պաշտօնագրով զրկոււին, միւռոնց պատրիար-

քին ուղղարկուի և նա բաժնէ վիճակնե-

րուն: Զալարեանը, որ Պոլսի հասաւ 1868

Մեպու, 13ին, բայց թէ հայրաթիւնը և թէ

կառավարութիւնը չուզեցին նաևնալ Զա-

լեանի պաշտօնը, որ ութ ամիս պարապ

ՆԱՐԵԿԸ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Անսպատական կեանքի զարգացումը ինչպէս այլուր, նոյնպէս Հայաստանի մէջ կապուած էր պետական կեանքին։ Է.-Լ. դարերուն արարական արշաւանքներու ժամանակ, երբ անկախ ու բարգաւաճ աւատական իշխանութիւնները կը խորտակուին, անոնց հետ վանքին ալ կ'ամայանան, և վանական կեանքը կը թուլայ։ Խոյ Թ. և Ժ. գարերուն, երբ մեր աւատապետական երեք մեծ իշխանութիւնները, Բագրատունեաց, Սիւնեաց և Ամբրունեաց, նորին կը բարգաւաճին, վանական և անսպատական կեանքը թափ կ'առնէ այս անզամ շատ աւելի արգիւնաւոր և մեծ չափերով։

Ժամանակի մտայնութիւնն էր որ մարդ երբ խոս պիտի մտամի և անոր փառքը ծաղկի նման պիտի թօթափի, ուստի լաւագոյն է բարի գործ կատարել և իր հոգիի փրկութեան աշխատիր։ Հայ իշխաններու մէջ տեսակ մը մրցանք կար վանքը լինելու և բարեկարգութիւններ ընելու Ասողիկ (Դ. Գիրք է. Գլուխ) մանրամասն կը պատմէ թէ ինչ նշանաւոր վան-

մալէ վերջ ստիպուեցաւ վերադառնալ եղմիածին։

Երկու Աթոռներու յարաբերութիւնները Պոլոսէնիէի և Ազգ. Սահմանադրութեան կողմութեամբ բաւական հաստատուն և ուրոշ ձեւ մը ստացած ըլլալավ այդպէս ալ շարունակուեցան մինչեւ Ա. Համաշխարհային պատերազմը, որու ընթացքին թէ թուուիյ և թէ Թուրքիոյ մէջ նշանաւոր յեղափոխութիւններ պատահեցան, Պոլոսէնիին և Ազգ. Սահմանադրութիւնը գաղրեցան տիրոզ պետութեանց օրէնքներու մաս կազմելէ։

Կոստանդնուպոլսոյ վերջին պատրիարք Մերոպ Նարոյեան, ընտրուած 1927ին, աշխատեցաւ յարաբերութեանց կապը պահել Մայր Աթոռին հետ՝ կարելիութեան սահմանին մէջ։

Ն. Վ. Գ. *

Քեր չինուեցան Աբաս Բագրատունիի և Անահիա Մոկացի կաթողիկոսի ժամանակ, և Հայոց աշխարհում կը ծաղկէին ու կը պայծառանային կրօնական կարգերու հանգէս։ Ժամանակակից տարեգիրները բազմաթիւ վանքեր կը յիշին, որոնց զբւաւորները լսինք արդէն։

Հայ վանքերն ու անսպատաները իրենց կենցաղով տարբեր չէին արեւելքի միւս նման հաստատութիւններէն։ Գրիգոր Նաւելիցին այս կարգի հաստատութիւններէն մէկուն՝ նարեկայ վանքին մէջ սնաւ ու կազմուեցաւ։

Ինչ որ սակայն շեշտուած կողմը մնաց միշտ հայ վանքին և անսպատին, ատիկա իր հոգիի գպրոց մ'ըլլալու զուգընթաց՝ մաքի ալ մարզարան մ'ըլլալն էր, ուր մեր ցեղին կեանքն ու քաջաքակընթիւնը կարելի չափով գտած է իր արտայայտութիւնը, գարերու երկայնքով։

Աշոան Երկաթի մահէն յիտոյ եկող հա-

րիւրամեայ խազաղութեան շրջանին, ճարտարապետութեան, քանդակագործութեան և նկարչութեան հետ կը մշակուին կրօնական, պատմական և մեկնողական գրականութիւն մը, միակ և զիխաւոր երեսները գրեթէ մեր գասական գրականութեան բովանդակ շրջանին։ Թէեւ կազմակերպուած զպրոցներ գոյութիւն չունէին, բայց վանահայրերը, յանախ ուսեալ մարդեր, իրենց շուրջ կը խմբէին ուսումնասէր և ընդունակ հոգիները։ Անոնց հմտութիւնը զլիխաւորաբար Ս. Դրքի և կրօնական զրականութեան շուրջ կամփոփուէր։ Այսպիսիներ և մեծանունն ի գիտութիւն և եղած են Մովսէս, Դաւիթ և Պետրոս, որոնք լայն հոչակի տիրացած են իրենց ժամանակին։ Ասոնց կարգէն էին Ասողիկի յիշած և իմաստակն Ասմաւէլ, բազմաշնորհն ի գիտութիւն գրոց սրբոց և յերգոս երաժշգութեանց։ Խոյն պատմիչը կը գրէ Խլածնրի Վանքի վանահայր Բարսեղի համար թէ կը լցոնէր և զամենեցուն զպակասութիւն կամ զվերակացութիւն գիտական և իմաստական հանճարզ ։ Խոյնպէս Մովսէսավանքը Խարբերդի մէջ հարուստ է եղած բազմապայծառ և բնական իմաստնովք ։ Այս գիտական վարդապետներու մօտ, ինչպէս լսինք, կը հաւաքուէն ուսումնածարաւ բազմաթիւ երիտա-

սարդներ, յանձն առած· ամէն զրկանք սիրով կը շտեմարանէին իրենց զարպետներու զիտցածը, որ ուրիշ բան չէր, բայց Սուրբ Գրքի մասին դպրոցական (scolastique) հրամիս մեկնաբանութիւններ, և գաւանական վէճերու շուրջ ծանօթութիւններ: Այս կերպ պէտք է ստացած ըլլայ նոյնպէս Դր. Նարեկացին իր ուսումը առ ոսս Անանիա Նարեկացիի, իր մեծ անոն ազգականին, որ իր կարգին պանիրուն պուետիկոս մըն էր:

Դէտք չէ մոռնալ նոյնպէս թէ, քաղաքական տեսակէտով, Թ. դարուն արարական տիրապետութիւնը իր զայրէջքի մէջն է, և կեղորոնչն հեռու ինկող երկիրները անպատճի իրենց անկախութիւնը կը փորձէին վերագտնել: Բազրատունիք արդին փաստը, և շատ չանցած Արծրունիք և Ռշտունիք կազմեցին փոքրիկ թագաւորութիւններ: Աւելի քան դար մը տեսող այս իշաղաղութիւնը պիտի քաջարիքական ձեռնարկներու, տաճարներ, վանքեր, պալատներ ու մահանդադ այս բոլորը իմաստաւորող և անոնցմէ բխող զրական կեանքի մը վերազարթնումը, մեր մեծ ազոյն զարերէն մին պիտի ընէր Փ. գարը:

Այս վերազարթնումը Հայաստանի յատուկ չէր, արարական կայսրութեան մէջ եւս Գուրանի շուրջ լիզուագիտական և աստուածաբանական շրջան մը կը սկսէր: Յետոյ թիջէկներ, աստղագէտներ և իմաստասէրներ կը փորձէին կարելի ճիջը իմացական նոր դար մը երեսելու ժամանակակիրներ և պատմագիրներ ամէնուրեք, և մահմէտական հողին վրայ կը զարգանար ժամանակին յատուկ օքնսովութիւններ, որ այսօր իսկ ուշազրաւ է: Կը ծնէին ու կը զարգանային միստիքական աղանդներ, որոնք ունէին իրենց զարմանալի զարդապետութիւնները, բանաստեղծութիւնը, մեթունները, աստիճանները, հըրացները և կատարելութեան հասած սուրբերու ազնուականութիւնը:

ՆԱՐԵԿԻ ՆԱԽԱԾՆԹԱՑ

Նարեկէն շատ առաջ քրիստոնէական կեանքը Հայաստանի մէջ քանից իր ծաղկման շրջաններն էր ունեցած: Ազօթքներ գրելը՝ առասարակ եկեղեցւոյ հայրապետ-

ներուն սիրելագոյն զրազումներէն մին էր: Մեզի ծանօթ ազօթագիրները երկու զբլխաւոր և այլու հասարակոց մեթասներ կը կիրարէին, կամ աղօթքը կը կիւտէին յառաջարուած նիւթին շուրջ՝ որոշ զգացումներու և մզումներու ներքեւ, ինչպէս փառաբանութիւն, նշորհակալութիւն, զջում և ապաշխարութիւն, մալթանք չնորհքի, հոգերը որդնութեան, յաշողութեան պաշտպանութեան կամ առողջութեան համար, և կամ ասոնց ամենուն կ'անդրագանայ միանգամայն, խտացնելով զանոնք նոյն աղօթքին մէջ:

Այդ գրականութեանը մէջ կային յատկապէս անապատականին վերաբերողներ, որոնցմէ անապատականը կը ստանար իր մտաւոր մնունդը: Եղիշէի մթան խրատու յաղագս մրանանց ա: Լուսաւորչին վերաբրւուած Յաճախապատու ճառերու ի՞ի. զիլում նոյնպէս զանականներու յատուկ խրանեներ կան: Միանձան համար խրանեներ զրած է նաեւ Նարեկացիի ուսուցիչ Անանիան:

Ինքնուրոյն գրուածքներէն աւելի կային թարգմանածոյ վկայաբանութիւններ և եկեղեցւոյ նշանաւոր հայրերու գրուածքներ, ինչպէս Եփրեմի, Թարսեղի, Կիւրդի և Պոկերեանի գրուածքները: Ասոնցմէ մեր մէջ ամէնչն աւելի տարածուած և ծանօթը եղած է Եփրեմ Ասորու Պիրք աղօթիցոյը՝ որ քանից Նարեկացու ողբերգութեան հետ է հրատարակուեր, երկուքին միջն եղած զաղափարի և ոնկ նմանութեանը պատճառու:

Աղօթքներ ու խրաներ ունի նաեւ Մանդակունին, և իր Վասն խստովանութեան ճատը շատ նմանութիւններ ունի Նարեկացիի ողբերգութեանը հետ: Հայեկեղեցւոյ ժամերգութիւնը ճոփ է ապաշխարութեան աղօթքներով և քարոզներով: Ճգնաւորներն ու անապատականները ուշագրաներու աղօթքական առարկայ են նաեւ մեր շարականներու մէջ:

Մեր գրականութեան, այսինքն գրաւոր գպրութեան, առաջին օրերէն պկեալ հայ մտքի աղջային ստեղծագործութիւնը ամէնչն աւելի երեւան պիտի զար բանաստեղծութեանը մէջ: Եկեղեցական բանաստեղծութիւնը ուրիշ բան չէ բայց օրիներագութիւնը ընդհ. Եկեղեցւոյ մէջ ծաղկած

ու զարդացած, քրիստոնէութեան աստ և աւած պաշտութեանը հանդիսաւորութիւն տարու համար նեկեղեցւոյ կազմաւորման համաշրջանին կ'երգուէին հրէական սպովութեամբ սաղմաներ, և Ս. Գիրքէն գորդ մը օրհնութիւններ, սակայն կրօնական եռանդը տակաւ չբաւարարուեցաւ միայն կին երգերով և յարինց նորերը:

Մեր նեկեղեցւոյ հոգեւոր երգարանը նոյն է, թէն անոնց նեղինակներին շատեր կը մասն անձանօթ: Թէ բանաստեղծութեան այս տեսակը ինքնարուին չէ եղած մեր մէջ և ազգուած ու հետեւած է դիմաւորաբար Ս. Գիրքին և յոյն նեղեղեցւոյ օրհներգութեան զարգացման, ոչինչ կը կորոնցներ իր արժէքէն, երբ նկատի ունենանք մանաւանդ բնդկանուր և հասարակոց տուսանքները նոյն սերին: Թող թէ հայ շարականոցը ունի ինքնարուին և իրեն ցատուակ այնպիսի երգեր՝ որոնք միայն հայուն կ'ունան ըլլալ: Ոչ մէկ տար նեղեղեցի մեղի շափ շափ հոգեւոր երգեր ունին, որ կը բարցուցէ մեր ժողովուրդի բանաստեղծական նկարագիրը:

Թէն յոյն է լատին հոգեւոր քերթողուութիւնը տիրապետուած է հայցողական եւ մոռալ գոտութեամբ, մերը տիրապետուած է ոգեղէնաւթեամբ, գորովով, որ այս քան անհրատեշտ է տանդագործութեան թափը կարեկի ընելու համար: Վեայս տարբեր չէր կ'ունար ըլլալ: Իթէ աղօթքը ճիշճ է տառապողին, անզնականին, իթէ ան օրներզն չ է նորիհակալութիւնը բարիին, թէ յոյսն ու երազն է այս կեանքէն վեր ուրիշ կեանքի մը, ով մեզէ աւելի տառապեր, սիրեր և երսազեր է Մեր ժողովուրդը սեսլապաշտ, բարի, այս կեանքէն անդին տեսնող և անմահութեան կերպարանք տառացող ժողովորդ է, և աղօթքը չնչառութեան չափ տնհրածեշտ ու բնական է իրեն համար:

Այս նորին մշած է երգելու համար, ան եղած է աւելի առ աղօթէլու համար: Ան որքան համերգ մը, նոյնքան և աղօթք մը, սազմու մըն է: Հոգին կ'աղօթէ ու բովինու վնդքինքը կ'զգայ շատ պղտիկ՝ ընդարձակ այս տիեզերքին մէջ, զարհուրեմի ասֆերու տաշն, կիրքիրուն տաշն՝ որոնք կ'առնան մեր ներար, աւելի փոքր՝ հոն, ուր մենք կ'առաջնորդէ մեղքը և ուր մենք կը հայած է խոզի խայթը, պղտիկ՝ կեանքի

փորձութիւններուն դէմ, և աւելի պղտիկ՝ մահուան առջն Այնքան տկար ենք որ կը փնտունք բնագործէն մեր վերև անուն գորով մը, հայրական զօրութեան մը որ մեզ պաշտպանէ, ու մեր ձեռքերը կը միանան և մեր ծունկերը կը ճկին անդիմագրելիօրէն անոր առջն, և որուն կ'աղաղակենք խելայիզ, սպնութիւնու:

Խնչ պէս կը սեսնուուի, եթէ աղօթքը տաստուածային է չնորհիւ Անոր, որմէ կ'աղերսուի, խորապէս մարդկային ալ է, չնորհիւ այս զգացութեարուն, զորս մարդը ունի: Աղօթքը գուստարն է վշտին և սիրոյն: Եւ որովհեամ աղօթքը մարդկային է, Գեան աբար տիեզերական: Ան կը հնչէ ամէն տեղ, ուր կայ մարդ մը որ կը տառապափի, սիրտ մը որ կը փափախէ: Պլուտարքոս կ'ըսէր, և Անոանց պատուարի քաղաքներ կան, բայց առանց տաճարներու քաղաքներ չկան»:

Մարդիկ կ'աղօթեն սինակոներու մէջ, մզկիթներու մէջ, Հնդկաստանի կսատուներուն մէջ, մարդիկ կ'աղօթեն նաև բաց երկնքին ներքեա, անտառներու խորը և անհորդոն անապատներու ապազին: Ամէն աղօթք կրնայ ապիլ Աստուծոյ սրտին՝ երբ անվիզ է, սակայն այնքան ասելի որտազին է ան երբ հոգիով և ճշմարտութեամբ է, այնքան աւելի հզօր և լայն է իր թը-պէքը, երբ չէ ծանրացած աւելորդապաշտութեամբ: Ամէննէն գեղեցիկ աղօթքը ամէնէն պարզ աղօթքն է:

Գրտութիւնը մեզի կ'լսէ թէ ոչ մէկ ոյժ կը կորսուի բնութեան մէջ, թէ ամէն թրթացում կը միրճուի անսահմանորէն եթերին մէջ: Նոյն է հոգիի Արկանյին թրթացման համար՝ ար աղօթքն է: Ան կը ճամրորդէ անունին մէջ և հզելէ վերջ սրտի մը որ մեզ կը սիրէ, կը վերապառնայ մեղի օրհնութեամբ:

Երբ ժողովուրդ մը կ'աղօթէ, ան կը բնայ անցնիլ ցաւագին տագնապներէն և գուգալ ավանցմէ ճակատը վեր, խոռվքէն վերջ, զերագանելով խաղաղութիւնը իր հոգիին: Ան այս կերպ կը գտնէ իր հաւատքին մէջ հոգեկան վերանորոգման և երիտասարդութեան ոյժ մը: Ահա թէ ինչու համար հայ ժողովուրդը ամսան է, հակառակ իրեն նկած բոլոր չարիքներուն, Նարդիկացին հայ մըն է և մեծ աղօթող մը:

(3) Եղիշէ վԱՐԴԱՂԵՏ

**ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱՇՇՏՈՒԹԻՒՆԸ
(ՀԱԴԱՐԱՆՈՒՐ ՑԽՍՈՒԹԻՒՆ ՄԲ)**

Հայ եկեղեցական երաժշտութեան ծագումի և անոր յարակից նշանապրերու ըրովոյթի մասին ցարք չենք ունեցած փաստացի երկասիրութիւն մը, կամ գէթ՝ բարձրար ֆանօտութիւն, նշդող՝ անոնց հեղինակն ու թուականը, կազմութիւնն ու դրույթը կամ անցուցած չըջանները, Մինչդու զ անոնք մարմառուրորդ շարականի բանակուստութեանց հեղինակները, գրիմէ ամբողջութեամբ, նշդուած են պատմութեան կողմէ և:

Հայ եկեղեցական երաժշտութիւնը տարակոյս չկայ թէ Ս. Սահակ և Մեսրոպապի օրերէն կը սկսի. քանի որ անոնք եղած են ստեղծիչները մեր ազգային գրականութեան, հիմնադիրները մեր եկեղեցական որէնսդրութեան, երգիչները քրիստոնէական մեր զոյս հաւատքին, ի մի բան չանակիրները մեր իմացական խոյանքին, Անոնցմէ առաջ, անտարակոյս, հայ ցեղն ունէր իր երաժշտութիւնը, յաճախ քեզայեղուած Գողթան մրգիչներով, բայց թէ՝ հեթանոսական շըջանին այդ միւսնոյն երաժշտութիւնն էր որ կը տիրէր նաև մեռնեաններէն ներս. փաստաբաններու համար Արքացգլուխներու կամ Անակիտներու երեսութեական շքեղութիւնը, եթէ ոչ՝ առաւել կամ Ֆուրազ Նուբրականութիւն մը մարտնացնոց երաժշտութիւն մը գոյութիւն ունէր այդ շըջաններուն. Դժբախտաբարու պատմութիւնը կը բռէ այդ մասին։

Միսիբարական կրնակն քամակն համարել արդիօք այն պարագան, թէ յոյներն ու լուսիններն ալ կ'անցիւատան իրենց նախաքրիստոնէական շըջանի երաժշտութեան սրբազն կողմը, տրուած ըլլարվ որ ջատինները յոյներէն պատճ են չորս բառն ձայներու (անհենտիկ) գրութիւնը Ս. Ամբորուսի գրով Գ. գարու կիսուն և առելցուցած անոնց վրայ քոր կողմեր եւս (plagal). Մեծն Դրիգոր պապի օրով Ն. գարու կիսուն և կազմած են այսպուանի իրենց ութիւնները Եղիներն ար իրենց կարգին, փիւնիկներէն առած ըլլարվ որ ջատինները յոյներէն պատճ են չորս բառն ձայներու (անհենտիկ) գրութիւնը Ս. Ամբորուսի գրով Գ. գարու կիսուն և առելցուցած անոնց վրայ քոր կողմեր եւս (plagal).

Քեռորդի, կազմած են նախապէս իրենց չորս բառն ձայները՝ նախաքրիստոնէական շըջանն և ապա ամբողջացուցած ութիւ. բայց երկու այդ ցեղերն ալ չունին փաստացի տեղեկութիւն իրենց նախակին երաժշտութիւնների մասին՝ քրիստոնէական շըջանի իրենց երաժշտութեան վրայ։

Լուս ոմանց տասը հաջուռուած, մեր ութիւ ձայն եղանակները մերայինք կը կիմնեն ութիւ ձայն փամ կանոն Սաղմոսնեւ գրաց. նոյն թիւք ցոյց կու տան նաև յոյներն ու բատինները, ձետեւաբար, քրոջ կը տնանենք հնագոյն երեք քրիստոնեայ ցեղերուն առթիւ թիւին վրայ համաձարնութիւնը, իրնանք ճնթագրել թէ մերայինք ալ ընդօրինակած ըլլան յունական գրութիւնը, իրեն հնագոյնը. ըստ որում, մեր գրականութեան հիմնադիրները Պուստականի մէջ առացան իրենց մտաւորական և գեղարուեատական պաշարը և փոխադրեցին Հայաստան, ինչ բան որ իւ պակսէր իրենց Ասորեստան ևս ունեցաւ իր մշակութային ազգեցութիւնը մեր վըսրայ, բայց ոչ Յաւնաստանի չափ. Քեզարուեատական և կմաստանիրական շըջանն էր զոր կ'առաքէր Յունաստան այդ գրաքրուն և երաժշտութիւնն այնքան զարգի էր են՝ որ կովարտակներ և արէնքներն իսկ երգով կը ձնաւցուին մուզուգութեան վկայ՝ այն պարագան որ միւսնոյն անոնց նով մկրտեցին գրէնքներն ալ, անուանելու ըստ զանոնք նօմու. ինչպէս որ երաժշտութիւնը կ'արտայացանին նօմաներով, ձայնանիչ։

ԺԲ. գարու ակիզրները մեր մէջ ալ մօւս գտած են տեսակ մը խազեր, ձայնանիչներ, ճարոնեցի Խաչառուր պարտապեսի ձեռամբ և ցայսոր կը տեսնենք զանոնք մեր Նարականներու մէջ զանազան ձեւերով, խմբովին կամ անշատարէն տեղաւորուած գրաբերու վրայ, Բայց, զըժուախտաբար ըստնք թէ բարերախտաբար, շենք գիտեր անոնց նշանակութիւնն, գուստ ցէ եթէ կարենայինք բաւծել անոնց գրաբառ նիքը, գրուարանայինք անոնց կիրարկուաթիւն մէջ, անյանի գրաբերու պահանջքին ալ, առանց անուանելու ըստ զանոնք պահանջքին առանց անուանելու թէ բարերախտաբար անուանելու ու շըջանին այ-

ունին անոնցմէ՝ ձեւերու չնչին տարրերու թհամք և կ'ընդունին թէ անյիշտառք ժամանակներու ծնունդ են անոնք որ կ'երթան յանդիլ մինչեւ բարունական նշանագիրներու դարը օրուն երեք հասած ըլլան ներհուն բանասէրներն անդամ իրենց պրատումներու ընթացքին։ Եւ այս իրենց խոսովանութիւնն է։ Այդ նշանագիրներու ազդեցութիւնը մասամբ կրած Գարդուսան (Chartreux) կրօնաւորներուն երգը որ փոքր ինչ կը տարրերի ներկայի լատին երգերէն, չէ կրցած բաւարարութիւնն տալ արդի հմտու բանասէրներէն և երաժշտական պատմութեան կեղինակաւոր դէմքերէն Ա. Լավիննեագի հետաքրքրութեան և իր հարցումներուն հազի թէ կը կը կրտուր պատասխաններ տրուած են անոնցմէ մի քանիներու նշանակութեան մասին։ Մեր մէջ ալ, ժամանակին, Կոմիտաս վարդապետ ի զուր վասնեց իր ջանքերը, դասաւորեց իր պրատումներուն արդիւնքը եղող զանազան մատնեադարաններէ հաւաքած բատական իմաստները և սակայն, այսաւու Եւ անոնք կմաս կը գանուին Հայաստանի Պետական Թանգարանը զորս ես դրկած եմ, Ո. Թէրէմէզշահնի օրով, 1934ին։ Ուրեմն, այդ նշանագիրները կը մանա զալսնիք և հեռու են ընորոշել որ Է եղանակ։ Աւելցնենք նաեւ թէ մեր ութը ձայները՝ ութը տարրեր եղանակներ են իրենց էութեան մէջ և կը տարրերին լատինականէն՝ հիմնապէս, նկարագրի տեսակէտով։ Խոկ յունականէն՝ առաւելտպէս յօրինուածքի և արտայայտութեան ձեւի տեսակէտով։

Այս մասին օտար բանասէրներ ոմանք կը պնդեն թէ յունական երաժշտութիւնը չէ այս աղքիւրը որմէ քաղած են Ա. Սահակ և Մեսրոպ հայ եկեղեցւոյ ութը ձայները, և ոմանք ալ կ'ըսնի թէ հայերը, Ասիոյ մէջ տեղաւորուած ամենակին ազգերէն մին ըլլալով Քաղէցացւոց։ Սուրբստաննցւոց և մանաւանդ Լիդէցացւոց հետ մշակած սերայարերութեան թերմամբ, իսուած են երարեն նոյն լեզուները և երգանք միեւնոյն նուագներով։ և ապացոյց մ'ալ կը մատնան թէ հայ երաժշտութեան Դ՞օ. ձայնը ճիշտ նմանն է Լիդէցացւոց կին նուագին։ Արդ, երբ օտար բանասէրներ այդքան վաստակուն կ'արտայայտուին մէկ եւ

շանակի նկատմամբ, կը նշանակէ թէ մեր նախագրիստոնէական երգերու կորիկները կերան գտնեւիլ տակաւին մեր միւս ձայներու մէջ այ ։ խնդիր է թէ՝ ո՞ր աստիճան հարագատարէն ցոյց տրուած են միւսներն ալ։

Մեր ութը ձայները առաջին անգամ լոյս լնծացոյն և Եւրոպայի ծանօթացնողը եղած է Շույտոյէր, հոչակաւոր արեւելաւ գէտը, երկրորդը կու զայ Վիլլոր, նոյն քան անուանի գիտնական որ արեւելեան գեղարուեատը խորապէս ուսումնասիրած և առաջնոյն տեսութեանց համամիտ և սաւկայն ինքն ալ իր կողմէ տարրեր ձեւով կը ներկայացնէ մեր ութը ձայները։ Ասոնց երկուքին ալ նմոյշները ունենաւով ի ձեռին կը տեսնենք թէ կիմական տարրերուն թիւն մը կը տիրէ անոնց միջեւ։

Ծակոյտէրի գրութեան մէջ չենք տեսներ երգեք հայկական դրոշմի նշոյլն խոկ. րաց ի Ա.Զ. և Դ.է. որոնք շատ հեռուներէ կը յշեցնեն այդ եղանակները. իր նիրկայացուցած ութը ձայներն ալ իմաստ տափակ և միօրինակ ձայնագութիւններ են զորս բաժնած է երկու մասերու բուն ձայներ և կողմէ ձայներ վերեւ լիշուած պապերու զրութեան պէս։ Վիլլորոյի ցոյց տուածն ալ այդ միեւնոյն բաժնուումներն ունի, րայց արեւելեան երգերու յատուկ եղող գեղգեղանքի նօթերը (ornement) կը պահէ և մի քանի ձայներու մէջ ալ մերձաւորութիւն մը ցոյց կու տայ արդի գործածական ութը ձայներու հետ։ Առաջինը ցոյց չի տար իր զննութեանց արդիւրը. Խոկ երկրորդը կը յայտնէ թէ Գայէրէի եկեղեցւոյ առաջին երգին է որմէ քաղած է իր ծանօթութիւնները. թէ այս երկուքին և թէ ուսուցչապետ մեռթերմանի թարգմանութեանց մէջ երեւցած ծանօթութիւններն ու ցուցմունքները զուրկ են որեւէ տրժէքէ. Նախ որ անոնք կը հիմնուին զանազան տպէս երգիշներու յերիւրածոյ տուեալներուն վրայ և երկրորդ յիշեալ բանասէրները կը կարծեն դասել հայ երաժշտութիւնը արեւմտեան ելեւէջներու զրութեան վրայէ և առ այս, կազմած են իրաքանչիւր ձայնաստիճանի վրայ տանածին ութեաները (gammæ), րայց, յիտոյ վերահասու ըլլալով որ հայ երգերը այդ զրութեան չեն համապատասաւ

իսաներ, յանգան են այն համոզման թէ՝ անոնք ունին իրենց ինքնուրոյն նկարագիրն ու կառուցուած քբ:

Ուրիշն, անոնք թիւր ըմբռնումները ջրելու և հայ եկեղեցական եղանակները անոնց ծանօթացնելու համար, ինչ որ ըրաց էր հոգելոյս Օրմանեան Սրբազն Հայ Եկեղեցն իր բոլոր մասնաբանութեամբ ծանօթացնելով քաղաքակիրթ աշխարհին, նոյնը պէտք էր ընէին մեր հերկաւալոր երաժշտաները, ծանօթացնելով հայ եկեղեցաւութիւնն ալ ստանիներու՝ իր բոլոր մանրամասնութեամբ Կոմիտսոս վրագաւապես Եւրոպայի ներկայացուց հայ ժողովրդական երգեր միայն և ոչ թէ՝ հայ եկեղեցւոյ երաժշտական գրութիւնը: Եւ եթէ մերկացնենք այդ երգերը իրենց եւրոպական տարագէն՝ օտար երաժշտաներ հետաքրքրութական ոչ մի բան պիտի գտնեն հնու: Մինչդեռ, եթէ բաւարար ծանօթութիւններ տրուած ըլլային թտար բանաօէքներու՝ մեր հեկեղեցական երաժշտութեան նկարագրի և կառուցուած քի մասին, անոնց ընդդրած սահմանի մէջ կատարած պրաբունքներէն և ուսումնասիրութենէն առաւելապէս մենք պիտի ըլլայինք օգտուողը, և ապահովաբար, անոնց աշխատութեան չնորհիւ գուրս գար մեր նախկին ժողովրդական երաժշտութիւնն ալ:

Արդ, երբ կը տեսնենք օտար բանասէքներու յայտնած հակասական, զիրար ջրող գաղաքարները մեր եղանակներու մասին, իրաւամբ կրնանք պնդել թէ անոնք մերն են իսկապէս, արգիւնք՝ մեր սրբազն նախնաց աղքանչամ աշխատաւորթեան թեանց. ինչպէս որ աներկայօրէն կ'ընդունինք թէ մերն է՝ մեր այլուրէնք: Եւ որովհետեւ, արեւելեան զանազան ազգերու համար ծառէն շփան մէջ զանուած, անոնց աղքանչան ներկարութեան ըրջաններ ունինք պատմութեան մէջ, շտար ըշնականորէն անոնց թողած հետքերը պիտի կրէն ինք ինչպէս մեր բարուց և սովորութեանց, նոյնպէս նաև մեր երաժշտութեան մէջ: Եւ սակայն, այսոր պէտք կը տեսնենք թօֆափելու այդ հետքերը մասնաւորապէս մեր երաժշտութեան մէջէն: Նկատի առնելով ժողովրդական գույքը և արուեստի պահանջնումները, առանց խախուելու, անշուշտ, անոր դրոշմն ու հիմնական դրութիւնը

Ներկայիս, մեր ութը ձայն եղանակներու գանձարանը եղող էցմածնի ձայն նազրեալ Շարականը (1874) ունինք իրը առաջնորդ, վաւերացուած՝ Ամենայն ձայնոց Հայրապետութենէ. երկրորդ մ'ալ աւելցած է անօր զրայ՝ Տնտեսեան անունով (1934) և անվաւեր: Երկու քին աէ զրութիւնները իրարմէ տարրեր են ոչ միայն եղանակաւորման ձեւերու, այլ և բնոյթի և կըոյթի տեսակէտով. իսկ ձեռազիրներու տարրերութիւնները ամէն չափ ու սահման կը գլւն, կ'անցնին. մէկ խօսքով եթէ ըստնք թէ մեր Շարականի հրգերը կը գտնուին լարիքինթոսային զինակի մէջ՝ չափազանց չենք ըլլար: Անոնց ներկա մի ձեւերէն մի քանի օրինակ ներկայացնելը աւելի համարիչ պիտի ըլլար. այսպէս, երբ երգիչները կ'երգեն Հօր Աստուծոյ ուղեղալ կտորի մը մէջ «Դարձու և զմեզ ի մեղաց որդուոյ...» գո չարչարանօք, անգիտակարար Հայր Աստուծոց խաչած կ'ըլլան: Խոյնպէս երբ կ'երգեն և Հոգի... Աստուծոյ ողորմեան: կը թելագրեն կամ կ'աղերսեն Հոգուոյն որ ողորմի Աստուծոյ: Խոյնպէս օթրնեալ... ես Տէր Աստուծօւ Խոյնպէս օթրնեալ ի ձայն ցնծութեան զԱստրւած... գո Միոն, այս զերջին երկու բառերը բացայայտիչը ըրած կ'ըլլան Աստուծոյ և անոր իմաստը բոլորովին կը յեղաշրջն, և տակաւին որքան մեծ թիւ մը կը կազմեն ոներու խրթնութիւնները և ծամծմառ պահանձնենին մեր երգերը բառերու իմաստին. ձեռք բերելու համար կատարեալ հայկական երգեցողութիւն մը: Եւ այս, կարելի պիտի ըլլայ, գործի լծերով այն տեսակ ափերը որոնք տեղեակ են թէ՝ արեւելեան և թէ՝ արեւմտեան երաժշտութեանց և մանաւանդ հայերէն լեզուի: Յօյներ և բառիներ վազուց զատացած ըլլալով կարեւորութիւնը բարեկարգ երաժշտութեան, ամէն ջանք չխնացելով՝ գետեած են իրենց երգերը նասաւատուն հիմնի վրայ և պարտադրութ բոլոր եկեղեց

ցիներու մէջ միօրինակ երգեցողութիւնը, ձայնազբեալ, և մենք ու, որ կրնանք, ամենայն իրաւամբ, պարծի մեր ազգային ձայնազրութեամբ, զիւտը տաղանդաւոր երաժշգի Համբարձում կիմոնհանի (1768-1839), պիտի կարենանք արժանավայիլ կերպով ներկայացնել մեր երգերը անոր միջոցաւ և զնել մեր երաժշտութիւնը հաստատ գետանի վրայ: Մինչ այդ, պէտք է զազրին ներկայի մեր եղանակներու թարգմանութիւնը եւրպական ձայնազրութեան՝ մեր, ամաթէօր կամ ոչ, միւզի սիէններու կողմէ: ինչ որ ծանուցուցաւ

մի քանի ամիս առաջ Պոլսիցի օրիորդի մը կողմէ կիրկիոյ Վեհ: Կաթողիկոսին ուղարկուած մի քանի կտոր եկեղեցական եղանակներու առիթով՝ պէտք է զազրին առ միակ պատճառաւ որ անսնք իրենց առ զաւաղեալ ձեւերով՝ հաստատուն կռուան մը պիտի նկատուին օտար քանասէրներու կողմէ: ուստի և առարկայ զառնան առ նոնց հետպատութեանց և մզուին թիւր համոզութերու Այս, այդքան մը զնուութիւն պէտք է ընել մեր քմահանոյքէն ի սէր մեր ազգային արժանապատըռութեան:

Ն. Յ. ԽԻՒՑԱՎԵՐՏԵՍԻՆ

ԱՐԴԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի.Ն ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ Ի

16 ՅՈՒՆԻՍԻ 1945 թ. և Ա. Է. Շ. ՄԱՆՈՒԿԻՆ

Պրոֆ. Արարատ Ղարիբեանը կարգաց այն ուղերձի տեկստը, որը պիտի յլուէր Սովետական Միութեան ժողովութիւնների հանձնարեց Առաջնորդ Մեծ ԱՏԱԼԻՒՆԻՆ, Ազգա- յին-Եկեղեցական ժողովի փակման առթիւ: Այս ուղերձի վերջնական խմբազրութիւնը կատարել էին երկու Վեհ: Հայրապետները:

ՍՈՒՄ Ժողովրդական Կոմիսարների Սովետի նախագահ
ԽՈՍՔԻ ՎԻՍՏԻՐԻՈՆԱՎԻԶ ԱՏԱԼԻՒՆԻՆ

Ա Հայաստանեայց Եկեղեցու Համազգային Ժողովի պատգամաւորներս աւարտելով մեր աշխատանքները, հանոյքն ու պատիւն սւնինք յայտնելու Ձեզ մեր սրազրին երախտազիտութիւնը: Սովետական Միութեան մեզ արուած դիրութիւններով մենք հը- նարաւորութիւն ունեցանք կատարեալ համերաշխութեամբ և միաձայնութեամբ ընտրե- լու Ամենայն Հայոց Պատրիարք-Կաթողիկոս Գէլի՛Ռ Արքեպիսկոպոս ԶէՕՐէ՛ՔՆԵԱԼԻՆին:

Ա Հայաստանիրարար Պատգամաւորներով և գիտակցութեամբ մեր անկենծ ուրախու- թիւնն ենք յայտնում տեսնելով մեր հայրենիքի կուլտուրական և տնտեսական վերել- քը, որ վեր է բոյօր անկարաւորիւններից:

Ա Զնայելով վերջին տարիների ահաւոր պատերազմին, որ բնականաբար երկրի ուժերը պիտի լարէր պատերազմական պահանջներին գոհացում տալու համար, տես- նում ենք, որ Հայաստանն ընթացել է ու ընթանում է յարանում զարգացման ճանա- պարհներով:

Ա Մենք տեսնում ենք Հայաստանում արտադրական, գիտական, կուլտուրական, գեղարվեստական և այլ հաստատութիւններ ու հիմնարկներ, մենք տեսնում ենք եր-

բեմի անապատ հողերն այժմ ծաղկած ու մշակուած ոռոգման մեծ աշխատանքներով, և անհուն է մեր հրճուանքն ու հրացումը մեր ժողովրդական ու պետական կեանքի վերելքը տեսնելով՝ Մենք խորապէս գիտակցում ենք, որ այս բոլորը հնարաւոր է այն պատճառով, որ մեր ժողովուրդն էլ մեծ բարերախտութիւնն ունի Սովետական Մեծ Միութեան մէկ անդամը լինելու, վայելելով Զեր հայրական խնամքն ու բարեհացակամ ուշդրութիւնը:

* Մենք մեծ յոյս ունենք, որ Սովետական Միութեան պետական և քաղաքագիւտական իմաստութիւնը կը գտնի նաև միջոց ու ճանապարհ վերացնելու այն անարդարութիւնը, որին ենթարկուեց մեր ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

Աղերքած ընդունուեց յոտնկայս խանդավառ ու երկարատեւ ծափահարութիւններով: Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ Տ. Տիրան Մ. Վարդապետը Ազգային-Եկեղեցական ժողովի պատգամաւորութիւնների անունից կարգաց հետեւեալ ուղերքը՝ ուղղուած Վեհափառ Հայրապետին:

* Մենք Ազգային-Եկեղեցական ժողովի անդամներ՝ Աթոռակալներ, թեմական առաջնորդներ, հոգեւորական և աշխարհական պատգամաւորներ, հաւաքուելով հջմիածնի Մ. Տաճարի նուիրական հովանու տակ Սովետական Միութեան և արտասահմանի զանազան թիմերից, զեղուն սրտով յայտնում ենք Զերդ Վեհափառութեան մեր երախտագիտական զգացումները այս իմաստուն և քաջարի ղեկավարութեան համար, որով առաջնորդեցիք մեր Սուրբ Եկեղեցին Զեր երջանկայիշատակ նախորդի մակից ի վեր ամենագժամարին պայմաններում և Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գլխաւորելով բովանդակ հայ համատացեաններին՝ Զեր բաժինը բերիք փառապանծ յալթանակի համար կատարուած արժանի զոհաբերութիւններ:

«Ծնորհակալ ենք նաև այն զգոն և հայրական ղեկավարութեան համար, որով այս ժողովը արգիւնաբերցիք և բարձրացրիք նրա պատմական նշանակութիւնը:»

* Մենք միաբան և առանց վերապահութեան յայտնում ենք նաև մեր որդիական վստահութիւնը, որ Դուք ապագայում էլ զօրացած մեր ամէնքի սիրով և մանաւանդ Աստուծոյ ողորմութեամբ պիտի տանէք Հայ Եկեղեցու նաւը ուղիղ և ապահով գծով: Խել վերջապէս մեղնից իւրաքանչիւրն անխոտիր այս սրբազն վայրում հանգիստորապէս խստանում ենք Զերդ Վեհափառութեան, որպէս մեր Սուրբ Եկեղեցու Պետի և Ղեկավարի, որպէս մեր հօտի վերին Հովուի, մեր անկեղծ և բոլորանուէր հաւատարմութիւնը և հնազանդութիւնը: Հայութ ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսից, որ հօրացնի Զեր բազուկը և առաջնորդի Զեր իր Սուրբ Հովու իմաստութեամբ և չնորնի Զեր երկար և արգիւնաբեր կեանք Զեր առաքելական Աթոռի վրայ ու:

Ժողովը միաձայն ընդունից այս ուղերքը բուռն ծափահարութիւններով:

Պրոֆ. Արարատ Ղարիբեանը առաջարկ մացրեց վերաբերմւնք ցոյց տալու գերմանական Փաշիզմի նկատմամբ Վատիկանի բռնած զատապարտելի ղիրքի մասին: Այս հարցի առթիւ ժողովը նպատակայարմար համարեց ընթերցուած զիմումի տեսակի վերախմբագրումը թողնել Վեհափառ կաթողիկոսներին:

Այնուհետեւ խօսք տրուեց Եռևանատանի թեմի առաջնորդ Տ. Կարապետ Արքեպիսկոպոս Մազլումեանին, որը զերմ յուզմունքով նկարագրեց այն հսկայ աշխատանքների մասին, որ կատարել է Ազգի նորբնտիր Վեհափառ Հայրապետը բարձր գնահատելի վարքը, որ կատարել է Ազգի նորբնտիր Վեհափառ Մազլումեանը հաղորդեց նաև իր թիմի ժողովութիւն ցուցաբերելով: Արքաղան Մազլումեանը հաղորդեց նաև արեշատութիւն մաղագովի զերմ ողջայնները ու սրտապին բարեմաղբութիւններով արեշատութիւն մաղթեց ժողովուրդների հանճարեց Առաջնորդ Մեծներ ՍՍԱՀնին, Հայաստանի ՍՍԲ Գերագոյն Ասվետի Նախագահութեան նախագահ Մացակ Պապեանին և Մ. Էջմիածնի արքաների Գահակալին:

Մի շարք այլ պատգամաւորների ելոյթներից յետոյ Ազգիս Վեհափառ Կաթողիկոս Տ. Գէորգ Զ. ը. փակեց Ազգային-Եկեղեցական ժողովը հետեւեալ ճառով:

«Ծնորհակալութիւն բոլոր ճառախօսներին: Պատգամաւոր մեր զաւակները իրենց

իսուական ընթացքով և խմաստուն խօսքերով հմայեցին մեզ։ Ժողովը ցոյց տուաւ շատ ընդգծելի կողմեր, տեսայ հայ ժողովրդի սէրը՝ գէպի Ս. կջմիածնն, մի՞թէ Զեր Ս. կջմիածնն գալը Ազգային-Եկեղեցական ժողովին մասնակցելու և հայրենիքը տեսնելու համար՝ հեռաւոր վայրերից յաղթահարելով ամէն նեղութիւն և գժուառութիւն, հայ ժողովրդի և անձնապէս Զեր սիրոյ և պարտաճանաչութեան նշանակ չէ։ Հայ եկեղեցին ցարդ բարոյապէս միասնական էր, բայց ոչ իրաւապէս։ Կիլիկիոյ Ծնորհագարդ Տ. Գարեգին Կաթողիկոսի Երկար ճամբորդութեան պատճառած դժուարութեանց յաղթահարելով Ս. կջմիածնն գան և ժողովում ունեցած եղոյթները միասնականութեան գաղափարի իրական և իրաւական արտայայտութիւններ չեն։ Իմ Երկրորդ կոնգակը պիտի լինի, Տ. Գարեգին Ա. Կիլիկիոյ Կաթողիկոսին վեղարի խաչ կրելու իրաւունքի շնորհումը։ Այսօր տեսայ համերաշխութեան ողին վերադարձած մեր մէջ, որի համար պիտի ազօթեմ, որ գանայ մշտնշենական։ Տեսայ Զեր բուռն զգացմունքը գէպի Ս. կջմիածնն և գէպի մեր սիրելի Հայրենիքը՝ Սովիտական Հայաստանը, որը դիտութեան, վեղարուեստի և տեխնիկայի բարձր վերելքով է փառաւորւմ։ Պիտի ազօթեմ Հայրենիքի ու Սովիտական պետութեան զօրացման համար։ Անձամբ տեսաք, թէ ինչպիսի համերաշխութիւն կայ պետութեան և Եկեղեցու միջն, ինչպիսի աղնիք զգացումներ՝ իրարու հանդէպ։ Տեսաք, թէ ինչպիսի դժուարութիւններ են հարթուած և ինչպիսի համերաշխութիւն կայ մեր Երկրում, որի հետեանքըն է մեր Հայրենիքի երելեցը։ Մանք բոլոր տեղի են ունենում Ռուս Մեծ Ազգի և մեր Սովիտական Մեծ Պետութեան շնորհիւ։ Օրնում եմ Ռուս Մեծ Ազգին և նրա Մեծ Առաջնորդին, ժողովուրդից սիրուած ՄԱՐԴԱԼ ԱՏՎԱԼԻՒՆԻՆ։ Օրնում եմ Ձեզ բուրդիկ, օրնում եմ և այն ժողովուրդին, որ Ձեզ նման խոհական ներկայացուցիչներ ընտրեց և ուղարկեց։ Օրնեալ էք և օրնեալ լինիք ։

Ժողովը խորին երկիւղածութեամբ լսեց Հայրապետական «Պահպանիչ»ը և Տէրունական ազօթքը ։

Ատենապետ Աւետիք Խսահակեանը յայտարարեց, թէ 1945 թուի Յունիսի 16ին բացուած Ազգային-Եկեղեցական ժողովը սպառած լինելով օրակարգի բոլոր հարցերը, փակուած և լուծուած է յայտարարում Յունիսի 25ին, Երկուշաբթի օրը, Երեկոյեան ժամը 10 և 15 բոպէին։

Ազգային-Եկեղեցական ժողովի Նախագահ՝

Կիլիկիոյ Ա. ԿԱՐՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Ա.

Ատենապետ

Ա. ԽՍԱՀԱԿԵԱՆ

Ա. ՄԱԼԻԿԱՆԵԱՆ

Հ. ԶԱԴԵՐ

Քարեւղարութիւն՝

Տ. ԳՐԻԳՈՐ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԱՀԱԿ Ա. ՔԱՀ. ՍԱՀԱԿԵԱՆ

Գ. Ա. ՔԱՀ. ՔԱՀ. ԹԱՎԱՐԲԵԿԵԱՆ

Ա. ՄԱԶՀԱՅԵԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ ԿՈՌԻԿՈՍ

«Կոռիկոս կը դամուիք ծովուն եղերքը, որմէ երեք քառորդ մզոն հեռաւորութիւնամբ կը գտնուի խութ մը՝ որուն վրայ կառուցուած է բաւական ամուր զիբքով բերգ մը, թէեւ ներկայիս մեծագոյն մասով աւերուած, սակայն կը պահէ դեռ իր գեղեցիկ տեսքը, իրք լաւ կառուցուած ամրոց մը, Բերգին գլխաւոր դրան վրայ կը կարդացուին գեղեցիկ արձանագրութիւններ, որնք կը թուին հայերէն զիբքով գրուածաւայ, բայց ո՞չ այժմ գործածուած զիբքը, ա՛յնքան՝ որ ինձի հետ եղող Հայեր չկրցին բորդալ զայն Աւերուած ծովամիջուք գետին հաւահանգիստ երկարող ճամբուն վրայ է ու Կոռիկոսին իր հեռաւորութիւնը մէջ նետածիք է, Կոռիկոս մասամբ ժայռի մը վրայ կառուցուած է, ծովեղերքը, ուղղակի ափին վրայ, ժայռը կը գտնուի արևելեան կողմը, ուղղի կորուածքով մը ու խոր գահավէժի մը վրայ: Մոզեղերքը պաշտպանուած է շատ լայն ու սեպ պարիսպով մը, արգիլելու համար ումրակոծիչ յարձակողներու յառաջացումը: Բերգին մէջ կը գտնուի հաստատուն պատերով և շատ բարձր աշտարակներով ուրիշ ամրոց մը, մօտաւորապէս 2/3րդ մզոն շրջապատով(*): Երկու գուռներուն վրայ ալ հայերէն արձանագրութիւններ կը տեսնելին(**): Բերգին բոլոր մասերն ալ անուշ ջուրի ամբարնեց ունին եւ հասարակաց վայրերուն մէջ առակացն կը գտնուին չորս հատ շատ խորունկ հորեր, մէծ քաղաքի մը բաւելու չափ անորշանամ ջուրով լիցուն: Այս ճամբան եղեցին կողմը գրուած գուռէն ելլեւէ յետոյ կը մտնեն ճամբու մը վրայ որ դղեակին մէկ նետածիք հեռուն կը գտնուի: Այս ճամբան եղերրուած է մար-

.մարեայ միակուոր գամբաններով, մէծագոյն մասով ջախճախուած և որոնք կ'երկարին ճամբուն երկու եղեցքներէն մինչեւ կէս մզոն հեռուն գտնուող եղեցքներով կոռիկոսը շրջապատող երկիրը լեռնային է և ժայռերը կը նմանին Սթիորայ լեռներուն, Ծովեցերքը որ գտնուաւն երկու մասուր գըշեակներ, մէկը բլուրի մը վրայ կառուցուած է: Առաջինը ֆուզէն հեռու է մէկ նետածիք, իսկ երկրորդը առաջինէն վեց մըզոն հեռու, շինուած ուղղակի ծովի ափին և կը թուի որ չափ ամրացուած էրու:

Ժամանակակից ուղեւորներ եւս, կը գրէ Վ. կանկուու, որոնք կիրկիսա այցելած են, բոլորն ալ կանգ առած են կոռիկոսի աւերակներուն առջեւէ Այսպէս Մոզակալ Պոփուու, Կոմս տօ լա Պոոտ, Մ. Բ. ար Գիւաչէֆ միօրինակ կերպով կը նըշարագրեն այս աւերակներուն հոյակապ տեսարաննց: Մոզակալ Պոփուու որ մեծ ուշագրութեամբ շշած է կիրկիեան ծովեցերքը, Կոռիկոսի ճամբան կու տայ հետեւեալ շատ հետաքրքրական ու գիտական մանրամասնութիւնները.

Անտա մօտ Փերշէմպէի որ աւերակ քաղաք մըն է և որուն կին աերնն էր, Պsaudo կամ Calo-Coraceium, կան աւերակ ու անբնակ դարձած երկու զղեսչներ, Քուրգօ Ֆաէսի կոչուած, մէկը ամուր հողի վրայ՝ հին քաղաքի մը աւերակներուն մօտ ու միւր հաստատուած ծովեցերքին չատ մօտց եղոց կզզեակի մը վրայ, և ուր կը տնուին շատ մը ննութիւններ: Առաջինը ակտարակնեւելիօրէն չատ տիմուր զերք մըն էր: Ալջապտուուած կրկնակի աշտարակաւոր պարիսպներով, խրամով մը Ալջապտուուած՝ որ ծովուն հետ կը հաշորդակիցի ժայռի մէջ փոքուած և երեսուն դոր խորութեամբ անցքով մը, Դէարի ծով զերքարող մամբարտակ մը կը վերջանայ հորեայ աւերուած շէնքով մը՝ որ հարանարար փարզոն էրը:

Հին քաղաքին պարիսպները բաւարական լաւ վիճակով տակաւին պահուած կը մըշնան, շրջապիծը կարենալ գծելու տասինան: Բաղնիքներ ու բազմաթիւ տապար նաբարեր կ'առին քնին ուղեւորը՝ տայելու համար այս վայրը զոր ծովակալ Պոփուու չէ կրցած տեսնել մանրամասնորէն: Եւ սակայն հետազայ փոզերով ան կ'ընէ

(*) Barbaro ըսկէ կ'ուզէ որ բերդաքաղաքը կրկին պարիսպ և աշտարակներ ունէր:

(**) Victor Langlois 1852ին այս արձանագընութիւններէն մէկուն հետաքրքիս միայն կրցաւ դըտնէլ և պյու ալ հաղին բռնանելի:

կարեւոր նկատողութիւն մը . և Այս տեղ ըն-
դոգին ակեցինք բազմաթիւ արձանագրու-
թիւններ, բոլորն աւ գամբանային, բաց ի
մէկէն որ կը յշատատակէ Դիոնիսիոս Քրիս-
տուանոսի բազմէքները: Այս արձանագրու-
թիւններէն մին որուն սկիզբը յունական
խաչ մը կայ, գտնուած է անկանոն քարե-
րով և Կիլիպատեան ոնով կառուցուած քամ-
քարանի մը վրայ, պարագայ մը՝ որ թե-
րեւս ցոյց պիտի տար թէ կառուցման այս
կիրապ շատ մեծ հնութիւն մը չ'ապացու-
ցաններ, այլ միայն հնութեան հետեւողու-
թիւն մը՝ որ թերեւս ի պատուի էր այն
տաեն, ինչպէս է մեր օրերուն: Լանկուա-
ցաւ կը յայտնէ որ Սովակալ Պոփոսդ չէ
տուած այդ գամբարանին պատկերը, որով-
հետեւ եթէ իրապէս անոր կառուցումը
կիլոպատեան է, իր նկատողութիւնը շատ
հետաքրքանական կը գառնայ: Հոռոմէական
շատ մը չէնքերու մէջ տեսնուած այս ոճը
քարերու զետեղման տեսակէտով Կիլոպ-
եանին շատ կը նմանի, բայց իրականին
մէջ անկէ կը տարբերի, ինչպէս քարերու
փոքրութեամբն ու ձեւովը, այնպէս ալ
շաղախի գործածութեամբը:

Խոկ Ֆրանսացի վիպասան Machaaut' որ
ժԴ, գարու վերէնը Կիլիկիա այցելեց երբ
տակաւին չէն էր այս անուանի ամրոցը: Այսպէս կը նկարագրէ զայն: Ակոռիկոսի
դդեակը լայնանիստ է և ընդարձակ, բարձր,
ատամաւոր աշշարակներով ու նոյնքան
բարձր պարիսաններով: Կոռիկոս կը գտնուի
Հայաստան աշխարհի մէջ և այնպիսի ճար-
տարութեամբ զետեղուած է որ ծովը չորս
կողմէն զինքը կը ըրջապատէ: բայց ոչ բալո-
րովին: Դրան առնէ գրեթէ երկու նեսածիզ
ընդարձակութեամբ հրապարակէ, իսկ կը ռ-
նակի կողմէն կայ շատ բարձր լեռ մը՝ ապա-
ռած ու խոժոռ: Երեք մուտք ունի միայն
որոնք ա'յնքան ողորկ են որ մէկ կամ երկու
մարդ հաջու թէ կարենան բարձրանալ ու:

Կոռիկոս բերդաքաղաքը իր դդեակնե-
րով իր բնակավայր կը ծառայէր աւատա-
պետ պառուններու՝ որոնք Կիլիկեան ար-
քայատուիմի իշխաններ էին: Քաղաքին
Գևաւար չէնքերը կը պատկանին մեծ մա-
սով բիւզանդական և հայկական ըրջաննե-
րուն: Յունական չէնքերը թէեւ ամէնէն
բազմաթիւններն են, բայց հայկականներն
են ամէնէն կարեւորները:

Քաղաքը Հիթիթեան, Հոռոմէական ու
Բիւզանդական ըրջանները անցընելէ յետոյ
գարձած է բոլորովին հայկական զիմագծով
քաղաք մը և այդ զիմագծով ալ մօտաւորա-
պէս չորս գար տեսելէ և իր ամուռը ու ըլնաւ-
կանէն յարմար զիրքին, ծովափեայ պա-
րիսպներուն և Կրկին անառիկ բերդերուն
չնորին ալ Կիլիկեան մեր թագաւորութեան
պատմութեան մէջ գրաւած է նշանաւոր
տեղ, անցնելով գրքախտաբար մեր շարա-
թացեալ բերդերու շարքին: Իր աւերակ
ու ամայացեալ վիճակէն յետոյ իսկ եւրո-
պացի բազմաթիւ ուղեւորներ, մեծ մասը
հնագիտական կաճառներու կողմէ, այցե-
ւած են՝ Կիլիկեան մեր այլ բերդերու կար-
քին՝ Կոռիկոս և իրենց հրացումը յայտնած
հայկական այդ ռազմագիտական ու ճար-
տարապետական յօրինուած քին:

Ճերեկմաններով եղերուած այս ճամ-
բան անցնելէ յետոյ, կը գրէ Լանկուա,
մեր ուղին կը շարունակենք ժայորին մէջ
սանդուխի ձեւով փորուած հոռոմէական
արքունի ճամբէն և շուտով կը հասնինք
քաղաքին աւերակներուն՝ որոնք շարուած
են ժայորի մը վրայ՝ որուն խարիսխը կը
թրէջ ծովը: Կոռիկոսի զդեակէն մինչեւ
այս աւերակները, ճամբան մօտաւորապէս
կէս ժամ կը տեսէ: Ամէնէն առաջ կը
տեսնուի թրքական գամբարան մը, կոնա-
ձեւ տանիքով տեսակ մը թիրապէ՝ որ կը
պարօնակէ մասամբ աւերուած երեք գե-
րեզմաններ: Այս գամբարանին գրան վրայ
կը կարդացուի երկու տողով արաբերէն
արձանագրութիւն մը՝ որ բոլորովին անըն-
թեռնելի է այսօր: Քաղաքը խնդուած է
բազմաթիւ գամբարաններու աւերակներո-
վը՝ որոնց միջն կ'երեան քարտագարաննե-
րու միակոտր տաշտիրը: կը տեսնուին նաև
աղքիւններ, երեք ջրմուղներ՝ որոնցմէ մին
շատ լաւ պահպանուած է և մեծ հեռաւորու-
թեան մը վրայ կ'երկարի գէպի արեւելք,
նաև աւերակները տաճարի մը՝ որուն ճեր-
մակ մարմարեալ ակոսածն սիւները գեղե-
ցիկ ոճ մը կը ցուցագրէն ու գարձեալ ա-
կացին թիւով պատի մնացորդները որոնք
նախին մնակիւններու մնակարաններուն
ծայրատուած մնացորդներն են:

Ա Առաջին իսկ ակնարկով որոշապէս
կ'երեւայ որ ցամաքի աս ընդարձակ բեր-
քին ճարտարապետութիւնը գուտ հայկա-

կան էր, ինչպէս որ կանկլոււ և իր նախորդները և իրմէ վիրջ կոռհկուս այցելողները կը վկայեն, զի Խուրինեան իշխաններն էին որ կառուցած էին զայն Ցաւրոսեան լեռնաշղթայի հարաւ-արեւմտեան սահմաններուն վրայ: Նոյնը կարելի չէ ըստ սակայն քաղաքին պարիսպներու մասին՝ որոնք գոյութիւն ունէին բիւզանդական տիրապետութեան շրջանին, գուցէ աւելի. յառաջ, որոնք նորոգուեցան Լեռն Ա. ի օրով, քաղաքը իր բերգերով, կրկնի պարիսպներով և ծովային բերդ ու աշտարակներով, քաղաքը այնպիսի դիրքի մը գնելով որ կարենար կասեցնել իկոնիոյ և Գարամանի Սելճուք Էմիրներուն արշաւանքները: Դիտելի է որ ընդհանրապէս մարտզախոտներու և զինուրական ասպարէզի մէջ փորձառութիւն ունեցող զօրականներուն էր որ Կիլիկիոյ թագաւորները, ինչպէս այլ կարեւոր բերգերու, նմանապէս Կոռիկոսի պաշտպանութիւնը վստահած էին և որոնք ընդհանրապէս արքայազուն իշխաններ կամ արքայական ընտանիքի պատկանող այլ կոմսներ էին: Քաղաքի բերգին և ծովի ամուր բերգին զիրքերը այնքան լաւ պաշտպանուած էին որ Կիլիկիոյ մեր վերջին թագաւորի գերի իշխալէն և ամբողջ երկիրը իր գրեթե բոլոր բերգերու և ամբողջներով Մելուքիներու ձեռքը իշխալէն յետոյ ալ Կոռիկոս միակ բերգը եղաւ որ կարող ացան զիմազգերը, չնորհել լատին ուազմիկներու յամառ պաշտպանութեան ու մաս քրիստոնէից ձեռքը մինչեւ 1448^շ երր վերջնականապէս ինկառ Գարամանի թուրքերու ձեռքը, ամբողջ շրջանովը, և իր հետեւանք դժբախտ մատոն թեան մը:

Սովային բերդը՝ զոր թուրքերը մերթ «Գլուխար» Քալէսի»^(*) և մերթ ալ «Փա-

մուր Քալէսին կը կոչեն, կերպով մը շարունակութիւնն էր ցամաքային բերդին՝ որուն հետ ամրողջութիւն մը կը կազմէր։ Մովզէն մօտաւորապէս մէկ քլմ. բացը կը գտնուի որուն հետ կապուած էր ձեռագործ թումբով (digue) մը որ մէկ կողմէ իբր երթեւեկի ճամբար կը ծառայէր քաղաքաբերդէն դէպի կողեւակի դղեակը երթալու և միւս կողմէ կոհակաբեկի գեր կը կատարէր, փոթորկի ատեն ծովի սաստիկ ալիքներուն դէմ պաշտպանելու համար բնակուն նախակայքի մէջ խարսխող բազմաթիւ նաւերը։ Կոհակաբեկ այս թումբը մինչեւ Միջն դար անաղարտ մնացած էր թէեւ, բայց քաղաքին բնակչութեան և բերդատէր իշխաններուն և իրենց պահակագունդներ հետանալովը բերդերն ալ ամայացան և թումբը չկարենալով երկար ատեն դէմ դնել ծովի խուժումներուն, հետզհետէ փըլաւ ու մեծագոյն մասով անհետացաւ և այսօր ցամաքէն դէպի ծով երկարող ձեռագործ կամուրջին փոքր մէկ մասը միայն կը մնայ, եթի 1812ին անգղիացի ծովակալ Պոփուոդ Կոսիկոս այցելեց, կամուրջ ծառայող քարաթումբը արգէն մեծ չափով խօստակուած էր, բայց քանի մը մասերը գետ կը մնային, խոշոր և անհարթ քարերով իրարու մէջ ագուցուած վիճակով, մօտաւորապէս հարիւր կանգուն երկարութեամբ, գրեթէ իր այժմու դիրքով։ Պոփուոդ առյն կիսաքանդ թումբին վերջաւորութեամբ նշմարած էր քանի քառակուսի ոտնաչափ տարածութեամբ ստուար զանգուած մը, անկիւններուն զրյա մոյթերով,

իեղանեն Սուլթանն ու մասնակիները: Բայց Սուլթանը Կիպրացի նաևավարի մը նաևակով կռտի-
կոսի բերգեն կը փախէի ու Կարպատի խորչին
մէջ Կիպրոս շամաք կ'եւէ: Եթզ Կիպրոսի հու-
զո՞ն ն: Բադաւորը անձնը լւա ընդունելու իրին
շնընք, վասն զի Ամարտիրո օրդիները իրեն զէմ
զատ բացած էին իրենց հօրը կալուածները պա-
հանչելու, և Կարպատի մէջ կը թողար համեստ
ծախոսը մը ապրելու: Սուլթան կ'իմաստը թէ
կառասանդին զիրենք անէի ալ յափշտակիւ պիտի
տայ, և սուտի սովորեցք կը թողար երեք տարի
այնեան ապրելէ ետքը և Ս. Սիմեոնի ղղեակը
կը փոխազդաւ ու նորին կ'ազատին: Այնտեղ
ալ հրացանը ակնասկոտ չուրի ազդիր մը կը
զըմի և Հայքուն ուխտի գալուն, իւ Կորդիկը
թռանեաւուն քայ կը կառանցի և մօրենաւն նետ
իւ արքաները կը փոխազդէ: և այս անզամ ալ
իեղան կեանքէ կ'ազատին:

(*) Տեղական աւանդութիւն մը՝ որ կեսան
Ե. կուսինեան թագաւորի պատազգէն ներշշն-
չուած ըլլալ կը թռի, Կը զատէկ որ կոստանզին
Բաղդինան, իր թագաւորութիւնը ապահովելու
համար Զիւանա այրի Սուլթան տիկինը և առաջ-
երից մանուկինը՝ Պետրոսն ու Լևոնը՝ կոսի-
կոսի ընթացքին մէջ դրած է և մոցցնելու համար
ալ Թոյնով խառնուած մեղը զրկած։ Յայց Սալշ-
թան կասածիկ մեղը աղքատ կիսան մը կը
դիցնէ որ կ մենակ և իրմէն Վ պատճ։ Խա-
սայաշուառութեան գրայ կոստանզին Բաղդինան
երկու ասպաս կը դրէ կոսիկոս որ մովին մէջ

վրան հասանարար միւնով կամ անդրիով մը Մավակուլը իրաւունք ուներ կարձելու որ Փարսկի զեր կատարող կանթեղակիր աշտարակ մըն ոչ գոյութիւն էր, յատակը մեծ մասով փորուած կամ պիշտամերով և կամ ծովի ալիքներու ազդեցութեամբ Միւս կողմէ գիտած էր առաջան որ աշտառակիր գագութ ելլելու յատակ առնդուսի կամ աստիճաններու հետքեր չկային:

Կղզին ամբողջ տարածութիւնը ծած կող և մինչեւ հրամա իր գլխաւոր գիծներուն մէջ զրիթէ տնիթար մասցած թիրգ-գղեաւ կը առածեւ կամ եռանկիւնի ընդարձակ շինութիւն մըն է, շատ թաճը ու ամրա կուռ և ութի սանաչափ թանձը և 25 տա նաչափ բարձր պարագաներով: Թերզին չորս դիմուոր անկիւններուն վրայ կը բար ձրանան Յօ սանաչափ բարձր բոյորչի աշա ապահներ ու առողջ միջեւ ալ նուուզ բարձր հինգ նոյնպէս բոյորչի աշտարակներ, ամբողջութիւնը Միջին գարս առա առական (հօօն) բիրդ-գղեակներու յատա կագծով: Մեծ ու գլխաւոր աշտարակը՝ որ իր դիմուոր (donjon) կը ծառայէր, կը գոնուուի արև մտեան կողմը, որ միեւնոյն ժա մանակ թերզատէր իշխանին ամառանացին դղնակն ալ էր և որուն վրան վրայ նոյնա պէս կը կարգացուին հայերէն արձանագց րութիւններ: Թերզին աւագ գուռը կը գուռ նուի հիւսիսային կողմը՝ որմէ նիրս սրբա ձեւ (ogivale) և գեղեցիկ քանդակներով զարդարուած կամարով մը կը բացուի կա մարակապ գաւիթ մը: Թերզին պատերան արտաքին կողմը տեղ տեղ կը քանուին որմերուն մէջ բացուած հրածելիքեր (տառ լութէ), որոնք յատիկացէն շատ են մերզին հարաւակող մը, վասն չի այս կողմէն էր որ թերզը կը պաշտպանուէր իր թշնամի նաւեր մօտենային և փորձէին զինուոր հա նել ջուրին երեսը բանուուզ ժայռերուն վրայ, պատճ ի վեր մազցելով թիրգ մըսո նելու համար: Մէկ կողմէ Փոյին միջեւ կահեցուած ըլլալն ու միւն կողմէ հաս տահիմ շինուած քը զերծ կացուցած է ամ բայս կներբու կողմէ քանդումի ենթարկը և ել որով ամբողջ թիրգ-գղեակը պրիթէ անեղծ մացած է ի ֆոխուն ար Վ. Լանկ լուս կը վկայէ, Մավային այս բերդը ցա մաքի բուն բերդէն շա'տ աւելի վերջը կա ռուցուած է և նոյնիսկ ցրացած ալ չէ և

ներքին գաւիթը լեցուած է կոփածոյ քա բերով և այլ շինուածնիւթերով, որոնք իրենց տեղերը չեն զիտեզուած: Միջին դարու աւատական բոլոր թիրգերուն մէջ անպայման մատուռ մը կար, բերդի իշխանին, իր ընտանիքին ու պահակագուն դին առօրեա ուղղութին համար: Խոյն գար ուն Սուլթան Սալահէտտինի կողմէ Ար նացի անապատեայ և ծովեզերեաց Սրա բիոց Աէջ շինել տուած նման թիրգերուն մէջ եւս մզկիթներ կային (*): Միջին մատուռը կղզեակին հարաւային կողմն էր արեւելք-արեւմւութք ուղղութեան վրայ և որ կիսաւարտ մացած է իր կարգ մը մատերուն մէջ: Մատրան պատերուն վրայ կը անսունուին սկզբնատառաեր, անշուշտ գրուած այլեւայլ թուականներան թերզը այցելող ճամբարներու կողմէ: Այս բա կը դրսատառերէն մին է Ա+Բ, 1663, բն դրիմանիւած 1812ին Պոֆոսդ ծովակալի կողմէ: Վ. Լանկուա 1852ին թերզին հրա միսացին պատի ներսի երեսին վրայ կար դաց ու ընդօրինակց ՁՕՄ ուռուցիկ գի րիթը, ինչպէս նաև լատիններէն S. B. M.-M. A. B. տառերը, զարձաւալ իր սկզբնա տառեր այցելուներու անուններուն: Իսկ զղեակի գրան վրայ յաւական միծ խաչ արձան մը քանդակուած է, վերիւը հայե րէն երկու բարձրաքանդակ և փակածիր ար ձանագրութիւններով, երկուքն ալ աղճատ օրէն ընդօրինակել տրուած Վ. Լանկուայի կողմէ իրեն ենթեւորդ կրօնաւորի մը ձեռ քով: Առաջին արձանագրութիւնը որոշա պէս կը թուր կեւոն Ա. թագւորինը ըլլալ (1181-1219), վասն զի նոն կարգաց ուած ԽՄԶ (= 1206) թուականը կը համա պատասխանէ կեւոնի իշխանութեան 25ր տարուոյն, թէեւ միւր թուականները՝ Ա զամար, Մէծն Աղեգոստոսիրի կամ Սելես կեանց, Քրիստոսի և Հայոց են. կը նման ամճշտ և ենթեւագար երկրայելի: Շատ կաւանական է որ ծովակալ Պոֆոսդի 1812ին ընդօրինակածը աւելի հիշտ եղած ըլլար, բայց գժրախտաբար ծովակալը իր տեղա գրութիւնը կատարակած զըլլալով ու միայն համախուզակած վիրահանած ըլլարով իր ծանօթադրութիւնները կարծի չէ եղած թղթատել կանկուայի ընդօրինակածին

(*) Սիօն 1943, էջ 89-90.

հետ։ Ալիշան 1852ին կոնտոնի մէջ յատա-
կագէս այցելած է հնախոյզ ծովակալին իր
խոկ պաշտօնատան մէջ, բայց ծերունին
չէր կրցած յիշել թէ ո՛ւր թողած էր իր
հաւաքած արձանագիրները։ Ալիշան իրա-
ւունք ունի կարծելու որ արձանագրին քա-
րերը խարիստուած ու տեղափոխուած ըլ-
լալուն, բառերը իրարմէ անջատուած և
հետեւարար տողերը ազաւագուած, հառ
անարար ինկուծ ու կորսուած մասերով։

Ահա այդ տառչին արձանագիրը, որ
հարազատ նմանահանութիւնն է Վ. Լան-
կուայի ընդօրինակութեան։

«Ի ՈՒԾ Երիտոննեց? ՌՄՁ եւ Ազամ...
ի յԱլկանեցրու բու եւ Հայոց... ՃԿ
ի ... Սեւելիաց, ԱՀԸ. եւ ... Յ
... Պուշն սինեալ Լեւոնի քա(զ)աւորի...
... սնիդ ... ուրդոյն Պարոնին ... լ Ե ...»։

Բերդի դրան երկրորդ արձանագիրը կը
թուի աւելի ինամոււած ըլլալ. առ լայնու-
թեանը վրայ երկար քառակուսի մըն է,
տերեւաքնդակ շրջանակի (bordure) մէջ
առնուած, միայն չորս տող և բոլորը վեց
կտոր մեծ քարերու վրայ քանդակուած
մեծ տառերով՝ ուր յայսնօրէն կը կարգա-
ցուին Հեթում թագուարին անունը և Զ
(=1251) հայկական անջատ թուականը։
Լանկուա նոյնքան ազաւաղ կերպով ըն-
դորինակիլ տուած է սոյն արձանագիրն ալ՝
որ քարերախտարար լուսանկարուած է իր-
մէ յետոյ նորագոյն հետախոյզներու կողմէ
ու գէթ երրորդ տողին վրայ երկու արտա-
գրութեանց տարբերութիւնները որոշակի
կ'երեւայ. ահա՛ երկրորդ արձանագիրը։

«Ի բուականիս» Հայոց Զ ամին եւ եւըն...
[թիուն]

ի բարեվագա(օ) բազաւորին Հերմ... բաչէ
... ամերց ... Սլրանիմ. օինել
Մեծ իշխան Հերմոյ Ռ...»։

Լանկուա կը պատճառաբանէ որ Հա-
յոց Զ թուականը կը համապատասխանէ
Քրիստոսի 1251 թուականին, որ Հեթում
Ա. թագաւորի ժամանակն է։ Այս երկրորդ
արձանագրին զուսահանուած օրինակին եր-
րորդ տողը՝ որ այլազեծնուած է կանկ-
լուայի ընդօրինակութեան մէջ, որոշապէս
ունի հետեւեալ տողը։

Սկիզբն ամրոցին այս օինման...
Անտարակոյս քատ քարմէկ պալուի ըլ-

լար անեղծ վիճակով ունենալ բերդիս, իրը
հայկական կառուցուածք, ոսյն երկու կա-
րեւոր արձանագիրները, բայց նոյնիսկ այդ-
քանի մը վիրակազմութեամբը կարելի է
աներկրայօրէն շսել որ այս մեռուա կրզ-
զեակին վրայ մինչեւ այսօր գրեթէ անվր-
թար վիճակով կանգուն մեացող բերդն ու իր
գղեակը մտածումն ու յօրինուած քը եղած
են լեւոն Ա. ազգաշէն թագւորին, քաջ
ըմբուած ըլլալով անոր սազմագիտական
արժէքը կրիկիոյ իր թագաւորութեան ամ-
րաթեանը տեսակէտով և թէ անոր լրտո-
ցուցիչ մասերուն շինութիւնն ու աւարտը
յաջողցուցած են, յաջորդին Օշին և Ճե-
թում արքայագուն թշան բերդատէրները։
Նոյն որու ծովային բերդին մէջէն գտնուեն
ցան բանարէն արձանագրութիւններ և
քանդակներ որոնք յայսնի է որ գուրաէն
կոն բերուած էին, իրը աւելի ապահով
վայր, ցամաքէն հեռու։ Երեզին ներքին
գաւիթին մէջ կը աեսնուին երկու ընդար-
ձակ զրամբարներ (citerne), երկուքն ալ
քարածայալն մէջ փորուած ուր կը հաւա-
քուէին անձրեւի ջուրերը, վասն զի ցա-
մաքային բերդէն կղզեակի բերդին մէջ
ջուր բերող շրմուղի սեէ հետք չի մեսու
նուիր։ Երեզ տարակոյս չկայ որ ցամա-
քային բերդին պէս ունէր իր պահակա-
գունդի և ասոց պետին յատուկ բնակա-
րաններ, միթեանց, բանտ, հայն։

«Աշխարհագրոգէտա Ստեփան Բիւզանց
գացիի օրերէն սկսեալ, կը գրէ Վ. Լան-
կուան, կոռիկոս կղզեակը ծանօթ էր ար-
գէն և ուսումնաբիրութեան առարկայ ու
միջնադարեան քաղմաթիւ ճանապարհորդ-
ներ կը յիշեն զայն, ինչպէս նաեւ այն
բերդը զոր հայերը հոն շինուցին։ Շնորհի-
րը մէկուսի զիթին և կրտին ցամաքէն
բաժնոց հեռաւորութեան, բերդը բոլորու-
զին անեղծ պահուած է 1448ի պաշարու-
մէն ի վեր, որուն հետեւանքով ինկաւ-
մեծ Դարաման պէյքերէն իպրահիմի ձեռքը»։

ԱՐՏՍԻԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(4)

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ

ՈՍԿԻ ԿԱՄՈՒՐՉՉ

ԳԵՐԻԹՈՒԱԾՆԵՐ

Ա. Ա. Հ. - Ա. Ա. Հ. Խ. Ա. 1942-1945

Երկրորդ Մեծ Պատերազմը, հայրենիքին սպանացող վատանգը, սփիւռքի զբժութափութիւնը, և այս բոլորին գէմ՝ հայրենիքի վերելքը ու անոր աննման ու հերոսական ճիգը, ստեղծեցին ինչպէս Մայր հողին, այնպէս ալ Սփիւռքի մէջ այնպիսի հոգեգիճակ, որ ուեւ բանաստեղծ, հաղորդ մէջ կողմէն իր ժողովուրդի տափանապին և միս կողմէն անոր փառքին, չէր կրնար լուել, չըրելքու հարկ խանդաբառութիւնը օրերու զգացումին ու տեսիլներուն։ Այս զգացումէն դիտուած, ներկայ Սփիւռքի քերթողութեան ամէնէն զգալուն և շատ գործածուած լարը հայրենիքութիւն է։ Հօս պիտի չուզէինք զրադիլ բոլոր աննցուով՝ որոնք ուղեցին իրենցը ընել այդ զգացումը, յաճախ ուրիշին չտալու աստիճան, սակայն միւս կողմէն կ'ուզենք ընդհանրութեան մը մէջ տեսնել մէկէ աւելի անուններ։ Վահէ-Վահեան՝ իր սմակի-կամուրջնով, Ա. Սառուկեան՝ իր սթուզթ առ Երեւանովզ, Մ. Խշիսան՝ իր «Հայաստան»ով, զլասարիները կը նկատենք այս զգացումը յախրէն կերպագործ և որոշ խոսրութեաններ բիւրեղացուցած այդ զետին վրայ և զգացումին մէջ։ Երեքն ալ թէ իրեւ թէնքին և թէ իրեւ բարայայատութիւն և մտածելու կիրար, առաւել կամ նուազ չափով, կը մնան արձագանքներ զիրենք կանխող սերւունդին, իւրաքանչիւրը ունենալով իր զարպեւու։ Եւ սակայն ի պատիւ իրենց, պէտք է ըսել թէ իրենք աւելի են աղդեցութեանց և զարպետներու նամբով ընթացողներու տրամութիւններէն, ըլլալով նոյն ատեն արձագանքները իրենցի իրենց։ Կը յիշենք բոլորին հասարակաց եղող այս պարագան, բնորոշելու համար կրթական ու անհրաժեշտ անկախութիւնը բանաստեղծութեան, առանց ուրուն՝ մենք բառական գալնաւորումէ եւ

շամանդաղային զգայնութենէ անդին չենք անցնիր։

Ինչպէս ալ որ լըմբանինք և բացատրենք բանաստեղծութիւնը, իր գաղտնի չընորհներուն և արտաքին գեղեցկութեանց մէջ՝ կայ ներքին՝ գալուզ, բայց անբացարտիլի բան մը, նոյն ինքը՝ բանաստեղծութիւնը։ Այն անծանօթ և նոր օրօրը որ տղերուն մէջ կ'երգէ, այն մտերիմ ու պարզ արոփը՝ որ բառերը կը կենսաւորէ, կ'այլակերպէ։ Այս աշխարհէն՝ բայց կարծես ուրիշէ մը եկած Տեսիլ մը՝ որ աչքերուով առջեւ կը յայտնաւի, կը վերակերատուի։

Զի բաւեր որ քերթուած մը ունենայ իմաստալից նախագասութիւններ, գաղափարներու տրամաբանական կարգ, զարգացում, նկարագրական մանրամասնութիւններ և մտքին ու զգայարանքներուն խօսող նկարագիրը, անհրաժեշտ է այն սըրաբանական անմահական ծանրութիւնը՝ որ կը զգացուի ու կը գրաւէ մինչդ։ Այն ներքին միութիւնն ու ճառագայթիթ անձէն իրերուն և իրեցն անձին անդրագագործող, որ արտակարգօրէն կը վերածուի խորհրդաւոր իրականութեան մը, նոյնինքն բանաստեղծութեան։

Կարգ մը հնչեղ կամ անուշ թրթացութեր, քիչ մը արիւ, երաժշտութեան մը բոժոժները, հոսումն ու արտահոսումը նմանագասութիւններու, դաշնաւորում և նման աղուոր աղմուկներ՝ հազիր կրնան արձագանքել մեր ներքին էութիւնը և չեն հասնիր ներշնչման խորունկ զնին։ Ահա թէ ինչու մինք ունինք բազմաթիւ բանաստեղծական հատորներ և քիչ բանաստեղծներ։

Հայրենիքական լարը ամէնուն մատչելի, բայց շատ քիչերէն նուանուող սեռն է, ինչպէս մեր, այնպէս ալ բոլոր աղգերու զրականութեանց մէջ։ Յաճախ ամէնէն զաւերաբական բանաստեղծներէ զիրպած է անիկան Մեր մէջ Գուրեհանն ու Մեծարենցինց, հակառակ իրենց տաղանդին և ըզգայութեան՝ չյաջողեցան իրենցը ընել այդ սեռը։

Եթէ այսօրուան մեր հայրենի երգերը, որոնց զգայնութեան մանրաթելերը կը հըպին ուղղակի մեր ժողովուրդի պայքարող ու հերոս սրտին և զարաւոր աւանդու-

թեմնց և հոդին, կրնան մեզի խանդավառ-
ուել իրենց ջերմութեամբ և գիւրահաղորդ
նկարագրով, ատիկա կուգայ գիխաւորաբար
իրենց նիւթէն քան այդ նիւթը ապրեցնող
արուեստնէն:

Սակայն երբ նոյն նիւթը կ'երգուի
հայրենիքն հեռու քերթողներէն, որոնց
համար հայրենիքի զգացումը, հակառակ
իր կարծեցեալ մօտիկութեան, հեռանիօս
զգայնութիւն մըն է, կապոյտ էւքեաթ մը,
յաճախ զիրար ընդօրինակող կամ իրարու
առաքումներէ ձեւացած, կը զերածուի ոչ
առարկայական և ոչ անձնական զգա-
ցումին, այլ անոնց խառնուրզը եղող տե-
սլին, պատկերին:

Ա. Մառուկեանի «Թուղթ»ը, իրեւ
տուեալ ժամանակի մը անուշ զգայնու-
թիւնը, որոշ ջերմութեամբ պիտի համակէր
զմեզ, իսկ երբ տար վրայ զար աւելինա-
լու բանաստեղծին անառարկելի խառնը-
ւածքը, տաք ու հաղորդական, աթուղթըց
պիտի զանար ժամանակի մը զգայնու-
թիւնը յայտնաբերող գաւերագիրը: Մ. Իշ-
խանի «Հայաստան»ը համեմատաբար պի-
տի թար տժգոյն, հակառակ իր աւելի ա-
մուր թէքնիքին, և զգասա ու հաւատա-
րիմ զերպերումին, հանգչէ մեր լեզուի
զասական հասկացողութեան: «Տուներու
երգը ընդհակառակն հարուստ էր ջերմու-
թեամբ ու հաղորդականութեամբ, և Հայաս-
տանը իրեւ հայրենաբազութիւն կը նո-
րոգէ մեր յուշը՝ բայց ոչ մեր զգայութիւնը:

Վահէ-Վահեանի «Ասկի-Կամորջ»ը
իր թէքնիք, յացք և արտայայտութիւն,
կը տարբեր նախորդ երկու վկայութիւննե-
րէն չունչի և հաւատքի զգալի աւելիով մը,
այդ աւելին՝ «գուրսէն ճարուած օգի մը
չէ», այլ այդ զգացումը զիմանելու, զա-
դափարելու և խորդգապատկերելու ճիգը,
որ իր մէջ վիճակ է սակայն:

Միտքը զգայարանական պատկերներ,
կլրքեր և մտածութիւններ տալու ատեն
պէտք ունի զանոնք փոխանակող պիխարե-
րութիւնները, պատկերներու, ատիկա խոր-
շըրգանական ըլլայու ներքին հարկ մըն է,
որոն կ'ապաւինի յաճախ Վահէ-Վահեան իր
այս գործին մէջ: Ատիկա չի գր սակայն
բանաստեղծութեան կամ զգացողութեան
նուազութենէն, ի վերջոյ ինչո՞ւ կենդանի
յուզումը նոյնութեամբ չփոխանցել, ի՞նչ

հարկ փոխանորդաբար պատկերներ, փո-
խաբերութիւններ գործածելու, որոնք ու-
րիշ բանի չին ծառայեր յաճախ՝ բայց ու-
րիշներու իմացութեան յանձնելի իրեւուն
անգ գնել երեւակայանն ու անպէտը:
Մաքի տարտամութիւն և հոգիի անյուզու-
թիւն կարօտ կ'ընեն գրողը շատ յաճախ
ապաւինելու զգայարանական իմացողու-
թեան, այսինքն զաղափարները պատկե-
րելու, զգայարանական տպաւորութիւննե-
րու վերածելու:

Պարագան տարրեր է Վահէ-Վահեա-
նին համար, զաղափարը կամ զգացումը
ան իր երեւակայութեան մէջ այլ և այլ
տարազներով, ոյնիներով և ձեւերով կը
կենսաւորէ, աշքերուն խոնաւութիւնը վե-
րածելով ցողի, ինչպէս կ'ըսնէն, որ կը
ցուցնէ թէ իրական են իր յուղումները և
եթէ չեն կրնար անխառն բանաստեղծական
ըլլալ, որովհետեւ Վահէ-Վահեան երազող
մը չէ այս հատորին մէջ, այլ տեսանոց
մը, որ տէրն է իր զաղափարներուն:

Վահէ-Վահեան իր երգով կը հազորդէ
մեզի ոչ միայն ինչ որ կը խօրհի՝ այլ նաև
ինչ որ կը զգայր Հոս է որ կ'իրազործուի
երաշքը, և գուուար կ'ըլլայ բաժնել իր եր-
կերու մէջ մտապատկերն ու զաղափարը,
մտածումն ու երազանքը:

Բայց հակառակ վաս գոյներուն, որսց-
մով կը կենսաւորէ իր լեզուն, և պատկեր-
ներուն՝ որոնք կեանք կը բերեն իր տակաւ
լրջացող, շատ յաճախ ինքնասոյց տղիե-
րուն, Վահէ-Վահեան աշտարակարնակ է,
և այս նոյնիսկ ի հեճուկս իր զաղափարին
և ճիգերուն:

Իր թէքնիքը կատարեալ է, բառերը
հնչական, որոշ ոիթմով և երածշտակա-
նութեամբ, իսկ փոխարելութեան և պատ-
կերուու չնորհը ամրողջ: Ա Արեւ-Անձրեւ և
հատորը, ըստ կուգար մեզի մեր Սփիւրքի
արուեստին մէծ նուաճումներէն, ուներ
արգէն այս բոլորը արձագանգող ու հեռա-
պատկերող բարիքները, առանց ուրիշնե-
րու քով եղող շինծու գեղեցկութեան:

Վահէ-Վահեանի հոետորութիւնը, մա-
նաւանդ հայրենակարօտ քերթուածներու
մէջ, լցուած չէ այն հիր մեղներէն, զոր
երեւակայութիւնը կը հաւաքէ, եթէ ա-
նոնք երբեմն պէտք եղածէն աւելի ուղացիկ
կ'երեւին՝ պատճառը այն է որ պատկեր:

զգացում եւ երեւակայութիւն, յաճախ նոյն տողին մէջ հիւսուած, կը կազմին իր մասքառումին թեղաթի: Եւ յետոյ Վահե-վահեանի հայրենասիրութիւնը չունի այն աժան և թացիկ փափաքը: Պոր մարդիկ կը ջանան փորձել իրենց որոշ տարիքին-թուն և տուեալ պայմաններու տակ: այլ այն մեծ տաղապահքը որ կը քաղցրանայ և երերու կը վերածուի, անցեալի արինէն և ներկայի անսուլութեան մշուշներու մէջն: Վահե-վահեան հայրենիքի երկունքն է բանուեր, փիսան զայն բաղձալու, ինչպէս է պարագան Ա. Սասուկեանին և Մ. Խշանին: Մէկը որ մեր արինին ծագիկ և անցեալի մոխրէն ընձիւղած հրպարտութիւնը կը տեսնէ և կը զայ երեւանին մէջ:

Անսկի Կամուրջն զը կը բաժնուի Ալյաքաց, Ասրդարյան և Ալյամելիզ խորագրուած գլուխներու: Դժուար է մերթ ուղեղային և մերթ հօգեկան իրարախառոն յատկութեանց տրնութեմբ փորձել: և անոնց վրայ բաժնել իր քերթօսանները: Այդ բաժանութերը անելի նիւթերու և ժամանակով պայմանաւոր արտայայտութիւններու կը հաստակին, քան ներքին եղափոխութեան և արժեքին, այլապէս խորհրդաւորելով իրամասը անոնց՝ Անսկի Կամուրջն ին վրայ: Վահե-վահեան այդ կամուրջը շենել ուղած է նախ իրը այգիքաց, ապա ասողալոյս: Հուսկ յետոյ աղջամուղջ: ու փօխանակ անցեալէն ներկային գալու, այսինքն խաւարէն գէպի լոյս, լոյսին մէջ կեցած կը նայի գէպի աղջամուղջը երկառող կեանքի կամուրջին, որ իրեն է եղած և իրմազ բոլոր այլ լոյսին մէջ կեցողներուն: Երերու բնական կարգը աղջամուղջ չէն այգեբաց է, սակայն հօգեկան կարգը այգեբացով կը ճշգէ աղջամուղջը:

Իրերու և գաղափարներու այս անբնական նկատուած կարգաւորութիւնց, իր ինքնուրոյն նշանակութիւնը ունի և ատով կը զատորչէ և Անսկի Կամուրջին հեղինակը մթուղթ առ երեւանսի և ՀՀայաստանի նեղինակներէն: Անոնք անցեալէն ներկային կուգան, Վահե-Վահեան ներկային կը նայի անցեալին՝ զանզի ունի զայն և կը հաւատայ անոր:

Անսկի Կամուրջն ինեղինակը մշակուած զգայնութիւնն մըն է, և կը տպաւորուի շատ զգասա եղանակով մը: Իր վրայ ինկազ ճառագայթներն ու սարուռները խոլ ցրում ներու և կամ կիզիչ համակիտութերու չի տանիր, և կը ջանայ պանել զանոնք հաւատակաց զգացողւթեան մտքի և հոգիի ուրութ մը մէջ, հակառակ որ իր զգալու եղանակը ուեկի հաւատաւորի ընկույզոզ տաֆանքը կը մատնէ, քան նըրացած արուեստագէտի խազը:

Հպտորէն փրցուած քանի մը նմոյշներ, պիտի չկրնային ընթերցոյին գաղափար մը տալ հպտորին արժէքէն: Բնդհանուր կերպով մը խօսելով անոնց վրայ, հրճուազդին կը հաստատենք որ Վահե-Վահեան ճշմարիս բանաստեղծութեան հասած է անոնց մէջ, իսր ու մերամողձիկ, ինչպէս կ'ըլլահ բոլոր մաքն ու սրտէն հաւատարատէս բիսած երգերը: Սակայն Վահե-Վահեան գիտէ սոգեկ նօթերը այդ թախիքին, առանց զգացնելու բնոնց ուել չուցը՝ որ հաւանաբար իր անցեալէն կը հետեւ իրեն, ու խաչի մը պէս կ'երկարի, յաճախ իր քայլերուն առջեւ:

Առուապէս բանաստեղծ, Վահե-Վահեան, զգայուն նօգիով և կագուցով միտքով, մեր Սփիւռքի գրական անդաստանի սակաւ ընտրեալներէն է:

Ե. Վ. Տ.

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅՑ

ՄԻՍԻՆ Ս. ԷՇՄԻԱՌԻ ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ

ՀԻՒԴՅԱՐԻ ՄՐԱՍԵԱ ԹՈՐԵԼԵԱՆԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Ս. ԱԹՈՌՈՅՑ ՆԵՐՍ

Ամենային Հայոց Ազգբնիւր Հայրապետի կողմակով եղած երահանդին համաձայն, նախագահութեամբ Ամեն. Սրբ. Պատրիարք Հօր, Կատարուեցան կրիստոն հանդիսութիւններ, ի պահապում Մայր Արքոյ Սահե էջմիածին փոխադրութեան Հինգիարիւրամայ նորիեւանին:

Առաջին հանդեսը կամ աւելի ճիշտ հանդեսին առաջին մասը, կատարուեցան 30 Մարտ 1947 Գալուստ Կիրակիի առաւտուն, Սրբոց Յակոբեանց Մայր Տանարին մեջ: Ժամերգութիւնն ու պատարացը կատարուեցան տօնական օրերու հանդիսաւորութեամբ: Բազմութիւնը լցուած էր Մայր Տանարը, և հետաքրութեամբ ու յուրօնուն կը հետեւէ արարողութեանց:

Կը պատարացէր պատրիարքական փոխանորդ՝ Գեր. Տ. Էկորգ Վրդ. Տանսզեան, իսկ գարեա դասը գրաւիչ երգեցզուրեամբ կ'իրացորդէր անմահն Կոմիտասի հառածայն պատարացը:

Ս. Պատարացի արարողութեան ընթացին, Հայր Մեր-էն առաջ, Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ակունքան, Աւագ Խորանի բժիշկն կազմաց հայրապետական կոնցակը, որ խորին լուրեան և ուսազութեան մեջ ունենալու ուեցան ներկայ հայատացեամբներ կողմէ:

Կոնցակի ընթեցման աւարտն վեց, Ամենապահի Սրբազն Պատրիարք Հայրը, պատրիարքական արքուն խօսեցաւ օրուականութեամբ իւ զգածուած հոգով, պարզեց նորին Ս. Օծուրին Վեհափառ Հայրապետի կոնցակին իմաստն ու խորհուրդը, վեր հանենիլով նոյն տարե 1441-ի Հայրենազարձի համակարգութիւնը Հայութական, եկեղեցական եւ պագային տեսակեներով:

Նորին Սրբազնութիւնը անդրազանալով մեր ժամանակակից եկեղեցական իրականութեան, բոլոց այս տորիւ մի առ մի ամ բոլոր մեծապործութիւնները զոր Ն. Ս.

Օծուրիս Վեհափառ իրացուածուած էր Մայր Արքուն վերակենանուածուած իսամատ ու խանդավառ արտապայտուածուած իրեներով կոչ ուղղեց Պաղեստինի և Անդրեապանի բովանդակ հայութեան հաւաաւական ամենաշերմ զիտակցութեամբ բոլորուի Ս. Եղիսաբետի և Մայր Արքի Սրբազնութեամբ կաղապարին և աննցուկ բդիսու յաւթեան արժեկներու ուրեց, զիտաքերելով ամեն ինչ՝ անսեց պահպանան և լաւագոյն արդիւնաւորեան համար: Նորին Սրբազնութիւնը իր պատգամը ամբողջացուց բակով քեզմիածին ի Հօրէն պէտք է ըլլայ հայեցք Հայ Հայատացեալ հողիներուն, իսկ եկայր շինեսցուքը մեր կետեամբ կարգիւր:

Սրբազն Պատրիարք Հօր բարգին յաջորդեց հայրապետական մաղրամի արարութիւններ:

Նոյն օրը կետու վերջ ժամը 4-ին, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մեջ տեղի ունեցաւ նոյն հանդիսութեան բանախոսական բաժինը, գարձեալ Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր նախագահութեան համար արարութեան մասնաւորական ուղարկութեան մեջ մեր կայութեան:

Ժառանգաւորացներու կողմէ եզմիածին ի Հօրէ տարականի երգեցողաբեննե ետք, Գեր. Տ. Նոյն Վրդ. Տերէկրեան, կատարեց բարերեխով կշմիածնի գալախարին անշինչ գրումը իւրամանչիւր հայու նոյնին ներա, և իր մասնաւորած Հայ Առաքեական նկեղեցուց կատարած բառախան, կրօնական և կրական գոտը, պատմութեան բոլոր օջաններուն անխմիք, մեր հաւաական քեզ ազգային կետեամին մեջ: Հանդեսը բացուած յայտարեկն ետք ժառանգաւոր Տրդ. Էկորգ Զինչինեան արարութեանց նոյնապահի Սրբազնութեան Պատրիարքին կոնցակին կոնցակի սկսուած իւ դեկտեմբերու ժամանակացը ներկայացրենի հայատական այն դերը՝ զոր էջմիածինի կատարեց, ի գիտ ամեն գնիութեանց, իրականացնելով ազգային միմւրեան, ազատարեանց զարգափարին և ի վերջոյ հայ պետական կետեամբ առաջնութեան անդման մեջ նոյնի գցուուներն եւ եռազմերը:

Նորայի Վ. Ք. ի խօսքն եօք, Ժառանգաւոր առնելով երգեցին Փառը մեր անմահ կտորը, ուղան յաջորդեց Հոգ. Տ. Սերովիք Վ. Ք. Մանուկեանի բանախօսութիւնը Եղմիածինի կրօնական դերի մասին (Տեսնել էջ 90):

Ժառանգաւոր Տրց. Պողոս Անապեան, արտասահմելի եօք Վ. Թէկեեանի եկեղեցին Հայկական եերուածք, բնել բարձրացաւ Հոգ. Տ. Հայրիկ Վ. Ք. Ասլանեան, որ կարև նառով մը զանաց պամացնել էջմիածինի կատարած իմացական դերը մեր ազգային կեանիքն մէջ: Խօսրեւ կուռածք այդ նառը,

Ները՝ որ չ'երկիր իր մեծութեան ամրոջ երեսներով, իր նափակ և յեղարշաւան բակմակերպ նպաստին հակառակ, իմացական այս գերն է զօր կատարած է էջմիածինը, արբական ու կորսիք, զարթուք, նոգին ու զորութ զօրոյթը հանդիսանալով՝ այս բոլոր շարժումներուն՝ որոնք կը կազմեն այս մշակոյթի պատմաթիւնը:

Կառակ կարենաւոր տարբարութիւնը այս հաւատառումն և արգար զնաւատան քը ընկելու այդ մեծ դորթին, նարկ է հարիւրեակ մը եւ երթայ իմացական եերաբբարութեան մեր պատմութեան, տեսնելու փարոսը այդ լոյսին և անըսց սաւատքին՝ մաւարը իր դործունէութեան խանդին ու փառքին մէջ, ուր լոյսին կը բերէ բազմութիւններ՝ հայտնի նեռաւոր ու մուսաւոր զաւանեցնէն, երիտասարդ, ուշեց ու հանարեց հայրազին՝ թթենելու հետո կամուսորելու անենց մուցը ըշշունայեցի մշակոյթի մը նկարագրով և տոհմային արքէցներու զորդուրու ազագաստանքով, ու ընթի, յետոյ, պահի ճանապարհնեն՝ իր սույութ արժանիքներ՝ մեր ազգայինի կենացին՝ ընկերոյն, կրօնական, բանասիրոկան, ազգագրական, ճարտարապետական, երաժշտական, լեզուարանական ու գրական մարդկրուն վրայ, օտոկլու իշխանչւուց աննոնց առանք, կատայի, կրոռոքի, զօնիք, արքէցի գլուխութեանը:

Անհամեմատութեն օգտակար հանդիսացող իմացական այս գերը, այսօք, չի տեսնամի յստակուէ, ոսկայն աններքեթի իրողութիւն է, որ ասկէց իրը հարիւր տարբաներ առաջ, հայութիւնն ամրոջ; իր երկու մայր անդաստեածներով՝ Արևելայաց երեսն ու Արևմտայաց երեսն ՝ էջմիածինին կ'սպասէր և կ'առանք լոյսը իր միտքին ու կրաք իր հսդիքին, նոր ժամանակներուն՝ մեր օրերուն մանաւանք, բարգաքիթութեան զարգացմածով, նոր ազգանկեր իմացական այդ դորթը կը զնեն աշխարհական և պետական տարբերութեան կ'սպասէր կ'առանք կ'սպասէր կ'առանք լոյսը իր միտքին ու կրաք իր հսդիքին, նոր ժամանակներուն՝ մեր օրերուն մանաւանք, բարգաքիթութեան զարգացմածով, նոր ազգանկեր իմացական այդ դորթը կը զնեն աշխարհական և պետական տարբերութեան կ'սպասէր կ'առանք կ'սպասէր կ'առանք լոյսը իր միտքին ու կրաք իր հսդիքին, հայրենիքի ինչպէս ու պայտային մշակոյթի դորթը կ'ներարկուն այդ նորոյթներուն, ու այս հանգամանքներուն մէջ զժուար չե ընդունի աղօտացունք այս չքեղ գերին՝ զօր Մայր Աթոռը կատարեր և երկար

շարերով, բայց ժիրուն մէջ՝ հզօր մասնաւորութիւնը:

Այդ մասնաւոր սիալ չըլլայ թերեւ անուանել պատրոպական:

Անուրանալի է թէ հակառակ այս ամենուն, մինչեւ մեծ պատրազմը, իր հմայքին ու պերանքին մէջ, էջմիածինը, անհարզախ և մաքոր լոյս շարերը սերունդներուն, իր իմացական այս փառաւոր գերովով:

Հայաստանի սրտին վրայ, էջմիածինի կաթողիկէի հոգանիքին ներքեւ և սպիտակափառ Արարատին զիմաց. ու հայաւատ կերպուններուն մէջ, այս ամենուն նեսիցին ու սորութեազնին ընդմէջն էն, բարձրադտու ու գեղագառու ստեղծեցին մէջ, կարսուանը միտքը՝ համարացարական կրթութեան մէջ, մտքի մեծութիւններու իրըն բառով իրենց մտքին ուսկին ու սրտին կրակը այս ժողովութիւնին պէտքարուն պատասխաներով: Այս կազմակերպութիւններուն մէջ, մտքի մեծութիւններու իրըն փայլեցան, սերունդները, որոնց կը մնան զիմանքերացնացները, ինչպէս կմիմ, Գալատ Տէր Մկրտիչեան (Միաբան), Պատկանեան քանանան, և եւ Լաւայեանց, յիշած ըլլալու համար չոջ գեմքեր միայն, պատմա-գննական; բանասիրակն ու ազգագրական դորդերուն մէջ, որոնք աչքի կ'ինան իրենց կարութիւն յօդուածներով և աչքէ քաւուր էրկերով: Անոնց, հայ թաւասիրութեան և զատաւութեան կը բերն անդին նպաստը, թօւականներու, զէմքերու և զէպքերու, բարգական օրբազութեան և միշտ չփոթութեան ինթակայ հարցերուն կը առաջանաւութեան, իմը զնելով պառող զատողութեան ու սուր հատութեան տուրքերուն Ու իրենց այս աշխատութիւններուն մէջ, բարին եւ բոլոգական առուեցնելու ոչ միայն իրենին իրենց նմաններու մէջ, այլև չունինի իրենց նմաններու գրեթե զարգացի կերպութիւններուն կ'առանքի կամաց առաջարկութեան կ'առանքի կ'առանք լոյսը իր միտքին ու կրաք իր հսդիքին, հայրենիքի ինչպէս ու պայտային մշակոյթի դորթը կ'ներարկուն այդ նորոյթներուն, ու այս հանգամանքներուն մէջ զժուար չե ընդունի աղօտացունք այս չքեղ գերին՝ զօր Մայր Աթոռը կատարեր և երկար

Այդ վառարաններէն զուրս պիտի զային, մեր զարուն հոյն մտաւորականներուն և հոյն բարականներուն, հանճարի մեծութիւնները, որոնց պիտի մնան անգերազանցին տապանները արգաբանական, իրենց մանագիտութիւններուն մէջ, ինչպէս կոմիտաս Վրզ. հայ գեղջկական երգերուն և Ս. Պատրոպակի խորհուրդին հանճարաշատ, տիբունան կախորդ խաներգուն, մանրանկարչութեան արուեստին անխոնչ պըստով մեծ սիրաւարը, արգի Վեճ. Հայրապետը, Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Կաթողիկոս կիլիկիոյ, ու զիմքերու և կառայիք անման վերանորոգիչը: Մեր հարտարապետութեան թեսելիքը, Թորումանեանեան:

Մեր ժողովուրդի գիւղազնավէպերն ու հէքեաթները, գեղջկական երգերը մանաւանդ, պի-

որ հազնեին տարօրէն այլաղան գեղեցկութիւններ, առամբանեանի աւինոսու արուեստին ու խօսակեանի արուեստ ու յաւզական խորհուրդին մէջէն, և իսկացելու մեր գրականութեան անդաստանը, տահճային արժէքներու դրաշմով և հարագատութեամբ Ազատազրական մեր շարժումն, հայրեաններէն ու առաջաւոր գէմքերը, որնք, այս ժողովութիւն արզար զատին, կուսաքին, ազգային զոյսւթեան, բարօր և անվայի երազին իրացրծման զաղափարախօս առաջեալներ պիտի ըլլային, և մարտականներ էին, որնք իրենց պրին խոցը և հոգուն կրակի ասած էին կրօնի զոյսւթեան, վասն այլքննան վասն իրական անցնելու արեան մկրտութեան ընդմէջն մեզ ողջանել տալու այսօրուան կարմիր իրականութիւնը:

Ուստիցիններէն ինումերը, տակ և խելացի, այդ դպրանցներէն կ'առնէին տումային զատարակութեան վիճը, և օտար համալրաբաններու մէջ կատարելագործելէ վեր իրենց մասնագիտութիւնները, առանց վասնգելու սակայն սկզբանի վիճին հարցեցին հայեցին թիւնը, զատաներու ուստառութեան որդին կը նըւիրուէին, համրութիւն զոտարելութեամբ իմացական այս փաղանցներուն միտքին արգասիքները ի նպաստ հանրութեան գերադայն շահերու տառապեցնելու, իշմահնին, զատ է նաև զանոնք իր բերելու միջաց, իր պահական մասնութիւն հարցական հասացական մասնութիւն, հրատարակելով իր զարտանական հանդեպ՝ «Արքայացար», որուն մէջ բ հանդէս կուգային անոնք, իրենց ուստամահիրութիւններով կ դուռածաներով: Մէկ նկատ առնուի անոր ամբողջական հասացական նիւթերու ուստամահութեան և բոլցանցկութեան տառակէտն, իրը միթեր և որպէս առաջ առնուազն հաւասար պիտի մընայ եւրոպական իմաստի կեղրուններու մէջ նորագոյն հաստատութիւններուն այդ ուղղութեամբ՝ թիւրաց կ'ըլլայ այս ժողովութիւնի իմացական չարժումին ամրազլ երեսներուն իր թանկագին նպաստը. Մայրաւան, Անառեան և Մանանցեան, բրումներ և կըմինին:

Ու զոր զիտուններէն իր պրազան առաջարարութեամբ՝ կ'ըմիտինը, թիւրաց կ'ըլլայ այս ժողովութիւնի իմացական չարժումին ամրազլ երեսներուն իր թանկագին նպաստը. Մայրաւան, Անառեան և Մանանցեան, բրումներ և կըմինին:

Հած Ալլաք թերեւ, փառքը այս անուններուն, բայց վախցած մեծ չափերու բարձրացնելու այդ ուրախութիւնը կրնամ յայտարարէլ այս թեմէն թէ այսօր, այդ անուններու եսին, համայնարային բարձրորակ իմացականութիւնը մը կ'ողջանութիւն ոչ միայն Խորեգային մատարական փաղանցներէն ներս այլ և ամբողջ աշխարհի իմացական ընտառանիէն, միթէ այսօր, այս շենց հոյին պաշտպանը զանոնք իրենց արդիւնքներու առաջնորդող ոյժը կը սիրենք վախցական հայտառանի պետական կազմին մէջ դանեւ, արզար ճշգամ մը կ'ուղեմ ընել հոս, իմելով մէ այդ փաղանցը, ինամբթը, զուրգու-

բանքը և քաջակերանքը ունեցած է ամենէն առաջի էջմիածնի, որ, անոնց միտքն ու նոյնի վերածած է մեր ժողովուրդի մակայթի անկեղար սպասարկուներու, զանոնք իրենց հակատացրին ու իրակարումն առաջնորդելով:

Այս իսկ առաքելութեամբ էջմիածնին արդի հայութեան մեծագոյն զիտուններու հոյլը միամիւ այլամերդութեամբ մը իրեն չափակաները: Դարերու առած է ան այս ժողովուրդին լուագունց անոր զարձնելու մեծ զարձերու կերպարաններու ներքի: Էջմիածնին հաւատարիմ է այսօր այ զարձալ իր դերին: իրմէ կուզանք ու կը յիմենք իրեն, որպինակ էջմիածնին մեր ժողովուրդին յաւիտանական մշակոյթն է:

Սոյն նաուի աւարտին, ժառանգաւոր տրամադրություն Եղիշ Զղանեանի արտասանեց Յ. Թումանեանի կուսաւորի Կանթեղը ուսանաւորը: Ապա հանդէսին նախազան՝ Ամենապատի Մերգամ Պատրիարք Հայրը ըրա փակման խոսքը: Ամենապատի Մերգամ Պատրիարք Հայրը իր եւ ներկաներուն ընթակալարարիւնները յայթելի վեր բանախոս հայրեցուն եւ բոլոր անոնց որոնի կարելի գարձուցին այս կոկիլի եւ պաւութիչ նանդեօր, ծննդացաւ էջմիածնի հայրապետական արքունիքը եւ բարձրական հասացական նիւթերուն իր թանկագին նպաստը. Մայրաւան, Անառեան և Մանանցեան, բրումներ և կըմինին մէջ:

Զգացնելի վեր նաեւ զարգախարի հայութեան իւրաքանչիւր անդամի պարտականութիւնը հանդէսին հանճկապ Յ. Էջմիածնին, իիւց քեզ մօս ատենէն պիտի վերահաստատ երշանկայիշատակ Թօրգում Պատրիարքի օրով ըսկրուած «Էջմիածնի» կամ «Կուսաւորի կումայի» դրուինը, այն յոյսով որ Պատեսինի իր հաւատացեալ ժողովուրդը ու բարհութեամբ եւ խանդական զգացուներուն պիտի մասնակի անուր:

Ցայտարենի եօֆ նաեւ թէ յէս այսու այս սօն պիտի կատարուի ամեն ատրի Համբարձման տօնին, Մերգամ Պատրիարք Հայրը Տէր Կեց մարդերգին վեր «Պահպանիշառվ փակից հանդէսը, եւ Տէրունական աղօքի երգեցողութենեն եօֆ հանդիսականները բաժնեւցան սրանեն, էջմիածնի զարդարեկ անջնջելի ապաւորութիւններ տանելով իրենց հետ:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Թ Ա Մ Ա Կ Ա Ն Ք

* 1 Մարտ Եր. — Ս. Թէոդորոսի տօնին առ. թիվ 8. Գատարացը մատուցուեցաւ Ս. Թէոդորոս եկեղեցւոյ մէջ, ներկայ էր Ամեն. Ս. Գատրիարք Հայրը:

Վազուսն՝ Աբուաբեծն կիրակի առթիւ Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ի գլուխ Միարան Հարց Հրաշափառով մուտք դրէնց ի Ս. Թարութիւն երեխյան ժամերգութիւնը տեղի ունեցաւ մեր վերհաստան Ս. Խողոթայի հատրան մէջ նախաշանութեամբ նորին Ամենապատուութիւնը:

* 2 Մարտ Կիր. — Գիշերային և առաւտան ժամ ժամերգութիւնները և աւո Ս. Գատարացը տեղի ունեցաւ մեր Գողգոթայի մատուցուն մէջ: Զի՞ս Ս. Գատարացին կատարուեցաւ մեծաւանու թափառ Քրիստոսի Ս. Գերեզմանին շարջ նախագահանքեամբ Ամեն. Ս. Գատրիարք Հօր:

* 3 Մարտ Եր. — Մ. Կիրզի Երաւանչիմայ Հայրապետի տօնին առթիւ առաւտան ժամերգութիւնները Մանկունքը և ժամերգութեան մայպես մարտ անեցաւ Ս. Պատրիարքու մատրան մէջ, նախագահութեամբ Ամեն. Ս. Գատրիարք Հօր: Ավո Ս. Գատարացը մատուցուեցաւ Ս. Կիրզի սեղանին վրայ: Ներկայ էր Ամեն: Ս. Գատրիարք Հայրը: Նորին Ամենապատուութիւններան անեան տօնց Ըլլալով՝ Ս. Գատարացին վերջ Միարանութեան առաջնորդութեամբ վեր ելաւ Գատրիարքարան, ուր ընդունեց Միարանութեան և ժողովուրդի չնորհաւորութիւնները և բարեմազթութիւնները:

* 4 Մարտ Կիր. — Բառ սովորութեան, Ս. Պատրիարքը մատուցուեցաւ ի Ս. Լրիշակապետ: Ներկայ էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը:

* 11 Մարտ Գշ. — Այսօրուան Հակումի պաշտօնքին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը քար-

զեց բնարան ունենալով Ալպաշխարհցէք զի մերձեալ է արքայութիւն երկինքը:

* 22 Մարտ Եր. — Վաղուան Դատաւորաց կիրակի առթիւ Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ի գլուխ Միարանութեան, Հրաշափառով մուտք դրէնց ի Ս. Թարութիւն և Ս. Խողոթայի ուր տեղի ունեցաւ երեխյան ժամերգութիւնը:

* 23 Մարտ Կիր. — Գիշերային և առաւտան ժամերգութիւնները կատարուեցան ի Ս. Խողուարքիչ, զինի ժամերգութիւններ Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Ս. Գատարաց մատուցյ Քիշնասոսի Ս. Գերեզմանին վրայ և ապա նախազանց օրուան մեծանոնդես թափօրին որ տեղի ունեցաւ Ս. Գերեզմանին և զատանատելիին չուրչ և վերհացաւ Ս. Գրիգոր Լուսուաւորչի եկեղեցւոյ մէջ:

* 28 Մարտ Աւրը. — Վաղուան Ս. Հօրին մեր Ներդրութ Հոսաւարդի Մասն ի վերապ տակին առթիւ Ամեն. Ս. Գատրիարք Հայրը նախազանց նախասանակին:

* 29 Մարտ Եր. — Օրուան տօնին առթիւ, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը նախազանց զիշերային և առաւտան պաշտամունքներուն; և թափօրին Ս. Գերեզմով Հուսաւարդի Ս. Նիկոլը Ս. Մինասի առաջ սեղան փոխարքոց և որւնեց ներկայ Փաղողարդը: Ներկայ գտնուեցաւ Վ. Պատարացին որ տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Լուսուաւորչի սեղանին վրայ:

— Տնտեսի Կիրակիին ողբ անեպատ լինելով Մեծ պատօն Համբարձման ժամերգութիւնները և պատարագները այսօրուան և վաղուան վերապատասխան Ըլլալով՝ Միարանութեան մէկ մասց Համբարձման տես գնաց պաշտամունք և Ս. Պատարացի հոմալը, որոնք տեղի ունեցան մեր վրանին տակ և Համբարձման մատուռին մէջ:

* 30 Մարտ Կիր. — Առաջ սուեան ժամը 8-ին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հանդիսաւոր գնացքով Համբարձման լեռ գնաց, և ի գլուխ Միարան Հարց Հրաշափառով մուտք դրէնց Զամբարձման եկեղեցին ուր մատուցուեցաւ Ս. Պատարացը մեր սեղանին վրայ:

Բ Ա Ժ Ե Խ Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկրներու համար՝ Անգլ. Շիլին 10
ԲԱԺԱՆՈՐԴՈՂՐՈՒԹԻՒՆԸ ԿՈՆԽԻԿ է

Հասցե՝ Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

1947-ի “ՍԻՈՆ”, ԿԸ ՆՈՒԻԻՐԵՆ

Եռաւաղեմեն՝

Հոգ. Տ. Մերովիք Վրդ. Մանուկեան՝ Պ. Ա. Առաջինանին Ֆրեզնո (Գալիֆօրնիա)
Հոգ. Տ. Մաքրոց Աբեղայ Բարիլյանեան՝ Պ. Մովսէս Խաչիկեանին Նիւ Ճըրզի (Ամերիկա)

ՍՏԱՑՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

- ԶՈՒԼԱՆ ԵՐԳԵՐ, Գրեց՝ Յովհաննէս Մարգ, Թագրիչ, Տպ. Իրան, 1946, էջ 133:
ՎԱՐԱՐԴՈՅԹԻՆ ԵՑԵՒԾ, Գրեց՝ Ստեփան Շահպազ, Աղեքանդրիա, 1946, էջ 176:
ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ, Գրեց՝ Մարթա Դաւիթեան, Թէհրան, 1946, էջ 60:
ԱՐՓԻԱԿԱՆ, Գրեց՝ Լութիք Միհամ, Պոսթըն, 1947, էջ 106:
ՀԱՅՐԵՆԻՔ ՏԱՐԵԿԻՐՔ ՏՕՆԱՑՈՑՑ, 1947, Պոսթըն, էջ 265:
ՏԱՐՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԻՒԼԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԵԱՄԲ, Ա. Մաս, Աշխատասիրեց՝ Կարպիտ Պիոնեան, Եղիպատոս, 1947, էջ 438:
ՔԱՐՁՈՒՆՔՆ Ի ՎԵՐ (Քերթուածներ), Գրեց՝ Գէորգ Զէքիճեան, Գահրէ, 1946,
էջ 180:
ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ ՎԵՐ, Կ. Յ. ԱԹԱՎՊՈԼԻԿԱՆԻ 1885-1945, Հրատ. Աթենահա-
յութեան, 1947, Աթէնք, էջ 232:
ԽԱՌՆԱՐԱՆ, Ճշմարտառքոզ Ճիծաղներ, Գրեց՝ Վարդան Եղիսէեան, 1946, Փա-
րիզ, էջ 207:
ՄԵՐ ԿԵԱՆՔԸ, Գրեց՝ Պարսյը Զ. Մասիկեան, 1946, Գահրէ, էջ 320.

**Ա. ԱԹ-ՌՈՒԹԵՍ ՏՊԱՐԱՆԵՐ
Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Ն**

Մանուկյանու և Պատաճիներու համար

**Հ Ե Գ Ե Ա Թ Ն Ե Ր
Ե Ւ
Պ Ա Տ Մ Ո Ւ Ա Ծ Ք Ն Ե Ր**

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՄԱԴՍՈՒՏ ՄԱԴՍՈՒՏԵԱՆ

1

ԵՐՈՒՍԱՂԵՄ
ՏՊԱՐԱՆ ՄՐԳՈՑ ՑԱԿԹԵԱՆՑ
1947

Եջ՝ 64

Գի՞ց՝ 2 օդիկն

Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

**ԱՆՈՒՑ ՈՐ ԶԵՆ ՄԵՇԻՆԻՔ
(ԱՊՐԻԼ 24)**

Մ Ա Դ Թ Ա Ն Ք

ՎԱՅՆ ՄԱՅՐ ԱԲՈՌՈՑ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱԶԳԻՒ
Եջ՝ 14 Գի՞ց 3 դահնեկան